

5122

891.99

U-41

1173 95

“Կիկոն” Ամենաշար (Նոր Շրջան) թիվ 23

891.99

0-11

6 NOV 2011

ՀԵՐԱՆ ՈԳԻՆ



ՀԱՅ ԵՐԻՑԱՍԱՐԴԻ ՄԸ ԱՐԿԱԾՆԵՐԸ
ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Published in
Constantinople, Turkey

ԳՐԵՑ ՍԵՒ-ՌԱՍ



1920

Տպագր. Կիկոն Պուրք
Կ. ՄԱԳԱԶԵԱՆ ԵԽ ԸՆԿ.
Կ. ՊՈՒՐՔ

5122

30 JUL 2013

54456

ՅԱՐԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

Վեց տարուան դազարէ մը յետոյ , այսօր կը ոկոխնք ԿիլիթէնՊէմի մատեւաշարէն նոր երկերու հրատարակութեան : ԿիլիթէնՊէմի մատենաշարը որոշ տեղ մը կը գրաւէ այլեւս Հայ գրականութեան պատմութեան մէջ , որովհետեւ յաղթելով բազմաթիւ դժուարութիւններու , անիկա ոկոսաւ ժողովրդական հրատարակութիւններու շարք մը . որուն գտած ընդունելութիւնը ինքնին վարձատրութիւն մըն էր ձեռնարկողներուն :

Մէկ երկու տարուան ընթացքին անիկա տուաւ տանեակ մը գիրքեր , ժողովրդական գիմերով :

Եւ այսօր պատկառելի գործ մը երեւան եկած պիտի ըլլար եթէ մեծ պատերազմը չգար հարուածել ոկուած գործը : Այդ անցեալ գործունէութեան արդիւնքէն խրախուսուած , երբ նորէն դործի կը ձեռնարկինք , համօղուած ենք որ Հայ հասարակութիւնը պիտի զնահատէ մեր ճիզը և այդ վստահութիւնով իսկ ոկուած ենք հրատարակութիւնը ծանօթ զրոյի մը մէկ գործին , որ կոչուած է զգայացունց յաջողութիւն մը ունենալ , իր խիստ շահեկան և յուղիչ պարունակութեան պատճառով :

Լերսն ՈԳԻՆ Հայ երիտասարդի մը վէսն է , մեծ պատերազմի ընթացքին : Այդ երիտասարդը հեռա-



603
39

+

ւոր գաղութէ մը Հայրենիք կը սուրայ , իր արկածալից կեանքի ընթացքին կ'ունենայ զգացումներու և ֆիզիքական գոյութեան պայքարներ , որոնք պիտի կարդացուին մեծ հետաքրքրութիւնով :

Հետզհետու հեղինակին գրչին տակ պիտի տողանցեն Քիւրտ լեռնական աղջկան սէրը դէպի Հայ կարիճը , անոր անձնազոհութիւնը , հերոսական պայքարը ինքնապաշտպանութեան դիմող ժողովուրդին , Երզումի գրաւումը . Մեծ նախանջը . Հայաստանի կոխները և վերջապէս Հայաստանի անկախութեան հոչակումը :

Սպասերով հասարակութենէն մեր ձեռնարկին զնահատութիւնը , մենք եռանդով կը փարինք դործին :

ԿիյթէնՊէրէ

Հրատարակչական Ընկերութիւն



ԼԵՐԱՆ ՈԳԻՆ

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԸ ԱՐԿԱՇՆԵՐԸ
ՄԵծ ՊԱՏԵՐԱՎԶՄԻ ԸՆԹԱՑՔԻՆ

ԵԼԵԿՏՐԱԿԱՆԱՑԱՌ ՄԹՆՈԼՈՐԸ

1915 Օգոստոս ամիսն էր :

Թրքօ-Ռուս պատերազմը իր ծայրայեղ կատաղութեան հասած էր : Երկու կողմերու մեծ յաղթանակները պատերազմին վախճանին մասին ո և է կանխագուշակութիւն ընել թոյլ չէին տար :

Օրին եւրոպական միւս ճակատներուն վրայ աւ յաղթանակի նժարները , տեւական ելեւէջ մը ցոյց կուտային :

Ինչ որ սակայն խրախուսիչ էր , այն հերոսական պայքարն էր . զոր սկսած էր Հայ ժողովուրդը իր դարաւոր թշնամիին դէմ :

Աշխարհի բոլոր ծայրերէն հայորդիներ վաղեր էին

Կովկաս, մանելու կամաւորական բանակներուն մէջ, սլանալու համար դէպի հալրենիք, որ սրատարով կը սպասէր իր որդիներուն գալուստին, թօթափելու համար միանդամ ընդ միշտ անարդ լուծը:

Արարատէն մինչեւ Տաւրաս Հայ ժողովուրդը պատէն վար էր առեր իր հրացանը, իր օճախին շուրջ սաւոնդ անգղերը վտարելու համար:

Բայց միւս կողմէ ահաելի լուրեր կը շրջէին բերնէ բերան:

Հայաստանի և Կիլիկիոյ մէջ Հայկական այն շրջանները, որոնք չէին կրցեր ատենին բարձրանալ պատնշշին վրայ, հետզհետէ բնաշնչուելու վտանգին մէջն էին: Կանխապէս պատրաստուած նրագրով մը իթթիհատը սկսած էր իր ծրագիրը դործ դնել:

Սակայն, ինչպէս ըստ, այդ բոլորին մէջ լուսատու և կենսատու արեւի մը մէջ կը փայլէր կամաւորական շարժումը և Վանի, Զէյթունի ինքնապաշտպանութեան պատմութիւնները, որոնք բերնէ բերան կ'ըլլային մէյմէկ հոկայագատում, և կ'եւեկարակունացնէին հեռաւոր կաղութները, որոնցմէ մէկն էր նաև Պուլկարահայ գաղութը, ուրդէ կը սկսի մեր պատմութեան թելը:



Ժամը 6½ն է:

Պուլկարիոյ Ռուսութուք քաղաքի Հայկական թաղը—Ռւն Մէյտանին—անսովոր ոգեւորութիւն մը ունի այդ օրը:

Կողմնակի փողոցներէն խումբ խումբ Հայեր և Հայուհներ, ուրախ զուարթ դէպի պողոտան կուգան, և կ'երթան դէպի մօտսկայ բլուր, որ հաւաքավայրն է քաղաքացիներուն,

Մրճարանները լեփ լեցուն են, Գործաւոր ու արհեստաւոր օրուան յոդնութիւններէն յետոյ եկած են մէյմէկ գաւայթ սուրճի կամ օղիի առջեւ մեկնաբանել օրուան լուրերը:

Խումբերը և նստողները զուարթ են: Փոշիի ամպ մը քաղաքին վրայ կը ծանրանայ:

Կայարանին մօտակայ փողոցներէն չորս երիտասարդներու խումբ մը կը յառաջանայ թեւ թեփ, զուարթ միաժամանակ երգելով.

Հայ զիւղացին դարուց ի վեր զին սուր չեր տեսէր Դաշը բողոք, սուր հրացան բանի տեղ առաւ:

Երգող խումբին ետեւէն կը յառաջանար 19 տարեկան երիտասարդ մը, առանձինն, լուրջ և ակնարկը չորս կողմ կը պտացնէր, կարծես բան մը կը փնտուիր: Թէեւ հագուած էր իր ընկերներուն պէս, բայց իր արտայայտութենէն և վարմունքինբան մը կ'արտաթորէր, որ համակրական մժնոլորտ մը կը ստեղծէր իր շուրջը:

Յայտնի էր թէ այդ երիտասարդը կորովի և վեհանձն նկարազը տէր էր:

Երբ կայարանին կը մօտենային, յանկարծ մեծ աղմուկ մը լսուեցաւ կայարանին կողմէ:

Սոփիայի երեկոյեան կառախումբը հասած էր և բաղմաթիւ ստահակներ կայարանէն կը խումբէին քաղաք պարզած օրուան լրագիրները: Միեւնոյն ժամանակ տեղական Հայ թերթեր լոյս տեսած էին և այդ բոլոր աղաղակները իրար կը խառնուէին.

—Վերջին լուրե՞ր, վերջին լուրե՞ր, Ռուս-Թրքական պատերա՛զմը...

—Խուսերու մեծ յաղթանակը կարդացէ՛ք այսօրուան թերթերուն մէջ, թրքական կորուստնե՞ր, Անդրբանիկի բանակին յաղթանակնե՞րը...

—Հայ կինե՞ր ալ կը կռուին, նոր մանրամասնութիւններ վանի ապստամբութեան մասին...

—Պալխանեան Մամու՞շ, Հայաստա՞ն, Մշա՞կ, Հորիցո՞ն, կարդացէ՛ք վերջին լուրերը:

—Զէյթուն ապստամբա՛ծ...

Սացորդները կամք կ'առնէին, իրարու ձեռքէ կը խլէին, կը կարդային պատերազմի շահեկան մանրասմանութիւնները և կարծիքներ կը փոխանակէին:

Արփիար, այս է քիչ առաջ մեր նկարագրած երեսառարդին անունը, կեցած էր փողոցին մէջտեղը խումբ մը հետաքրքիրներու միջեւ և կը կարդար բարձր ձայնով օրուան լուրերը: Ռուոերու ամէն մէկ յազմանակը, ինչպէս նաև Հայ կամաւորներու քաջագործութիւնները կարդացած ատեն իր ձայնը կը դողդըզար և կը թրթառ:

Յերթերէն մէկուն մէջ տպուած էր Անդրանիկի մէկ կոչը, ուղղուած աշխարհի չորս ծայրերը որուած Հայորդիներուն դալ կոռւելու և մեռնելու Հայրենիքին համար:

Պիտի երթա՛մ, պոռաց յանկարծ Արփիար, խանդավառուած և իր պաղարիւնութիւնը կարսնցուցած: Պիտի երթա՛մ, պէ՛տք է որ երթամ, կատարելու համար իմ պարտականութիւնու:

Շուրջինները սկսան ծափահարել,

Արփիար, սթափելով կարմրեցաւ:

—Կեցցէ՛ Արփիարը, կեցցէ՛ն Հայ կամաւորները, կեցցէ՛ Անդրանիկ, պոռացին ամէն կողմէ և ամբողջ խումբը սկսաւ երդել.

Ի զե՛ն Հայեր, ի զե՛ն դիպի Հայաստան

Տամանալասանէն կոչում և մի ձայն:

Արփիար կամաց մը հեռացաւ, հանդարտ մտքով իր ընելիքին մասին մտածելու համար և ուղղուեցաւ դէպի տուն, ուր աշխարհի վրայ ունեցած իր միակ ազգականը, իր մեծ մայրը կը սպասեր իրեն:

—Ինչո՞ւ ուշացար, որդի, գիտես թէ որքան անհամբեր քեզի կը սպասեմ:

—Գիտեմ մեծ մայր, գիտեմ, ստիպողական գործի մը պատճառով ուշացայ:

—Բայց ինչո՞ւ համար այսպէս մտածկոտ ես: Ի՞նչ ունիս, ինչո՞ւ զիս չես համբուրեր:

—Ոչնիչ չունիմ:

Կեռակուրը պատրաստ էր, Արփիար ճաշեց և քաշուեցաւ իր սենեակը, աւարտելու համար իր լրացիրին ընթերցումը:

Յանկարծ իր ուշագրութիւնը գրուեց թղթակցութիւն մը, գրուած Գանիրէին Պուկարահայ թերթի մը: Այստեղ կը պատմուեր Զէյթունի ալյստամբութիւնը, թէ ինչպէ՛ս այդ քաջ լեռնորդիները զէնք էին վերցուցեր իրենց ազատութիւնը, պատիւը և անկախութիւնը պաշտպանելու համար:

Թղթակցութեան վերջին մասին մէջ կ'ըսուէր թէ սրծիւներու այդ կոփւը սակայն չուտով կրնար պարտութիւնով մը վերջանալ, որովհետեւ անոնց մէջ տրամադրութիւն մը ստեղծուած էր խափուելով թուրքին և գերւանին խոստումներէն զէնքերը վար դնելու:

—Ա՛յս, մը պոռթկաց Արփիարի կուրծքէն, ա՛յս, թեւեր ունենացի և թուչէի դէպի այդ անպարտելի սարերը, յայս, կօրսվ ներշնչէի անոնց, մինչեւ վերջը դիմադրելու:

Այդ վալրկեանէն սկսեալ, մտասեւեռում մը ունեցաւ: Այլեւս կամաւորական շարքերուն միանսու չէր մտածէր, ալլ կը խորհէր միջոց մը գտնել կիմկիա անցնելու, միանալու Զէյթունցի քաջերուն և պատօւիվ մեանելու կամ յաղթելու:

Այդ մտածումով տարուած, անկողին մտաւ և անցուց խոռվարոյդ գիշեր մը, երազներով և մղձաւանջներով ձանրաբեանուած:

Միջոց մը երազին մէջ ինքզինքը կը տեսնէր հազարաւոր Զէյթունցի մարտիկներու գլուխ անցած կը խոյանար թրքական բանակին կռնակէն զարնելու , կը պատռէր անոնց շղթաները եւ Կովկաս կը համնէր , երբեմն—միշտ երազին մէջ—կը կարծէր թէ ամբողջ կիլիկիան ապստամբութեան դրօշ պարզած , անկախութիւն հոչակած է և կը փութայ Կովկասի իր եղբայրակիցներուն օգնութեան , միանգամ ընդ միշտ փլցնելու համար թրքական բռնակալութիւնը : Յանկարծ այդ բոլոր երազները կը ցրուեին և ինքզինքը շրջապտառած կը զգար թուրքերով , որոնց զէմ ուսանձինն հեռոսական պայքար մը մղելէ յետոյ կ'յինար զետին :

Այդ տանջալից գիշերէն յետոյ , երբ առաւօտուն արթնցաւ , աւելի քան երբէք հաստատօրէն որոշած էր կիլիկիա մեկնիլ :

—Պէտք է առ ես գտնուիմ ամենավտանդաւոր տեղը , կը մտածէր ան , իբրև Հայրենիքի էն առջեւի դիրքերուն վրայ գտնուող պահակը , պատւոյ տեղը :

Որոշեց նոյն իրիւունն իսկ մեկնիլ :

Քաղաքին Հայ շրջանակներուն մէջ արդէն լուր տարածուած էր թէ Արքիար կամաւոր կը մեկնի : Ոչ ոք անդեկութիւն չունէր թէ ան աւելի յանդուգն ծըրագիր մը կազմած էր :

Երբ գործատեղի դնաց , ծափերով բնդուհուեցաւ իր ընկերներուն կողմէ : Վարպետը , բարեսիրտ և ծերուկ պուլկար մը , որ իբրեւ զինուոր կոռուած էր Պուլկարիու ազատազրական պատերազմին ատեն , չնորհաւորեց զինքը իր գեղեցիկ և ասպետական ժէօթին համար , համրոերեց ճակատէն և դրամական նուէր մը տալով , ըստ :

—Գնա՛ , քաջ Հա՛յ , զնա պարտականութիւնդ կատարելու , մեր բոլորին սրտերը քեզի հետ են :

Ամբողջ օրը ուրախութեան օր մը եղաւ : Այդ օրը դործատեղին մէջ ոչ ոք աշխատեցաւ :

Ատեն ատեն սակայն արցունքներ կը խեղդէին Արքիարը , երբ կը մտածէր իր մեծ մօք մասին , որուն միակ սիրելին էր : Ինչքա՞ն պիտի տիրէր խեղճ պառաւը , եթէ անդամ մըն ալ չտեսնէր զինքը :

Բայց Արքիար որոշած էր , որոշած էր ոչ իսկ մնաս բարով ըսել իր խեղճ մամբէին , որովհետեւ կը զգար թէ պիտի կորսնցնէր իր քաջութիւնը և այդ պատկերը կը յուզէր զինքը մինչեւ իր հոգին խորը :

Իրիկուան դէմ մեկնեցան կայարան :

Արքիարի քովէն կը քալէր իր մէկ սրտակից բարեկամը , մանկութեան ընկեր մը : Անիկա բռնած էր Արքիարի փոքրիկ պալուսակը : Միւսները ետեւէն կուղային , խնդալով , խօսելով , երդելով :

—Յակոր... Յակոր... ըսէ՛ , կը խոսանա՞ս թէ յաճախ պիտի երթառ մեծ մօրս մօտ... խիստ յաճախ... սկիզբները նոյն իսկ ամէն գիշեր... կը խոսանա՞ս :

—Այս՛ , կմկմաց Յակոր , որ լալու փափաք մը կը զգար :

—Յետոյ... անոր պիտի ըսես... չկրցաւ խօսքը աւարտել , յորդառատ արցունքներ սկան հոսիլ աչքերէն :

—Դուն անոր պիտի տաս տակա :

Կարծ նամակ մըն էր , զոր աւելի յետոյ երբ մեծ մալրը կարգաց ոյն սեղանին մօտ , ուր միշտ կը նըստէր իր սիրելի Արքիարը , լացա՛ւ , երկար լացաւ :

«Ներսղութիւն կը խնդրեմ , մամիկ , քեզ պատճառած վիշտիս համար , կը գրէր նամակին մէջ , բայց

մի կտրծեր թէ ես ստահակ մըն եմ։ Ո՞չ, դուն զիտես
թէ ես ո՞քան քեղ կը սիրեմ... Ուզեցի երէկ քեղ
վերջին անգամ համբուրել, բայց քաջութիւնը պակ-
սեցաւ ինծի... ներէ՛, մի անիծեր զիս, որովհետեւ
քու թունիկդ կ'երթայ նուիրական գործի մը համար,
հայրենիքի աղասագրութեան համար իր արիւնը թա-
փելու, ներէ ինծի և օրհնէ... ԱրֆիԱր։»

ԴԵՊԻ ՍԵԼԱՆԻԿ

Կառախումբին մէջ—Մազսանենգը—Գնդացիր
մը՝ Զէյրունին—Մազսանենգներուն մեկ-
նումը—Ծովանի վրայ։

Կայարանը երկու կառախումբեր կեցած էին, մէկը
պիտի մեկնէր դէպի Վառնա, միւսը դէպի Սելանիկ։
Ինչպէս ըսմնք, Երփիար ոչ ոքի չէր յայտնած իի-
լիկիա մեկնելու իր մասգրութիւնը և այդ զաղանիքը
մինչեւ վերջը պահելու համար որոշեց նստիլ Վառնա
մեկնող կառախումբը և քաղաքէն յետոյ առաջին կա-
յարանը իջնել ու փոխել ուղղութիւնը։

Սուլիչի ուժեղ հարուածէ մը յետոյ կառախումբը
ճամբար ելու։

Վերջին ողջոյններ զրկելէ յետոյ իր բարեկամ Յա-
կորին, որ աչքերով իրեն կը հետեւէր, մինչդեռ կա-
ռախումբը կը հեռանար, Արփիար նստեցաւ երրորդ
կարգի վակօնին մէկ անկիւնը և սկսաւ մտածել։

Խորապէս յուզուած էր և վայրկեան մը զջչաց մեկ-
նելու համար։ Յիշեց իր լքուած մայրը, ընտանեկան
բոյնը, յետոյ մտածից իր ընկերներուն, Յակորին մա-
սին, որոնք չպիտի տեսնէր թերեւս յաւիտեան և լալու
փափաք մը ունեցաւ։ Իր աչքերուն առջեւ պարզուե-
ցաւ զրկանքի ու պայքարի այն օրերը, որոնք իրեն կը
սպասէին և հայրենիքին ծառայելու դաղափարը զինքը
ողեւորեց։

Երազներու ընդարձակ աշխարհի մը մէջ բնկղմած
էր, երբ վայրաշարժին սուլիչին ձայնը լիշեցուց իրեն
թէ կառախումբ փոխելու ժամը եկած է։

Միւս կառախումբն ալ գրեթէ ամայի էր։ Արփիար
երկնցաւ նստարանի մը վրայ և քնացաւ երջանիկներու
աներազ քունով մը։

Միօրինակ ճամբորդութեան մը երրորդ օրը Արփիար
Սելանիկ հասաւ և ուղղուեցաւ հայոց եկեղեցին, հոն
պատկերու տեղ մը արուեցաւ իրեն։ Յետոյ ասացին գոր-
ծը եղաւ նաւահանգիտա երթալ, ուր բազմաթիւ նաւեր
քարափներուն երկայնքը կը սպասէին իրենց մեկման
ժամուն։

Աննկարագրելի յուզում մը պատեց զինքը, Այն ջու-
րը որ իր կոխած հողը կը թօջէր, կը թօջէր նաև նիլի-
կիոց հողը, որքան կը փափաքէր ժամ առաջ համնիլ
հոն։

Այս մտածումներուն մէջ թաղուած էր, երբ զդաց
ձեռք մը, որ կ'իջնէր ուսին վրայ և ձայն մը, որ կը-
սէր։

— Բայց Արփիարն է սա, հոս ի՞նչ գործ ունիս։
— Իսկ գո՛ւն, Պետրոս։

Եւ երկու բարեկամները որոնք զիրար կը գանէին

ծովուն եղերքը ողջագուրու եցան այնպէս, ինչպէս կը ողջագուրուին իրենց հայրենիքէն հեռու գտնուողները և իրար հարցաքննեցին :

— Ի՞նչ գործ ունիս հոս, Արփիար :

— Իսկ դժուն, գործառելին մեկնելէդ ի վեր տեղեկութիւն չունիմ քեզմէ :

— Ահա մեկնելէս յետոյ Սելանիկ եկայ, քիչ մը յետոյ...

Խօսքը կարեց շփոթած :

— Եց, յետոյ, ի՞նչ գործ կընես հիմա :

— Ոչինչ, հոս եկայ, այդքան...

— Բայց ինչո՞վ կ'ապրիս :

— Է... ը... է՛ն, ձգէ, յետոյ կըսեմ քեզի : Ինչուդ պէտք : Հիմա դամն ըսէ տեսնեմ, ի՞նչ կը մնառեմ այս օտար քաղաքին մէջ :

— Ես... ես նիլիկիա պիտի երթամ :

— Հէ՛... կատա՞կ կ'ընես :

— Երբեք : Ընդհակառակը շատ լուրջ կը խօսիմ :

— Ուրեմն կը մեկնիս, բայց ի՞նչ ճամբով :

— Կը մեկնիմ, բայց չեմ զիտեր ինչպէս... քիչ մը բախտին ձգած եմ :

— Ես կրնամ քեզի օգնել :

Այս անգամ զարմանալու կարգը եկած էր Արփիարին :

— Այս, կը կարծեմ որ պիտի կրնամ օդառակար ըլլալ, ինծի հետ եկուր :

Քառորդ մը յետոյ հասան նաւահանգիստի թաղերէն մէկը : Ամէն ազգինաւազներ կը վխտային : Քէֆալօնիացի ձկնորսներ, անզլիացի և ֆրանսացի նաւազներ, մալթացի յելուգակատիւլ նաւաստիներ զիրար կը խաչաձեւէին հրեայ մակուկավարներու և թուրք բեռնաշիրներու հետ:

Կանգ առին ցած, գրեթէ գետնափոր կապելայի մը առջեւ :

Պետրոս ներս մտաւ, Արփիար հետեւցաւ անոր, հազիւ նշմարելով նաւազներուն դէմքերը : այնքան թանձր էր ծխախոտի մուխէն և կերակուրներու շոգիէն դոյցացած մշուշը :

Երկու բաեկամները յառաջացան մինչեւ փոքրիկ սրբահ մը, ուր նատած էին հինգ հոգի, գինիի չէշերուն առջեւ :

Անձանօթները նորեկին նայեցան կէս կասկածոտ, կէս զարմացական ակնարկով մը :


Յոյն նաւաստիներ էին բոլորը :

Պետրոսին և յոյներուն միջեւ յունարէն լեզուով փոխանակուած քանի մը խօսքերէն յետոյ, Պետրոս դարձաւ Արփիարին և ըստաւ :

— Ես կրնամ օժանդակներ քեզի քու նպատակիդ իւրագործման համար, պայմանաւ որ կատարելապէս զազտնապահ պիտի մնաս և ոչ ոքի բան մը պիտի ըստու այս մասին :

«Եյս մարդիկը նաւաստիներ են նաւու մը, որ ամէն 15 օրը անգամ մը կը մեկնի հսուկէ, զաղանի կերպով պաշար և պէնզին տանելով գերման ընդծովեաներու, որմանք կը յածին Մէջերկրականի մէջ և որոնց զաղանի կայանը կը գտնուի Կիլիկիայի ափերուն մօտ : Անոնք այդ կերպով խօչոր շահեր կրնեն, անշուշտ մեծապէս վաճանգելով իրենց կիանքը, որովհետև բաղմաթիւ ֆրանսական և անգլիական զրահաւորներ պահակ կը շրջէն ծովուն վրայ և անոնց հսկողութենէն խուսափիլ շատ դժուար է :

«Հաւանաբար երկու կերեք օրէն մեկնին, Նաւուն մէջ մէկ հոգիի պակաս կայ, դուն պիտի անցնիս անոր



Պատկեր 1

Թուրք զինուորները կը հալածեն Արփիարը
որ անոնց ձեռքնեն կ'ազատէ գիղացիրը

(Տեսնել լաջորդ պրակիները)

տեղը, նաւը իր պաշտօնը կատարելէ յետու քեզ պիտի
ձգէ ծովեղըքը և դուն պիտի կրնաս քու նպատակդ
իրագործել: Բայց, ինչպէս ըսի, այս մասին ամենա-
կատարեալ գաղտնապահութիւն պէտք է: Նաւը իրը
ֆէ բրդեղէն ապրանքներ կը փոխադրէ և իր բոլոր
թուզթերը այդ կը վկայեն: Ահա այս պայմաններով,
կը յուսամ որ ամէն ինչ կը կարգադրուի:»

Արփիար երկար չմնաց հոն: Վերջնական սրոշում
մը տալէ առաջ կուզէր լաւ մը մաածել և այնպէս
գործել: Առանց քաղաքով հետաքրքրուելու, ուղղակի
գնաց եկեղեցի և վճռեց գործելէ առաջ խորհուրդ
հարցնել տեղւոյն երուկ քահանային, որ բարի և ազ-
գասէր մարդու մը համբաւն ունէր.

Իր սիրտը բացաւ մնոր: Պատմեց և նկարագրեց
իր հոգիին փոթորկումները և մնոր խօսքերէն անհուն
սփոփանք մը զդաց:

6039 Բարի մարդը քաջալերեց զինքը և խրախուսեց: Ար-
փիար խոստովանեցաւ, հազորդուեցաւ և աւելի զօրա-
ցած գծաց ննջելու իր սենեակը:

Առաւոտան, նոր արթնցած էր քունին, երբ քա-
հանան եկաւ զինքը գտնել:

--Տղաս ըստ ան, երկար ատենէ ի վեր Սելանիկի
Հայ գաղտնթին մէկ քանի ազգտյինները ձեռք անցու-
ցած են գնդացիր մը, զոր կը խորհին հիմա կամա-
ւորներուն ղրկել: Եթէ կրնաս ո և է միջոցով
զայն հետդ առնել, տար Զէլթուն, իմ օրհնութիւննե-
րունս հետ միասին և թող Աստուած քեզի հետ ըլլայ:

Քահանան և Արփիար գացին եկեղեցիին կից
դանուող տունը, ուր Արփիար հիացումով դիտեց այն
զէնքը, որ կ'առաջարկուէր միասին տանիլ կի-
շիկիտ:

Ամենավերջին տեսակէ կատարելագործուած զընդացիք մըն էր, երկու սնտուկ փամփուշտով։ Անիկա ոչ միայն կրնար մեծ օցուտ ունենալ իբր զէնք, այլ և անոր բարոյական ազգեցութիւնը ինքնապաշտպանութեան դիմող Համերուն վրայ պիտի ըլլար անհաշուելի։

Կը մնար զայն առանց բռնուելու նաւ փոխադրել, և անանկ տեղ մը պահել, որ նոյն իսկ նաւուն յոյն նաւաստիները չկասկածէին, որովհետեւ կրնային արգելք ըլլալ։

Արփիար անմիջապէս գնաց դաւաւ Պետրոսը և եղելութիւնը պատմեց անօր։

—Սպասէ վայրկեան մը ըսաւ ան, երթամ տեսնեմ թէ նաւուն մէջ ո՞վ կայ։

Հինգ վայրկեան վերջ վերադարձաւ նախընթաց օր տեսած յոյն նաւաստիներէն մէկուն հետ, որ ըսաւ։

—Վաղը պիտի մեկնինք։ Այսոր իսկ դուն նաւ պիտի գաս և այս գիշեր հոկողութեան կարգը քուկդ պիտի ըլլայ։

Ուրախութեան ժպիտ մը անցաւ Արփիարի դէմքին վրայ, որ նշանակալից ակնարկ մը փոխանակեց Պետրոսի հետ։

Բայիշարիան մեկնեցաւ և երկու երիտասարդները առանձինն մնացին։

—Այժմ երթանք քահանան տեսնելու և մեր ընելիքը կարգադրելու, յայտարարեց Պետրոս։ Ճամբան այս ջինը պարզեց իր ծրագիրը։

—Մենք, ըսաւ, անմիջապէս գնդացիք և փամփուշտները պիտի փաթթենք անկողինի մը մէջ և պիտի կարենք. Քաղաքին ծայրը հրուանդան մը կայ, ծովեղերեայ վիլաններէն անդին ուր կը դանուի մտքսանենդներու բոյնը։ Մինչեւ գիշեր մեր հակը հոն կը

տանինք և գիշերը ես նաւակով մը կը փոխադրեմ զայն շողենաւ, որ պէտք եղածին պէս կրնանք պահել, Հոն թէեւ մաքսախոյզներ կտն, բայց ես ծանօթ եմ անոնց և առանց քննութեան կրնամ անցնիլ։ Դուն կրնաս անմիջապէս նաւ երթայ։

Արփիար մեկնեցաւ։

Երկու ժամ յետոյ եկեղեցին գուռնէն կը հեռանար կառք մը, որուն մէջ նստած էր Պետրոս։

Մութը հետզհետէ կը հածէր քաղաքը, Վերջին անցորդներ տուն կը շտապէին։ Քաղաքին գուռներուն առջեւ յոյն զինուոր մը կեցուց կատքը։

—Բիու ինէ։

—Քէֆալօնիա, պատասխանեց Պետրոս, արտասանելով կարգախոսը։

—Բեռնա՛, ըսաւ զինուոր մէկ կողմ կենալով։

Քաղաքէն գուրռ ընդարձակ բացառան մը կար, աեղ տեղ ծառերով։

Յանկարծ տարօրինակ երեւոյթ մը զրաւեց Պետրոսի ուշադրութիւնը, երկար ատենէ ի վեր շուք մը կը հետեւէր կառքին։ Կասկած ժը արթնդաւ մէջը մի գուցէ լրտես մըն էր որ կը հետապնդէր զինքը։

Ճիշդ այդ միջոցին կառքը կ'անցնէր ծառի մը քովին, Առանց մեծ ճիգ մը ընելու, Պետրու կախուեցաւ ծառին ճիւղերէն, վեր մագլցեցաւ և պահութեցաւ, մինչ կառքը կը շարունակէր իր ճամբան։

Շուքը միշտ կը հետեւէր։ Հետապնդողը հասաւ ծառին տակ և անցաւ։ Ճարպիկ շարժումով մը Պետրոս վար ցատկեց և առանց ժամանակ տալու լրտեսին որ կարենայ ետին դառնալու, աղմուկին պատճառը հասկնալու համար, ուժեղ և լաւ զետեղուած բռունցքի հարուած մը իջեցուց զլխուն։ Մարդը զգայազիրկ

ինկաւ, Պետրոս հանեց գօտին, լաւ մը կապեց ձեռաքերը, թաշկինակով մը փակեց բերանը և նետեց զայն փոսի մը մէջ: Յետոյ առանց աւելի տնտանալու վաղեց կառքին ետեւէն: կառապանը ո և է կասկած չէր ունեցած, այնքան արագ կատարուած էին բոլորը:

Հասան ծովեղերք: Հակը վար առնուեցաւ և զետեղուեցաւ նաւակի մը մէջ:

Կէս ժամ յետոյ Պետրոս իր թանկագին բեռով կը դանուէր շոգենաւին վրայ:

Կը մնար զայն զետեղել աչքէ հեռու տեղ մը:

Անմիջապէս քակեցին հակը և դուրս հանեցին գնդացիրը:

Կարճ խորհրդածութենէ մը յետոյ որոշեցին այդ բոլոր զետեղել շոգենաւին քովէն կախուած փոքրիկ նաւակներէն մէկուն տախտակամածին մէջ: Սկսան դործի և աշխատեցան անդուլ:

Արշալոյսը ծագելու վրայ էր երբ ամէն ինչ կատարեալ էր: Դնդացիրէն և երկու սնտուկ փամփուշտներէն ո և է հետ չէր մնացած:

Վերջին ողջագուրում մը, յուզուած մէկ քանի խօսքեր, քաջալերտէան ձեռքի սեղմում մը, և երկու բարեկամները իրարմէ բաժնուեցան:

Արփիարի համար կը սկսէր կեանք մը անակնկտւներով լեցուն, արեւը կը ծագէր և առաւօտեան շքեղ համայնապատկերին դէմ, ուր նիզակներու նման վեր կը ոլանային մինարէները Թուրքօյունական քաղաքին, ան երդուընցաւ արժանաւոր և անընկճելի գաւակը ըլլալ ըմբոստ Հայաստանին:

◆
Հետզհետէ նաւաստիները սկսան գալ, Բացի նախորդ օրուան մարդոցմէ, եկան նաև առաջին և երկրորդ նաւապետները, ինչպէս նաև երկու մեքենավար:

Կեանքը սկսած էր եռալ նաւահանդիստին մէջ: Սուլիչները կը ծանուցանէին մեկնումը, նաւակներ կ'երթային կուգային ճամբորդներ փոխադրելով, նաւէ նաւ իրար կը կանչէին, ամէն ազգի դաշնակից դրօշակներ կը ծածանէին:

Երկրորդ նաւապիետը քննեց թէ բոլոր նաւաստիները հո՞ն էին: Ճշդելէ յետոյ անոնց ներկայութիւնը, մեկնումի հրամանները տուաւ:

Եւ մաքսանենգ նաւը սկսաւ հեռանալ դէպի բաց ծով:

ԲԱՑ ԾՈՎՈՒՆ ՎՐԱՅ

Կիլիկիայի ծովեզրին մօս.— Հետապնդում.— Փախուս — նաւաբեկութիւն. — Կիլիկիայի հողին վրայ

Շուտով շոգենաւը սկսաւ սուրալ հանդարտ ծովուն վրայ: Արփիար կամրջակին վրայ կեցած էր, մինչ իր առջեւէն տակաւ կ'անհետանար քաղաքը: Նաւահանդիստին մէջ կեցած էին բազմաթիւ անզիական և ֆրանսական զրահաւորներ ու փոխադրանաւեր, որոնք

զինուոր բերած էին, սերպական բանակը ուժեղացնելու համար:

Մեր հերթուր ամբողջ ճամբորդութեան ընթացքին կէտ առ կէտ կատարեց իրեն տրուած հրամանները, հոյն թողով իր շուրջինները: Սակայն աշխատութեան ժամերէն դուրս կը քաշէր նաւուն մէկ կողմը և աչքերը երկինք յառած երկար տաեն կ'երազէր, կը գծէր իր ծրագիրը:

Ճամբորդութեան հինգերորդ առաւօտը բուռն հով մը սկսած էր և ծովը կ'ալեկոծէր:

Երբ մութը լաւ մը կոփեց, շոգենաւը մարեց իր բոլոր լոյսերը և կանգ առաւ:

Կիլիկիայի ծովեզրին առջեւ Խոկէնտէրունի մօտերն էին:

Նաւուն բոլոր նաւաստինները հաւաքւած էին և կը սպասէին հրամաններու:

Մեքենանները դադրած էին և առագաստները բացած:

Որոշւած էր որ ծովեզերքէն փոքր՝ առաջաստանաւ մը պիտի գար մինչեւ մաքսանենգներու նաւը, պիտի առնէր պէնզինը և միւս պաշարները, տանելու համար մօտերը գանուող ընդովզեաններու կայանը:

Բոլորը անհամբեր կը սպասէին որոշւած նշանին. ծովը հետպհետէ կ'ալեկոծէր:

Յանկարծ հրթիռ մը լուսաւորեց հորիզոնը, սլացաւ օդին մէջ քանի մը քիլօմէթր հեռուէն:

Որոշւած նշանն էր:

Առագաստանաւը պիտի գար, բայց ծովը անքան խիստ էր, որ պիտի կրնա՞ր արդեօք մօտենալ նաւուն:

Խարիսխը ծով իջեցուցին նաւաւատինները, երկրորդ նաւապետը կը քննէր հորիզոնը, մինչդեռ Արփիար և ուրիշ նաւաստինները կը պատրաստէին չւանները, եկող առագաստանաւը կապելու համար:

— Ի՞նչ անպիտան օդ, կը մոմուար նաւապետը, նոյն միջոցին քանի մը տասնեակ մէթր հեռուէն սուլիչի ձայն մը լսւեցաւ, նոյն նշանները արւեցան շոգենաւէն, Բոլորը մտահոգ էին, պիտի կրնային առանց բաղվումի մը նաւակը մօտեցնել շոգենաւէն:

— Ամէն ի՞նչ պատրա՞ստ է.

— Այս:

Նաւակը տեսնեցաւ: Երկու սուլիչի հարւածներ, նաւաստինները ծռեցան շղթաներուն վրայ և քանի մը վայրկեան յետոյ երկու նաւերը քով քովի էին:

Առագաստանաւէն գուրս ելան մէկ գերման սպայ և երեք գերման նաւաստի:

Տեսդոտ գործունէութիւն մը սկսաւ, բոլոր նաւաստինները առանց դադարի սկսան պէնզինի սնասուկները իջեցնել առագաստանաւէն մէջ:

Յանկարծ, այն միջոցին երբ վերջին մնտուկները կը տեղաւորւէին առագաստանաւն մէջ, ուժեղ լոյս կը ցայտեց գէպ ի երկինք, բաց ծովուն կողմը և դանդաղօրէն ուղղեցաւ ծովուն վրայ:

Անգլիական զրահաւորի մը լուսարձակն էր, որ պահակ կը շրջէր ծովուն վրայ և կը հետապնդէր թօշնամի նաւերը:

Անսպելի անձկութիւն մը տարածւեցաւ ամբողջ ընդօվեային մէջ:

— Անմիջապէս առագաստները վար, պոռաց նաւապետը:

Կարելի եղածին չափ շողենաւը փոքր պէտք էր ցոյց տալ, խուսափելու համար զրահաւորին հրէզէն աչքէն, որ կը ծակէր խաւալը անհաւատալի տարածութենէ մը:

Այդ միջոցին փոթորիկը հասաւ իր գերազոյն առաջնանին:

Երկինքը սեփ սեւ էր և կարծես այնքան ցած, որ կը միանար ծովուն:

Անձրեւը սկսած էր հետիղանման: Ալիքներուն վը-րայ չոգենաւը կը պարէր:

Զրահաւորին լուսարձակը իր լոյսը կը պատցնէր ծովուն վրայ, կարծես փնտռելով իր որսը:

Մեքենաները առաջնորդող խոզովակին մէջ հրաման մը պոռաց նաւապետը: Լուեցաւ մեքենաներուն աղ-մուկը:

Անմիջապէս նաւը շարժեցաւ,

— Յառա՞ջ, պոռաց նաւապետը:

Այդ վայրկեանին լուսարձակին ամբողջ լոյսը կեղ-րոնացաւ նաւուն վրայ, յետոյ ուղղւեցաւ դէպի ծո-վեզերք:

Մթութեան բոպէէ մը օգտւելով, առագաստանա-ւը բամնւեցաւ շոգենաւէն և ալիքներուն վրայ խօլա-կան պար մը դառնալով ուղղւեցաւ դէպի ծովեզերք:

Լուսարձակը նորէն կեղրոնացուց իր լոյսը չոգենա-ւին վրայ:

— Ո՛ և է միջոցով զրահաւորին ուշադրութիւնը պէտք է հեռացնել առագաստանաւէն, բաւ նաւապետը իր մարդոց: Շոգենաւին մակոյկը ծով իջեցուցէք . . .

Նաւապետին նպատակն էր այդ մակոյկը իջեցնել ծով, որպէս զի զրահաւորէն անոր միայն ուշադրութիւն ընէին ու հեռապնդէին և միւսը անվտանգ հասնէր, Այդ միջոցին շոգենաւն ալ միջոց պիտի ունենար օգտւելով խաւարէն, հեռանալ և աներեւոթանալ:

Շղթաները ճանչեցին և փոքրիկ նպաւակը ծովուն վրան էր արդէն:

Ինչ զէս յայտնի է, Արփիար և Պետրոս այդ նաւա-կին մէջ պահած էին գնդացիրը և երկու սնտուկ փամ-փուշաները:

— Ես կը վարեմ նաւակը, մէջ նետւեցաւ Արփիար, դուք խոստացած էիք զիս կիլիկիայի ծովեզերքը հա-նել, քանի որ հիմա պիտի փախչիք և միեւնոյն ատեն կ'ուղէք որ այս նաւակին մէջ մէկը մտնելով հեռացնէ զրահաւորին ուշադրութիւնը, ես յանձն կ'առնեմ:

— Լաւ, պատասխանեց նաւապետը, անմիջապէս որ իջնես մակոյկին մէջ, հրթիռ մը պիտի վառես, զրահա-ւորին ուշադրութիւնը քու վրադ հրաւիրելու համար:

— Այս, բաւ Արփիար

Հինգ վայրկեան յետոյ մակոյկին հրթիռին լոյսը կը լուսաւորէր խաւարը, որուն կը պատասխանէին զրահաւորէն թնդսնօթով, իսկ մաքսանենք նաւը կը փախչէր մութէն օգտուելով:

Խաւարը հետզհետէ կը փարատէր, բայց ընդհակա-ռակը ծովը աւելի կը կատղէր:



Երբ լոյսը բացուեցաւ, Միջերկրականի անհուն տարածութեան վրայէն անհետացած էին զրահաւորը, մաքսանենգ նաւը և առագաստանաւը:

Կը տեսն ւէր միայն ծովուն քմահաճոյքին խաղալիք փոքրիկ մակոյկ մը, որուն մէջ Արփիար նստած էր և կ'աշխատէր մօտենալ ծովեզրին, որ դժբախտաբար խոյս կուտար իրմէ-

Վեց ժամէ ի վեր կը գտնուէր ծովու վրայ, բայց չէր կրնար ոտք կտիել այնքան բաղձացւած ծովեզ-րին վրայ:

Այդ օրն ալ եգաւ Արփիարի համար պայքարի օր մը բնութեան տարրերուն կատաղութեան դէմ: Բան մը անձկութիւնով կը պատէր զինքը: Զարաչար աշխա-տանքը, անօթութիւնը հետզհետէ ուշաթափ կ'ընէր

զինքը : Կը մտածէր թէ արդեօք պիտի հասնէ՞ր ի՞ր նպատակին , երբ այնքան մօտ էր անոր և որ սակաւն կը խուսափէր իրմէ , երբ կը կարծէր անոր հասնիլ :

Օրը անցած էր առանց զգալու : Մութը նորէն կը պատէր չորս կող՝ ը, իսկ մակոյկը կը ճարճատէր , ալիք-ներուն խաղալիք :

Թմրութիւն մը կը պատէր զինքը : Անձկութիւնը և անծանօթ երանութիւն մը կ'իջնէին իր հոգիին վրայ և կը ւրէր ինքզինքը նաւակին խորը , սպասելով ճակառագրին կատարուելուն :

Յանկարծ կարծես աչքերուն առջեւէն կը վերցուէր վարագոյր մը և Սրբիար կը տեսնէր իր մեծ մայրը նստած ծաղկաւէտ պարտէղի մը մէջ , աւելի ծերացած և կորաքամակ :

Սակայն իրենց տան պարտէզր չէր տափկա : Ոչ . բայց չէ որ իրենք հիմա այլեւս Պուլկարիայի մէկ քառագին խեղճուկ հայ զաղթականը չէին , այլ Հայաստանի ազատ քաղաքացինրը : Յիշեց որ իրենք ալ , ինքն ու մեծ մայրը , տարիներու տառապանքէն յիտոյ եկած էին հաստատուիլ հալրենի երկրին մէջ , վերջապէս վայելելու համար տնկախ հայրենիքին բոլոր քաղցրութիւնները : Սրբիար փառքով պատկած էր պայքարի օրերուն և հիմա հասնգիստ կ'ապրէր իր այդ գեղեցիկ բնակա- վայրին մէջ , արժանանալով բոլորին յարգանքին ...

Մէկէն ի մէկ ալս պատկերն ալ անհետացաւ Սր- բիարին աչքերուն առջեւէն և խաւարը պատեց անոր բանականութիւնը ...

Սակոյկը կը շարունակէր սատանայական պար մը պարել ալիքներուն վրայ , իսկ Սրբիար ուշակորոյ- մար նաւակին խորը :

ՍՈՒԵՏԻՈՅ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Քօրը — ինքնապաւանութեան ոռուում —
Արփիար կիսումեռ — փրկութիւն —
Արփիարի կրակի մկրտութիւնը

Փոթորկոտ մրրիկին յաջորդեր էր խաղաղ օդ մը և արեւը կը բարձրանար , խոստանալով գեղեցիկ օդ մը :

Այդ օրը անօրինակ լուսը մը տարածւած էր Կիլի- կիան աշխարհի Սւետիայի հայ գիւղերուն մէջ :

Եկեղեցիներու դուռներուն վրայ յայտարարու- թիւններ փակցւած էր որով , թուրք կա- ռավարութիւնը կը յայտարարէր բոլոր Հայերուն թէ 48 ժամւան մէջ պատրաստ պէտք է ըլլան , ձգելու իրենց առւնն ու տեղը , կառավարութեան որոշած տեղը եր- թալու համար :

Այս հրամանը բնական հետեւանքն էր մէկ քանի ամիսէ ի վեր հայ գիւղերուն դէմ գործ արւած հարու- տահարութիւններու քաղաքականութեան :

Կամայական բռնազրաւումներ , զօրահաւաք , ծանր առւրքեր , ահա ախ բոլոր միջոցները , որոնք լեցուցած էին դառնութեան բաժակը և կաթիլ մը մնացած էր

յորդելու։ Այդ կաթիլը եղաւ տեղահանութեան հրամանը։

Սւէտիացին, Կիլիկիայի հերոսներու այդ շառաւիղը համբերող էր, բայց միեւնոյն ժամանակ քաջ, Անիկա իր ինչքը կորսնցնելու կը հանդուրժէր, բայց չէր կրնար թոյլ տալ որ իր պատիւն ալ աղարտուի և ցեխերու մէջ թաթախուի։

Այդ օրը, ուրիմն լուզւած էին բոլոր գիւղերը։ Քիչ շատ աչքի զարնող անձնաւորութիւններ հաւաքուած էին, գիւղապետին՝ Խակէնտէր աղայի տունը և կը խորհէին թէ ի՞նչ միջոցներու պիտի դիմուի, որպէս զի ժողովուրդը փրկուի։

Հան էին գիւղին քահանան, պատուելին, մուխաթարը, կուսակցական ներկայացուցիչներ և Ամերիկայէն վերադաշտ քանի մը երիտասարդներ։

Առաջին անգամ խօսք առաւ գիւղապետը՝ Խակէնտէր աղան և պատմեց թէ ինչպէս 15 ժանտարմաներ իջած էին գիւղ, չաւուշի մը հետ և բերած էին կառավարութեան տեղահանութեան հրամանը։

Խօր լռութիւն մը, մահուան լռութիւն մը կը տիրէր բոլոր ներկաներուն վրայ։ Բոլորը կը հասկնային թէ ի՞նչ կը նշանակէր այդ տեղահանութիւնը, թէ այդ ճամբէն անցնողներէն շատ քիչերը վերադաշեր էին։

— Ահա կացութիւնը։ Մենք հոս հաւաքուած ենք որոշում մը տալու համար։ Վայրկեանները թանկապին են, արագ պէտք է գործէլ։ Թող ձեզմէ ամէն մէկը իր կարծիքը յայտնէ։

Գիւղապետին խօսքը կէս մնաց, որովհետեւ բոլոր ներկաները արտայայտեցին իրենց ամրող զգացածը և մտածածը մէկ բառով միայն։

— Ինքնապաշտպանութիւն։ Մեռնինք զէնքին փարած, քան թէ մորթուինք սչխարի նման։

Ութիւ ելաւ երիտասարդներէն մէկը, բարձրահասակ, արծուեռունդն, հայու և Կիլիկեցիի իսկական սիպար մը և ըսաւ։

— Լուր զրկենք բոլոր շրջոկայ գիւղերուն, մինչեւ Քիլիս, հրաւիրելով որ անոնք բոլորը միանան մեզի և գործը ընդհանուր պատճեն։

Բոլորը համամիտ գտնուեցան։ Որոշեցին այն գիշեր իսկ տասնեակ մը սուրհանդակներ հանել անմիջապէս շէպի գիւղերը։ Ընդհանուր կը խնապաշտպանութիւնը կազմակերպելու համար։

Այդ օրը գիւղին մէջ անօրինակ եռուզիչ մը կար։ Զէնքի փոխադրութիւն, պարէնի հաւաքուած, խումբերու կազմակերպում և այս բոլորը ժանտարմաներուն աչքին առջեւ, որոնք կը կարծէին թէ մեկնումի պատրաստութիւններ է որ կը տեսնուին, և կ'ուրախանային, մտածելով որ ամրող գիւղին հարստութիւնը և գեղեցիկ հարսերը իրենց պիտի ըլլայ։ Երբեք մտքերնուն չէր անցներ այն ճակատագիրո, որ կը սպասէր իրենց, Բոլորովին անձնատուր գինիին, երեկոյեան զէմ բոլոր ժանտարմները գինսոցած կը խորթային։

Յանկարծ գիւղին մէջ շշուկ մը տարածուէր էր։

Ծովեղերքը խաղացող տղաքներ աւազին վրայ տեսեր էին մարդ մը պառկած և խրրտակուած նաւու մը կասրները։

Անմիջապէս եկեր լուր առեր էին և գիւղացիները գունդագունդ կը դիմէին ծովեղերք, հասկնալու իրողութիւնը։

Դիղղապետին տան մէջ գտնուաղ ժողովականներն ալ վերջացուցեր էին իրենց խորհրդածութիւնը և կը մեկնէին։

Երբ Խոկէնաէր աղա իր տղոցը հետ հասաւ ծով գեղեռք, գիւղացիները հաւաքուեր էին արկածեալին գլուխը: Մէկ երկու պառուներ, որոնք գիւղին բժիշկի համբաւ ունէին, կ'աշխատէին ոթափեցնել արկածեալը:

Խոշոր պատռուածք մը դէմքին վրայ, աջ աչքէն մինչեւ կզակը, կ'արիւնոտէր Գիւտակցութիւնը կորաընցուցած էր և կուրծքէն խոպոտ ձաներ կը լսուէին:

Ինչպէս ընթերցողները գրւշակեցին, աւազին վրայ պառկող այդ երիտասարդը ուրիշ մէկը չէր, բայց եթէ Արփիար, որուն գտնուած նաւը եկեր խորտակուեր էր ցամաքին վրայ. նոյն առաւօտուն իսկ:

Բայց նոր հաւաքուած գիւղացիները չէին գիտեր թէ այդ վիրաւոր երիտասարդը ի՞նչ ազգի կը պատկանի, ատով հանդերձ կրկնապատկեցին իրենց խնամքները մինչեւ որ քանի մը կցկուր խօսքեր ոկաւ լսուիւ բերնէն ... կիւ... ազ... թիւն ...

Խոկէնաէր աղա առաջ անցաւ, ծոեցաւ վիրաւորեալին վրայ, ականջը մօտեցուց վիրաւորին բերնին:

— Կիլիկիա ... մրմնջեց Արփիար:

— Հայ է եղե՛ր, շնչացին բոլոր ներկաները:

— Քիչ մը օդի բերէք:

Օղիի քանի մը կաթիւները բարերար ազդեցորիթիւն ունեցան Արփիարի վրայ, որ աչքերը բացաւ և մարած նայուածք մը պատցուց շուրջը, փորձելով հասկնալ թէ ոլոնց մէջ կը գտնուի:

— Ա՛ւր կը գտնուիմ:

¶ Մի՛ վախնար տղաս, չօրս կողմդ տեսած մարդեկը հայեր են և պատրաստ քեզի խնամքնու: Ուրիշ ո՛ և է խօսք չլսեց Արփիար, միայն մրմնջեց.

= Գնդացիրը ... փամփուշտները ... նաւը ... ազատեցէ՛ք:

Ապշութիւն մը պատեց բոլորը: Արփիարի շունչը երթալով կը ծանրանար, մահւան գալուկ մը կը պատէր զինքը, ուժառապ մէկ երկու օրւան անօթութենէն, յոդութենէն և յուղումէն:

— Տարէ՛ք մեր առւնը. հրամայեց Խոկէնաէր աղա, իր մօտը գտնուող երկու տղոցը:

Քանի մը գիւղացիներ պատգարակ մը շիննոին փայտի կտօրներով, անոր վրայ դրին Արփիարը, որ հազիւ կը շնչէր և հեռաց ոն:

Յանկարծ քանի մը տղաք, որոնք արկածեալ նաւուն մօտերը կը խաղային, վաղելով եկան դէպի հաւաքւած գիւղացիները:

— Երկու մնտուկ կայ նաւուն մէջ, պոռաց անոնցմէ մէկը:

Այս անգամ ամբոխը շարժուեցաւ դէպի նաւը: Մէկ կողմէ ըրին փայտերը և յանկարծ երեւան եկաւ երկու մնտուկներուն հետ միասին գնդացիրը:

Շատ քիչերը կեանքերնուն մէջ տեսած էին գնդացիր մը, չէին գիտեր թէ ի՞նչ է ան, երբ երիտասարդ մը, որ երկար ատեն Այերիկա գտնուած և նոյն իսկ ծառայած էր ամերիկեան բանակին մէջ, առաջ անցաւ յայտնի ուրախութիւնով մը, քննեց գնդացիրը, հասկնուու համար թէ անաղարտ մնացած էր և ըստ բարձրածայն:

= Ասիկա գնդացիր մըն է, հրացանի տեսակ մը, որ ինքնաշարժ է և շատ զնդակներ կ'աբձակէ: Այս գործիքը մեր ինքնապաշտպանութեան համար պիտի ունենայ մեծ օգուտներ, և մեր թշնամիները սարսափով պիտի լսեն անօր երգելը: Միայն թէ թրջած է, պէտք է անմիջապէս մաքրել, որբել և իւղոտել:

Գնդացիրն ու երկու սնտուկ փամփուշտներն ալ փոխաղրւեցան Խոկէնտէր աղայի տունը, ուր քիչ յետոյ հաւաքուեցաւ շրջակայ զինդերու ներկայացուզիչները

Կրկին խօսուեցաւ ինքնապաշտպանութեան անհրաժեշտութեան մասին և սրշուեցաւ նոյն իրիկուն



Պատկեր 2 (Տես եջ 15)

Երկու բարեկամեները յառաջացան մինչեւ փոքրիկ սրահ մը, ու նստած էին հինգ նոգի զինդի սփերուն առջեւ:

իսկ ձերբակալել զիւղերուն մէջ գանուած բոլոր ժանարիմները, կապկպել զանոնք և տունով տեղով քաշուիլ Մուսա լեռը, թոյլ չտալով թշնամին մոտենալ իրենց, կռուիլ մինչեւ վերջը, յաղթել կամ պատուով մեռնիլ :

Հինգ վայրկեան յետոյ միւս զիւղերու ներկայացուցիչները ձիով կը մեկնէին, հաղորդելու համար որոշումը :

Գիւղացիները գժոռաբութիւն չքաշեցին զինաթափ ընելու ժանարիմները : Անոնք այնքան խմած էին, որ անզգայ կը պատկէին : Մէկ քանի երիտասարդներ դացին անսնց գանուած տունը, կապկպեցին, առին զէնքերը և լեցուցին ախոռի մը մէջ :

Ոչ մէկ արգելք կար այլ եւս իրենց ծրագիրը գործադրելու : Գիշերուան ժամը 12ին պիտի սկսէր վերելք զէպի լեռ :

Դեղեցիկ և պայծառ գիշեր մըն էր : Լուս ու մռւնջ քանի մը հարիւր հոգինոց թափօր մը կը բարձրանար զէպի Մուսա լեռը : Լուսնին լոյսը իյնալով այդ խումբին վրայ, տարօրինակ տպաւորաւթիւն մը կ'ընէր :

Ոչ մէկ շնորհ կը լսէր, իր տունն ու տեղը, իր օճախը լքող այդ ժողովուրդը կը զզար բապէին ահաւորաւթիւնը, կը զզար թէ ալեւս չպիտի կրնալ վերագանալ հան, որուն հետ կապուած էին այնքան յիշատակներ, ուր թաղուած էին իր նախահալրերու ամքւնները :

Թափօրը շրջապատած էր քառասունի չափ զինաւած երիտասարդներ, եղան կառքերու. Վրայ բերացուած էին տան կահ կարասիները կիները և մանուկները :

Խումբին ճիշտ մէջտեղը կառքի մը վրայ պառկած է Արփիար: Անիկա գտած է իր գիտակցութիւնը, թէեւ

կորսնցուցած արիւնին և քաշած տառապանքին պատճառով չտփէն աւելի տկարացած էր։ Անոր կառքին քովին երկու ջորիներու վրայ բեռացած էին զնդացիրը և երկու օնտուկ փամփուշտները, չորս զինուած երիտասարդներու պաշտպանութեան տակ։ Նրբ այդ խումբը հասաւ կիրճի մը բերանը, հոն կանգ առաւ։

Բոլորը յոգնած էին, անհրաժեշտ էր քիչ մը հանգիստ ընել, միեւնոյն տաեն հետազոտիչներ դրկել, երթալ քննելու համար թէ կիրճին անցքը ու է վառնգչէր սպանար։

Նոյն միջացին հեռուելն երեւցաւ ուրիշ խումբ մը։ Անմիջապէս քանի մը ձիւաւոր երիտասարդներ ընդառաջնցին անոր, հասկնալու համար թէ որոնք էին եկողները, բարեկամնե՞ր թէ թշնամիներ։

Մէկ ժամ իւտոյ հասկցւեցաւ թէ դրացի գիւղին բնակիչներն էին, որոնք կուգային հաւաքւիլ որոշւած տեղը։

Հետզիւտէ հասան բոլոր միւս գիւղերու բնակիչները և 3—4000 հոգիէ բաղկացած այս հսկայ մարդկային ալիքը շարժեցաւ առաջ, որոշւած տեղը հասնելու համար։

Առաւօտը նոր էր ծագեր, երբ գիւղացիները կանգ առին։ Բարձրավանդակի մը վրայ էին, ուր պիտի հաստատէին իրենց կեդրոնատեղին։ Այդտեղ պիտի մնային բոլոր կիները, տղաքը, ծերերը իսկ զէնքին ընդունակ այրերը կարգով պիտի հսկէին կիրճերուն բերանը, սարերու գագաթէն, թոյլ չտալու համար որ թշնամին մօաենայ։

Երբ քիչ շատ ամէնքը տեղաւորւեցան, գիւղապեաները քով քովի եկան և խորհրդակցութիւնը սկսաւ որաշելու համար իւրաքանչիւրին պարտականութիւնը։

Անմիջապէս կազմւեցաւ զինւորական խորհուրդ մը, վարելու համար ինքնապաշտպանութեան դործը։ Տուցակագրւեցան զէնքերը, որոնք հաղիւ թէ 150—200 հատ էին. մէջը ըլլալով որոի հրացանները, թէեւ քիչ էր այս քանակը. բայց ինքնապաշտպանութեան բնագդը, ինչպէս նաև դիրքին անմատչելի ըլլալը լոյս կը ներշնչէին թէ կարելի պիտի ըլլար թշնամիին լաւ դաստալ, եթէ փորձէր մօտենալ դիրքերուն։ Այս բոլոր կարգադրութիւնները ընկէ յետոյ պարէնի խնդիրը ամէնէն կնճռուտ հարցն էր։ Գիւղացիներու մեծ մասը թէեւ ունէր ամսուան մը պարէն, բայց կայլին խեղձեր ալ, որոնք անշուշտ անկարելի էր լքել։

Որոշուեցաւ առանց ժամանակ կորսնցնելու անմիջապէս փոքրիկ ձիւաւոր խումբեր կողմակերպել, որոնք պիտի յարձակէին թրքական գիւղերու վրայ, պիտի քշէին տաւարը գէպի բանակատեղի։

Նոյն յրիկունն իոկ անոնցմէ առաջինը, բաղկացած 12 հոգիէ, առաջնորդութեամբ իսկէնտէր աղայի աղուն, կոպեռնիկի, մեկնեցաւ գէպի թրքական գիւղ մը։

Երկու երեք անգամ գիւղացիներուն բանակած տեղին դիմաց գտնուող բարձրութեան մը վրայ, փոքրիկ խումբին պետք կործեց տեսնել անհանդատացնող ուրուակամներ։ Զին արագացուց, զէ զի կասկածելի վայրը գնաց, բայց քիչ յետոյ վերադարձաւ ոչինչ շը գտնելով։

Քանի երեկոյեան տուերները կը տարածուէին, այնքան փոքրիկ խումբին վրայ կ'իջնէր սարսուռ մը, կարծես կը զգային թէ տարօրինակ բաներ մը պիտի պատահէր։

Հեռուն, ծառերուն ձիւղերը մարդոց տպաւորութիւնը կ'ընէին։

Վերջապէս հասան նեղ արահետի մը առջեւ, անոր վերջաւութեանը կը սկսէր հովիտ մը, որուն խորը կը տեսնուէր թրքական գիւղ մը և կովերու երամակ մը:

Կոպեանիկի հրամանով երկու մարդիկ առաջ անցան ձամբան հետազօտելու համար: Անմաք երեսի վրայ պառկեցան և աներեւութացան ծառերուն և խոտերուն միջեւ:

Կէս ժամ յետոյ վերադարձան: Ոչինչ տեսած էին: Այս ատեն խումբը առաջ անցաւ, բոլորը ձիերէն իշած էին և հրացանները լեցուն, պատրաստ էին առաջին յարձակման զիմադրելու: Բոլորը ուշադիր, կը քննէին շրջակայքը:

Արահետը անցնելու վրայ էին, երբ յանկարծ լըսւեցաւ հրացանի պայթիւն մը:

Բոլորը կանգ առին, ամէն մէկը ապաստանեցաւ ժայռի մը ետեւ, մինչդեռ Կոպեանիկ ձեռքով ցուցնելով այն տեղը, ուրիշ եկած էր զնդակը, կը հրամայը կը բակել:

— Հոն, ձախ կողմը, տղաք: Լաւ ուշադրութիւն, աւելորդ փամփուշտ մի արձակէք:

Հանդարտորէն, զսպելով իրենց յուզումը, տղաքը սկսան կրակել գէպի այն կէտը, զսր ցոյց տուած էր Կոպեանիկ:

Բոլորը միասին չէին կրակեր, այլ առանձինն իտ ուանձինն, և ամէն անդամ որ զիմացի կողմէն զլուխ մը կ'երեւէր:

Կոպեանիկի կարծ մէկ հրամանը յանկարծ դադրեցուց հրացանաձգութիւնը, Ան իր ձեռքը երկնցուց դէպի թշնամի կողմը: Արդարեւ հոն պահուըտած մէկ քանի ժանտարմները ստքի ելած էին և նետուելով ձիերուն վրայ, քառասմբակ կը փախչէին:

Մեր բոլոր կարիճները ցատկեցին իրենց ձիերուն վրայ և սկսան հալածել զանօնք, մինչև որ աներեւութացան անտառին մէջ:

Հետապնդումը շարունակել աւելորդ էր, մանաւնդ որ իրենք ուրիշ պաշտօն մը ունէին:

Փոխեցին իրենց ձամբան և սրարշաւ ուղղուեցան դէպի թուրք գիւղը:

Հոն ուրէ գիւմադրութեան չհանդիպեցան, քչեցին 50ի չափ կովերը և 150է աւելի այծեր դէպի իրենց բանակատեղը:

Մեծ եղաւ ուրախո թիւնը, երբ այդ աւարը հասաւ:

Ինքնապաշտպանո թեան առաջին օրը լաջաղ անցած էր, ինչ որ կանխագուշակել կուտար թէ այդ զործը յաջող վերջաւութիւն մը պիտի ունենար:

Շարաթ մը գրեթէ կեանքը միօրինակ անցաւ, բացի մէկ քանի փաքը արկածներէ:

Թուրք կեղրանական կառավարութիւնը գեռ աեղեկութիւն չէր ստացած և զինուորներ շարժման չէր զըրած հայ գիւղացիներու ինքնապաշտպանութիւնը պատմելու համար:

Այդ շաբթուան ընթացքին Արփիար բաւական կազդուրուած էր: Իր վէրքը գրեթէ գոցուած ըլլալով, լամանունդը ու լերան առօղջ օդը զինքը շուտով ոտքի հանցին:

Անիկա գաղթին տասներորդ օրը արդէն ինքզինքը առօղջ կը զգար, մասնակցելու համար գիշերային արշաւանքներու:

Տասնըմէկերորդ օրը լերան շրջակայքը սկսաւ ծածկուիլ զինուորներով, ժանտարմներով և պաշը պօղուքնե-

ը լ : Ոչ միայն եկած էին կառավարական բանտերու մէջ գտնուած ոճրագործները, իրեւ զինուոր, այլ և թուրք գիւղացիներէն բոլոր զէնքի ընդունակ ազամարդիկը վազեր էին, հայ ջարդելու և թալանելու համար:

Սական բոլոր կիրճերուն բերանները բանուած էին հայերու կողմէ, այնպէս որ տասնեակ մը հայ երիտասարդներ բաւական էին անցքը փակելու :

Օրերը իրարու կը յաջորդէին: Թէեւ թուրքերը երբեք չէին յաջողեր յառաջանալ, բայց պաշարւողները անձկանօք կը տեսնէին իրենց պարէնին սպառիլը:

Երաք շտրաթ անցած էր այն օրէն, երբ հեռացած էին գիւղերէն: Շաբաթ իրիկուն մը արտակարդ զինուորական խորհուրդ գումարւեցաւ, որոշելու համար թէ ի՞նչ միջոցի պէտք էր դիմուէր, այդ անել կացութենէն ազատելու համար:

Զինուորական խորհուրդը որոշեց երկու քաջարի երիտասարդներ զրկել դէպի Քիլիս, այնտեղի Հայերէն, որոնք տակաւին տարագրուած չէին, օչնութիւն ինդրելու: Միւս կողմէ խոշոր դրօշակ մը շինել, վրան կարմիր խաչով և տնկել լեռան ամենաբարձր տեղը, տեսնուելու համար ծովեղբին մօտը յածող դաշնակից զրահաւորներէ:

Կը մնար իրեւ պատգամաւոր մեկնող երկու երիտասարդները գտնել:

Անոնք մահը աչքերնին առած, պիտի ճեղքէին թշնամի պաշարող գիծը:

Ատիկա անքան դժւար գործ մըն էր, որ կը պահանջէր գերագոյն զոհորութիւն մը:

Երկար չսպասեցին սակայն գտնելու համար այդ երիտասարդները:

Արփիար և կոպեռնիկ պատրաստակամութիւն

յայտնեցին նոյն իրիկունն իսկ մեկնիլ, որոշւած պաշտօնով:

Բնարուեցան գտնուած ձիերուն էն լաւերը: Երկու երիտասարդները զինուեցան թրքական հրացաններով, ամէն մէկը հինգ հարիւր փամփուշտով, երկու տասն-հարոււածեան տարձանակ, մէյ մէկ լայն գաշոյն:

Որոշւեցաւ որ ճամբան իրենց հետ առնեն ու ըրիացի արար առաջնորդ մը:

Յուղիչ էր մեկնումի պահը:

Բոլոր հաւաքուած էին մեկնողներուն շուրջը: Խոկէնտէր աղա, իր կնուը, աղջիկը եկած էին ճամբու դնել կոպեռնիկը:

— Գացէ՛ք, գացէ՛ք, զաւակներս, ըսաւ ծերուկ գիւղապետը, քանի որ տյաքան ժողովուրդը, յօյսը ձեր վրայ է, գացէք: Մնաք բարով ըսէք, կոպեռնիկ մօրդ և քրոջդ, չեմ գիտեր թէ նորէն իրար պիտի տեսնենք:

Բոլոր ներկաները իրենց զդակները կը շարժէին երբ ոեր երկու կարիճները խթանելով իրենց ձիերը հեռացան քար քարոտ ճամբէն:

Չաներեւութացած վերջին անդամ մը դարձան և դրկեցին ողջոյն մը բոլոր մնացողներուն:

Օրը կը տարածամեր: Երկու երիտասարդները մէկ քանի ժամ ձիավարեցին անընդհատ: Կէս գիշերուան մօտ հասան սուրիացիներու գիւղ մը, ուր սուս ջնորդ մը վարձելով մեկնեցան, գիւղին մէջ գիշերը անյարձար նկատելով, բայց կէս ժամուայ ճամբայ երթալէ յետոյ, կանգ առին ձիերուն հանգիստ տալու և քիչ մը բան ուտելով կազդուրուելու և քնանալու համար:

Որոշեցին որ փոխն ի փոխը քնանան և հոկեն, վատանգի մը չհանդիպելու համար:

Կոպեռնիկ և Սուրիացի առաջնորդը պառկեցան,

իսկ Սրբիար հրացանը լեցուն , սկսաւ հսկել շրջակայքը :
Ժամ մը հազիւ անցած էր , երբ տարօրինակ ձայն
մը լսեց , կարծես մարմին մը կը սողար խոտերուն մէջ
ջէն :

Անշարժ մտիկ ըրաւ : Սուրբիացի առաջնորդը քիչ
մը առաջանալէ յետոյ ստքի ելաւ և միրճուեցաւ ծա-
ռերու պուրակի մը մէջ :

Մէկ ստումով Սրբիար ստքի ելաւ և հետեւեցաւ
Սուրբիացին : Անիկա ծառի մը կրթնած էր , իսկ անոր
առջեւ սպայ մը , թուրք սպայ մը կեցած էր , որուն
բաներ մը կը պատմէր Սուրբիացին :

Սրբիար անմիջապէս համոզուեցաւ որ Սուրբիացին
զինքը կը մատնէր :

Ի՞նչ պէտք էր ընել , առաջին անգամ էր որ մարդ
մը պիտի սպաննէր . . . սպաննել . . . ատիկա զինքը
կ'ահարեկէր : Բայց պարտականութիւն մը ունէր , հա-
զարտւոր ժողովուրդի կեանքը թերեւս իր պաշտօնին
յաջողութենէն կախում ունէր :

Հրացանի երկու հարուած լսուեցաւ , և սպան ու
Սուրբիացին գետին ինկան զիակնացած :

Կոպեռնիկ հրացանը առած վազեց :
— Շո՛ւտ , ձ՛երուն վրայ և մեկնինք , մատնուած
ենք :

Երկու երիտասարդները նետուեցան ձիերուն վրայ
և ոլացան առաջ :

Ճիշդ ատեն էր , որովհետեւ քիչ յետոյ հրացանա-
ձգութիւն մը սկսաւ և թուրք զինուորներու ջոկատ մը
առաջ վազեց , բայց արդէն ուշ էր : Սրբիար ու Կո-
պեռնիկ շատոնց հեռացած էին :

Թուրք զինուորները գետնին վրայ գտան միայն ի-
րենց սպային և դաւաճան Սուրբիացին զիակները
կուրծքէն զարնուած :

ԱԳԱՐԱԿԸ ԿԱՅՐԻ

Աւերակ եւկրին մէջ — Սգարակը — Անձնուէր
Հայունին — Թուրք աւազակները — Սգարա-
կապանին անէ՛ծքը — Արդարացի վրէժ :

Յաջորդ առասւ երկու ձիաւորները բաւական հե-
ռացած էին վտանգաւոր շրջանէն . ուր կը վիտային
թարք պաշրպօղուքներ և գիւղացիներ և որոնք կ'եր-
թային զօրացնել պաշարողներու շղթան :

Առանց առաջնորդի , անոնք ստիպուած էին սովո-
րական ճամբաներէն հեռու , լեռնային ուղիներ ընարել :

Օրերը իրարու կը յաջորդէին . գրեթէ առանց ո և է
արկածի : Զօրբորդ օրն էր որ կը ճամբորդէին անդուլ :

Միօրինակ ճամբէ մը կը յառաջանային : Առջեւէն
կ'երթար կոպեռնիկ , Սրբիար , ճգած իր ձիուն սանձը ,
կը հետեւէր անոր և թաղուած էր իսր մտածման մէջ :

Կը յիշեր իր մեկնումի օրէն ի վեր տեղի ունեցած
բոլոր տարօրինակ սնդքերու :

Կը յիշեր իր խեղճ մեծ մայրը , լքուած , միայնակ ,
սիսուր և արտասուալից : Անիւա ալ անշուշտ այդ բո-
լուկին իր մասին կը մտածէր :

Սրցունքներով լեցուեցան տչքերը բայց զսպեց ինք-
զինքը : Զէ՞ որ կոպեռնիկն ալ ձգած էր իր մայրը , հայ-
ուք . քոյրը , նետուած վտանգին առջեւ : Զէ՞ որ այդ
հազարաւոր այրերը , տղաքը , կիները , լքեր էին իրենց
օճախը տունն ու տեղը և ապառաներ էին լեռ :

— Այս՝ պէտք է քաջ ըլլալ, դարաւոր վրէժը պիտի լուծենք, մա՞ն կամ աղատութիւն, մտածեց Արփիար և խթանելով ձին, գնադ միացաւ Կոպեռնիկի:

Կոպեռնիկ կեցուցած էր ձին և կը դիտէր ճերմակ չէնք մը:

Ազարակի նմանող չէնք մըն էր:

Զգուշութիւնով մօտեցան:

Հայ գիւղացիի մը բնակավայրն էր: Քաղաքէ ու գիւղէ հեռու, յեռներուն մէջ կորսուած, անշուշտ այդ ազարակին մէջ բնտկող հայ գիւղացի ընտանիքը ազատ էր մնացեր տարագրութենէ:

Շէնքին առջեւ պարապ կին մը և երիտասարդ աղջիկ մը ընդունեցին գանձնք:

Երբ հասկցան թէ ո՞վ էին և ուր կ'երթային, աւելի համակրութիւն ցոյց տուին: Երիտասարդ աղջիկը ձիերը տարաւ ախոռ, մինչեւ պառաւ մայրիկը ճաշարան կը տանէր երկու երիտասարդները:

Սեղանին վրայ դրուած էր կաֆ, մածուն, պանիր, լոլ, հաւկիթ և կանանչեղին:

Առատորէն կերան անոնք:

Յետոյ գոհացում տուին երկու կիներուն հետաքրքրութեան, պատմեցին թէ ինչպէս աեղանանութեան հրաման եկած է. թէ ինչպէս Սուէտիտցիները յեռ են բարձրացած:

Երբ հարցուցին տան տիրոջ մասին, իրենց պատասխան տրուեցաւ թէ ան արտը կը գտնուի:

Երբ երկու կողմի հետաքրքրութիւնը յագեցաւ և Արփիար ու Կոպեռնիկ հանգստանալու պիտի երթային: Ահուելի աղմուկ մը փրթեցաւ դրան առջեւ:

Արփիար պատուհանը վագեց և դուրս նայեցաւ: Տեսածը սարսափելի էր:

— Թուբքե՛րը . . . կմկմաց :

Սարսափ մը պատեց բոլորը: Մահուան դալուկ մը պատած էր երկու հայուհիները: Զորս թուրք սպայ և բազմաթիւ զինուորներ իջան ձիերէն և սկսան բազիսել դրան:

— Ոչինչ կրնանք ընել, ըստ Կոպեռնիկի ծատ են: Չենք կրնար դիմադրել, պիտի պահութափնք և սպասենք արգիւնքին:

Ճաշասենեակին երկու պատուհանները կը նաևէին ազարակին ետեւը:

Արփիար և Կոպեռնիկ վար ցատկեցին, մինչդեռ երիտասարդ հայուհին քաջալերանքի մէկ քանի խօսքերով անոնց կուտար հրացանները և ինքն ալ կը հետեւէր անոնց: Երկու երիտասարդները և աղջիկը ախոռէ մը ներս մտան և ծածկուեցան յարդի թէղերուն մէջ.

Ծերուկ կինը գնաց զուսոր բանալ: Սպաները կոպար մէկ կողմ հրեցին կինը և ներս մտան:

— Է՞յ, պառաւ, ուտելիք և խմելիք տուր: Կինը վախուցն կը սարսար, առանց առարկելու գնաց օդի և ուտելիք բերիլ:

Սպաները սկսան ուտել: Զինուորներն ալ խոհանոցը թալաններ ու սկսեր էին խմել:

Շուտավ սպաներուն ճաշը փախուեցաւ զինարբուքի: Ահուելի կերպով կը խմէին. մինչդեռ ադարակապանուհին անկիւն մը քաշուած էր:

— Գեղեցիկ աղջիկ կամ հարս չունի՞ս, պառաւ: Այս գիշեր մենք հոս պիտի մնանք և առանձին պառկիլ չէնք ուզէր:

— Ես առանձինն եմ, ինձմէ զատ ոչ ոք չկայ հոս:

Սպան վերցուց հողէ գաւաթներէն հատ մը նետեց կնոջը . բարերախտաբար հարուածը վրիպեցաւ :

Յանկարծ ճաշարանին դուռը բացուեցաւ և սեմին վրայ երեւցաւ ագարակապանը :

Առաջացաւ գեպի սպաները և յանկարծ վերագրուած , աժգունած , աչքերը կայծակնացայտ պօսաց .

—Ե՞նչ կ'ուզէք մննէ , վատեր , աւազակներ գուղեր . . . Զկրցաւ խօսքը բաւարտել , չորս թուրքերը յարձակեցան ագարակապանին վրայ , որ կատաղօրէն դիմաղրեց , բայց ի վերջոյ ուժասպառ ինկաւ :

Կապկակեցին զայն սիւնի մը :

—Մի՛ սպաննէք , խնայեց'էք կը ապազատէք կինը :

—Եյո՛ , չենք սպասներ այս գիշեր , վազը առառու մննք պիտի մաքրենք այս խընջըրին , կեավուրին հաշեր : Այսօր չենք ուզեր մեր քէյփը արիւնոտել :

Եարուեակեցին խմել անդադար :

Խոհանոցին մէջ զինուորները կը հետեւէին իրեն պետերուն օրինակին :

Կէս ժամ յետոյ բոլորը այնքնն խմած էին , որ սկսան քնանալ ոմանք սեղանին տակը , ոմանք սեղանին կամ նաստարաններուն վրայ :

Լուսիթիւնը տարածուեցաւ շէնքին մէջ :

Պառաւ ագարակապանուէին որ անկիւն մը կը կուտծ էր , դուրս ելաւ , եկաւ գէպի ամուսինը և քաշեց անոր կապերը , յետոյ վազելով գնաց ախոռ և եղելութիւնէ իմաց տուաւ պահուըտած երիտասարդներուն :

Բոլորը հաւաքուեցան սրահին մէջ , ընելիքնին ուրոշելու համար :

—Բեր կառքը , լծէ եղները , հրամայեց , ագարակապանը իր աղջկան :

—Ալեւս հոս չեմ կրնոր մնալ , պիտի հեռանամ , բայց վրէժս լուծելէ յետոյ :

Կառքին վրայ բեռցուցին անհրաժեշտ առարկաները , ագարակապանին կինը և աղջիկը նստան կառքին մէջ :

—Ծերսւնին և երկու երիտասարդները գացին յարդանոց և վերադարձան յարդի խուբձերով :

Տարածեցին գանսնք սենեւակին չորս կողմը , ուր կը խորթային թուրքերը , կրակի տուին , գոցեցին դուռները և հեռացան :

—Արգարութիւնը պիտի կատարուի , ըստ ծերունին խաչակինքելով :

Կինը և աղջիկը հասկցան ծերունիին վրէժինդրութիւնը և իրենք ալ խաչակինքեցին ու աղօթեցին , մինչդեռ ան ոտքի վրայ , ահանիի իր վրէժինդրութիւն նման կը դիմէր առանց յուզուելու . իր ինչքին փացումը և իր վրէժինդրութիւնը :

Կառքը հեռացաւ , երկու ծիւտուները կը հետեւէին անոր , մինչդեռ ագարակը կը վասէր լուսաւորելով ամբողջ հորիզոնը : Այսպէս ուրեմն , կը սրբուէր միշատակը այն ագարակին , ուր սերուպներ հասեր էին :

—Աւելի լաւ է որ այրի ան , քան թէ տապտեսերու որչ դասնայ :

Բոլորը խոնարհեցուցին իրենց դլուխը : Կարելի՞ էր որ այդ տեսակ որդիներ ունեցող ազդ մը մեռնի :

—Ասիկտ առաջին վրէժս է , ըստ ծերունին , ուրիշներ պիտի յաջորդեն անոր : Աշխարհը մեծ է , անշուշտ պիտի զանեմ տեղ մը , ձեզ պահելու համար , իսկ ես պիտի մեռնիմ այն ատեն , երբ կատարելապէս լուծած ըլլամ վրէժս , մնաս բարով ո՛վ հալրենի օճախ :

Արցունքներ սկսան հոսիլ ծերունին աչքերէն,
մինչդեռ ազարակը կը շարունակէր այրիլ, իր աւե-
րակներուն տակ թաղելով մէկ քանի տասնեակ
թուրքեր :

ԳԻԾԵՐԱՅԻՆ ԱՐՇԱԿԱՆՔ ՄԸ

Բաժանում — Հետապնդումը — Թուրքերուն ձեռքը
կալանաւոր — Արփիարի անձնազնու-
րինը — Փախուսը:

Քանի մը ժամուան ճամբորդութենէ յետոյ ազա-
րակապնախն ընտանիքը և երկու երիտասարդները ի-
րարմէ պիտի բաժնուէին :

Բաժանումը շատ յուղիչ եղաւ : Արփիար և կո-
պեռնիկ առաջ ոլացան նեղ ճամբէն :

Արփիար մեծ հաճոյք մը կ'զգար այս դիշերային
արշաւանքէն :

Երկու ժամ ձիավարելէ յետոյ կանգ առին լըուած
հիւղակի մը առջեւ : Հանգստացան քիչ մը, կեր տուին
ձիիրուն և պառկեցան մինչեւ արշալոյս :

Առտուան դէմ մեկնեցան : Հեռուէն կ'երեւար գիւղ
մը : Երկու երիտասարդները չմօտեցան զիւղին, զախ-
նալով որ հոն թուրք ժանտարմաներ կրնան դոնուիլ :

Բաւական հեռացած էին գիւղէն երբ իրենց ետեւը
լսեցին ձիերու ոտնաձայն մը :

Սնձկալից ետ դարձան :

Հորիդոնին վրայ վոշիի ամպ մը կը բարձրանար :
Քիչ յետոյ քանի մը ստուերներ բաժնուեցան այդ մը-
շուշէն :

— Թուրք զինուորներ, մեզի կը հալածեննու :

Արդարեւ ձիշդ էր : Անշուշտ լրտեսներ լուր տուած
էին գիւղը գանուող թուրքերուն, երկու ձիաւորնե-
րուն անցքը :

Յուսահատութիւն մը եկաւ Արփիարի և Կոպեռնի-
կի վրայ : Խնչպէս կրնալին փախչիլ : Իրենց ձիերը թէւ
հրաշալի կենդանիներ . բայց յոդնած էին երկար ճամ-
բորդութենէն :

Կրնալի՞ն վերջին ձիգ մը ընել : Պէտք էր աճապա-
րել որովհետեւ հետապնդութերուն ոտքի ձայնը կը մօ-
տենար և զինուորներուն ստուերները հետղետէ աւելի
կը թանձրանային :

— Յառաջ՝ պառաց Արփիար . քիչ մը ոյժ և քա-
ջութիւն- պիտի կրնանք վրկուիլ :

Իթանեցին ձիերը և առաջ խոյացան :


Բայց յանկարծ հրացանի ձայն մը լսուեցաւ և
կնդակ մը սուլեց :

Կոպեռնիկ ձիչ մը արձակեց և սրունքէն վիրա-
ւորուած ձգեց ձիուն երասանակները, երերաց և ին-
կաւ Արփիարի վրայ, ու գրկոց զայն և շարունակեց
արշաւել :

Բայց այս զերմարդկային ձիգը չէր կրնար շարու-
նակուիլ :

— Փախչէ՛, պառաց Կոպեռնիկ, յուսահատ ձիով
մը, փախչէ՛ և վրէժու լուծէ :

— Փախչի՛լ, երբէ՛ք, կամ միասին կը մեռնինք,
կամ միասին կ'ազատինք :



Պատկ. 3 (Տես էջ 21)

Եւ մախանենգ նաւը սկսաւ յառաջանալ
դեպի բաց ծով

— Ո՞չ, ո՞չ, թող զիս և գնաւ։ Յիշէ նուիրական
սպարտականութիւնդ, 4000 հսզի մեզէ կը սպասեն։

Կոպեռնիկ ատհեցաւ Արփիարի բազուկներէն և
գետին ինկաւ։ Իր ձին, զարմացած կանդ առաւ, յետոյ
եկաւ իր տիրոջը մօտ, հոտուեց, տիրութեամբ
սկսաւ խրինջալ։

Հեռուն Արփիար կը սուրար խօլ վաղքով մը,
կարծես իր ատելութեան, վրէ ժինդրութեան և ցաւին
զգացումը թեւեր կուտային իր ձիուն ալ։

Թուրքերը շուտով հասան Կոպեռնիկի մօտ, դադ-
րեցան հալածելէ Արփիարը և ձիու մը վրայ նետելով
Կոպեռնիկը վերադարձան։

Սակայն Արփիար ալ կանդ առած էր, տեսնելով
որ թուրքերը զինքը չեին հալսծեր։

Ի՞նչ պիտի ընէր առանց Կոպեռնիկի, ո՞ւր պիտի
երթար, պիտի լքէ՞ր զայն թուրքերու ձեռքը։

Լոյս մը ծագեցաւ մաքին մէջ։ Զիէն իջաւ, կապեց
զայն թուրփի մը և վերադարձաւ հոն, ուր կանդ առած
էին թուրքերը։

Անոնց ոտքերուն հետքերէն առաջնորդուելով, ուղ-
աւու այն զիւղը, ուր ատրեր էին Կոպեռնիկը։

Արփիար առաջացաւ և քիչ յետոյ նշմարեց բաւա-
կան խուռը խումբ մը, ձիաւորներ, հետեւակ զինուոր-
ներ, թնդանօթ մը, որոնք առաջ կ'երթալին։

Պահուը անուանով հացաներուն մէջ կրցածին չափ
մօտեցաւ թուրք ջոկատին և քայլ առ քայլ հետեւե-
ցաւ անոնց մինչեւ զիւղը, երբ թուրքերը բանակեցան
բլուրներով շրջապատուած բացասանի մը մէջ։

Անոնք երկար ճամբորդութենէ մը յագնած էին հա-
ւանաբար և մանաւանդ զիւղերուան պատճառով չեին
համարձակեր առաջ երթալ, որովհետեւ մը ակայ լիո-

ներու մէջ կը վխտային հայ ֆէտայիներ :

Կառքերը շարեցին բանակատեղիին արջակայքը . վրտններ կանգնեցին և ձիերը արձակեցին :

Դոպեռնիկ չուաններով կապկառւած , ծափ մը տակ նետուած էր և յազնութենէն ու անօթութենէն թմրած , զորսնցուցած էր իր գիտակցութիւնը :

Քիչ յետոյ երկու զինուոր մօտեցան վիրաւոր հայոդիին :

Արքիար , հեռուէն անձկանօք՝ կը դիտէր անցած դարձածը :

— Ռտքի ե'լ , կեավուր , պոռաց զինուորներէն մէկը , ստքովը զարնելով կոպեռնիկին :

— Ի՞նչ պառկեր ես . հօրդ տունը գիտցա՞ր հոս ։ Կոպեռնիկ չպատասխանեց , ոտքի ելաւ :

Գիտեր թէ ի՞նչ ճակատագիր կը սպասէր իրեն :

Թուրքերը զնդակի մը իսկ արժանի չպիտի տեսնային զինքը և հաւանաբար մորթէին եաթաղանով մը ։ Բայց ինքը , լեռներու ազատ զաւակը , կը վախնա՞ր միթէ մահէն :

Քալել սկսաւ գէպի բանակատեղիին կեղրոնը :

— Է՞յ , կեավուր , ի՞նչ գործ ունէիր հոս , ի՞նչ կը փնտոէիր , զէնքովդ մինչեւ հիմա քանի՞ թուրք սպաննեցիր :

— Կրցածիս չափ շաա :

— Կրցածիդ չափ շա՞տ , լա՞ւ , մենք քաւել կուտանք իսլամներու արիւնը :

— Ես եթէ ազատիմ , նորէն զէնքս վար չպիտի դնեմ , մինչեւ որ մէկ հայու տեղ տասը թուրք չսպաննեմ :

— Լոէ , խընդըր , պոռաց զինուորը և հրացանը բարձրացուց կոպեռնիկի գլուխը ջախջախելու համար , բայց միւս զինուորը արգիլեց :

— Ի՞նչ կ'ընես , Օսման : Հարիւրապետին հրամանն է զայն ողջ առողջ յանձնել իրեն . գլուխու կը վտանգես այդպէսով :

Օսման զսպեց ինքզինքը , ատելավառ նայուածք մը նետելով դէպի կոպեռնիկ , որ անայլայլ կը յառաջանար մահը արհամարհելով :

Վերջապէս հասան հարիւրապետին վրանը :

Զինուոր մէ մէկ կազմ օրաւ վարագոյրը և ներս մտցուց հայ երիտասարդը ու երկու պահակները :

Վրանին մէջտեղը նստած էր մօտ 40 տարեկան հարիւրապնտ մը խոժու ակնարկով թաթարականտիպար մը : Իր ազնեւը սեղանին վրայ դրուած էին չի մը օրի և գաւաթ մը :

— Այսօր օրսացած կեավուրնի՞դ է աս , հարցուց , խօսքը ուղղելով Օսմանին :

— Այս' , պէյ , էֆէնտի , երկու կեավուրներէն մէկը ձերբակալեցինք . միւսը փախաւ :

— Լաւ , մօտ եկուր որ ըսածս աղէկ լսես :

Կոպեռնիկ քայլ մը առաջ եկաւ :

— Ուրկէ՞ կուգայիք և ո՞ւր կ'երթայիք :

— Երկու գիտնալիք բանը չէ , էֆէնտի :

— Հէ՞ . իմ գիտնալիք բանս չէ , պոռաց հարիւրապետը կատղած և ձեռքը բարձրացուց ապտակելու համար , բայց կոպեռնիկի երկաթէ ձեռքը զան կեցուց :

Երկու զինուորները յարձակեցան վրան և ձեռքերը նորէն կապեցին ետեւը :

— Ինձի մտիկ ըոէ , ըսաւ սպան , զսպելով իր կատաղութիւնը : Եթէ համաձայնիս ըսելու թէ ո՞ւր կ'երթայիր և ինչո՞ւ համար , եթէ մատնես քու ընկերներդ , ազատ կ'արձակեմ քեզի :

— Երբեք , եղաւ պատասխանը :

Յամառ լոռութիւնով մը պատասխանեց Կոպեռնիկ անկէ յնայ իրեն եղած բոլոր հարցումներուն :

— Տարէք այս շունը և խօսեցնելու համար պէտք եղածը ըրէք, հրամայեց հարիւրապետը :

Զինուարները դուրս քաշեցին Կոպեռնիկը :

Բանակատեղիին մէջտեղը խոշոր խարոյկ մը կը վասէր, որուն վրայ կ'եփէր զինուորներուն կերակուրը :

Կոպեռնիկը տարին անոր մօտք : Հանեցին կօշիկները և ոտքերը մօտեցուցին խարոյկին :

Սրփիար որ պահուըտած կը դիտէր անցուղարձը, բաւական մօտեցած էր ծառերան նախն, ահսաւ այն մահուամն դալուկը որ կը պատէր իր ընկերը :

Ի՞նչ պէտք էր ընել :

Լոյս մը ծաղեցու յանկար մտքին մէջ :

Սողալով մացառնիրուն մէջէն հասաւ մինչեւ փամփուշնեցու մնաւուկ որ, զդուշութիւնով առաւ մէկ քանի հաս ինչպէս նու պատրոյդ մը և վերագրածաւ իր թաքսացը :

Հանեց փամփուշտներու քաբսօլները; տասը հատքովէ քով շարեց և բոլորը միացուց պատրոյդ ով մը, յետոյ լուցկիով մը վառելով պատրոյդը, հեռացաւ :

Անոր նպատակն էր փամփուշտներուն պայթումնովը իրարանցում առաջ բերել և առիթէն օգտուի :

Այս բոլորը կատարուած էր մէկ քանի վայրկեան ի մէջ :

Յանկարծ իրարու հանեւէ տասը փամփուշտներ պարպուեցան: Պայթումին աղմուկէն զինուորները իրար անցան, մինչդեռ այն պահակը, որուն մօտ դրուած էին փամփուշտները, պոռաց .

— Կեավուրները եկան...

Ամբողջ բանակատեղը ոտքի կանդնեցաւ, ոպան գուրս ցատկեց վրանէն :

Անոնք, որ Կոպեռնիկին ոտքերը պիտի այրէին խարոյկէն, ձգեցին զայն և վազեցին զէնքերուն մօտ :

Անմիջապէս երկու երեք խումբեր կազմուեցան շրջակալօք հետապնդելու համար :

Կոպեռնիկ օգտուելով ընդհանուր խառնաշփոթութենէն թէեւ ձեռքերը կապուած, ոահեցաւ դէպի ծառերը, յարմար առիթի մը կծկելու համար :

Յանկարծ իր մօտը տեսաւ Արփիարը :

Զարմացական շարժում մը ըրաւ, բայց դսպեց ինքզինքը չաղաղակելու համար :

Արփիար մէկիկ մէկիկ կարեց Կոպեռնիկի կտպերը յետոյ ձեռքէն բռնիւով տարաւ գէպի մացաները :

Երբ քիչ մը հեռացան, կանդ առին: Կոպեռնիկի վէրքը, կը նեղէր դինքը :

— Մտիկ ըրէ, ըստ Արփիար, պէտք է փախչիլ, բայց մեր երկուքին ազատութեան համար պիտի ընեռ, ինչ որ ըսեծ: Պէտք է որ քնանաս :

— Քնանա՞լ:

— Այս' :

Փախչելու տարօրինակ միջոց մըն է ատիկա:

— Դուն քնացիր, ես փախչելու պատրաստութիւնները կը տեսնեմ:

Կոպեռնիկ պառկեցաւ, վատահ իր ընկերոջ վրայ, բայց չկրցաւ քնանալ: Արփիար անհերեւոյթ եղաւ ծառերուն մէջ իր ծրագրին յարմար տեղ մը փնտռելով: Ժամ մը վերջը վերադարձաւ:

— Գտա՛, ըստ: Երբ որ թուրք զինուորները նշմարեն քու անհետանալդ, անմիջապէս ձիերը պիտի նստին և քեզի պիտի փնտռեն ոչ թէ իրենց մօտ,

այլ հեռուները։ Երբեք մտքերնուն չպիտի անցնի որ
դուն իրենց մօտը պահութած կրնաս ըլլալ։ Ահա, հօն,
առ պաւրակին մէջ ցեխոտ լճակ մը կայ։ Լճակը գրեթէ
ծածկուած է մացառներով, թուփերով, անօնց մէջը,
պիտի պահութախնք մինչեւ արշալոյս։ Երբօր թուր-
քերը մեկնիլ սկսին, մենք պիտի մանենք ցեխին մէջ,
մինչեւ վիզերնիս, և գլուխնիս պիտի պահենք թու-
փերուն տակ։

Հսածնուն պէս ալ գործադրեցին։

Արշալոյսին թուրքերը մեկնեցան, առանց դանելու
մեր երկու բարեկամները։

Երբ թշնամին անհետացաւ, երկու երիտասարդ-
ները ելան իրենց պահուլտած տեղէն, ծունկի վրայ
առաջացան մինչեւ ճամբան և ուրախութիւնով տեսան
վերջին թուրք ձիաւորները, որոնք կ'անհետա-
նային փոշիին մէջ։

Կոպեռնիկ և Արփիար զիրար գտած ըլլալնուն ու-
րախութիւնը նոր զգացին և ողջակուրուեցան երկու
բաժանու ած և զբայրներու նման։

Քաջաբար ճամբայ ինկան։ Կոպեռնիկ կը կրթնէր
Արփիարի վրայ, իրենց նպատակին հասնելու մօտ էին
և ատիկա ոյժ կուտար իրենց, բայց նոր անակնկալ-
ներ կը սպասէին իրենց։

ՏԱՌԱՊԱՆՔԻ ՕՐԵՐ

Անձկութեան օրեր։— Հիւտնդութիւնը։ Ապա-
ֆինում= անուկանկու հանդիպում մը։ Երկուոքը
յիսունի դէմ։ Վանգը կ'անհետի

Փրկուած էին թուրքերու ձեռքէն, բայց նոր ամս
մը կուգար մթագնել Արփիարի հորիդանը։

Ասիկա անձկութիւնավ կը տեսնէր թէ ինչպէս իր
ընկերը հետզհետէ կը տկարանար, կորոնցուցած արիւ-
նին, կրած յուզումին և տառապանքին պատճառով։

Մէկ ժամ հազիւ յառաջացած էին երբ կոպեռնիկ
կան տուաւ։

— Այլիւս չեմ կրնար գալել, ուժո սպառեցաւ, ձգէ
ինձի հօս և մեկնէ դուն։

— Բեզի լքել, սոնկիսկ նման մտածում մը ունե-
նալդ ինձի նախատինք մըն է, գոչեց Արփիար։

Թիրիսի հասնելուն մեծ բան մը չէր մնացած, հա-
զիւ կէս օրուան ճամբայ, բայց կոպեռնիկ բացարձա-
կապէս անկարող էր այլ մը առնելու և տարածուած
հողին վրայ, զրեթէ ուշաթափ կուլար։

Գեղեցիկ վայրի մը մէջ կը գտնուէին, ոիրուն առ-
ուակի մը եղերքը։

Արփիսր կաղմեց ծրագիրը, շրջակայքը գտաւ յար-
մար վայր մը, տեսակ մը խոռոչ, հովէն։ անձրեւէն
պաշտպանօւած։

Հաւաքեց ծառի տերեւներ, մամուռներ և կարելի
եղածին չափ փափուկ անկողին մը շինեց ընկերոջը
համար։ Եթոյ գրկեց զայն և փոխադրեց հօն, հանեց
հադուստները, վէրքը լուաց լաւ մը, վրան ծածկեց և
ըսաւ։

— Դնացիր քիչ մը , հանգստութիւնը պիտի վերադարձնէ քու ոյժդ :

Կոպեռնիկի չափ ինքն ալ պէտք ունէր հանգիստի , բայց նախ կուղէր գիտնալ թէ ո և է վտանգ չկար շըրջակայքը :

Բարեբաղդարար գանուած տեղերնին ճամբէ հեռու վտյր մըն էր և հետեւաբար տեսնելու վտանգ չկար :

Վերադարձաւ , ինքն ալ հանուեցաւ և ինկաւ գետին , յոզնած և հանդիսաւի կարօւ :

Հրացանը դրաւ գլխուն տակ , բարեբաղդարար երեք ձեռքէ չէին թողած իրենց հրացանները և քնոցաւ :



Բաւական ժամանակէ ի վեր քնացած էին , երբ Արփիար ընդուատ արթնցաւ :

Ճիչ մը լսած էր .

Ոտքի ցատկեց , հրացանը առաւ , պատրաստ սուզ ծախելու իր կկեանքը :

Բայց լսած ճիչը ուրիշ բան չէր , բայց եթէ Կոպեռնիկի ցաւք աղաղակը :

Քովը վազեր :

Խեղճ երիտասարդը սոսկալի տեսլէ մը բանուած , ահռելի տանջանքներ կ'անցընէր :

Ի՞նչ բներ :

Վազեց առուն , հանեց շապիկը , թրջեց և վերադարձաւ .

Զով ջուրին աղդեցութեամբ Կոպեռնիկ բաւական դառաւ ինքինքը :

—Մայրի՛կ , մայրի՛կ , թուաւ հիւանդին բերնէն :

Արփիար կրկնապատկեց ինամքները , մինչեւ որ քունի մէջ թաղուեցաւ Կոպեռնիկ :

Երկու երեք օր անձկութեան օրեր եղան Արփիարի համար : Կը վախնար որ կը տեսնէ Կոպեռնիկի , երայնքան իրելի ընկերոջ մահը . բայց երիտասարդին առողջ կազմուածքը , լեռնականի տոկունութիւնը յաղթեցին հիւանդութեան և չարաթ մը յենոյ սկսաւ ապաքինումը :

Վէրքը բուժուելու վրայ էր , իսկ տեսնդը անհետացած :

Այդ շաբթուան ընթացքին երկու երիտասարդները ապրեցան պատուղներով և մէկ քանի որսի թուններով :

Արփիար թուրք ձեւանալով ամէն օր կ'երթար երեք ժամ հեռու գտնուող արար գիւղ մը և կաթ կամ մածուն կը գնէր Կոպեռնիկի համար :

Օրերը կ'անցնէին , բայց մեր երիտասարդները չէին կրնար համնիլ իրենց նպաակին :

Ինչպէս ըսկնէ , Քիլիսէն նազիւ կէս օրուան ճամբայ հեռու էին :

—Մտիկ ըրէ՛ , ըստ Արփիար առան մը Կոպեռնիկի , ևս այսօր մինչեւ քաղաք պիտի երթամ և ինծի յանձնուած պաշտօնը կատարեմ , կը յուսամ մինչեւ իրիուն վերադարձաւ :

Դրաւ հիւանդին քով ջուր , կաթ , կարագ և մէկ քանի պատուղներ , իսկ ինք մեկնեցաւ :

Օրը անցաւ առանց ո և է միջադէպի :

Շատ ուշ ատեն Արփիար վեռագարձաւ :

Տիսուր դէմք մը ունէր , յոզնած և փոչեթաթաւ :

—Ի՞նչ լուր , հարցուց Կոպեռնիկ , իր խօտէ անկողնին վրայ նստելով :

—Ի զո՞ւր անցան այսօրան տառապանքներն ու յունութիւնները : Քիլիսի Հայոթիւնը արդէն տարագրուեր է :

—Ո՞վ ըսաւ այդ բոլորը:

—Այսօր կէսօրուան մօտերը հասայ քաղաք . որ տարօրինակօրէն ամայի երեւոյթ մը ունէր: Գացի թըրչ քական սրճարան մը նոտեցայ: Թուրք գէւղացիներ լեցուն էին, մօտեցայ խումբի մը, մտադէր էի իրրեւ թուրք ներկայանալ և տեղեկութիւն հարցնեւ, բայց ատոր պէտք չեղաւ: Դիւղացիները ոկանի խօսիլ Հայութու տարագրութեան մասին, ըսուածներէն համոզուեցայ թէ 15 օր առաջ բոլոր Հայերը ճամբայ հանոււած են գէպի անսապատ: Քաղաքէն մէկ քանի ժամ հեռու անոնցմէ մեծ ժամը սպաննուած են, իսկ միւսները շարունակած են իրենց ճամբան:

—Ռւրեն առանց արդիւնքի մենք պիտի բանենք վերադարձի ճամբան:

—Այո՛, ուրիշ ոչինչ ունինք ընելիք:

Երկար ատեն լուս մնացին, խոր մասնութներու մէջ թաղուած:

Վերջապէս Արքիար խզեց լուսութիւնը,

—Դուն բաւական սյժ առիք, ես քաղաքէն մէկ քանի դեղեր և աւտելիք բերի քեզի: Մէկ երկաւ օրէն կը յուսամ որ բոլորովին ասլաքինած կ'րլաս: Այս ատեն ճամբայ կ'ի ինանք գէպի Սուէտիա: Հեռո՛ւն, դաշտին մէջ ձիեր կ'արածէին, անոնցմէ երկու հատ կ'առեւանգենք այս զիշեր իսկ և կը գործածենք ճամբու համար:

Արդարեւ քանի մը օր յետոյ Կոպեռնիկ ի վիճակի էր ձի հեծնելու: Արքիար ալ բաւական կազդուրուած էր:

Ճամբայ ելան:

Ժամերով ճամբորդեցին, լուսու, ականջ դնելով ամենափք աղմուկին, որ կը լուսէր խոտերուն մէջէն և կամ թուփի մը ետեւէն:

Տեսարանը գեղեցիկ էր արեւուն տակ, բայց մեռելային ախրութիւն մը պատած էր ամբողջ համայնապատկերը:

Զէ որ այդ երկրին մէջ կը գործուէր սճիրներու Էնանուլին, ցեղ մը կը բնաշնչուէր ամենաբարոս կերպով:

Եւ բնութեան այդ տիրութիւնը կ'անդրագառնար երկու երիտասարդներուն հոգիին մէջ, մանաւանդ որ յուսախաբ ալ եղած էին:

Ճամբուն ձախ կողմը ծառերու պուրակ մը կը խամուգարէր ուղիին միօրինակութիւնը:

—Կոպեռնիկ, այդ ծառերու տեսքը ինծի վախ մը կուտայ թէ թուրքեր պահուըտած կրնան ըլլալ հոն: Սպասէ քիչ մը հոս, մինչեւ որ քննութիւն մը կատարենմ:

Արքիար վար իջաւ ձիէն, երասոնակը յանձնեց ընկերոջը և մօտեցաւ պուրակին.

Ծառերու առաջին շարքէն յետոյ կարծես հոգը կ'անհետանար և անգունդ մը. խորաւնկ և ընդարձակ փոս մը կը սկսէր, որ կը վերջանար դիմացի ըլլուրին մօտ: Այդ բլուրին վրայ կը տեսնուէին քանի մը տուներ, և տուներուն մօտ բանակած էին 50ի չափ թուրք զինուորներ:

Անսառին կրակ տուած էին:

Անդնդածեւ փոսին խորը կը տեսնուէին երեք կառքեր: Արքիար ճանցաւ որ անոնցմէ մէկը վրէժինդիր ագարակապանին կառքն էր:

Երեք կառքերը եռանկիւնածեւ դրուած էին և չրջապատուած քարերով, ծառի ոստերով: Այդ յանպատրաստից շնուրած ամբութեան մէջ կը գտնուէին ձիերը, եղները և խումբ մը մարդիկ, որոնք ծունկի և երեսի վրայ պառկած՝ պատշտատ էին ամէն յարձակման:

դիմագրելու և կեանքերնին սուղ ծախելու :

Արփիար իսկոյն հասկցաւ տնցած դարձածը :

Հայե՛ր էին անոնք, որոնք պաշարուած էին թուրքերէ :

Արփիանը սկսաւ եռալ մէջը :

Իրենք երկու հոգի էին, ի՞նչպէս կրնային օդնութեան համնիլ պաշարուածներուն, որոնք քսանի չափ էին և ազատել զանոնք :

Աւելի մօտեցաւ Յանկարծ ոտքի ցատկեց և վերաբարձաւ Կոպենիվիքի քավ և պատմեց ամբողջ տեսածը :

—Պէտք է ազատե՛լ զանոնք, սկէ՛տք է ազատել ամէն գնով, պոռաց Կոպենիկ :

—Այո՛, պիտի ազատենք : Ես իմ ծրագիրս կազմեցի : Պիտի երթանք մինչեւ այն բլուրին գաղաթը, ուր կը գտնուին թուրքերը : Հսն բաղմաթիւ ապաստի կը տորներ կան : Կէս գիշերին պիտի աշխատինք, երբ պաշարովները քունի մէջ են, անոնցմէ մէկ քանի հատը վար վլորել : Յետոյ արագորէն մէկ քանի անդամ հրացան պիտի արձակենք : Մինչ այդ, մեղմէ մէկը պիտի երթայ պաշարուած Հայերուն մօտ, լուր տալու և պատրաստ ըլլալու, սրպէս զի իրենք ալ վարէն յարձակման սկզբնի : Այս կերպով վստան եմ մեր յաղթա՞ւկին վրայ :

Գիշերուան խաւարը բաւական թանձրացած էր :

Զիերը խթանեցին և հասան բլուրին գաղաթը :

Արդարեւ հոն կը գտնուէին ժայռի խոշոր կտորներ, որոնք կարելի էր քիչ մը ուժով վար ձգել :

Մաքրեցին այդ ժայռի կտորներէն մէկ քանիները, իրենց չուրջի հողերէն, որպէս զի գիւրաւ վար իյնան : Յետոյ Արփիար վերադարձաւ նախկից գանուած

տեղերնին և գիշերուան մթութենէն օգտուելով հասաւ մինչեւ Հայերը :

Անկարելի էր նկարագրել ծերուկ ազարակապանին ուրախութիւնը, երբոր տեսու Արփիարը :

Անոր վիլը փաթթուեցաւ և ուրախութենէն արցունիներ կը թափէր :

Արփիսը պարզեց իր ծրագիրը :

Պաշարուած հայերը հաւանիցան այդ ծրագրին, ամէն մէկը գրաւեց իր դիրքը, իսկ Արփիար փութով մելինեցաւ :

Որոշուեցաւ որ պաշարուածները երկու ձեռք հրացանածգութիւնով նշան պիտի տային նոյն վայրկեանին վերէն երխուսարդները պիտի գլորէին ապաստմները և կրակէին :

Ժամ՝ մը անցաւ:

Արփիար և Կոպենիկ անձկութեամբ կը սպասէին : Յանկարծ գիշերուան լուսիւսն մէջ լուսեցաւ ձայն մը կրակ՝ կ, և որոտացին քսան հրացաններու զոյդ հարուածները :

Անտարին հրդեհը սաստկանալս վրայ էր : Անոր բոցերուն լոյսէն շրջականները հոկայ շուրջեր զանազան խաղեր կ'ընէին :

Կարծես ամբողջ լեռները լեցուն էին դեւերու և ուրուականներու լէցէններով, որոնք դաշնակցած էին թուրքերուն դէմ :

Հրացանի հարուածներուն արձագանգը չէր լսուած, երբ չորս խոշոր ապաստմներ, դղրդացնելով բլուրը, դացին աւերել թուրքերու բանակատեղին, ճզմելով տասնեակ մը թուրքեր :

Երկու երխուսարդները ասանց ժամանակ կորմացնելու, պարպեցին իրենց հրացանները, իրարու ետեւէ,

Անոնց յաջորդեցին վարէն Հայերը :

Դժոխային սարսափ մը ինկած էր թուրքերուն մէջ :
Հոս հօն կը վազէն և կը լսուէն աղաղակներ .

—Կեավուրները եկան , փախէ՛ք :

—Իրցողը թող աղատի :

—Ալլա՞ն , Ալլա՞ն :

—Ոգնութիւնն . . . մեռա՛յ . . .

Թուրքերու պոոչտուքը լեցուցեր էր ամէն կողմը :

Պաշարուած Հայերը առաջ նետուեցան և գիրկ գիրկի կոխւ մը սկսաւ :

Երկու կողմէ կը կոուէին ակուաներով , եղունզներով : Զէնքի ձայները դադրած էին այլեւու և միայն կը լսուէն գանկեր ջախջախով հրացանի բուներու ձայնը , խորտակուող սակորներու ճարճատիւնը և մահամերձներու հանդիւնը :

Կոխւը երկար չտեւեց :

Արշալոյսը կը ծաղէր :

Ամբողջ թրքական բանակատեղիէն ուրիշ բան չէր մնացեր , բայց եթէ դիակներ ու կոտրած վրաններ :

Հայերը յաղթակա՞ն էին :

Թուրքերու մեծ մասը սպանուած էին , միայն մէկ քանիները յաջողած էին փախչիլ , օգտուելով զիշերուան մթութենէն :

— 41 զիակ կայ համբեց Արփիար :

— 41 հոգի ակնները զրկեցինք , ըսաւ ծերուկ ագարակապանը , համրելով դիակները , որոնց բոլորին դէմքին վրայ սարսափի արտայայտութիւն մը սառած էր :

Հայերուն կորմէ սպաննո ած էր երիտասարդ զիշեցի մը , իսկ վիրաւորուած էին երկու հոգի :

Արագ քննութենէ մը անցուցին ձեռք ձգուած աւարը :

Բազմաթիւ հլացաններ , ձիեր , փամփուշտ թողած էին թուրքերը :

Ասիս ինչ որ կրնային հետերնին տանիլ , մեացած ները լեցուցին իրաբու վրայ և կրակի սուլին .

Անհրաժեշտ էր ժա տ առաջ մեկնիլ , որովհետեւ փախրատական թուրքերը անշուշտ լուր պիտի տային շըրջականները և օգնութեան հասնէին :

Խումբը ճամբայ ելաւ , այս անգամ բոլորը ձիաւոր , և կատարելապէս զինուած :

Կէս օրուան մօտերը , հեռուն տեսնուեցաւ խումբ մը : Հայերէն մէկը , որ գացած էր տեղեկութիւն բերելու անոնց մասին , վիրագարձաւ լսելով որ եզերու հօտ մըն էր թուրք զինուորներու կողմէ առաջնորդուած :

— Ինչպէս կարելի է ձեռք ձգել , ըսաւ ագարակապանը :

— Ես մտածում մը ունեցայ , ողատասխանեց Արփիար :

Հայերուն և թուրքերուն հետեւած ճամբաները զուգանեռական էին : Իսկ այդ երկու ճամբաներուն մէջ տեղէն կ'անցնէր առուակ մը :

Եզները , որոնք ջուրը կը որբեն , անշուշտ երբ առուակը հասնէին : մէջը մտնել պիտի ուզէին :

Արփիար առաջարկեց որ առուակին ուղղութիւնը փոխէն , իսկ ատոր համար կը բաւէր փոս մը փորել , ուրիշ հոսելով առուակին ջուրը պիտի գար լեցնել Հայերու անցած ճամբան և անկէ հոսիլ : Բնականարար եղերը աեննելով որ առուակին ջուրը կը փախչի իրենց մէ , դէպի Հայերու գանուած կողմը պիտի գալին :

Բոլորը հաւանեցան և գործի սկսան :

Ժամ մը վերջը առուակը ձգելով իր նախկին ուղղութիւնը , կը վաղէր նոր ուղղութիւնով մը :



Մեր բոլոր կտրինները ցատկեցին իրենց ձիեւուն վրայ և սկսան հալածել զաւուն:

Պատկեր 4 (էջ 37)

Եղները տեսնելով ջուրին հոսանքին փոխուիլը,
ետ դարձան, և իրենց պահապանները զանոնք զապելու
ժամանակ չունեցած, վագեցին դէպի առուակ, որ բըռ-
նուեցաւ Հայերուն կողմէ, մինչդեռ Հայերէն մէկ քա-
նիները, որոնք պահուըտած էին քարերու ետին, հրա-
սանազարկ ըրին այն ձիաւոր թօւրք զինուորները,
որոնք կը փորձէին կեցնել փախչողները:
առանձին կոււթիւնով տէր եղած էն մէկ քանի
առանձին եղերու:
Գիշերը ամրողջ խումբը բանակեցաւ բացօղեայ,
լուսնի լոյսին տակ:

ԿԵՆԴԱՆԻ ԶԱՐԵՐԸ

Ուրախութիւն.—Նոր խաղեր Թուրքերուն գլո-
խուն.—Բաժանում.—Դէպի Սուլէսիմ.—Յու-
սախաքութիւն.

Երբ պէտք եղած զգուշութիւնները ձեռք առնուե-
ցան, պահակներ դրուեցան, անակնկալ յարձակման մը
շինթարկուելու համար, ագարակապանը հրամայեց մօր-
թելնեղ մը:

Եզր խղովեցին և խոկական խնջուք մը սկսաւ:
Թէ կուտէին և թէ կը կատակէին:
— ոկեցե՞ն թուրքերը, կ'ըսէր Արփիար, որ մեզի
պատրաստեցին ասանկ խնջոյք մը, հարկաւ հիմա ճեն-

նիւն մէջ նստած կ'ուրախանան մեր քէյֆը ահանելով :
Ճաշէն յետոյ մէկ քանի ժամ ամբողջ խումբը հանգիստ ըրտ և կէս գիշերին ճամբայ ելաւ :

Առջեւէն կ'երթային Արփիար, Կոպեանիկ և ազարակապանը, հրացանները պատրաստ բանած :

Քանի մը քիլօմէթը առանց պատահարի քալելի յետոյ, կասկածելի բան մը տեսան :

Փոքրիկ գետակի մը եղերքը, քանի մը հարիւր մէթը առաջը, լուսնի ճառագայթ մը կը ցոլանար փայլուն բանի մը վրայ, որ կը շարժէր ճամբուն վրայ, գետին եղերքը :

Կանգ առին :

Կոպեանիկ և Արփիար հջան ձիերէն, յետոյ սահետան, գրեթէ մազլցելով և մօտեցան այն տեղին, ուր այդ փայլը կը տեսնուէր :

Ծուտով ահօան թուրք զինուոր մը, որ պահակ կը սպասէր :

Փայլողը հրացանն էր :

Քիչ մը աւելի մօտեցան :

Թրքական բանակատեղիի մը մօտեցած էին : Ամէն մէկ քսան քայլին պահակ մը կեցած էր բանակատեղիին շուրջը :

— Ամբողջ խումբով յարձակինք, ըստ Կոպեանիկ յախուռն կերպով :

— Ո՛չ, ատիկա պիտի նշանակէր ստոյդ մահուան դիմել, խիստ շատ են, մէկ քանի բոպէի մէջ պիտի բնաշնչաւինք :

Կոպեանիկ համոզուեցաւ այս իմաստուն խօսքերէն : Վերադարձան գէպի իրենց ընկերները և պատմեցին տեսածնին :

— Ես ըստ Արփիար, Կուզեմ իսպ մը խաղալ

ասոնց : Պիտի ընտրենք մեր ունեցած եղերուն մէջէն տասը հատի չափ ամէնէն նիհարները : Յետոյ անոնց պոչերուն պիտի կապենք յարդէ խուրձեր և էրարու միացնենք : Մեր խումբը գետակին ջուրին մէջ մտնելով պիտի հեռանայ, մինչդեռ եղերը իրար կապող չուանը պիտի իւղուանք և զգենք թուրքերուն մօտը : Երբ մեր խումբը անցնի վասնգաւոր շրջանը, եղերուն քով մնացած ձիաւոր մը կրակ պիտի տայ չունանին : Քանի չուանը այրի, յարդի խուրձերը պիտի բռնկին և կովերը՝ կատղած կենդանի ջահերու նման պիտի իյնան թուրքերուն մէջը, ուր սարսափ պիտի տարածեն :

Բոլորը ծափահարեցին և գործի ձւոնարկեցին :

Տղոցմէն մէկը մնաց եղերուն մօտը, իսկ ամբողջ խումբը գետակին մօտ մնացողին աչքէն աներեւոյթ եղաւ, կրակի տաւաւ իւղուած չուանը, խթանեց իր ձին և սրարչաւ միացաւ անոնց :

Այն ատեն, զիշերուան մէջ ծառերուն շուրջը, արանց թանձր շուրքը կը տարածուէր շրջակայքը, տեսնուեցաւ կովերուն խօլական վազքը : Անոնց պոչերը կ'այրէին և կատղած կենդանիները ահոելի վազքով մը կը խուժէին քնած թուրքերուն բանակատեղին, կ'անցնէին պահակներուն վրայէն, որ ոնք անկարող էին գէմ դնել և կ'երթային սարսափ տարածել մարդոց մէջ, հոս հոս վրաններ հրդե հել, որ աւելի արհաւերք կը պատճառէր իրենց քուներէն արթնցած թուրքերուն :

Անոնք իրենց հրացանն ոը առած իրարու վրայ կը կրակէին . Կարծելով որ թէ ամիներ յարչակած են բանակատեղիին վրայ :

Մինչեւ որ կրցան կատղած եղները սպաննել և եղելութեան վերահասու ըլլալ, անոելի նախճիր մը տեղի ունեցած էր իրենց շարքերուն մէջ :

Զախշախուած գտնկեր, դուրս թափած աղիքներ, ալրած դիակներ ինկած էին ամէն կողմ:

Բանակատեղիին հրամանատարը, ինքզինքէն դուրս ելած կը պոռար կը կանչէր:

Բերել տուաւ այն պահակները որ եղերու յարձակման պահուն հոն կը գտնուէին ու հրամաց հրացանի բանել, նոր զոհեր աւելցնելով հիներուն վրայ:

Հայերը բլուրի մը վրայ ապաստանած կը դիտէին այդ ողբերգութիւն կատակերգութիւնը և չէին կրնար չուրախանալ:

Կը շնորհաւորէին Սրբիարը իր այդ հանճարեղ գաղափարին համար:

Այս արկածալից ձնմրորդութիւնը շարունակուեցաւ քիչ մը ատեն եւս, երբ եկաւ բաժանման ժամը:

Սրբիար և կոպեռնիկ պարտաւոր էին զատուիլ իրենց ընկերներէն, փոխել ճամբանին և վերադառնալ Սուէտիա, ուր անշուշտ իրենց կը սպասէին:

Բաժանումը շատ սրտառուչ եղաւ, կորիւի և լեռներու խօսութիւններուն վարժուած այդ մարդիկը կուլային, Ո՞վ գիտէ, թերեւս իրար չպիտի տեսնէին այլնս և այդ մտասեւեռումը կը տիրեցնէր զիրենք:

Վերջապէս երկու պատգամարերները մեկնեցան սրբարշաւ, կ'ուզէին ժամ առաջ համնիլ:

Ատկէ յետոյ գրեթէ առանց միջադէպի հասան Մուսա լերան շրջակայքը, բայց քանի կը մօտենային այնքան իրենց զարժանքը կ'աւելնար:

Մինչդեռ մձկնած ատեննին հաղարաւոր զինուորներ և պաշտօզուքներ կը հաւաքուէին պաշարելու համար լեռ բարձրացած Հայերը, հիմա ոչ ոք չէր տեսնուի:

Անպատմելի անձկութիւն մը պատեց զիրենք:

Ամէն տեսակ ենթադրութիւններ կը խռովէին իրենց միտքը, բայց նէկը առանցմէ, կը սարսուացնէր զիրենք:

Արդեօ՞ք չկրնալով դիմանալ պաշարումին և յարձակումներուն, տեղի՝ տուած էին և բոլորը ջարդուած:

— Ա՛հ մը թուաւ կոպեռնիկի կուրծքէն. երեւակայել անգամ չեմ ուզեի, որ այդպիսի բան մը պատահած կրնայ ըլլալ:

Բայց իրականութիւնը կուգար կարծես իրաւունք տալ իրեն:

Արագացուցին ձիերու ընթացքը:

Մօտեցած էին և կը բարձրանային դէպի այն բարձրավանդակը, ուր պէտք է զտնուէին ապաստանածները:

Բայց ամէն բոպէ նորանոր անակնկաներ իրեց արհաւերքը կ'աւելցնէր:

— Ուշադրութիւն ըրիր, ըսաւ կոպպեռնիկ, ոչ մէկ պահակ կայ այն կիրճերուն բերանները, ուր մեկնած ատեննիս զիրք էին բռներ մերինները:

Արփիար լուռ ու մունջ կը հետեւէր ընկերոջը, աշխատելով բացատրութիւն մը տալ բոլոր այս եղածին:

Խորխորատներուն խորը, ինչպէս նաև ճամբաններուն եղերքները հանդիպեցան հարիւրաւոր դիակներու: Թուրք զինուորներ կամ գիւղացիներ էին, աղիքնին դուրս թափուած, աչքերնին փորուած:

Ասոնք կոիւներու ընթացքին սպաննուած էին և դարձած ադրաւներու կեր, որովհետեւ թուրքերը ժամանակ չէին ունեցած թաղելու զանոնք:

Ագուաւները կը փախչէին ձիաւորներուն մօտենալուն պէս, բայց անմնց հեռանալէն յետոյ նորէն կը

յարձակէին և կը սկսէին իրենց տխուր գործը :

Ամբողջ մթնոլորտը դարշահոտութիւնով մը լիցուած էր :

Յառաջազան և հասան վերջապէս հոն , ուր բանակած պէտք էին ըլլալ Սուէտիացիները :

Բայց ո՞վ զարմանք , ոչ ոք կար հոն :

Երկու երիտասարդները զարմանքով իրարու նույցան

—Եթէ ջարդուած ըլլային , ըստ Արփիար , այս տեղ հազարաւոր դիակներ փռուած պիտի ըլլային , մինչդեռ ոչ իսկ մէկ դիակ կայ :

Արդսրեւ նկատութիւնը ճիշդ էր :

Բայց հոս հոն կը նշմարէին խարոյկներ , որոնք տակաւին կը վառէին :

Վաղեցին անոնց մօտը :

Ամէն տեսակ կահ կարասիներ , անային իրեր իրարու վրայ լեցուած և այլուած էին :

Ամբողջ բանակատեղը կամովին աւերուածի երեւթ ունէր :

Կոտրած տմաններ , թափթփած իրեր կը մնային հոս հոն :

Դարձես ժողովուրդը հեռացած ու աւելորդ իրերը փնտուցած ըլլար :

Շարունակեցին իրենց քննութիւնը :

Յանկարծ Կոպեռնիկ պոռաց ընկերոջը .

— Հոս եկուր , դեռ ոտքի հետքեր կան , որոնք դէպի ծովեղերք կ'իջնեն :

— Հետեւինք անոնց , թերեւս գաղտնիքը պարզուի :

Բարի մը կապեցին իրենց ձիերը և սկսան դէպի ծովեղը իջնել :

Դիտող մը պիտի ըսկը թէ աւերակներու վրայ թափառող ուրսւուկաններ են , իրիկուան մթնշաղ հն մէջ :

Օրը կը սկսէր տարաժամիլ :

Հասան ծովեղը :

Հոն ալ գետինները հանդիպեցան զանազան տեսակ տնային իրերու և սատկած կինդանիններու դիակներուն :

— Ոչ մէկ կասկած , մեկնած են , հեծեծեց Կոպեռնիկ , ոտքի ելլեղով :

— Այս՝ մեկնած են և մենք առանձինն մնացած , պատասխանեց Արփիար , որուն ձտին մէջ անձկութիւն և գորունակութիւն միախառնուած էր :

Ժայռի մը վրայ ելան և խուզարկեցին հորիզոնը :

Հեռուն , շատ հեռուն , հորիզոնին վրայ մթնշաղին խաւարին հեա կը միաձուլուէին մէկ քանի զրահաւորներ , որոնք շոգեպինդ կը հեռանային :

— Այդ նաւերն են որ կը առնին մեր սիրելիններ , մը մնացեց Կոպեռնիկ :

— Այս՝ անոնք ազատ եցան , մեղ երկուքիս կը մնայ անոնց ամբողջ կատարելիք գործը առանձինն ստանձնել :

Լուս ու մունչ նորէն բարձրացան լեռն ի վեր :

Չէին խօսեր , ամէն մէկը թաղուած իր մտածումներուն մէջ :

Կոպեռնիկ մտքով կը սկսար դէպի իր հայրը , մայրը և քոյրը :

Արփիարի աչքին առջնւ կը պատկերանար մեծ մայրը , նոտած սեղանին տոջեւ . լամբարին լոյսին տակ իր լուսանկարը ձեռքին մէջ :

Վերջապէս հասան իրենց ձիերուն մօտ , քիչ մը ուտելիք հանեցին և կերան :

Յետու փաթթուած իրենց վերբարկուներուն մէջ պառկեցան քով քովի , հանգստանալու համար : Նոր կեանք մը կը սկսէր իրենց համար :

ՍՈՒԵՏԻԱՆ ԿԸ ԿՈ՛ՌԻ

Ինքնապահութեան առաջին օրերը.—
Դէպի Կիպրոս.—Ֆրանս. գրահաւորները օգ-
նութեան կը հասնին.—Ազատութիւն.

Այժմ աեսնենք թէ ի՞նչ անցած գարձած էր երկու երիտասարդներուն մեկնումէն յետոյ Մուսա լեռը ապաստանած Հայերուն մէջ :

Ինչպես լսուեցաւ Թուրք զինուարներ և պաշտո՞ղ զուքներ հետզհետէ խօսացուցած էին պաշտում:

Ամէն օր զբեթէ հարիւրաւոր դիւղացիներ կուգա-
յին շրջականերէն, ճոխ աւար մը ձեռք սննդնելու մը-
տածումով :

Իսկ պաշարը ողնորուն մտահագութիւնը երթալով
կ'աւելինար, որովհետեւ պարէն և ռազմամթերք հատ-
նիյու վրայ էին:

Իսկէնտէր աղա զինուորական խորհուրդը ժողովի հրաւիրեց, այդ անել կացութեան մասին խորհելու համար:

205 *աւելի հզար ներկայ էլեն:*

—Կացութիսնը կրթալով կը բարդանայ: Ճիշտ է
որ թնւրքերը շատ չեն կրնար մօտենալ մեզի, որպէս-
տեւ ամէն անզաման դասր կը ստանան, բայց այսպէս
շարունակել կարելի չէ: Վերջի ի վերջոյ պիտի ստիպ:

ուինք կամ անօթի մեռնի և կամ անձնատուր բլալ երկու պարագային ալ մ'ահը ամօթայի պիտի բլալ:

— Պէտք է թուրքերու շղթան պատռել և անցնի ,
պուաց տաքլուխ , եռանդուտ աղայ մը : Զէլթունն այ
ասկստամբած է եղեր : Կոռեւելով կոռեւելով սինչեւ Զէլ-
թուն երթ անք :

Այս առաջարկը գործնական չըլլաւուն, ժողովականները մերժեցին և ուրիշ միջոցներու մասին խորհիւ սկսած:

— Ակրելիներ, խօսք առաւ ծերուկ, սպիտակահերք
քահանան՝ Տէր Թագոսը, լաստ մը շինենք, մենէ ամէ-
նէն քաջ լողացողներէն մէկ քանին մէջը դնենք և
զրկենք Կիպրոս, ինզրելու համար անդիմական իշխա-
նութիւններէն, օգնութեան համելու մեզի յանուն
քրիստոնէութեան և մարդկութեան:

Յեր ու դէմ զիմաբանութիւննիրէ յետոյ ը՞ զուն-
ուեցաւ այդ առաջարկը և որոշուեցաւ յաջորդ՝ օրն իսկ
գործի սկսի :

Ատկէ զատ բառեցաւ որ ամեն գիշեր խօսօր խաչ
բայկ մը վառութիւնը գագաթը, ուշադրութիւն հրա-
ւիրելու հայաբ:

Opp կը տարաժամէք :

իսկէնտէր տղա , Տէր Թագոսը և քսնի մը երիտա-
սարդներ անտիջտափէս մէկնեցան ժաղսվէն և զայշն
բնարելու հնմար այն տեղը ուր խարուկը պիտի վառէր :

Կէս ժամ ետք երկք մարդաչափ բարձրութիւնով
խարսի մը կը բարձրանար յերան դագամբը :

Ինչպէս յայտնի է նախապէս ալ խոշոր դրօշակ մը
մը շինուած էր, վրան խաչով մը և անկւած բարձուն-
քի վրայ, ցերեկները տեսնուելու համար այս կողմերը
երբեմն երեցող դաշնամուկից մարտանաւերէն:

— Պար առէ՛ք պրօշ և կրակ տուէք խարոյկին .
ըսաւ գիւղապետը :

Հսկայ բացեր սկսան բարձրանալ և կէս ժամ յետով
այդ ահոելի խարոյկին բազուկները երկինք կը ոլանա-
յին լուսաւորելով ամբողջ լեռը, իր վրայ ապաստանած
Հայերը և հեռուն, գտշտին մէջ պաշարողներու շղթա-
ները :

Լաստին շինութիւնը առաւօտմեն պիտի սկսուէր :
Վերջին անգամ մը բոլոր պահակներուն այցելու-
թիւն մը տալէ յետոյ ամէն մարդ քաշուեցաւ իր տեղը,
հանգստանալու համար :

Մինչ այդ, վարը պաշարողները կարծես թէ գու-
շակեր էին Հայերու ծրագիրը :

Կէս գիշերին անոնցմէ հարիւր հոգինոց խումբ մը,
մազլցելով լեռը, սկսած էր երթալ կարել այն ճոմբան
որ դր հաղորդակցէր ծովեզրին հետ :

Այդ ճամբուն կողմէն միայն Հայերը պաշարուած
չէին : Թուրքերը կը փորձէին հաղորդակցութեան տաղ
գիծն ալ կտրնել :

Առաւօտուն անհաճոյ անոնկնկալ մը եղաւ Հայերուն
համար այդ պարագան :

Աւրեմն լաստավկ կի լրոս երթալու գաղափարն ալ
պիտի սահպաւէին լքել :

— Տասնեակ մը կռուողներ թող պատրաստուին,
հրամայեց Խոկէնտէր ազա, երբ այդ լուսը բերին իրեն :
Ես անձամբ պիտի առաջնորդեմ զանոնք :

Առաւ հրացանը և վրանին առջեւ զինուորական
կարգով շարուած տասը կարիճներուն միանալով, բսաւ .

— Տղաք, մենք պիտի փորձինք թուրքերը վարն-
տել ծովեզր գացող ճամբէն, քաջ պէտք է ըլլալ և
խիզախ, որովհետեւ այսքան ժողովուրդ մեզի կը նայի,
օ՛ն, առաջ :

Տառը կտրիճները, լաւ զինուած սկսան ժայռերուն
մէջէն առաջանալ լանկարծակիի բերելու համար թուր-
քերը :

Կոխւը սկսաւ կատաղօրէն:

Բայց յանկարծ թուրքերը դադրեցուցին կրակը :

Սնոնք լաւ դիրքերու մէջ ապաստանած ըլլալով,
չէին ուղեր փամփուշտ վատանել և վատահ իրենց թիւի
առաւելութեան վրայ, կը ծաղրէին Հայերը :

Այսպէսով վիժեցաւ այդ փորձը :

Կէս օրուան մօտ էր, երբ վերադարձան կռուող-
ները, առանց դրական արդինքի, երբ երիտասարդ մը
առաջ եկաւ և ըստ :

— Սա մեծ ժայռը եթէ կարողանանք խախտել իր
տեղին և վար զլորել, իր ծանրութեան տակ կրնայ
չզմել բոլոր թուրքերը :

Այս առաջարկը հաւանութեան արժանացաւ :

Անմիջապէս հարիւր հոգիի չափ սկսան մաքրել
ժայռին շուրջի հողերը, մինչ ուրիշներ խոշոր խոռոչ մը
կը բանային անոր տակ :

Իրիկուան դէմ ամէն ինչ պատրաստ և խռոչն ալ
լեցուած էր վառօգով :

Վառօթին կրակ պիտի արուէր կէս զիշերին, որ-
պէսզի անոր տարածելիք նիւթական աւերին չափ ահ-
ուելի ըլլոյ հոգեկան ազգեցութիւնը :

Մարդկի զրկուեցան բանակատեղիին ամէն կող-
մերը, լանձնարարելով որ բոլորը արթուն կենան և
չվախնան :

Կէս զիշերին պատրայգ մը զրին վառօղին մէջ և
խիզախ երիտասարդ մը կրակ տալով հեռացաւ :

Քանի մը կայծեր ցայտեցին, պատրայգը կ'ալրէր :
Յետոյ մէկէն ի մէկ ահեղ որոտում մը լուսեցաւ :

Կարծես երկիրը կը պատռէր, կլելու համար ապիրատ թուրքերը, կարծես ծով և երկինք իրար կը բաղիսէին ահոելի ուժգնութիւնով մը :

Մեծ բոց մը ժայթքեց մինչեւ աստղերը և երկիրը դղրդաց :

Փոշիի, քարի, ապառաժի խառնուրդ մը կը ժայթքէր: Երբ սրոտաւմը դադրեցաւ, լսուեցաւ հսկաւապառաժին ձայնը, որ խելացնոր արագութիւնով մը կը սուրար լեռն ի վար:

Թուրքերը, որոնք քնացած էին, ընդուտ արթընցան իրենց քունէն, կարծելով որ վերջին դատաստանի օրը եկած է և լեռը կը փլչի իրենց վրայ:

Գիշերը անցաւ թուրքերուն համար սարսափի մէջ, մինչդեռ Հայերը պայթումէն մէկ երկու ժամ յետոյ հետազօտիչներ կը դրկէին տեսնելու համար անոր հետեւանքները թուրքերու մէջ :

Ծովեզր տանող ձամբան մաքրուած էր թուրքերէ, որոնց մեծ մասին դիակները անճանաչելի մսակայտեր, խառնուած էին փոշիի: քարի և բոյսի կտորուտն քնիրէ:

Այս մէկ երկու հօդիները, որոնք կրցած էին փախչիլ և երթալ միանալ խորը բանակած միւս թուրքեչիլ և երկու միանալ խորը բանակած միւս թուրքերուն, արհաւրալից պատմութիւն մը միայն ատարած էին:

Առաւտուն գործաւորներու խումբ մը, զինուած զանազան գործիքներով, իջաւ ծովեզր, լաստի շինութեան ձեռնարկելու համար:

Երկու օրուան մէջ պատրաստ էր:

Քիչ մը պաշար բեռցուեցաւ, յետոյ ունենալով իր վրայ երեք լաւ լուղորդներ, յանձնուեցաւ ծովին քմահաճոյքին:

Մինչեւ հիմա լուր չկայ թէ ի՞նչ եղաւ լաստին վրայ զանուողներուն ճակատագիրը.

Հասա՞ն կիպրոս, թէ ոչ ծովուն զո՞ն գացին և կամ թէ ինկան օտար ծովեզերք մը, լայտնի չէ:

Օրերը կը սահէին:

Առաւտ մը մեծ բազմութիւն մը հաւաքուած էր լերան ծավին նայող կողերէն մէկուն վրայ:

Հեռուն մէկ քանի զրահաւորներ երկուցած ըլլալուն իսկէնտէր աղա հրամալած էր բերել կարմիր խաչով մեծ դրօչակը և չարժել, մինչեւ որ զրահաւորէն աեսնուի:

Մեծ եղաւ հաւաքուած բազմութեան յուզումը, երբ յանկարծ տեսաւ զրահաւորին մօտենալը:

«Կիշէն» էր զրահաւորին անունը, ֆրանսական նաւտառորմէն:

Մօտենալով բաւականաչափ ծովեզրին, զրահաւորին հրամանատարը նաւակ մը զրկեց դէպի ծովեզերք:

Թուրքերը բաւակ կրակ մը բացին նաւուն վրայ:

Անմիջապէս մէկ երկու քաջ լուղորդներ լողալով նաւ գացին և պատմեցին ինքնապաշտպանութեան պարագաները:

Լուղորդները վերադարձն հրամանատարին այն խոստումով թէ շուտով իրենց օգնութեան պիտի գայ ֆրանսական նաւտառորմը, բայց մինչ այդ ի՞նք պիտի հաղորդէ ընդհ, հրամանատարին ամբողջ եղելութիւնը:

Մեկնեցաւ զրահաւորը:

Երկու օր լեռնականներու աչքերը խուզարկեցին հորիզոնը, տեսնելու համար թէ փրկութեան արշալոյսը պիտի ծագի:

Ֆրանսացի հրամանատարը իր խոստումը պահած էր:

Արդարեւ երկու օր յետոյ եկաւ Կիշէնը, քիչ յետոյ անոր միացաւ ուրիշ զրահաւոր մը Տէզէ և ծովակալ Մ. Տարթիք ար Ֆուրնէի նաւը ժան Տ'Արժ, որոնք կանգ առին Ռազ-Էլ-Մինայի հրուանդամին աւշեւ Սուէտիալի պղտիկ նաւահանգիստին մօտը:

Ոգեւորուած էին Հայ լեռնականները :

Անմիջապէս երեք պատգամաւորներ ղրկուեցան ծովակալին գանուած զրահաւորը, ուր մեծ եղաւ իրենց ուրախութիւնը երես երեսի եկան ֆրանսական նաւատորմի Հայ սպալի մը, Պ. Տիրան թէքէեանի^(*) հետ :

—Երկար ատենէ ի վեր կը դիմադրենք ըսաւ անոնցմէ մէկը, եթէ պիտի մեռնինք, կը նախընտրենք կոռուլ մեռնիլ, բայց մէկ բան մը! կը ինդրենք ձեզմէ: Տարէք մեր կիները և զաւակները ապահով տեղ մը, ինամեցէք զանոնք: Յետոյ տուէք մեղի սազմամբերք և սպարէն, այն ատեն մէնք կրնանք յաղթականօրէն շարունակել կուրը:

—Մննք կը սիրենք Ֆրանսան մեր բոլոր հոգիով և կը կոռւինք արդէն անոր դրօշին տակ:

Մովակալը յուզուած էր:

Քաջալերանքի խօսքեր ըրաւ այդ քաջերուն:

—Պաշտօնապէս չէք կրնար ֆրանսակւն դրօշակ պարզել, ըսաւ ան, ֆրանսական դրօշը կը նշանակէ ըմբոստութիւն և ազատութիւն՝ ճնշման և բանութեան դէմ, վերցուցէք կարմիրը և շարունակեցէք գործառել կապօյտը և ճերմակը: Ատիկա չարգիլեր որ Ֆրանսայի սիրտը ձեզի հետ ըլլայ: Գալով ձեր ըսածներուն, զանոնք անմիջապէս պիտի հազորդեմ կառավարութեանս:

Լեռնականներու պատգամաւորները յետոյ ծովեզք ասրուեցան նաւով մը, որպէս զի հոն մնացողներուն հաղորդեն բանակցութիւններու արդիւնքները:

Մինչ այդ, որոշուեցաւ որ անմիջական վասնդի

(*) Պ. Տիրան թէքէեան ազգասէր Հայ մը, մեծ ծառայութիւններ մատոյց Սուէտիացիներուն և անխօնչ բրօբականտ մը մղեց Ֆրանսայի մէջ Հայաստանի անկախութեան համար:

մը պարագային միայն, Հայերը պիտի շարժէին վասնդի մասնաւոր դրօշը:

Ժամ և Արք հեռացաւ և ծովակալը Տեղի հրամանաւարին յանձնեց պէտք եղած կարգագրութիւնները ընելու արածնութիւնը:

Յաջորդ օրը իրիկնամուտ ն պահուն գրահաւորները Ռազ-Լի-Մինայի առջեւէն անցած ատեննին տեսան որ Հայերը օգնութեան նշանը կ'ընեն:

Բուռն հրացանաձգութիւն մը տեղի կ'ունենար Հայերուն և թուրքերուն միջեւ:

Անմիջապէս նաւակ մը մեկնեցաւ գրահաւորէն և ուղղուեցաւ զէպի ծավեզերք, նաւուն մէջ էր Պ. Թէքէեան:

Երկու Հայեր լողալով նաւակ գացին և բսին.


—Թուրքերը մենէ շատ մեծ ոյժերով յարձակեցան մեր վրայ: Մենք կը դիմադրենք, բայց կը վախնանք մեր զաւակներուն ու կիներուն կեանքին համար: Ռազմամթերքնիս հետզհետէ կը հատնի: Արդէն բաւականաչափ վիրաւորունինք:

Նաւակը մեկնեցաւ զէպի դրահաւոր, բայց արդօն ալ ո և է անմիջական օգնութիւն չեղաւ, միայն թէ զրահաւորին հրամանաւարը լսելէ յետոյ Պ. Թէքէեանի ըսածները հետեւեալ ստիւողական հեռագիրը դրկեց ծովակալին.

«Հայերու կացութիւնը ճզնաժամային է: Ամէնէն աւելի կիներուն և տղոց վտանգ կը սպառնայ, ինչ պէտք է ընել:

Առաւոտուն շատ կանուխ ստացուեցաւ հետեւեալ պատասխան-հեռագիրը.

Ա. Թէն օդակար միջոց ձեռք առէք պաշտպանելու համար հայ ըմբոստները և պէտք եղած պարագային ա-



Հայ լոռինականներ կուտաշուհն իր կոռուին բուրժ զօրիք ու
դեմ Մուսա լեռան ստորոտը

գատեցէք զանոնք :

Մասնաւոր նշաններով նաև կանչուեցան Հայ բա-
նագնացները :

Որոշուեցաւ մասնաւոր նաւակներ զրկել ծովեղերք
բոլոր վիրաւորները փոխադրել և յետոյ ոմբակոծել
թրքական դիրքերը, յարձակողներուն եռանդը մարելու
համար և յետոյ աղաւել ըմբոստները, կամ գոնէ ա-
նոնց ընաւանիքները :

Կարելի եղածին չափ չուտ պէտք էր գլուխ հանել
այս ծրագիրը, որովհետեւ կացութիւնը բնար հետզ-
հետէ ծանրանալ :

Նաւակները մօտեցան ծովեղին :

Օրինակելի կարգապահութիւնով մը մինչդեռ երի-
տասարդներէն մէկ մասը կը պահէր դիրքերը, միւսնե-
ները սկսան նաւերը փոխադրել վիրաւորները :

Երբ անոնց փոխադրութիւնը վերջացաւ երկու գրա-
հաւորները սկսան սմբակոծել :

Կեշէն զրահաւորը կը սմբակոծէր Հայերու ձախա-
կողմը պաշարած թուրքերը, Քապուսիէյի գիւղին կող-
մը, մինչդեռ Տեղէն կ'աւլէր իր սումբերովը աջա-
կողը :

Յեսնալու էր այս չփոխաւթիւնը, որ ինկաւ թուր-
քերու մէջ :

Պաշրպօզուք խուժանը կը փախէր թողլով ամէն
ինչ, զէնք, աազմանիւթ, վրաններ :

Թուրք կանոնաւոր զինուորները, որոնք պաշրպօ-
զուքներու եաեւը կը գանուէին, անոնց փախուսաը
արգիլելու համար սկսան գնդացիրային կրակ բանալ
փախողներուն վրայ և այսպէս թուրքերը սկսան իրար
ջարդել :

Հայերը, որոնք իրենց դիրքերուն մէջ պատրաստ

կեցած էին , ոմբակոծումը դադրելուն պէս յարձակու-
դականի սկսան , մինչդեռ Արքիարի բերած գնդացիրը
անխնայ կը հնձէր թրքական շարքերուն մէջ :

Երբ Հայերը նոր դիրքեր գրաւեցին և ամրացուցին
զանոնք . անմիջապէս մէկ քանի պատգամաւորներ ղըր-
կեցին զրահաւոր արդիւնքը հաղորդելու համար :

Յուզիչ էր տեսարանը նաւուն վրայ :

Հայերը կը համբուրէին թնդանօթները , որոնք փըր-
կած էին զիրենք : Թուրքերը սարսափահար և մեծ կո-
րուստներ տուած , ակամուտ եղած էին և չէին հա-
մարձակէր դուրս ելլել և նորէն յարձակում մը փորձել :

Այդ իրիկուն լերան վրայ տօնակատարութիւն ե-
ղաւ :

Բոլորը ուրախ էին թէ յաղթանակին և թէ փըր-
կութեան մօտենալուն համար :

Պաշարումէն ի վեր առաջին անդամ ըլլալով դիւ-
դական նուադարաններ բերուեցան և ամբո ջ բանակա-
տեղին զուարճացաւ , մինչդեռ զրահաւորներու լուսար-
ձակները կը խօսզարկէին շրջակայքը և լոյսով կ'ողո-
ղէին բանակատեղին :

Սուաւուն կանուխ լուր զրկուեցաւ զրահաւորէն
թէ բոլոր Հայերը զրահաւորներու մէջ պիտի առնուին ,
ուրիշ տեղ փոխադրուելու համար :

Հայերը փոխադրելու պաշտօնը յանձնուեցաւ Պ.
Թէքէեանի :

Ծովը ալեկոծ էր և այն լաստերը , որոնք չինուած
էին զրահաւորին նաւաստիներուն կողմէ , կարելի չէր
ըլլար մօտեցնել ծովեզրին :

Ծովափին վրայ հաւաքուած էր հոծ բազմութիւն
մը , անհամբեր սպասելով լաստերուն մօտենալուն :

Յանկարծ շարժում մը առաջ եկաւ և շփոթութիւն
ծագեցաւ Հայերուն մէջ :

Երիտասարդները վազելով դէպի լեռ սլացան :

Թուրքերը , թուրքերը կը յարձակին :

Վալրկեանը ճակատագրական էր :

Պաշարովները օգտուելով ասիթէն , առաջացած էին
և կ'ուղէին վերջին գոհեր խլել հայերէն :

Անմիջապէս նաւերէն մէկը զրահաւոր վերադար-
ձաւ , լուր տալու համար հրամանատարին , որպէս զի
ոմբակոծէ թրքական դիրքերը :

Բայց ատոր անհրաժեշտութիւն չմնաց , որովհետեւ
լուր եկաւ թէ հայերը ետ մոած էին թուրքերու յար-
ձակումը և վտանգը անցած էր :

Ծովը հետզհետէ խաղաղելու վրայ էր :

Մէկ քանի ժամուան աշխատանքէ յետոյ նաւերը
մօտեցան :

Պ. Թէքէեան որ կը վարէր փրկութեան գործը ,
հրաման ըրաւ որ ոչ մէկ կռուող չնեռանայ իր դիրքէն ,
բացի մէկ քանի հոգիէն , որոնք պիտի օգնէին ֆրան-
սացի նաւաստիներուն :

Ամենամեծ կանոնաւորութիւնով մը կիները և ար-
դաքը զետեղուեցան նաւերուն մէջ : Ատեն ատեն ձոյն
մը գոչէր .

Կեցցէ ֆրանսան , վիլ լս մրան :

Մէկ քանի անդամ նաւերը գացին զրահաւոր և
վերադարձան :

Ամեն անդամ այնքան լեցուն կ'ըլլային , որ փոք-
րիկ շարժումէ մը մէկ քանի հոգի ծովը կ'ինային ,
բայց ֆրանսացի նաւազներ , որոնք լողալով կը հետե-
ւէին նաւերուն , անմիջապէս օգնութեան կը փութային
և կ'ազատէին :

Ուանց անձ մը իսկ կորուստ տալու , երեկոյեան
գէմ բոլոր կիներն ու ողաքը փոխադրուած էին զրա-
հաւոր և վտանգէ ազատած , բացի մէկ դիւղէ մը :

Կը մնային նաեւ կոռուզները :

Անոնք չէին ուզեր հեռանալ , ճգել իրենց սիրելի լեռները : Կը խնդրէին զէնք և ուազմանիւթ , մինչեւ վերջը կառւելու համար , բայց հրաժան եկած էր զանոնք ալ հեռացնելու :

Այդ հրամանը վշտացուց զիրենք , բայց ստիպուեցան համակերպիլ .

Երբ վերջին կիսերը և տղաքը նաւ նստան , քսան զիրքերու վրայ գտնուող հայ կոռոզները մէկ անդամէն ձգեցին իրենց տեղերը և սկսան դէպի ծովեզր գալ :

Յանկարծ հրացանաձգութիւն մը սկսաւ :

Հայերն էին , որոնք կ'ողջունէին իրենց պիտերը :

Սոջեւէն կուգար Խսկէնտէր աղան , ծերունազարդ գիւղապետը , ընկերակցութեամբ կոռոզներու հրամանատարին , Եսայի Եագուպեանի :

Անոնց զիխուն վրայ կը ծածանէր ֆրանսական դրօշակ մը , ուրկէ հանած էին կապոյտը , ինչպէս որ հրամայած էր ծովակալը :

Փօքրիկ սպայակոյա մը կը հետեւէր անսնց , բոլոր զինուած և կուրծքերնին փամիշտակալներով զարգարուած : Կոռոզները իրենց հրացաններով կամար մը կազմած էին , որուն ատկէն կը յառաջանային հրամանատարը և իր սպայակոյտը :

Պ. Թէքէնան մօտեցաւ Խսկէնտէր աղայի և Եագուպեանին , ու չնորհաւորելէ յետոյ զանոնք իրենց հերսոական կոռուին համար , ըսաւ .

— Պէտք է աճապարել , որովհետեւ թշնամին կըրնայ վրայ կրակ բանալ :

— Թշնամին հեռու է , ան ծակամուտ եղած է վերջին ուժքակոծութենէն ի վեր : Երէկուան իր յարձակումը ձեւ մըն էր միայն : Կը աեսնէք , մենք ուզե-

լով չէ որ կը հեռանանք այս լեռներէն , մեր սիրելի հայրենիքէն , որ մերն է դարերէ ի վեր , և ուր կոռւեցանք այնքան թշնամի գերազանց ոյժերու դէմ , ա՞հ , եթէ թոյլ տայիք մեզի շարունակն կպիւը :

Ատիկա կարելի չէր :

Հրամանատար և զինուոր , վերջին ողջոյն մը ուղղեցին իրենց սիրելի լեռներուն և նստան նաւ , որ սկսաւ հեռանալ ծովեզցէն :

Ծովեզրին վրայ մեծ խարոյի մը կը վառէր :

Հայերը մեկնելէ առաջ իրարու վրայ դիզած էին այն ամէնը , զոր չէին կրնար միասին տանիլ և կրակի տուած էին թուրքերու . ձեռքը չինալու համար :

Վերմակ , ծածկոց , ուաեսաեղէններ , կահ կարասիք իրար խառնուած էին մաքրագործող բոցին մէջ , որ կը բարձրանար դէպի վեր :

Գիւղացիներու արջառն ալ կապուած էր խարոյին մօտ . որպէսզի անսնք ալ այրին , իրբեւ գերագոյն զոհ մը՝ ծնող ազատութեան :

Երբ պարպումը վերջացաւ , զրահաւորները մեկնեցան դէպի անծանօթ հորիզոններ . դէպի Եգիպտոս :

Մէկը միայն սղակաս էր մեկն ողներուն մէջ և ոչ ոք ուշադրութիւն չէր ըրած անոր բացակայութեան :

Տասնըհնդամեայ պատանը մըն էր ան , կարօն , ինչպէս կը կոչէին զայն գիւղացիները , որուն հայրը , մայրը և բոլոր սիրելինները սպաննուած էին թուրքերէն և որ երբեք չհաշտուեցաւ այդ լեռներէն հեռանալու զաղափարէն , մինչեւ չի լուծեր գերազօյն վրէմը . մինչեւ տասնեակ մը թուրքեր չի զոհեր իր սիրելիներուն հրամանին :

Անիկա միւսներուն մեկնած պարագային պահուը առած էր քարայրի մը մէջ , սեղմելով իր կուրծքին վրայ

հրացանը, դաշոյնը և Արփիարի բերած գնդացիրը :

Այսպէս պատմեց Կարօն, առաւօտուն այն օրուան,
երբ Կոպեռնիկ և Արփիար երկար ճամբորդութենէ մը
վերադարձեր էին :

Առաւօտուն, իրենց քունէն արթննալուն, տեսեր
էին Կարօն, որ նստած իրենց գլխուն վերեւ, սեղմած
հրացանը ծունկերուն միջեւ, կը հոկեր երկու երիտա-
սարդներուն վրայ :

Հեռուն թուրքերը կը հեռանային դէպի իրենց գիւ-
ղերը, որոը փախցուցած դազանի մը կատաղօւթիւնը
իրենց սրտերուն մէջ :

Լեռ և շրջակայքը կ'ա խայանային,
Երեք երիտասարդներն էին այլեւս այդ ԼԵՐԱՆ Ո-
դին :

Բարձրացող արեւուն ճառագալթներուն տակ երեք
երիտասարդները, ծնրադրած կոռւի միջոցին սպաննուած
մարտիկի մը գերեզմանին վրայ և ձեռքերնին միացու-
ցած երդում մը ըրին :

—ՎՐԵՇ. թափուած այնքան արիւնին համար :

ՀԱԼԱԾԱԿԱՆ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԸ

ԽՍԼԱԲԻՋԷՒ նամբուն վրայ — Գնդացիրին փա-
խուսը — Անակնկալ հանդիպում — Հայ զոր-
ծաւորներ — Դէպի նոր հորիզոններ

Արփիար, Կոպեռնիկ և Կարօն կարճ խորհրդակցու-
թիւն մը ունեցան, որոշելու համար իրենց ապագայ
գործունէութեան ուղեգիծը :

Ի՞նչ պիտի ընէին .

Լած էին Զէլիթսւնի ապստամբութիւնը, Աւրֆայի
հերոսամարտը, Շապին-Գարահիսարի և Վանի կոփւ-
ները :

Յանդուգն ծրագիր մը գծեցին:

— Հօն, ուր կոփւ կայ, մենք պէտք է ներկայ
գանուինք, ըստ Կարօն, վրէմէն կայծակնացայտ աշ-
քով մը :

— Այս, կոփւ և վրէժ, եղաւ երկու երիտասարդ-
ներուն պատասխանը :

Քննեցին իրենց ունեցած զէնքերը և ուղմա-
նիւթը :

Ունէին մէյմէկ լաւ հրացան, ատրճանակ, դաշոյն
և առատ փամփուշտ :

Ասօնցէ զատ կար գնդացիրը, մօտաւորապէս մէկ
արկղ փամփուշտով, 5-6 ձի ևն. :

Պէտք էր գնդացիրը միասին տունել, նախ որպէսզի թուրքերուն ձեռքը չանցնի, յետոյ անսր համար որ կրնար մեծապէս օգտագար րլալ իրենց.

Նոյն դիշերն իսկ մութէն օգտուելով ճամբայ պիտի ելլէին կազդուրած և թարմացած :

Գիւղացիներուն ձգած ապրանքներուն մէջէն ընարեցին փոքրիկ, թեթև կառք մը, բեռցնելու համար գնդացիրը և փամփուշտները ու քիչ մը զարէն, լծեցին ձիերը և կազմ ու պատրաստ սպասեցին մեկնումի ժամուն:

Բաւական դժուարութիւն քաշեցին, մինչեւ որ իջան լեռնէն:

Առջեւէն կերթային Արփիար և կարօ, իրենց ձիերուն երասանակէն բռնած, ականջնին սրած, ամենափոքր աղմուկին ուշադրութիւն ընելով :

Կոպեռնիկ կառքը կը վարէր, մինչդեռ իր ձին կապուած էր կառքին ետեւը :

Ամբողջ դիշերը ճամբորդեցին առանց միջադէպի: Երջանակածեւ ճամբու մը ծայրը հասած էին, բլուրի մը սուրոտը, իրը սուլում մը յուուեցաւ և գնդակ մը եկաւ տափակնալ ժայռին վրայ:

Կանդ առին և դիրք բռնացին ապասամներուն մէջ, իրարմէ տասնական քայլ հեռուէն և սկսան կրակել աշխատելով ամէն գնդակին թուրք մը սպաննել:

Երեք երիտասարդներու դիրքը լաւ էր. կրնային առանեակ մը թշնամիներու դիմադրել, բայց թուրքերը հարիւրէն աւելի էին:

Անոնք կարծելով որ ըմբոստ Հայերու բազմաթիւ խումբ մը առջեւ կը գտնուին, պահուըտած քարերու ետին, կը կրակէին միայն, բայց երբ հասկնալին որ

դիմացնին երեք հօգի միայն կը գտնուին, անշուշտ յարձակման պիտի դիմէին:

Մերինները առանձինն առանձինն և միշտ տարբեր տեղէ կը կրակէին, թշնամիին բազմութեան պատրանքը տալու համար :

Բայց հետզհետէ կը յօգնէին և ի վերջոյ անկարող պիտի ըլլային շարունակել այդ անհաւասար պայքարը:

Այս ատեն գերագոյն որոշում մը տուին:

Անմիջապէս գնդացիրը հանեցին կառքէն և բեռցուցին ձիու մը վրայ:

Նպատակնին հետեւեան էր:

Երիտասարդներէն երկուքը գնդացիրին հետ լեռնային ճամբայ մը պիտի բռնէին, մինչդեռ միւսը կառքին վրայ պիտի նստէր և ճամբուն վրայէն արագօրէն պիտի յտռաջանար:

Թուրքերը անշուշտ կարծելով որ կառքին մէջ թանկագին բան մը կայ, զայն պիտի հալածէին, մինչդեռ միւս երկուքը պիտի փախցնէին:

— Ես պիտի վարեմ կառքը, ըստ կարօ, ես ամէն փոքր եմ և պէտք է ձեզի ցոյց տամ իմ արժէքու:

Արփիար և կոպեռնիկ ալ, իւրաքանչիւրը ինք կ'ուղէր վտանգաւոր պաշտօնը ստանձնել:

Այս միջացին թուրքերը տեսնելով որ վերէն պատասխան չարուիր, իրենց ծակերէն դուրս ելլել սկըսած էին:

Մեր երիտասարդները առիթէն օգտուելով կրակեցին և մէկ քանի թուրքեր ալ սպաննեցին:

Յետոյ համաձայնութիւն յայտնեցին որ Կարօն մեկնի:

Բաժանումը շատ սրտառուչ եղաւ.

Ողջագուրուեցան և մինչդեռ Արփիար ու կոպեռ-

նիկ լեռն ի վեր կը բարձրանային գնդացիրին հետ, կա-
րո ցատկնց կառքին ձիերէն մէկուն վրայ, խթանեց և
քառասմբակ սկսան յառաջանալ:

Թուրքերը երբ տեսան կառքը, որ մեծ ճամբուն
վրայ կը յառաջանար, անմիջապէս ցատկեցին իրենց
ձիերուն վրայ և սլացան կառքին ետեւէն:

Խթաններով և մտրակով կարօ կը ստիպէր ձիերը
աւելի արագ երթալ, մինչդեռ կառքը անկարգ շար-
ժումներ կ'ընէր, ամէն վայրկեան վար իյնալու վտան-
գով:

Անոելի արշաւանք մըն էր սկսած,
իր ձիուն վրայ, կուրօ գերագողուած և կատղած
էր:

Մահն էր որ կը հետապնդէր զինքը, մինչ ինք ան-
էլ խոյս կուտար:

Անկասկած, եթէ թուրքերը հասնէին և րոնէին
զինքը, պիտի սպաննէին: Անոնք կտոր կտոր պիտի
ընէին զինքը, մինչդեռ վրէժ ունէր լուծելիք:

Այդ մասաւմները թեւ կուտային իրեն և կարծես
իր ոգեւորութիւնը կը հաղորդուէր ձիերուն:

Յանկարծ, զնդակներ սուլեցին իր շուրջը:
Թուրքերը կը կրակէին իրեն և կառքին վրայ:

Սկսու վազքով մը վարել կառքը:
Նոյն միջոցին Կարօ լուց որ բան մը կը կասրէր
իր ետեւը և կառքը կանդ առաւ:

Կառքին անիւններէն մէկը կոտրուած էր:
Եթէ հինգ վայրկեան եւս կարենար շարունակել
իր վազքը պիտի ազատէր:

Խթանեց ձին և սլացաւ:
Զիուն ոտքերը կարծես չէին դպչէր գետնին, այն-

անկարեւալթ եղած էր անտապին մէջ:

Հետապնդողները կարծելով այդ կառքին մէջ
գտնել մեծ աւար, դադրեցան հալածելէ:

Որքան մեծ եղաւ իրենց բարկութիւնը, երբ
տեսան պարապ կառքը:

Բայց կարօ արդէն ազատուած էր:
Նոյն իրիկունը երեք երիտասարդները, զիրար գե-
տան նորէն:

Կարօ պատմեց իր ողիսականը, որ մեծ հաճոյք
պատճառեց իր ընկերներուն:
Գիշերը անցուցին բացօղեայ, վտանդէ հեռու վայ-
րի մը մէջ:

Իսլահիյէ փոքրիկ գիւղաքաղաքը, Հալէպի և Ա-
տանայի երկաթուղարիծին վրայ կարեւոր կեդրոնատե-
ղի մըն էր, ուազմական տեսակէտով, որովհետեւ հատ-
կէ կր սկսէր գէտի Հալէպ գացող տէքօվիլ երկաթու-
ղէ կր սկսէր գէտի Հալէպ գացող տէքօվիլ երկաթու-
ղադիթը, և հող կը կեդրոնանար Պաղեստինի և Մի-
ջագետքի ճակատները ղիկուած ամէն ոտղմամթերք:

Այդ քաղաքին բնակչութիւնը կը բաղկանայ հու-
յերէ, քիւրտերէ և թուրքերէ, բայց զօրա-
նոցներուն մէջ կային սազմաթիւ հայ զինուորները, ո-
րոնք կ'աշխատացուէին երկաթուղիի գիծին վրայ:

Փոթորկոտ և հեղձուցիչ գիշեր մըն է:

Անոելի տաք մը կը ճնշէ ասէն կողմ:

Քաղաքին կայարանին մօտակայ տունի մէջ, չորս
հայ զինուորներ հաւաքուած են սեղանի մը շուրջ և
ուշի ուշով կը դիտեն բան, կանթեղին լոյսին տակ:

Անոնցմէ մէկը ծանօթ դէմք մըն է:
Պոլսոյ գրական շըմանակներուն մէջ յայտնի գրա-

վաճառ և յիշատակարաններու հրատարակիչ Պ. Վահան Զարդարեանն է, որ կը խօսի ցած ձայնով. մինչդեռ միւսները խօր լսութեան մը մէջ մտիկ կ'ընեն :

—Ահա ծրագիրը, կ'ըսէ Պ. Զարդարեան։ Մեր գտնուած տեղէն մինջեւ կայարա՞ւ քառասուն և չօրս մէթր հեռաւորութիւն մը կայ, ուղիղ գծով։ Եթէ ամէն զիշեր չորս մէթր փորենք, 11 օր յետոյ հասած պիտի ըլլանք մեր նպատակին։

Բոլորը լաւ կը մտածէին։

Կը մտածէին, որովհետեւ այդ նպատակը մեծ գործ մըն էր։

Պ. Վ. Զարդարեան չսրունակեց։

—Երբ այդ տարածութեան վրայ բացուած փապութին պատրաստ ըլլայ, մենք ազատորէն պիտի կրնանք ողը հանել վառողարանը։

Օդը հանել վառողարա՞նը։

Սարկա կը նշանակէր մահացու հարուած մը տալ զաղեստինի ճակատին թուրք բանակին և մեծապէս օգնել դաշնակիցներու յառաջխաղացման։

Օրերով մտածեր էր ան այդ գաղափարը իրագործելու համար։ Շիներ էր քաղաքին յատակագիծը, չաշեր էր տարածութիւնները, իր ընկերներուն մէջ որոշ էր հաւատարիմները և ահա այդ օրը իր ծրագիրը կը պարզէր ընկերներուն։

Այդ միջոցին անոր աչքերէն կը ցայտէին վրէժի փայլակներ և ոգեւորուած էր իր գաղափարով։

Յանկարծ ուժգին դուռը զարնուեցաւ։

Սենեակին մէջ գտնուազները անմիջապէս հաւաքեցին սեղանին վրայ գտնուող քարաէոր և պահեցին զայն անկողնին տակը, մինչդեռ Վ. Զարդարեան գնաց գէտի դուռը և հարցուց։

—Ո՞վ է։

—Բացէ՛ք, պատասխանուեցաւ դուրսէն, թուրքներէն լեզուով։

Հայ գործաւորներու վաշտին հրամանատարն էր, քիւրա սպայ մը, երկու զինուորներով։

Զարդարեան բացաւ դուռը և զինուորական բարեց առւաւ։

—Ո՞վ է Զարդարեանը։

—Ես եմ էֆէնախի։

—Դո՞ւն ես, լաւ, ինչո՞ւ համար միւսներուն հետաշխատելու չես երթար։

—Էֆէնախի, տարիքս նկատի առնելով, իմ տեղս ուրիշները կ'երթան, մինչդեռ ես անոնց գործերը կը տեսնամ։

Պատասխան չտուաւ սպան և դառնալով զինուորներուն։

—Բոնեցէք սա տնպիտանը և երեք օր բանտարկեցէք, հրամայեց։

—Էֆէնախի, ըսաւ Զարդարեան, արհամարհութէմքով մը, թոյլ տուէք որ ներսէն առնեմ վերարկուա։

Սպային հրամանին վրայ Զարդարեան սենեակ մտաւ, ուր իր ընկերները քնանալ կը ձեւացնէին և ցած ձայնով ըսաւ։

—Զիս ձերբակալեցին, դուք սկսէք գործի։ Յեսայ դուրս ելլելով երկու զինուորներուն ու սպային ընկերակցութեամբ զնաց գէպի բանտ։

Երեք օր բանտարկեալը անգործ մնաց մարմնով։ Բայց միտքը կը գործէր։

Իր բանտարկութեան վրէժը լուծելու համար դժոխալին ծրագիր մը մտածեց, զոր պիտի իրազործէր յետոյ։

Երբ լմնցաւ բանտարկութեան օրերը, վերադարձաւ տուն :

Իր ընկերները պարապ չէին մնացած և բաւական փորած էին ընդերկրեայ ուղին :

Օրերը կ'անցնէին և դաւադիրները անխռնջ կերպով առաջ կը տանէին գործը :

Ոչ ոք ամենադոյզն կասկածը չէր ունեցած, որովհետեւ խիստ զգուշաւորութիւնով մը կը գործէին :

Պեղումը սկսելուն ութերորդ օրը շշուկ մը տարածուեցաւ քաղաքին մէջ: Կ'ըսէին թէ հայ ֆէտայիներ երեւցած էին այդ կողմերը, որոնք ահուսարասափ կը տարածէին թուրքերու մէջ:

Զարդարեան միտքը դրաւ յարաբերութեան մէջ մանել միւսներուն հետ և զանոնք հաղորդակից ընել իր միւս վրէժինդրութեան ծրագրին, զոր պատրաստած էր խանդավառութեան օրերուն :

Առաւօտ մը իր երեք ընկերներով դրկուեցաւ լեռնէն փայտ կոտրելու:

Նախզգացում մը կ'ըսէր իրեն թէ այդ օրը պիտի հանդպի հայ ֆէտայիներուն :

Բլուրի մը քովէն կ'անցնէին, երբ յանկարծ որոտալից ձայն մը գոցել թուրքերէն լեզուով:

— Կեցէ՛ք :

Իանդ առին :

Զարդարեան հասկցաւ անմիջապէս թէ որոնց հետ գործ ունի:

Հրացանի երեք փողեր ուղղուած էին դէպի հայ զինուորներ:

Ֆէտայիներէն մէկը դուրս ելաւ քարերուն մէջէն և մօտեցաւ:

— Հայ ենք, պառացին վարէն :

— Հայ էք, եղաւ պապասխանը և հրացանները վար առնուեցան:

Ինչպէս ընթերցողները հասկցած ըլլալու են, այդ երեք ֆէտայիները ուրիշ չէին բայց եթէ Արփիարը, նոպեռնիկը և Կարօն :

— Հաջ և ուտելիք տուէք մեղի, ըսին անոնք: Մէկ քանի օր է կը ճամբորդենք և չնորհքով բան մը կերած չենք:

Հայ զինուորները իրենց օրական հացը կիսեցին անոնց հետ:

— Զեր պետին հետ քիչ մը տեսնուիլ կուզեմ, ըստ Զարդարեան :

— Խնծի կրնաս ըսել, պատասխանեց Արփիար: Երկուքը քիչ մը հեռացան միւսներէն և Զարդարեան այսպէս ըստ:

— Խոլահիելի երկաթուղին կայարանը մեծ կարեւորութիւն ունի, որովհետեւ Պաղեստին և Միջադեպ զրկուելիք բայրը զինուորները, ուազմամթերքը և պարէնը հսկէ կ'անցնի: Մենք երեք ընկերներով որոշեցինք օդը հանել վառողարանը և կայարանը, բայց մտածեմ ուրիշ բան մըն ալ:

— Բացատրէ միտքդ:

— Վաղը գիւեր մեծ կառախումբ մը պիտի գայ թուրքեկերման զինուորներով լեցուն, չե՞նք կրնար զայն արգիլել իր ճամբան շարունակելէ:

— Հրաշալի մտածում մըն է ատիկա: Այս՝ անմիջոպէս գործի սկսինք:

— Ո՛չ, պատասխանեց Զարդարեան, վաղը ժամը 6ին պիտի անցնի կառախումբը, ժամը 4-ն հոս ըլլանք: Մէկ երկու ժամուան մէջ կրնանք երկաթուղիի գիծը քանդել, մնացածը յայտնի է:

Որոշուեցաւ որ այդպէս ըլլայ:

Հայ զինուորները միամին պիտի բերէին բրիչներ,
ինչպէս նաև առաս հաց, երեք երիտասարդներուն
համար:

Յաջորդ օրը հայ զինուորները բրիչներով զինուած
իր թէ աշխատութեան կ'երթային: Օրը ուրբաթ ըլլա-
լով թուրք սպայ և տասնապետներ ինքզինքնին տօւած
էին խմելու, այնպէս որ հոկողութիւնը թուլցած էր
ժամագրավալրը երր հասան, փախոտականները
հոն էին արդէն, ժամը 4ին գործի սկսան: Մէկուկէս
ժամուան մէջ 50 մէթրի չափ տեղ երկաթուղիի գիծը
քանդուած էր:

Խլեցին վերջին գիծ մըն ալ, երբ հեռուէն տես-
նուեցաւ վայրաշարժին շոգին, ծառերու պուրակի մը
վերլու:

Քիչ մը եւս ճիզ և դաւադիրները գացին բլուրին
կողերուն վրայ:

Ճիշտ ատենն էր:

Կառախումբը երեւցաւ օձի մը պէս, երկայն և զին-
ուորներով լեփ լեցուն,

Մեքենան կը խորթար, կը սուէիր, լծակներու աղ-
մուկը կը լսուէր երեկոյեան լռութեան մէջ,

Անձկալից սպասումի բօպէններ անցան,
Կառախումբը կը սուրար արագօրէն: Վակոններու
պատշաճներէն գուրս կախուած էին և կը դիտէին
շրջակալքը:

Գրեթէ կէսը լեցուած էին զինուորներ, մինչդեռ
միւս կէսը սազմամթերքով լեցուն էր:

Յանկարծ շփոթութիւն մը ինկաւ անոնց մէջ:
Տեսած էին թէ ճամբան քանդուած էր:

Մեքենավարը փորձեց կեցնել մեքենան:

Յայց ուշ էր արդէն:

Ամբողջ ոյժովը վալրաշարժը ինկու փոսին մէջ,
ուր յանկարծական կենալուն պատճառով բոլոր վակոն-
ները իրարու վրայ լեցուեցան, յետոյ նոյն ոյժով ետ
մղուելով, ինկան զծին աջ և ձախ կողմերը յաղթուած
հրէշներու պէս:

Ցաւի ճիշեր լսուեցան ամէն կողմէ:

Երկաթներու կոյտերու տակ մնացած, թուրք զին-
ուորները կիսամեռ և ջախջախուած, կ'ոռնային կատա-
զորէն:

Յանկարծ լոյս մը փալեցաւ, որուն յաջորդեց ահ-
ուելի որոտում մը:

Ռազմամթերքը կրակ առած էր:

Պայմանները յաջորդեցին իրարու և հոկայ հրդեն
մը սկսաւ այրել կառախումբը, զինուորները, հրացան-
ներն ու փամփուշտները:

Կարծես պատերազմի դաշտ մըն էր: Որոտում մը
լեցուցած էր ամբողջ շրջակայքը:

Պահուրտած խոռոչի մը մէջ մեր բարեկամները
անխառն սրբախութիւնով մը կը դիտէին այդ վրէժ-
խընդրութեան արդիւնքը,

Միջոց մը Զարդարեան և երեք ընկերները առիթէ
մը օգտուելով գացին խառնուելու այն զինուորներուն,
որոնք իսլահիյէն օգնութեան եկած էին, մինչդեռ
Արքիար, Առաքելունիկ և Կարօ բարձրացան դէպի վեր,
լեռն ի վեր, իրենց վրէժինդրութիւնը շարունակելու:

Յաջորդ առաւօտ զծին վրայ մնացած էին հալած
երկաթի կտորներ, պարապ փամփուշտներ, ածխացած
դիակներ և ոսկորներ:

Կառախումբին զծէն ելելու յաջորդ օրն իսկ Զար-
դարեանի և իր ընկերներուն պատրաստած փապուղին
վերջացած էր:

Դիշերը չորս հոգի մտան անկէ ներս և դացին դէպի լուսողարան :

Վերջին հարուած մը առավ զիրենք վառողարանէն բաժնող պատին, ներս պիտի խուժէին անկէ, զինաթափ պիտի ընէին պահակ ղինուորը, անկէ վերջինը որոշ էր ընելիքնին

Իրենց հետ առած էին դաշոյններ, ամէն անակն կալի առջեւ պատրաստ գտնուելու համար :

Բրիչի հարուած մը և պատը փլաւ :

Ներս ցատկեցին :

Պահակ զինուորը բարձրացուց հրացանը կրակելու համար, բայց իրաւունք շունէր հրազէն գործածելու, որովհետեւ ինք կրնար պատճառ ըլլալ պայթումին :

Հայերէն մէկը յարձակեցաւ, դաշոյնը քաշտծ, և զիրկնդիսան կուի մը սկսաւ :

Հինգ վայրկեանի չափ անձեւ խառնուրդ մը տա պըլտկեցաւ գեանին վրայ :

Վերջապէս հայր ստքի ելաւ :

Դաշոյնը արիւնոտ էր և թուրքին դիակը տարած գետինը :

Բարերախտաբար կուիին աղմուկը լսուած չէր:

Տեսդոս գործունէութեան մը սկսան :

Ա. մէն մէկը առաւ փոքրիկ տակառիկ մը վառոդ և գնաց տեղաւորել մասնաւոր կերպով բացուած խուզին մէջ :

Յետոյ երկայն պատրոյդ մը գտան, մէկ ծայրը տեղաւորեցին տակառներէն մէկուն մէջ և միւս ծայրը ընդերկեայ ճամբուն մէջ տարակեցին,

Կէս զիշերը մէկ քանի ժամ անցած էր և արշաւ լոյսը շուտով պիտի ծագէր :

Արագօրէն պատ մը սկսան հիւսել փառուղիին մէջտեղը, որպէս զի պայթումէն իրենք չվասուին :

Երբ ամէն ինչ պատրաստ եղաւ, Զարդարեան լուց կիով մը կրակ տուաւ պատրոյդին և անմիջտպէս հեռանալով եկան իրենց տնակը և պառկեցան անկողին ներուն վրայ :

Անձկութեան մէկ քանի բռպէներ անցան :

Պատրոյդը հետզհետէ կը վառէր :

Ցանկարծ լսուեցաւ պայթում մը :

Ամբո՞ջ քաղաքը շարժեցաւ :

Այդքան դժոխային աղմուկ երբէք չէր լսուած, ոչ միայն վառոգարանը սկսաւ այլիկ, այլ կաւարանն ալ հրոյ ճարակ եղաւ :

Երկու օրուան մէջ միլիօններու վասօ մը պատճառած էին հայերը թուրքերուն :

Կառավարութիւնը հասկցաւ թէ Հայերու վրէժն որ կը խօսէր, բայց անզօր էր բան մը ընելու վըէք մինդիրներուն դէմ, որով իր ամբողջ վայրագութեան թոյնը թափեց անպաշտպան և անզէն ժողովուրդին վրայ :

ՆԱՄԱԿ ՀԵՇՈՒԵՆ

Կառ ենրու կարաւանը.—Խամաճիկներու ջարդը.—Մեռելներու դաւըր. — Սնակնիալ հանդիպում մը.—Լուրեր մեծ մայրիկէն։

Օրերը կ'անցնէին։

Արփիարի, Կոպեանիկի և Կարօի խումբը ամէն տեղ է և ոչ մէկ տեղ։

Հոն ուր անակնկալի բերել պէտք է թուրքերը, երեք երիտասարդները կը հասնին, կը զարնեն և կ'անհետին։

Զինուորական իշխանութիւնները հակառակ իրենց խիստ հետապնդումին, չեն կրնար ձեռք անցնել զանոնք։

Յանկարծ լուր կուգայ թէ այսինչ վայրին մէջ եղ գտնուին անոնք։

Խումբ մը զինուոր կը զրկուի անոնց եռեւը։

Այդ միջոցին անոնք կայծակի նման կը յարձակին բանակատեղին վրայ, աւեր և մահ սփռելով կ'անհետին, առանց հետք մը ձգելու։

Հոկահմբեր ամսուան էրիկնամուտ մըն էր։

Երեք երիտասարդները կիրճի մը բերանը նոտած էին և կը ճաշէին։

Յանկարծ տեսան մէկը որ վազելով կ'երթար։
Կեցուցին և Արփիար հարցուց թուրքերէն լեզուով
թէ ուր կ'երթար։

—Հայ եմ, ըստւ մարդը, թուրք զինուորներ կու-
դան, որսնք չորս կառք ուազմաթերթ կը փոխազրեն։
Զի՞ զրկեցին, որպէս զի երթամ լուր տամ։

Զգեցին մարդը, որ մեկնեցաւ։

Բայց իրենք կրնային թոյլ տալ որ անոնք անց-
նին։

—Թիւով քիչ ըլլալնուն, պէտք էր հնարք մը մտա-
ծել թէ ուազմաթերթը ձեռք ձգելու և թէ թուրքերը
սպաննելու կամ փախցնելու համար։

Երկար մտածելու պէտք չունեցան, որովհետեւ
Արփիար իր սովորական ուշիմութիւնովը ըստւ թէ
ինչ պէտք էր ընել։

Ծառի ճիւղեր կտրեցին քսին երեսունի չափ։ և
կարգով անկեցին կիրճին բերանը։

Եետոյ սպաննուած թուրք զինուորներու հա-
գուստներ անցուցին անոնց վրայ, այնպէս որ հետուէն
տեսնող մը պիտի կարծէր թէ ժայռերուն մէջտեղը
մարդիկ պահուըտած են։

Երեկոյեան թիւթեւ հով մը ամէն տեսակ շարժում
կուտար անոնց և ալ աւելի վախ կ'ազդէր։

Երբ կառքերը մօտենային և հասնէին կիրճին բե-
րանը, իրենցմէ մէկը կրակ պիտի բանար։

Այդ միջոցին միւս երկու ընկերները պիտի անց-
նէին թշնամիին կոնակը և զնդացիրային կրակ պիտի
սկսէին։

Յազթութեան մասին ոչ մէկ կտսկած կար։
Միժնշաղը հետզհետէ կը տարածուէր։

Այդ միջոցին հեռուէն տեսնուեցան ռազմանիւթ փոխադրող կառքերը :

Չորս կառքեր, որոնց կ'ընկերանան տառներկու ձիաւար զինւորներ :

Կարօն դիրք բռնած էր խամաճիկներուն, կեղծ զինւորներու քով, մինչդեռ Արքիար և Կոպեռնիկ գացած էին լարել գնդացիրը աւելի հեռուն, կիրճին միւս կողմը :

Երբ բաւական մօտեցան թուրքերը, մէկէնիմէկ տեսան խամաճիկները, որոնք հովին ազդեցութեան տակ կը շարժէին :

Կանդ առին զարմացած և շուարած :

Իրիկնադէմի մթութիւնը թոյլ չէր տար որոշակի տեսնել թէ ի՞նչ էին անոնք, զինուո՞ր, թշնամի՝ թէ ուրուականներ :

Սարսափը պատեց զիրենք, բայց որոշեցին երկու հոգի դրկել, հետազօտելու համար :

Հազիւ քանի մը քայլ առաջացած էին երբ քանի մը ձեռք հրացան պարպւեցաւ : Զինւորներէն մէկը ինչ կաւ ճակտէն զարնած, մինչդեռ միւսը հա կը վազէր պոռալով :

— Հայ ֆէտալինե՛ր, հայ ֆէտայիներ :

Նփոթութիւն մը առաջ եկաւ, բայց անմիջապէս մէյմէկ քարի ետեւ մտան և սկսան կրակել, մինչդեռ կառապանները մէկ կողմ կը քաշէին կառքերը :

Իրենց առաջին շփոթութիւնը չէր անցած դեռ, երբ մէկէնիմէկ սկսաւ գնդացիրին կոկոցը :

Երկու կրակին մէջ մնացած անոնք գրեթէ բոլորը սպաննեցան :

Մութը հետզհետէ կը թանձրանար ու կը լուսաւորէր միայն հրացաններու և գնդացիրի պալթումին լոյսէն :

Կոփիւն արձագանգը այնքան ուժով էր, որ կարծես թէ գետինը կը պատռէր :

Հեծծիւններ և ցաւի աղաղակներ կը լսէին կիրճէն, երբ վերջապէս հրացանաձգութիւնը դադրեցաւ և ցուեցաւ աղաղակ մը, հայերէն լեզով .

— Ամա՞ն, օգնութի՛ւն, մեռա՛ :

* *

Եղերական գիշերուան մէջ, որ կը ծածկէր ամէն կողմ, լուսինը կամաց կամաց կը բարձրանար կուի դաշտին վրայ, լուսաւորելով շրջակայքը :

Այդ կիրճին մէջ, ուր քիչ մը առաջ կը լսէր հրացաններու և գնդացիրին ձայնը, հիմա կը զատորոշուին մարդկային հառաջանքներ, խորդալու ձայներ, հեծծիւններ :

Ցուրտ է և իրիկւան հովը փոխւած է սառն քամիի : Կարծրացած գետնին վրայ կը լսէի քայլերու աղմուկ :

Կը տեսնուի ստուեր մը որ վեր կ'ելլէ, կը հրէ իր վրայ ինկած մարմինները, որոնք կը գլորին և կ'ինան . յետոյ կը փորձէ ստքի կանգնիլ, բայց ուժասպառ վար կ'իյնայ հոգեւարքի սարսուեցաւցիչ ձիչ մը արձակելով :

Ոտքը կոտրած ձի մը, դիմակներու դէզի մը տակ ինկած, կը ջանայ աղատիլ և փախչիլ, բայց ստքին վրայ կ'իյնայ, այլեւս ստքի չկանգնելու համար :

Տեսարանը հետզհետէ աւելի կը լուսաւորւի, քանի լուսինը կը բարձրանայ :

Արքիիտք, Կոպեռնիկ և Կարօ իրենց յաղթանակէն յետոյ հաւաքուած են :

— Լսեցի՞ք ձայնը կը հարցնէ, Կարօ, անձկութիւնով նաւելով իր ընկերներուն :

— Այո՛, հայերէն լեզուով մէկը օդնութիւն կը կանչէր : Ուրեմն Հայեր կային այդ թուրքերուն մէջ :

— Այդ ձայնը ինծի ծանօթ թուեցաւ, պատասխանեց Արփիար, մտահոգ թօնով մը:

Երեք երիտասարդները ծառի մը տակ քաշուեցան, սպասելով լուսնալուն:

Առաւօտեան դէմ, անոնք իջան դէպի կիրճը, իբնց աւարը քննելու և գիշերուան օգնութեան աղազկին պատճառը հասկնալու համար:

Ծուած գետնին վրայ, բան մը կը փնտակն արդ դիակներուն մէջ:

Ցանկարծ Արփիար կանդ առաւ և ձեռքովը կանչելով լր լնկերները, սկսան մտիկ ընկլ:

Կը լսուէր խիստ տկար տքոց մը, որուն ուղղութիւնը չէին կրցած հասկնալ:

Նոյն վայրկեանին հծծելու կրկնուեցաւ և երեք երիտասարդները վազեցին դէպի ժայռ մը, որուն տակ քանի մը զինուարներ իրարու վրայ ինկած էին վիրառոր կամ մեռած:

Մէկիկ մէկիկ վերցուցին դիակները և սկսան քընչել դէմքերը:

Այդ միջոցին անսպասելի բան մը տեղի ունեցաւ: Արփիար, կարծես խելազարած, նետուեցաւ անոնց մէ երկուքին վրայ ճչալով,

— Պետրոս..., Յակոբ...

Կոպեռնիկ և Կարո զարմացած, ոչինչ կը հասկընային:

Արփիար անոնց կուրծքին մօտեցուց ականջը, նայելու համար թէ կը բարախի՞ն անոնց որտերը:

— Կ'ապրի՛ն, ո՞չի են:

Երեք երիտասարդները սփոփանքի հառաչ մը արձակեցին:

Արփիար վերցուց վիրաւորներուն գլուխները և

Կարօ անոնց երեսին ջուր նետեց, որպէս զի աւշաբերին:

Արդարեւ երկու վիրաւորները շատ թեթեւ վէրքեր միայն ստացած էին, բայց ուշամտափ եղած էին կորացնցուցած արիւնին և յուզումին պատճառով:

Ինչպէս ընթերցողները յիշած են, թուրք զինուորներու մէջ վիրաւոր պառկազ երկու Հայերէն մէկը Պետրոսն էր, այն մաքսանենդը, որ Արփիարը ճամբու դրած էր, իսկ միւսը Արփիարի թուսճուքի մտերիմ բարեկամը:

Առաջին անդամ արթնցաւ Պետրոս, մարած ակնարկ մը նետեց դէպի Արփիարը և գոցեց աչքերը:

Եսուտ մը երեք երիտասարդները ծառի ճիւղերէ լայն պատզարակ մը շինուցին և անոր վրայ տարածեցին երկու վիրաւորները:

Արեւը հետզհետէ կը բարձրանար և կը լուսաւորէր ամբողջ համայնապատկերը:

Պղտիկ թափօրը ճամբայ ելաւ:

Կարօ և Կոպեռնիկ կը տանէին պատգարակը մինչդեռ Արփիար փոխնիփոխը կ'օգնէր մէկուն կամ միւսոն:

Երկար, երկար ատեն քալեցին, ամայի դաշտերուն, աւերուած ճամբաներուն վրայէն, փնտուելով տեղ մը, ուր կարենալին ամէն վտանգէ հեռու պահութիւլ:

Վիրաւորները կը տքային առանց գիտակցութեան:

Քէչ մը կանգ կ'առնէին և ուժ առնելէ յետոյ նորէն համբայ կ'իյնային:

Ժամեր քալելէ և տանջուելէ յետոյ հասան վերջապէս գալար հովիտի մը մէջ: Տեղը շատ յարմար էր: Հովտին երկու կողմնը կը բարձրանային անմատչելի ժայռեր, որոնց մէջտեղէն կը հօսէր յստակ և պաղջուր մը:

Ժայռերէն մէկուն ծերպին մէջ գտան քարայր մը : Վար դրին իրենց բեր և սկսան գործի : Կար քնաց չոր խոռ քազելու , անկողին մը պատրաստելու համար , մինչդեռ Արփիար և Կոպեռնիկ պաղ ջուրով լուացին տղոց վէրքերը և կաղեցին : Կար պատրաստած էր անկողինները , կրցածին չափ փափուկ : Անոր վրայ տարածեցին վիրաւորները , որոնք քնացան խոր և կենդանացոցիչ քունով մը :

Թէեւ վէրքերը բաւական մեծ էին , բայց ոչ վտանգաւոր :

Գնդակ մը անցնելով Պետրոսի աջ թեւէն , միսը ծակելով դուրս ելած էր : Պատուած մը ունէր նաեւ ճակարին վրայ : Իր ընկերովը Յակոբի վէրքը աւելի թեթեւ էր : Անոնց բժշկումը օրերու կարօտ էր :

Այս անակնկալ հանդիպումին երրորդ օրը Պետրոս բաւական կաղդուրուած էր ճանչնալու համար իր բարեկամը՝ Արփիարը և պատմելու թէ ի՞նչ պայմաններու մէջ հոդ ի՞ն կած էր :

— Բու մեկնելէդ քիչ յետոյ գործով Պուլկարիա կ'երթայի կուգայի Սելանիկէն : Նոյն միջոցներուն Պուլկարիա պատերազմ հրատարակեց Դաշնակիցներուն դէմ : Ոչ միայն պատերազմի սկսաւ , այլ և բոլոր թըրքահպատակները զինուոր տարաւ , իսկ մէկ մասն ալ զրկեց Թուրքիա իրենց զինուորական ծառայութիւնը կատարելու համար : Այդ զրկուածներուն մէջ էի նաև ես : Յակոբին ծանօթացաւ ճանապարհին : Երբ Պոլիս հասանք մեզի բանտարկեցին զօրանոցի մը մէջ : Յետոյ ամենի բապուրի մը կազմելով այս ճակաար զրկեցին : Ասկէ մէկ երկու օր առաջ , յանկարծ լուուեցաւ սր իսրահիբյի լառօդարանը և ուազմամթերք տանող կառախումբ մը Հայերու կող մէ օդը հանուած է : Անմիջապէս

հրաման եկաւ մեր գտնուած տեղը , կառքերով ուազմանիւթ հասցնել Սուրբիա գտնուող բանակին : Ես և Յակոբը կառապանութիւն կ'ընէինք : Մնացեալը գիտէք , երբ կիրճին մէջ մտանք , յարձակումը սկսաւ :

Յակոբն ալ կամաց կամաց ապաքինի սկսոծ էր և կիրճին կոփէն շաբաթ մը յետոյ արդէն ի վիճակի էր խօսելու :

Արփիար անհամբեր կերպով կը սպառէր այդ օրուան , որովհետեւ կուզէր տեղեկութիւններ հարցնել իր մեծ մօրը մասին :

Առաւոտ մը Արփիար նստած էր Յակոբի անկողին մօաւ և կամաց ձայնով կը խօսէր անոր հետ :

— Եյ , Յակոբ , ըսէ տեսնեմ , ի՞նչ կ'ընէ իմ խեղճ մեծ մայրս :

— Ապահով եղիր , անիկա լաւ է ... Միշտ կը սիրէ քեղի :

— Ո՞հ , որքան երջանիկ եմ :

Արցունքներ կը վազէն աչքերէն , յիշելով իր մեծ մայրը :

Ընկերները լուս էին , յարգելով իրենց ընկերոջ յուզումը :

Երբ քիչ մը ինքզինքը գտաւ Արփիար , Յակոբ ըստւ ,

— Ոչ միայն լաւ է , այլ և նամակ մը տուաւ ինձի , որպէս զի յանձնեմ եթէ կարենամ օր մը քեզի հանդպիլ :

Այս ըսելով Յակոբ իր բաժկօնին մէկ ծայրը քակեց և անկէ հանեց ծալլուած նամակ մը :

Արփիար անյագօրէն զրկեթէ յափշտակեց նամակը :

Իր ձեռքերը կը դողար յուզումէն և շառագունած էր :

Դժուարաւ կրցաւ բանակ նամակը :

Փորձեց կարդալ զայն, բայց այնքան յուղուած էր չկրցաւ կարդալ:

— Կոպեռնիկ, բարի եղիք ոս նամակը կարդալ, բուռ խօսքը անօր ուղղելով.

— Տուր, սիրելիս:

Կոպեռնիկ առաւ նամակը, հազաց, թքաւ, քիթը խնջեց և լուրջ դէմքով մը սկսաւ կարդալ:

«Ուրեմն, իմ սիրելի Արփիարս, դուն հոն ես, ուր կոռուին բանի մը համար, աւելի սիրելի քան մեծ մայրդ, որ քեզի կը սիրելը ամէն բանէ աւելին:

«Հեռու ենք իրարմէ, շատ հեռու և ես կարելիուր թիւնը չունիմ նամակ ստանալու քեզմէ:

Դուն մեկնեցար հայրենիքիդ աղատութեան համար կոռւելու, բայց իմ սիրաս ալ տարիք միասին:

«Այն օրը, որ դուն այլ եւս չեկար, ես քեզի ըստասեցի երկար ատեն և մտահոգ: Յանկարծ բարեկամդ բերաւ քու վերջին մնաք բարովդ: Այն ատեն այլ եւս ոչինչ տեսայ, ոչ լամբար, ոչ սեղանը, ոչ ապուրը—քու սիրելի կերակուրներէդ մէկը—ե աշխարհը խուսարեցաւ ինծի համար:»

Կոպեռնիկ լսեց: Ի զուր փորձեց շարունակել նամակը: Արփիար թաշկինակովը աչքերը գոցած, լոիկ կը հեկեկար, մինչդեռ Կոպեռնիկ հետզհետէ յուղուած կանգ առեր էր:

— Պետքու, Կարօ, դուք շարունակեցէք ըստ խօսքու ուղղելով անոնց, կոկորդս կը ցաւի, չեմ կը նար կարդալ:

Եւ քաջ երիտասարդը հազար կեղծելով թաշկինակը բերանը տարաւ, առատօքէն հոսող արցունքները սրբելու համար:

Կարօն, որ ջղալին և չոր էր և ինքզինքը զսպելու

մեծ ընդունակութիւն ունէր, առաւ նամակը և շարունակեց ընթերցումը:

«Պիտի վերադառնա՛ս արդեօք, Աստուած միայն դիտէ. այնքան չար են թուրքերը, պիտի տեսնե՞մ վերստին իմ սիրելի Արփիարս, բայց երբեք, որովհետեւ այլ եւս զրկուած եմ աչքիս լոյսէն:»

— Ահ, խեղճ մեծ ժայրս:

Ասիկա գերագոյն հարուածն էր: Իր մեծ մալրը կոյր էր այլեւս:

Կո՛լր . . . :

Կարօ շարունակեց ընթերցումը:

«Մի տիրեր սական, հիմա որ այլեւս մեկնած ես կատարէ, լիովին կատարէ պարտականութիւնդ:

«Եղիր քաջ և պարտաճանաչ, օդնէ ազգակիցներուդ և ջանա մեղմել անօնց տառապանքները:

«Վստահ եմ իմ Արփիարիս, ան պիտի գիտնայ արժանաւոր զաւակը ըլլալը իր ազգին:

«Նամակս արդէն բաւական երկար եղաւ, և ես կ'ուզէի զրել, շատ զրել, բայց կը դժուարանամ:

«Կուզէի շատ բան ըսել, բայց արցունքները կ'արդիլեն զիս:

«Տայր Աստուած որ շուտով այդ դառնութեան բամակը հեռանար մեր հայրենիքն ալ աղատուէր և մենք նորէն իրար զրկէինք անօր ազատ հողին զրայ:

Ծեր մեծ մայրդ

Ընթերցումը վերջացաւ, Կարօ նամակը առւաւ Արփիարին, որ լուս, քունաթափ, արտասուալից, ձեռքին մէջ մեծ մօրը նամակը, երկնցած խոտին Վրայ, կուրծքը հողին կրթնցուցած, կը ջանար կրկին կարդալ նամակը:

Խոր լուսութիւն մը կը աիրէր:

Արփիարի մտքին ածջեւ կը պատկերանար իր ման-
կութիւնը, երիտասարդութիւնը, և կը մտածէր, ոճի՞ր
մը գործեցի արդեօք լքելով. մեծ մայրս, և պատճառ-
եղայ անոր կուրութեան,

Առաջին անդամ ըլլալով խզմահարութիւն մը ու-
նեցաւ:

Պետրոս որ ուշի ուշով կը հետեւէր իր ընկերոջը,
կարծես հասկցաւ անոր մտածումը:

—Մի տիրիր, Արփիար, այդպէս ան աւելի երջա-
նիկ է: Կեանքը կարծուածին չափ գեղեցիկ չէ:

—Զիս չպիտի տեսնէ այլեւս:

—Եւ թերեւս դուն ալ զայն չպիտի տեսնես:

—Ո՛հ, անոր մահէն անմիջապէս յետոյ պիտի ու-
ղէի ես ալ մեռնիլ:

—Է՛հ, խենթ մի՛ ըլլար:

—Զես գիտեր Պետրոս, թէ որքա՞ն կը սիրէի
զայն, խեղէ մեծ մայրս: Ամբողջ կեանքս անոր կապ-
ուած էր: Ամէնափոքր տարիքէս անկէ զատ ոչ ոք
ունեցած եմ, կը հասկնաս անշուշտ իմ զգացումներս:

Արցօնքի հեղեղ՝ մը խեղդեց զինքը:

Գլուխը դրաւ նամակին վրայ և թմրութիւն մը
պատեց զինքը:

Երբ արթնցաւ իր թմրութենէն, օրը կը տարա-
ժածէր:

ՊԱՐԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ

Դեպի Զէյթուն—ձօւկատամարտը—Արփիար վի-
րաւուր եւ լիուած—Լեռներու օրիորդը— նորէն
յուսալիում:

Վերջապէս բոլորովին տպաքինեցան երկու վիրա-
ւորները և կարող զենք վերցնելու:

Այդ շրջանը հետզհետէ վտանգաւոր կ'ըլլար մեր
խումբին համար, որովհետեւ ամէն կողմ կը վխտային
թուրք զինուորներ և չէթէները:

Դեղեցիկ զիշեր մըն է, աշնանային գիշեր մը:

Ամէն կողմ լուռ էր ատեն ատեն հրացանի մը
պայմբիւնը կամ շան մը հաչիւնը կը լսուի հեռուէն:

Մեր հինգ երիտասարդները նստած կը խօսակցին:

—Այսեւս չենք կրնար հոս մեալ ըստ Արփիար:

—Այս, պատասխանեց կարօ, մէկ քանի օրէ ի
վեր մարդիկ կ'երեւան այս կողմերը, երէկ երբ գացած
էր ուտելիք բան մը ճարելու համար, հովիւի նմանող
մէկը տեսայ: ինձի մօտեցաւ և հետս սկսաւ խօսիլ:
ես ինքինքս թուրք ձեւացուցի, բայց հնչումէս կը
կասկածիմ որ հասկցած ըլլայ հայ ըլլալս: Անշուշտ մեզ
պիտի մատնէ թուրքերուն:

—Ժամ առաջ մեկնինք ուրեմն, ըստ Կոպեանիկ:

Արտօշեցին որ առաւօտեան մօտ մեկնին և կազդուր-
ուելու համար որոշեցին քնանալ:

Առաւոտուն սակայն նոր անակնկալ մը կը պասէր իրենց : Արշալոյսը նոր էր ծագած :

Մէր երիտասարդները դուրս եւան քարայրէն , մեկ նումի պատրաստութիւններ տեսնելու համար , բայց արիւնը սառեցաւ իրենց երակներուն մէջ :

Թուրք զինուորներու զօրասիւն մը կը յառաջանար հովիտին մէջէն և հաղիւ երեք հարիւր քայլ հեռաւութեան վրայ կը գանուէր : Ի՞նչ ընել :

Առջեւնին թուրքերը , իսկ կը սկսակնին բարձրաբերձ ժայռեր :

Պաղարիւնութիւնը պէտք չէր կորսնցնել և արագ որոշում մը տալ : Դիմադրել անկարելի էր : Իրենք հինգ հոգի էին , երեք հրացանով և մէկ զնդացիրով , որուն փամփուշները գրեթէ հատնելու վրայ էին :

Իրնց գիմայը եար հարիւրէ աւելի թուրք զինուորներ , որոնք վերջ ի վերջոյ յազմանակը պիտի շատ հէին :

Կը մնար ժայռերէն վեր մազլցելով փախչիլ :

Արփիար որ միշտ նման նեղ պարագաներու մէջ չէր կորսնցնէր իր մտքին պայծառատեսութիւնը , դիմեց այն միջոցին , զոր անկէ առաջ գործածած էր :

Առաւ բոլորին զիսարկները և զանոնք զետեղեց ժայռերուն մէջտեղուանքը , յետու առաւ ցողեր և անոնց քով տեղաւորեց :

Հեռուէն տեսնող մը պիտի կործէր թէ ժայռերու մէջ պահուըտած մարդիկ կան հրացաններով զինուած :

Երբ այդ պատրաստութիւնները տեսան , որոշեցին մեկնիւ :

Առին իրենց հրացանները :

Կը մնար զնդացիրը զոր չէին կրնար տանիլ :

Արփիար զայն ալ վերջին անգամ մը օգտագործելու միջոցը գտաւ :

Կանգնեցուց զայն , դրաւ փամփուշտին ժապաւէնը , յետոյ երկար չուան մը կապեց զնդացիրին չնիկին և ճամբայ ելան :

Բաւական դժուար էր ժայռերէն վեր մազլցիլ . բայց կեանքերնին փրկելու բնուզը կ'ոգեւորէր զիրենը :

Թուրքերը բաւական մօակցած էին և դիրք կը բռնէին :

Երբ իրենց թաքստոցէն բաւական հեռացան , խուժը կանգ տառւ :

Արփիար քաշեց ձեռքի չուանը :

Գնդացիրը սկսաւ գործել :

Իրարու ետեւէ գնդակները մեկնեցան . Ճիշդ է դէպի որոշ նպատակակէտ մը ուղղուած չէին . բայց ալդքանը բաւական եղաւ . որ թուրքերը կարծելով թէ բազմաթիւ և լաւ զինուած թշնամիի մը առջեւ կը գտնուին , մտնեն դիրքերուն մէջ և սպասեն :

Երբ զնդացիրին բոլոր փամփուշտները հասան , Արփիար իր ընկերներուն օգնութեամբ քաշեց վեր զնդացիրը և քարերով զայն անդրծածելի վիճակի մը ենթարկեցին :

Թուրքերը կը շարունակէին իրենց զիրքերուն մէջ մնալ :

Գնդացիրին կրակումէն յետոյ . Երբ լոս թիւն մը տիրեր էր , անոնք այն կարծիքը ունեցեր էին թէ դիտմամբ Հայերը չեն պատասխաներ , որպէս զիրենք ծուշուկի մէջ ձգեն :

Այդպէս սպասներ էին չորս հինգ ժամ :

Սակայն քաջալերուած այդ լոսութենէն , վերջապէս դուրս ելեր էին իրենց ժակերէն և յորձակեր դէպի Հայերուն գտնուած բարձունքը :

Կրնաք երեւակայել թուրքերու կատաղութիւնը

երբ հայ երիտասարդներուն տեղ գտան միայն անոնց գլխարկները և հրացաններու տեղ փայտի կտորուանք :

Բայց ի զուր անցաւ իրենց կատադութիւնը , ո- րովհետեւ որսը փախած էր արդէն :

Այդ միջոցին հայ երիտասարդները կ'ուղղուէին գէպի Զէյթուն :

Տաւրոսի լեռնաշղթային մէկ երկարաձգման վրայ անկիւն մը կայ , որ տեղացիներուն ծանօթ է Շերան Եռուխար անունով :

Եւ իսկապէս արժանի էր այդ անունին իր ահեղ և սարսափելի տեսքով :

Ոչ բոյս և ոչ ջուր կը տեսնուի հան :

Բնութիւնը իր ամբողջ խատութիւնը թափեր է այդ վայրին վրայ կարծես իրաւցնէ յատկացուցած ըլլար չար ոգիներու և սատանաներու բնակութեան :

Տաւական երկար կիրճ մըն է , մօտաւորապէս կէտ քիլօմէթր երկայնութիւնով , օրուն եղերքներուն վրայ կարգով շարուած են անկուած քարեր , իրարու այնքան մօտ որ մարդ կրնայ հաղիւ անցնիլ :

Բազմաթիւ խոռոչներ ժայռերուն մէջ , այրած հո- ղովանական կերպարանք մը կուտան անոր :

Եւ սակայն հակառակ այդ բոլորին միակ ճամբան է սւրկէ ստիպուած են անցնիլ կարաւանները և ճամ- բորդները :

Համեստ գիշեր մըն է :

Տասի չափ թուրք ժանտարմաներ այդ կիրճին մէկ անկիւնը կանդ առած են :

Գիշերը վրայ եկած ըլլալով , չէին կրնար աւելի առաջ երթալ , որովհետեւ այդ ժամէն յետոյ ոդիները և

ֆէրիները կը տիրապետէին այդ շրջանին մէջ և վա՛յ անոր որ կ'ինար ան ոնց ձեռքը :

Փէրիները չար են :

Բոնած մարդերնին չեն մեռցնէր , այլ վրէժ կը լուծեն , կաթիլ կաթիլ կեանքը խլելով անկէ և մահը աստիճան աստիճան մօտեցնելով կիսամեռ սիրուան :

Անոնց մասին պատմուածքները շատ են :

Անգամ մը թուրք փաշա մը ինկեր էր անոնց ձեռքը և հետեւորդները գտեր էին անոր ֆէսը միայն , ո- րուն մէջ լեցուած էր ուղեղը :

Ուրիշ անգամ մը կարաւան մը ամբողջ քար կըտ- րեր էր , երբ անոնք պաշարեր էին զայն :

Ճամբուն եղերքը տեսնուած այդ քարէ սիւները ուրիշ բաներ չէին բայց եթէ այդ մարդիկը :

Ցաւրտ հովը կը սուլէր և քարերու մէջէն կը լըս- ուէին տարօրինակ ձայներ :

Կարծես իսկապէս դեւերը ժամագիր եղած էին հան :

Գիշերուան առթած ցուրտին՝ ցողը կը միանար զե- ւերու սարսափին և ժանտարմաները ալ աւելի սահ- մըսկած , հաւաքուած էին կրակին շուրջը և կը վախ- նային աչքերնին վեր բարձրացնելու , որովհետեւ վըս- տահ էին որ օդին մէջ պիտի տեսնէին թոչիլը վամ- բիրներու և մարդակեր մոււկերու :

—Ո՛ւ... ո՛ւ... շը'... շը'...

Լսուեցաւ թեթեւ սուլոց մը և իյնող քարերու աղ- մուկ մը :

Ժանտարմաները աւելի սեղմաւեցան իրարու խօս և մտիկ ըրին :

—Ո՛ւ... ո՛ւ... ու...

Քամին կը փէք :

Կէս ժամ անցաւ :

Չախոր չկրկնուեցաւ և ժանտարմաները քիչ մը շունչ առին :

Անօնք նոյն օրը ընկերացաւ էին հայ տարապիրներու խումբի մը :

Անօնցմէ մեծ մասը ինկած էին յոդնածութենէ և անօթութենէ, անիծելով անսնք որ այդքան բարբարոսութիւն կ'ընէին :

Այդ անէծքներն ալ նոյն միջոցին կը փոխուէին բողոքի, և կը կրկնուէին, կ'արձագանդէին քամին հետ :

—Ինչո՞ւ համար այս գիշեր հսու մնայինք, մրմբն ջեց ժանտարմաներուն էն երիտասարդը, ձեռքը հրացանին զրաւ կարկամած և վլուխը կախած :

—Եյ, այ տղայ: Դուն զեռ երիտասարդ ես, չես գիտեր թէ չէյթաններուն հետ խաղ չըլլար:

—Շէյթա՞ն... փէրի'...

Լուսին մը տիրնց

—Դուն լսե՞ր ես փէկլիվան Օսմանի պատմութիւնը...

Ինչպէ՞ն թէ չէին լսեր, լսեր էին, բայց նորէն պատրաստ էին լսելու:

Արդ պատմութիւնները կը նմանին այն անդունդին, որուն քանի մօտենաս, այնքան կը քաշէ քիզի, այնքան կը կապէ:

Մէկ քանի վայրկեան լուսին ափեց :

Կը լուսեր միայն կրակին ճարճատիւնը և վախցած ժանտարմաներուն սրտին թիք թաքը:

Ատեն ատեն քամին կ'ոռնար աւելի լալազին և կարծես անոր մէջէն կը լսուէր վամբիոներու կանչը և զոհերու ճիչը:

—Ու... ու... ու...

—Ասկէ երեք տարի առաջ էր, սկսաւ տտանապետը : Այն ատեն ես իբրեւ պարզ զինուոր կը ծառայէի:

«Օսման փէկլիվան չավուշ էր մեր պէօլիւկին մէջ, ուր անուն հանած էր իր ուժովը և քաջութիւնովը :

«Զկար մէկը որ կտրենար չափութիւն հետ, չկար մէկը որ իբրեւ չափ քաջութիւն ունենար :

«Բայց իրաւունք չէ որ մարդիկ այդքան քաջ ըլլան և այդքան ուժով :

«Փէրիները նախանձեցան :

«Մէկ քանի էգ փէրիներ սիրահարուած էին անոր և կ'երեւալին շատ անգում երազին էց :

«Արու փէրիները երբ հաւկցան ատիկա որոշեցին վրէժ լուծել :

«Ծատ բաներ ըրին, շատ չարութիւններ ըրին, բայց երբեմն էին փէրիները լուր կուտային և եր խուսափէր գտանդէն, երբեմն ալ իր քաջութիւնը զինքը կը փրկէր :

«Բայց գլխուն գալիք կայ եղիր :

«Անդամ մը —հեռու այդ օրերը մնդմէ —կրցան վերջապէս ծուղակը ձգել զայն :

«Տարւոյն ոս ատեններն էր :

«Գիշեր մը Օսման փէկլիվան ըստու որ օրսի պիտի երթայ :

«Իբր'թէ եղնիկ մը աեսած էր զոր սպաննելու պիտի երթար :

«Զաւալլըն, այդ եղնիկը ուրիշ բան չէր բայց եթէ չար փէրի մը, որ կ'ուզէր զայն ծուղակը ձգել :

«Որքան համոզեցինք, անօգուտ եղաւ :

«Եւ ի՞նչպէս օգտակարութիւն պիտի ունենար, երբ փէրիները զայն մոլորեցուցեր էին :

«Այդ գնալն էր զնաց, այլեւս չվերապառնալու համար :

«Շաբաթ մը չտեսնուեցաւ :
 «Թու մըն ալ դիմակը գտնուեցաւ խորխորատի մը
 խորը :
 «Անեղծ էր մարմինը , բայց կը պակսէր բան մը :
 «Սիրաբ չկար :
 «Կուրծքը ճեղքուած էր և սիրտը խլուած :
 «Ի՞նչ անցած դարձած էր : Ոչ ոք գիտցաւ :
 «Միայն տարածուեցաւ շշուկ մը , ս'վ էր պատ-
 մողը . ո'վ էր երեւան հանողը , ոչ ոք զիտեր , միայն
 թէ բերնէ բերան կը խօսուէր :
 «Երբ թէ վերէն վար ճերմակներ հագած աղջիկ մը
 երեւցեր էր փէհլիվանին և մեղմ ձայնով մը կանչեր էր
 զայն իր գիրկը :
 Փէհլիվանը խելքը կորանցուցած հետեւեր էր այդ
 շուրջին :
 «Բանի առաջ դացեր էր , այնքան հեռացեր էր աղ-
 ջիկը , բայց ինք չէր կրցեր բաժնուիլ անկէ :
 «Վերջապէս ժայռէ մը վար գլորելով դտեր էր
 մահը :
 «Երբ փէհլիվանը տակաւին շունչ կ'առնէր կու-
 տար , յանկարծ աղջիկը մօտեցեր , դաշոյն մը հաներ էր
 կուրծքէն և տակաւին ողջ մարդուն սիրտը կտրեր էր
 բառ մը արտասանելով .
 —Վրէ՛ժ...
 —Վրէ՛ժ... լսուեցաւ յանկարծ :
 Ժանտարմաները սարսուացին :
 Ի՞նչ ձայն էր ատիկա :
 Պատմողը այդ բառը արտասանած տաեն բարձրա-
 ձայն խօսեր էր :
 Արդեօք անոր արձագա՞նքն էր թէ ոչ ոգիներու
 ձայնը :
 Լուսցին :

Սարսափը նկարուեր էր բոլորին դէմքին վրայ :
 Զիերը սկսան խրինջալ , ինչ որ ցոյց կուտար թէ
 վտանգ մը կայ շրջակայքը :
 Փոքր քար մը գլորեցաւ և ինկաւ ժանտարմանե-
 րէն մէկուն ոտքին քովը :
 Մարդը բնազդօրէն գլուխը վերցուց և քարացած
 մնաց , աչքերը սեւեռած կէտի մը վրայ :
 Միւսներն ալ նայեցան և սարսափեցան :
 Հարիւր քայլ հեռուն , ժայռի մը վրայ մէկը կե-
 ցած էր , աղջիկ մը , ճերմակներու մէջ պլուած և նշան
 կ'ընէր :
 Ան որ առաջին անգամ տեսեր էր դայն , ոտքի ե-
 լաւ :
 —Նայեցէ՛ք , նայեցէ՛ք , կեավուրի աղջիկները ,
 այսօր միեր սպաննած հսոյ աղջիկները , ողջնցան :
 Սկսաւ վազել դէպի ուրուական աղջիկը :
 Բայց հաղիւ քսան քայլ առած էր , պալթում մը
 լսուեցաւ և զինուորը ինկաւ ժայռեռէն վար , խորիս-
 րատին մէջ :
 Սուր և զիւային քրքիջ մը լսուեցաւ աղջիկան
 կողմէ :
 Սարսափը կարկամած էր ժանտարմաները :
 Բուրը միասին նոյն գաղափարը ունեցան :
 —Փախչիւ :
 Վաղեցին ձիերուն մօտ :
 Անոնց վրայ ցատկներ և սուրալնին մէկ եղաւ :
 Բայց շուտով լսուեցաւ ոտնածայնը ուրիշ ձիերու ,
 որոնք կը հալածէին զիրենք :
 —Փէրիները կը հալածէն մեղի , փախչինք :
 Դիշերուան մթութեան մէջ կը շարունակուէր փա-
 խուստը և հետապնդումը :
 Ատեն ատեն կը լսուէր իյնալը ձիու մը , որ իր

ծանրութեան տակ կը ճղմէր հեծեալը :
 Հրացանի պայթումներ կը լսուին :
 Ժանտարմաներու սկզբնական վախը անցած է :
 Հասկցած են թէ ոչ թէ փէրիներ, այլ միուէ ոս-
 կորէ շինուած թշնամիներու հետ է իրենց գործը և եր-
 բեմի ետ դասնալով կը կրակեն, շարունակելով հան-
 դերձ իրենց փախուստը :
 Արշալոյաց ծագելու վրայ է, երբ ժանտարմաներէն
 ոչ մէ կը ողջ մնացած է :
 Հալածողները կը հաւաքուին :
 Անշուշտ ընթերցողները հասկցան թէ ջարդարար
 ժանտարմաները պատժողները ուրիշները չեն, բայց եւ-
 թէ հայ երիտասարդները :
 Բայց երբ քովէ քով եկան, զարմանքով տեսան
 թէ իրենց մէկը պակաս է :
 Զկար Արփիարը :

Արշալոյաց ծագած էր երբ Արփիար գտաւ իր գի-
 տակցութիւնը :
 Տարածուած էր հողին վրայ :
 Իր մօտը կեցած էր ձին, որ կը խրինջար, կարծես
 փորձելով արթնցնել իր տէրը :
 Մարաւէն կը տոչորէր,
 Ժանտարմաներուն արձակած դնդակներէն մէկը
 ծակած էր ուսը, ուրկէ առատ արիւն հոռեր էր :
 Երբ աչքերը բացաւ անոնք հանդէցան հրեշտակա-
 նման դէմքի մը վրայ, որ մօտեցեր էր իրեն և լաթով
 մը կը կապէր վէրքը :
 Իսկապէս ոգի՞ էր թէ իրականութիւն :
 Այդ հարցը տուաւ ինքինքին Արփիար :

Բայց շուտով պատասխան ստացաւ, երբ մեղմ և
 միեւնոյն ժամանակ կորովի ձայն մն հայերէն լեզուով
 ըստւ :

—Մի վախնար, բարեկամներու ձեռքն ես :
 Արփիար այդ խօսքերէն յետոյ դոցեց աչքերը, և
 կորոնցուց իր գիտակցութիւնը :

Աղջիկը սուլիչ մը մօտեցուց շրթներուն և ուղից
 Տարիքուա, բայց տույդ մարդ մը երեւցաւ ապա-
 ռաժներուն մէջէն և մօտեցաւ :

Նոյն միջոցին Արփիարի ընկերները ձիարշաւ ետ կը
 դառնային | վինտուելու համար իրենց կորոնած ընկերը :
 Մօտեցան :

Երիտասարդ, աղջիկը և այդ ծերուկը ի՞նչ դործ
 ունին : Հոսու:

Անմիջապէս Արփիարը դրին ձիուն վրայ, մինչդեռ
 աղջիկը կ'ըսէր :

— Հետեւեցէք ինձի :

Ճամբայ ինկան :

Բարձրացան ժամերով, մինչեւ որ հասան անմատ-
 չելի բարձրութեան մը վրայ հաստատ ւած անակ մը,
 շրջապատւած գեղեցիկ պարտէզով մը :

Երբեք մարդկային ոտքը չէր կոխած այդ հողին
 վրայ, բացի լեռներու օրիորդին և անոր ընկերացող
 ծերունիին ոտքէն :

Վէրքը քննուեցաւ : Բարեբաղդարար վտանգաւոր
 չէր, թէեւ տեսքը սարսափելի տպաւորութիւն մը կ'ը-
 ներ : Գնդակը հանդիպելով ուսին, միսին մէջ մտած և
 դուրս ելած էր, տանելով իրեն հետ խոշոր միսի կատը
 մը : Ուսսուկրին մօտէն անցած էր, առանց սոկորին
 վեասելու : Դարմանումը օրերու գործ էր միախ, մին-
 չեւ որ միօք լեցու էր և վէրքը սպիանար :

Ո՞վ էր այդ օրիորդը, ո՞վ էր այդ ծերուկը, ո՞ր

այնքան լարգանքով կը վերաբերուէր անոր հետ:

Հազիւ 18 տարեկան կար լեռներու այդ աղջիկը:

Հազուագիւտ գեղեցկութիւնով մը և հազուագիւտ թարմութիւնով մը, անիկա պարիկի մը տպաւորութիւնը կ'ընէր, թէեւ միս ու ոսկօր ունէր:

Անոր խոր աչքերը, սեւ և կրակոտ, կը խոնարհեցնէին իրենց առջեւ ամէն նայուածք, ամէն կամք:

Երիտասարդները չէին համարձակեր ու է հարցում ընել, այնքան պատկառանք և յարգանք կ'ազդէր այդ մանկամարդ աղջիկը:

Իսկ ծերուկը շատ քիչ անգամ կը խօսէր, հրաման մը կատարելու կամ կարձ պատասխան մը տալու համար: Մէկ քանի օր անցան այզպէս:

Պարապ և անդործ կեանքը ձանձրացուց երիտասարդները, որոնք առաւօտ մը որոշեցին մեկնիլ քիչ մը լեռները թափառելու համար մինչեւ որ Արք'ար կարենար բժշկուիլ և իրենց միանալ:

Յայտնեցին իրենց որոշումը օրիորդին և մեկնեցան, շաբաթէ մը վերադանալու խոստումով:

Հնորհիւ այն ինսամքներուն, որ շռայլուեցաւ անծանօթ օրիորդին, պահապան հրեշտակին կողմէ, Արքիար զգաց որ շատ շուտով իր ոյժերը կը վերադառնան:

Այնքան խնամք, այնքան հոգածութիւն ցոյց կուտար իրեն հանդէպ, որ Արքիար յուզուած էր լալու աստիճան:

Աշնանային արեւ մը իր տկար ճառագայթներով կը լուսաւորէր այն սենեակը, ուր պառկած էր Արքիար: Ամէն անդամ որ աղջիկը թեթեւուն կը մտնէր հօն, հանդարտութիւն մը և քաղցրութիւն մը կը տարածուէր սենեակին մէջ: Բուսաշուր մը կամ դեղ մը կը բերէր և Արքիար երջանիկ, չէր ուզէր որ ան հեռաւ

նայ իր մօտէն, ցած և ամէկտ ձայնով մը, կարծ և յարգալից բառերով, յուզուած թօնով մը կը յայտնէր իր երախտագիտութիւնը, չնորհապարտութիւնը, այն խոր և կրօնական համակրանքը, որ կը կապէր զինքը այդ աղջկան:

Կը ժպտէր ան, ժպիտով մը, որ յատուկ է հրեշտականման և անբիծ հոգիներու: Կը լսէր այդ յուղուած և քաղցր խոսապահնութիւնը, այդ չնորհակալութիւնները ուղղուած իրեն, որ զայն խլած էր մեռելներու դաշտէն:

Եւ օրերը կ'անցնէին:

Այլ եւս մտերիմներ եղած էին: Աղջիկը կը նստէր հրւանդին սնարին մօտ, անոց ձեռքը իր ձեռքին մէջ և Արքիար կը պատմէր իր արկածները:

— Օտար հորիզոններէն մինչեւ կիլիկեան լեռները եկայ: Ոյժ մը կը մղէր զիս, կարծես այդ ուժը նախասհմանած էր որ ես իյնամ քու մօտդ, ո՞վ անծանօթ աղջիկ, լեռներու թագուհն:

Պատմեց բաժանումը մեծ մօրէն, իր արկածները լեռներուն վրայ, սուէտիացիներուն ապստամբութիւնը, յուսախարութիւնը և նպատակնին:

Մտիկ կ'ընէր աղջիկը և ցաւոտ ժպիտ մը կը գծագրուէր իր գէմքին վրայ:

Վերջապէս օր մը աղջիկն ալ բացաւ իր սիրտը:

— Կարծ է պատմաւթիւնս և ախտոր: Ասկէ նեռու, ձորակի մը մէջ գիւղ մը կար: Բնութիւնը իր բոլոր բարիքները թափած էր այդ հայ գիւղին վրայ: Մեր ընտանիքը գիւղին ամենահին ընտանիքն էր: Հայրս ըլւալով գիւղապետը, կը վայելէր ամէնուն յարգանքը, իրեւ պարկեշտ, արդարասէր և կորովի անձնաւորութիւն մը: Եղբայրներո գիւղին առաջին կտրիճներն էին: Կ'ապրէինք երջանիկ և անհոգ: Ոչ ոք կը համարձա-

կեր անիբաւութիւն մը լնել մեզի և փոխադարձաբար ոչ մէկը անիբաւութիւն մը տեսած էր մենք :

«Բայց եկւն դժբաղզութեան սեւ օրերը : Կիլիկիայի կոտորածներուն ատենն էր : Օր մըն ալ պաշարուեցաւ գիւղը բարբարոսներու կողմէ : Քանի մը հարիւր գիւղացիներ 18 օր դիմացան անոնց : Բայց ռազմանիթը հատաւ : Դաշոյններով , բիրերով , շարունակեցին կոռուիլ մերինները , մինչեւ որ ռուսորդ ինկան : Դիւղը աւերուեցաւ : Այդ գիւղէն աղատեցայ միայն ես , չնորհիւ այդ ծերուկին , որ մեր մշակն էր : Ան զիս փախցուց լեռներուն մէջէն , սպաննեց զիս հալածող ները և տարիներէ ի վեր կ'ապրիմ հոս :

«Վեց տարի է այս լեռներու մէջ կը խափառիմ , որուեր կը վնասուի , իմ ցեղիս և ընտանիքիս վրէժը

«Ոյն ոգիները , որոնք կը թափառէն այս խորիս բատներուն և ժայռի ծերպերուն մէջ , ուրիշները չեն մէջ . անիկա փրկութիւն չունին :

Լաեց : Աչքերը կը փայլէին վրէժի շիմեսիսի աչքերուն ալ , կայծակնացայտ և արսափեցնող :

Ոտքի կանգներ էր : Եւ այդ գեղեցիկ մարմինը կ'եռար : Արփիսրի մտքէն փայլակի նուան մտածում մը

— Զասառածուհի՝ մէ պարզ կին :

— Այս , 6 տարիէ ի վեր կը լուծեմ ցեղիս և ընհետեւ ամէն օր նոր սճիրներ կը պահանջէն նոր վրէժ :

— Միասին շարունակնք այդ վրէժը :

— Միասին կամ առանձինն , այդ վրէժը , պիտի շարունակուի :

Սպաքինումը ոկսաւ : Արփիար կրթնած լեռան տղջկան թեւին վրայ կրցաւ դուրս ելլել պատյաներ ընելու համար : Ան մեծ ուրախութիւն մը կը զգար այդ ընկերուկցութենէն : Անբացատրելի սարսուռներ կը պտուակէին իր մարմին մէջ :

Նոր զգացում մը ծնունդ կ'առնէր իր սրտին մէջ :

Կը զգար թէ կը սիրէր այդ աղջիկը :

Ան ոյժ և քաջութիւն կը ներշնչէր երիտասարդին :

Հիմա այլ եւս իր մէջ կարողութիւն կը զգար աշխարհին յաղթելու և իր յաղթութեան պատկր գնելու այդ հպարտ և հրեշտականման աղջկան ութերուն առջեւ : Բայցաւ իր սիրար , խօսավանեցաւ իր սէրը :

— Աէ՛ր , պիտի վայելենք զայն երբեք , երբ ամէն կողմ արիւն և կրակ է : Կուրէ դեռ նոր կը ոկսի , պայտքարո ասկէ յետոյ պիտի ըլլայ անիմնայ և կատաղի :

«Տես , մարդիկ զազաններ գարձած են և իրար կը փողուեն : Պիտի վերջանում՝ ատիկա , թէ պիտի տեւէ այնքան երկար տաեն , որ ոչ ոք ողջ մնայ : Մենք սական զիրար սիրելու իրաւունք պիտի ունենանք միայն այս տաեն , երբ հայրենիքը կ'աղատադրուի , երբ անկախութեան դրօւակը կը ծածանի այս եաներուն վրայ , երբ իժին դրւելու ճգմուած կ'ըլլայ : Քաջութիւն պիտի ունենաս սպասելու մինչեւ այդ օրը :

«Թէ չէ մոռցիք զիս և հեռացիք ասկէ և թաղէ այդ սէրը սիրափի խորը , ուրկէք դուրս չելլայ :

Եւ այդ երկու երիտասարդերը լուզուած , իրարում մատ հստած , համբոյցով մը կնքեցին իրենց ուխտը , ցման սիրելու և սիրուելու :

Այդ վայրեկեանին , Ճամբուն վրայ լսուեցաւ ստնաձախներ :

Ծերուկը վազելով մօտեցաւ երկու երիտասարդներուն և յուզուած ձայնով մը ըսաւ :

—ԵԿԵՇք, ասրագիր հայերու կարաւան մը կ'անցնի
վարէն:

Արագօրէն վար իջան և սահմոկեցուցիչ տեսարան
մը պարզուեցաւ իրենց առջեւ:

Բանի մը հազար տարագիրներ կ'անցնէին կիրճէն
ժամանականերու հսկողութեան տակ:

Կատաղութենէն արցունքներ կը թափէր Արփիար,
որովհետեւ անկարող էին օդութեան հաւանիլ այդ
խեղճեր ուն:

—ԶԵՅԹՈՒՆցիներն են ըսաւ ծերուկը:
«Խաբուելով խոստումներէ, անոնք վար զրին ի-
րենց զէնքերը, բայց թուրքը որ զէնքին առջեւ օձի
պէս սոզացեր էր, անզէն ժողովուրդին հանդէպ գա-
զան էր կտեր: Սառնք ալ չեն օդուտած պատմութեան
դասէն, թէ կարելի չէ վատահիլ թուրքին:

Ժամէն աւելի սպասեցին հոտ:
Աննկարագրելի էր խեղճութիւնը:
Կիներ, աղաքներ, ծերեր, յոդնած ու փոշեթաթաւ
կը շարունակէին առաջ շարժիլ, մինչեւ որ խաւարը ե-
կաւ ծածկել այդ բոլոր ոճիները, որոնք վրէժ կը պա-
հանջէին,

Եւ անոնք, հոդ, ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐՈՒ տարագրութեան
ճամբուն վրայ անգամ մըն ալ երգուընցան պահել սէրը
իրենց սրտին խորը, մինչեւ որ այդ բոլորին վրէժը
չլուծուէր լիուլի:

Ա Ի Ա Ր Ը

Բաժանում — Թնդանօքները

Նոյն իրիկունը Արփիարի ընկերները վերագարձան:
Միայն Պետրոսը պահաս էր անոնց մէջէն:
Արփիար զարմացական գէմքով մը նայեցաւ տղոցը
երեսու

—Մի վախնար, Պետրոսին ոչինչ պատահած է, ը-
սաւ կոպեռնիկ: Լաւ որս մը ձեռք ձգեցինք՝ անոր վը-
րայ կը հսկէ: Անհրաժեշտ է որ անմիջապէս մեկնինք և
գործի սկսինք:

—Ի՞նչ որս է որ այդքան սպեւորեր է ձեզի:

—Դիմացի լերան վրայ, երկու ժամ հեռու, թըր-
քական բանակ մը կը հանգստանայ: Միասին ունին
չսրս թնդանօթ որոնք մէկ քանի պահապաններու հըս-
չողութեան տակ, զրուած են բլուրին վրայ: Մտածե-
կողութեան առաջ որոնք յարձակումով մը կրնանք այդ
թնդանօթները գրաւել և փճացնել:

Պաղապիարը գէշ չէր:
Արփիար տառղացած ըլլալով կրնար ընկերանաւ
անոնց:

Պէտք էր աճապարել, որովհետեւ գեշերը կ'առա-
ջանար, և առաւօտ չեղած անհրաժեշտ էր որ թնդա-
նօթներու հաշիւը մաքրուէր:

Բաժանումը խիստ յուզիչ և վեհ եղաւ:

Լերան օրիորդը և Արփիար ոչ մէկ խօսք փոխա-
նակեցին :

Բայց իրենց ձեռքի սեղմումը և աչքերը լոին շատ
բան կը խօսէին :

Այդ երկու սիրտերը այլեւս կապուած էին իրարու
և մահը միայն կրնար զանոնք բաժնել :

Կէս գիշեր էր երբ մեկնեցան երիտասարդները :

Ժայռի մը վրայ, սպիտակազգեստ օրիորդը վերջին
համբուրներ եր դրէէր մեկնողներուն :

Հասան այն քարայրը, ուր կը սպասէր Կարօ ձիե-
րով միասին :

Կարօ տեղեկացուց թէ ոչինչ պատահած էր և
և թուրքերը ու է կասկած չէին ունեցած :

Դուրս ելան քարայրէն և սկսան մագլցիլ թուրէն
վեր : Կամաց կամաց կը քայէին, ստույէլական էակ-
ներու պէս սահելով գիշերուան մթութեան մէջ դէպի
այն վայրը, ուր կը հանդէին թրքական թնդանօթները :

Հազիւ կը նշմարուէր անոնց ջահերը, որոնց շուրջը,
թանձը խաւարին մէջ թուրք զինւորներ փաթթուած
իրենց վերաբկուներուն, կը քնանային, մինչդեռ երկու
հոգի ալ պահան կը սպասէին :

Նախ և առաջ պէտք էր երկու պահակները ան-
գործութեան դատապարաել, որպէս զի հրացանի հար-
ուածով ահտզսնդը չտար թրքական բանակին, որ ըլու-
րին տակը կը հանդէիր :

Բոլորը միասին գկտին պառկեցան,

Միայն Կարօն պահակ մնաց,

Երկու առ երկու սողալով քարերու և խոտին
վրայէն, միւս չորսը մագլցեցան դէպի երկու պահակ-
ները, որոնք կը հակէին կէս քուն, կէս արթուն, ծոռի
մը կը թնած և ընդարձացած յոդնութենէն :

Յարձակումը յանկարծական և փալակի մը պէս
արագ եղաւ :

Բոռունցքի հարուած մը գլխուն և դաշոյն մը սիր-
տին, երկու պահակները մէննէնք ղրկուած էին, առանց
ճիչ մը արձակելու :

Յետոյ առանց բոպէ մը կորանցնծլու, շարունակե-
ցին իրենց առաջացումը դէպի տասնեակ մը պառկած
թուրքերը, որոնք մէկիկ մէկիկ ենթարկուեցան նոյն
ճակատագրին :

Վարը՝ թրքական բանակը կը քնանար, վատահ թէ
չորս թնդանօթները կը գտնուէին լաւ պահպանութեան
առակ :

Անոնք չէին կրնար կասկածիլ թէ հայ հինգ վրէժ-
խնդիր երիտասարդներ տէր դարձած էին անոնց :

Հետերնին չէին կրնար տանիլ զանոնք, որովհետեւ
օգուտ մը չունէր իրենց համար, պէտք էր փճացնել :

Թնդանօթները այսպէս մը դրուած էին որ կը նա-
յէին թրքական բանակին վրայ :

Եթէ կարենային զանոնք մօտեցնել թլուրին կողին
և անկէ վար գլորել, ոչ միայն պիտի փճանային, այլև
իրենց անկումով պիտի մեռնէին մէկ քանի տասնեակ
զինուորներ :

Գործի սկսան :

Երկու հոգի թնդանօթները կը քաշէին, իսկ եր-
կուքը ետեւէին կը հրէին :

Այսպէս մէկ քանի ժամ աշխատելէ յետոյ, վերջա-
պէս կրցան չորս թնդանօթները զետեղել թլուրին ե-
զերքը :

Զափէն աւելի յոգնած էին, բայց քիչ յետոյ իրենց -
առջեւ պարզուելիք տեսարանը կ'ոգեւորէր զիրենք :

Չորս թնդանօթները սկսան գլորիլ բլուրէն վար,
մեծ ոստումներ ընելով:

Հինդ վայրկեան յետոյ մեծ աղմուկով մը կ'երթա-
յին իշնալ թուրք բանակատեղին, իրենց ծանրութեան
տակ ճղմելով անսնցմէ շատեր:

Մինչ այդ, հայերը իրարու վրայ լեցուցած էին
ուումբերու անտուկները:

Երկար պատրոյդ մը գրին, վառեցին և փախան
դէպի այն քարայրը, որ իրմնց ժամադրավալիքն էր:

Որոտում մը լսուեցաւ որ դզրդեցուց ամբողջ շըր-
ջակայքը:

Հայկական վրէժինդրութիւնն էր որ կը խօսէր:

Ինչպէս ըսինք, կարօ միջաց մը աներեւոյթ եղեր
էր:

♦

Ո՞ւր էր կարօն,

Կասկած մը մասւ Արփիարի և ընկերներուն որտին
մէջ:

Արդեօք թուրք պահակի մը հետ կռուած առեն
դերի՝ ինկեր էր թէ սպաննուեր:

Այս չարագուշակ հարցումը ընելու վրայ էին, երբ
յանկարծ էրնեցաւ կարօ:

Բլուրէն վար կ'իջնէր և շալկած էր անտուկ մը ու
պարկ մը:

Երբ բաւական մօտեցաւ, ընդառաջ գացին:
—Ինչ է բերածդ, պոռաց Պետրոս:

—Այսօր յաղթանակի որ է, կ'արժէ որ մենք ալ
վայելենք քիչ մը ըսաւ կարօ:

—Վայելենք, գեղեցիկ բառ, բայց նոյն իսկ շատ
անգամ չոր հաց մը իսկ չենք կրնար գտնալ:

—Այսօրուան յաղթանակը առնելու համար ես առ

մէն պատրաստութիւն տեսած եմ արդէն, պատասխա-
նեց կարօ:

Եւ իր ընկերներուն զարմացած աչքերուն առջեւ,
բացաւ իր մնառակը:

Ինչ որ պարզուեցու տղոց անյագ աչքերուն առ-
ջեւ, աներեւակայելի էր:

Սնառուկին մէջ կար ամէն տեսակ ուտելիքներ,
տաշփերով քօնուկրվ, իւղ, պանիր, հաց և ուրի՛ չոր
ուտելիքներ:

—Գաղտնիքը պարզեմ, ըսաւ կարօ կէս լուրջ կէս
հեղինական ձեւով մը:

«Թուրքերը անշուշտ մեղի համար պատրաստած էին
այս խնջոյքը, քանի որ ո և է արգելք չյարուցին ա-
ռած ատենս:

«Երբ թնդանօթներուն խօրտակուելովը և ուղմա-
մըթերքին պայթելուն պատճտուով շփոթութիւն ինկաւ
թուրք զինուորներուն մէջ, ես կամաց մը իջայ և սո-
ղացի մինչեւ թրքական պաշարակիր կառքերը:

«Ոչ ոք չկար, բոլորը կամ փախած էին և կամ
զէնքի դիմած: Առանց բոպէ մը իսկ կորսնցնելու, ան-
միջապէս այս բոլոր տեսածներնիդ աճապարանքով լե-
ցուցի անտուկի մը մէջ, յետոյ քանի մը բուռ փամ-
փուշտ առի, տոպրակը դրի և կծկեցի:

—Հուրրա՛... հուրրա՛... պոռացին ընկերները:

Եւ բոլորը միասին նստեցան գետնին վրայ, բա-
ցին կարօի բերած ուտելիքները, անյագօրէն կերան և
կազդուրուեցան:

ՊԱՇԱՐՈՒԱԾՆԵՐԸ

Օրհասական վայրկեաններ.—Անսպասելի օգուտիւն.—Նոր բաջտգործութիւններ.—Կոփիը կը սուրունակուի:

Զմեռը շուտով պիտի սկսէր:
Թափառական լեռնէ լեռ անցան և յաճախ անօթի, հինդ երիասարդները շարունակեցին իրենց ողբասկանը:

Չէին դիտեր թէ ի՞նչ ուղղութիւնով պիտի ընթառային:

Տեսակ մը անդօրծութիւն ձանձրացնել կը սկսէր զիրենք:

Փորձէին անցնիլ կովկաս, ուր Հայ կամաւորներու քաջագործութ ւնները իրարու կը յտջորդէին:

Անցնիլ կովկաս՝ պիտի նշանակէր Հերակլեան աշխատանք մը:

Լեռներ պիտի կարէին, Տէրսիմը, բանակներ պէտք է ճեղքէին, պատուարներ խորտակէին հաօնելու համար այդ նպատակին:

Չէին կը նար վճռական որոշում մը աալ և կը շարունակէին ըստ բազգի լրջիլ այդ երկրին մէջ, որ անհիւրընկալ եղած էր Հայուն համար, ուր հայ ժողովուրդը կը տեսնէր ամէն տհսակ տառապանք և նախատինք:

Ճնշուած արամադրութեան տակ, թէեւ ոչ յուսահատ, Արփիար և, իր ընկերները որ մը անսպասելի հանդիպում մը ունեցան:

Զորի մը մէջ քանի մը հարիւրի մօտ բազմութիւն մը ժողվուած էր:

Նախ և առաջ չկրցան հասկնալ թէ ի՞նչ էին ատոնք, հայե՞ր թէ թուրքեր:

Զգուշութիւնով մօտեցան և այն ինչ որ տեսան, արցունքներ հոսեցուց իրենց աչքիրէն:

Ոտքի վրայ կամ ծնրադիր, ոմանք վիրաւոր կամ հիւանդ, այդ ամբողջ բազմութիւնը աղաչանքի դիրով մը կ'աղօթէր բարձրածայն:

Առաւոտ լրատոյ, արեգակն արդար, առ իս րոյս ծագէա'...

Այդ ժողովուրդը, տառապանքի ճամբուն վրայ կը խնդրէր արեգակէն լրյու, կը հայցէր Աստուծմէ օգնութիւն, որ կը զլացուէր իրեն:

Մեղեղին կը բարձրանար տխուր դէպի վեր, բայց անլսելի կը մնար Բարձրեալէն:

Սարսուն և յուզուած, հինգ երիտասարդները գամուած էին իրենց տեղը, դիտելով այդ թշուառ ամբոխը, թափառական, աքսորական և աարագիր իր իսկ հայրենիքին մէջ և որ կը խնդրէր, կը պաղատէր, կը պահանջէր արդարութիւն, իր ցաւին յուզիչ բողոքովէ, իր մարտիրոսութեան եղերական հեծծիւնովը:

Հինգ երիտասարդներուն ականջները հիմա ո՛չ միայն կը լսէին այդ ձորին մէջ մեղեղիներ երգող ժողովուրդին ձայնը, այլ այն մեծ բազոքն ու աղօթքը, որ կը բարձրանար կիլիկիայի և Հայաստանի բոլոր դաշտերէն ու գիւղերէն:

Ե՞րբ, ե՞րբ պիտի լսէր Աստուծած, աւսքան ցաւի ճիշերը և աղերսները:

Երիտասարդները մօտեցան աղօթողներուն։ Հայեր էին, որոնք դէպի անապատ քշուելու համար տեղահան եղած էին, ընկերակցութեամբ մէկ քանի ժանտարմաներու։ Կառավարութիւնը կարծելով որ ամէն ըմբռառութեան ողի խեղջուած է վախի մէջ, անոնց ընկերացուցած էր տասնեակ մը ժանտարմաներ միայն։

Գիշեր մը, երբ զրէթէ բոլորը յոգնած դադրած պառկեր էին, մէկ քանի յանդուզն կրիտասարդներ յարձակելով ժանտարմաներուն վրայ, սպաններ էին զանոնք տէր եղեր հրացաններուն։

Այդպէս ուրեմն՝ այդ բաղմութիւնը այժմ ունէր քանի մը հրացանաւորներ, որոնք պատրաստ էին զինքը պաշտպանելու և միասին մեռնելու։

Վերջի վերջոյ անշաւշտ թուրքերը պիտի գալին պաշարեց այդ ժողովուրդը, և բոլորը ջարդել։ Բոլոր զէնքի ընդունակ մարդիկը հաւաքուեցան։ Կիները, տղաքը, ծերերը առաջնորդեցին դէպի վայր մը, որուն չորս կողմը բնական պարիսպներով պաշտպանուած էր։ Դիրքեր շինեցին քարերով, մէկ երկու պահակներ դրի։ Այս բոլոր պատրաստութիւնները ի՞նչ օգուտ ունէին։ Ամէնը կը զգային թէ վերջի վերջոյ այդտեղ պիտի մեռնէին անօթութենէ կամ զնդակէն, բայց դոնէ կ'ըսէին, կռուելով պիտի մեռնինք և մեր կարգին պիտի սպաննենք մէկ քանի տաելի թշնամիներ։

Արփիար և իր ընկերներն ալ միացած էին կոռուղներուն։ Նոր իրիկունն իսկ պաշտրումը սկսաւ։

Բանակատեղին մէջ՝ հիւսնդներու աքոցը, աղօց ճիշը տիտուր և ճնշուած տրամադրութիւն մը սահզծուած էր, մինչդեռ դուրսէն թուրք զինուորներ հետզհետէ կը խստացնէին պաշարման շղթան։

Անոնք իրենց հետ ունէին պղտիկ լեռնալին թնդա-

նօթ մըն ալ, զոր դրած էին ապառաժուա տեղ մը, և անընդհատ կը կրակէին, թէեւ նշանառութեան անձգութեան պատճառով մեծ վիաս մը չէր հացներ Հայերուն։

Արփիար իր ընկերներուն գլուխը, դարանակալ կը սպասէր ժայռի մը ետեւը, թուրքերու յարձակման մը պարագային զանոնք ետ մղելու համար։

— Ա. անպիտան թնդանօթ, կ'ըսէր կոպենիկ իր ընկերներուն, եթէ մեր զնդացերը միասին ըլլար, քեզի լաւ կրնար պատասխանել։

Ա. ն կէտը, ուր կը գտնուէին մեր բարեկամները, բանակատեղին այն մասն էր, ուր ամէնէն շատ կ'իննային թնդանօթին ոռումբերը։

— Ի՞նչ միջոցով կրնանք սա թնդանօթը լոեցնել, կը ժամանէր Արփիար ինքնիրեն։

Յանկարծ շինեց իր ծրագիրը իր սովորական պատրաստամութիւնովը։

Պարզեց զայն իր ընկերներուն։ — Մէկ միջից կայ անպիտան թնդանօթը լոեցնելու համար։ Կը տեսնէք այն ժայռը, որուն վրայ դրուած է։ Անոր տակը մեռն այն ժայռը, որուն վրայ դրուած է։ Եթէ կարենաք մինչեւ հոն մախուս մը կը նշմարեմ։ Եթէ կարենաք մինչեւ հոն մախուս մը կլցիլ առանց տեսնուելու և այդ խոսոչին մէջ վառող լիցնձնք, յաջագութեան ո՛չ մէկ կասկած։ Պղտիկ կալծ մը օդի պիտի հանէ ժայռը, թնդանօթը իր բոլոր զինուրներով։

— Հրաշալի՛ է, պատասխանեցին բոլորը։

Առանց ոչ ոքի բան մը ըսելու, օձի նման սողացին քարերուն մէջէն և մաղլցեցան դէպի ժայռը, օգտուելով գիշերուան մթութենէն։ Դրին վառողը և պատրուզը դոր ծածկեցին հոգով։ Յետոյ կրակ տուին և արտգաքայլ ետ եկան։

Երբ հասան իրենց նախկին տեղը, հսկայ լոյս մը լուսաւորեց հորիզոնը և պայմում մը արձագանդեց ամէն կողմ: Հայերու ամբողջ բանակատեղին յուզման մատնուած էր տեսնելով հրեղէն օձերը, որոնք երկինք կը բարձրանային և ապառաժի կտորները, որոնք օղին մէջ կը պարէին: Թնթանօթին որոտը և հրացաննրու պայմիւնը դադրած էր: Արփիար վազեց դէպի սարսափած Հայերը և պատմեց պատահածը:

Ճիշդ ատենն էր, որւվհետև անկարագրելի խուճապ մը տիր ու էր բանտկատեղիին մէջ:

Սարսափը ուրախութեան փոխուեցաւ և հուրրաները թնդացուցին Տաւրոսեան լեռները:

Բայց անշուշտ թուրքերը դիւրաւ չպիտի մարուէին այս խաղը:

◆
Պաշարումը կը խստանար:

Ուտելիքի պակասին և բացօղեայ ապրելնուն պտաճառով հիւանդութիւնները հետղնետէ կը շատնալին: Աւեն ատեն տեղե ցող անձրել մնձագոյն դժբախտութիւնն էր: Աակայն բոլորը յոյս մը ունէին թէ պիտի հաներ նախախնամական օգնութիւն մը, չէին զիտեր թէ ուրկէ և ասիկա կը քաջալերէր զիրենք:

Ատեն ատեն պաշարուողները յանկարծական յարձակումներ կ'ընէին, խորտակելու համար պաշարման շըլթան, բայց անօգուտ:

Ամէն անգամ մէկ քանի հոգիներ զո՞ն կ'երթար այդ փորձերուն, թէեւ աւելի մեծ թիւով զոհեր կը խլէին թուրքերէն: Նման կոիրւի օրուան մը մէկ իրիկունն էր: Բանակատեղիին մէջ ուտելիքը կը պակսէր: Մեր բարեկամները հաւաքուած քովէ քով: Կը մտածէին թէ ի՞նչ պէտք է ընել:

Մէջերնին միայն կարօն պահած էր իր զուարթութիւնը, մինչդեռ միւսները տխուր նստած կը մտածէին:

—Երթանք այցելութիւն մը տանք թուրքերուն, ըստ կարօ, այսօրուան սպաննուած թուրք զինուորներուն հագուստները, զէնքերը և փամփուշները իրեւ պատերազմական աւար մեղի կը պատկանին: Յետոյ, տեսնենք չե՞նք կրնար բաներ մը վերցնել թուրքերուն բանակատեղիէն:

Միւսներն ալ համամիտ դժնուեցան:

Անելով իրենց հրացանները, գուրս ելան բանակատեղիէն և ուղղուեցան նոյն օրուան կոխին վալրը:

Զորս հինգ թուրք սպաննուած զինուորներ պառկած էին գաշտին վրայ: Ծուա մը հանեցին անոնց նոր համական դաշտին վրայ էին, որ կ'անցնէր իրենց և թուրքերուն մէջ չէն: Յանկարծ թաւալումի աղմուկ մը լսուեցաւ:

Հետաքրքրուեցան և սպասեցին դարանակալ: Ճամս բուն վրայ տեսան այն ատեն չորս կառքեր, որոնք դանդաղօրէն կը յառաջանային:

—Պարենաւորման կառքեր են, պոռաց կարօ:

—Այո՛, ըստ Արփիար, այսինքն փամփուշտ, վառող... ինչ որ մեղի շատ անհրաժեշտ է:

—Ուրեմն նաև ուտելիքներ... շարունակեց կոպեռնիկ, որուն բերնին ջուրերը սկսած էին վազել:

—Այդ կառքերը կրնան մեր բանակատեղին գալ:

—Այո՛, եթէ ճամբան սխալին:

—Բայց եթէ մենք անոնց ցոյց տանք շիտակ ճամս:

— ինչո՞ւ չէ, անշուշտ սիրով կ'ընդունին:
 — ևաւ, այն առեն ահա թէ ի՞նչ պէտք է ընել:
 Դուն, Կսպնանի՛կ, առաջին կառքին կառապանին,
 դո՞ւն կարօ, երկրորդին, Պետրոսը երրորդին և Յակոբը
 չորրորդ կառապանին պիտի զրկէք մէյսէկ գնդակ: Յե-
 առ, առանց վայրկեան մը կորսցնելու, պիտի ցատ-
 կէք դէպի կառքերը և անցնելով կառապաններուն
 տեղը, պիտի ոլանաք դէպէ բանակատեղի:
 Հսածին պէս ալ գործադրուեցաւ:

Տասը վայրկեան վերջ թրքական բանակին յատ-
 կացուած այդ չորս կառքերը կը մտնէին Հայերու բա-
 նակատեղին:

Մեծ եղաւ ուրախութիւնը այդ տառապած ժողո-
 վուրդին, երբ տեսաւ որ կառքերէն մէկը լեցուն էր
 հրացաններով, միւսը փամփուշտով, իսկ մնացեավ եր-
 կուքը պարէնավ: Այս յաջողութիւնը սակայն յուղած-
 ան կ մը չէր նշանակէր անշուշտ, մանւանդ որ պա-
 շարման շղթոն հետզհեաէ կը սեղառուէր:

Հիւանդութիւնները սկսած էին ծայր տալ: Վիրա-
 ւորներու վերքերը փատիտի կը փոխուէին, որովհե-
 տեւ դեղիր չկային:

Անօթութեան ուրուականը, որ պահ մը անհետա-
 ցած էր թրքական պարենաւորման կարաւանին զրա-
 ւումովը, նորին կը սաւառնէր Հայերուն վերեւ:

Թուրքերը նոր թնդան օթներ բերած էին և կը ուզ-
 բակոծէին անիմսայ կերպով: Խումբերը հրդեհ առաջ կը
 բերէին հոս հոս, ինչ ւր պւելի կը շփոթեցնէր պաշար-
 ուած և ընկեռուած այդ ժողովուրդը:

Առաւատ մը որոշեցին նոր փորձ մը ընել, թրքա-
 կան կառքեր կազոպաելու համար: Սակայն խմբովին
 մեկնիլ անկարելի էր: Իրենցմէ մէկը պիտի երթար

միայն և ճարպիկութիւնով մը պրտի աշխատէր
 թուրքերէն ուտելիք գողնալ: Ամէնէն ճարպիկը կարօն
 էր, որ նոյն իրիկուան մութէն օգտուելով մեկնեցաւ:
 Մեր բարեկամները անձկալից ժամեր անցուցին սպասե-
 լով: Ամէնէն աւելի մտահոգ էր Արփիար, որովհետեւ
 կը ճանչնար Կարօյի յանդնութիւնը և կը վախնար թէ
 ու է փորձանք եկած կրնայ բլլալ Կարօի դիմուն:

Կէս գիշերը անցած էր, սակայն Կարօն չէր վերա-
 դառնար: Պէտք էր երթալ և գանել զայն, Այսպէս ո-
 րոշեց Արփիար և գաղափարը յալանեց ընկերներուն:
 Բոլորը համամիտ գտնուեցան և արշալոյսը չծագած ա-
 ռանց ոչ ոքի բան մը բանլու՝ մեկնեցաւ բանակատե-
 ղիէն:

ՄԱՀՈՒԱՆ ՃԳՆԱԺԱՍԸ

Գերի թուրքերուն ձեռքը.— Հրացանազարկ:—
 Մրրկային յարկակում:— Կարօն կը փրկուի:—
 Բանակատեղը կ'այ ի:

Իրենց բարեկամները փնտոելու զացող երփառարդ-
 ները զգուշութիւնով յառաջ զացին:

Ճամբռուն վրայ նոր ոպաննուած կամ արդէն նեխիլ
 սկսած զիակներ կը գանուէին:

Ամէն մէկուն քով կանգ կ'առնէին և ուշադրու-
 թիւնով կը քննէին տեսնելու համար թէ անոնց մէջ չի
 գտնուիր իրենց ընկերը:

Սյդ միջոցին Կարօն թուրքերուն ձեռքը գերի լինկած էր, հետեւալ պարագաներուն տակի:

Սողալով մօտեցեր էր թուրք պահակի մը, բանտկատեղին մեկնելէն յետոյ և դաշոյնի հարուածով մը ըստ պանհեր էր զայն:

Սակայն դաշոյնի հարուածը պէտք եղածին չափ առագ չէր եղած: Սպաննուած զինուարին մէկ ճիշը լսելով միւս պահակները վազեր եկեր էին և հինգ վայրկան յետոյ Կարօ կապկառւած տարուած էր թուրք զինուորներու հրամանատարին մօտ:

Անոր շուրջը հաւաքուած էին մէկ քանի ուրիշ սպասեր ալ, որնց մասնակցութեամբ անմիջապէս կազմուեցաւ պատերազմական տաեան մը, դատելու համար այդ կեավուրը, որ թուրք զինուոր մը սպաննած էր:

— Ո՞վ ես, անունդ ի՞նչ է, ո՞ւրկէ կուգաս, ի՞նչ գործ ունիս հոս:

Այս ըովոր հարցումներուն Կարօ անփոփոխ կերպով կը պատասխանէր:

— Ձեր զիտնալիք բանը չէ:

Այս պատասխանները կը կատաղեցնէր թուրքերը:

Վեշտակէս որոշեցին արշալոյաը ծագելու մօտերը հրացանազարկ բնել դայն:

— Տարէք, հրամայեց սպան երկու զինուորներուն, որոնք հեռացուցին Կորօն և կապեցին ծառի մը:

Սրշալ յօին առաջին նշոյլները կը կարմբցնէին հորիզոնը: Կարօ ամրող գիշերը քնատ անցուցած, բայց հայ հերոսի մը վայել քաջութիւնովը կը սպասէր մահուածն:

Անոր մտածումը կ'ուղղուէր դէպի իր բարեկամները: Միակ բանը, որ զինքը կը վատացնէր, այն էր որ առանց լիուլի վրէժ լուծելու պիտի մահանար: Բայց յոյսը տակաւին շէր կարած և կ'ըսէր թէ պիտի ազատի

առանց փորձանքի այդ անել կացութենէն:

Արդարեւ այն միջոցին երբ ինք այս մտածումներով տարուած էր, Արփիար և ընկերները կը մօտենալին զաղանի:

Նոյն միջոցին սպայ մը և տասնեակ մը զինուորներ եկան: Անոնց յանձնուած էր մահապատիժի գործադրութիւնը, Քակեցին կապերը եւ առաջնորդեցին դէպի բացատան մը, ուր ծառի մը ուղեցին կապել զինքը եւ մաշկինակով ծածկել աչքերը: Կարօ մերժեց:

— Վատե՛ր, ըստ, հաւ մը զիտէ մեռնիլ քաջաբար, դուք այդ բաները պահեցէք ձեղի համար:

Մտիկ չըրին: Քանի մը վայրկանին մէջ կապկապեցին զայն: Զինուարները դիրք բռնեցին:

Կարօ նոյնքան անվրդով որքան առաջ էր, սկսաւ բարձրածայն երգել.

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտի մեռնի:

Բայց երանի...

— Պատրա՛ստ, հրամայեց սպան,

... որ իւր ազգին

Ազատութեան կը զոհուի:

— Ուշագրութիւն, որոտաց կրկին սպան:

Զինուորները ուղղեցին հրացանները:

— Կրա՛կ...

Բայց ո՞վ անակնկալ, ուժեղ հրացանաձգութիւն մը լսուեցաւ և մարդասպան զինուարները գետին ինկան, կարծես թէ շանթահարող ձեռք մը զանոնք խորտակւած ըլլար, մինչգեռ իրենց գնդակները կ'կրթալին կորուիլ օդին մէջ:

Կարօն անվնաս էր:

Արփիար և չորս ընկերները յարձակեցան Կարօին

վրայ և առանց կապերն իսկ կտրելու, գրկեցին զայն և փախան դէպի երենց բանակատեղին, Եղջերուներուն նման կը ցատկէին փոսերէն, կը մագլցէին զառիվերերէն:

Թուրք պաշարողները անակնկալի չէին եկած: Առնոնք կը կարծէին թէ Կարօն սպաննելու համար եղած համազարկին ձտյնն է: Բայց պատահմամբ հոնկէ անցնող թուրք զինուոր մը փոխանակ մահապարտին զինուորներուն դիակները գտնելով անմիջապէս գնաց լուր տալ:

Թուրքերը կատղեցան:

Բայց ի դուր, որովհետեւ որսը փախած էր իրենց ձեռքէն, տասնէ աւելի զինուոր ձգելով հօն:

Երբ Սրբիար և ընկերները բաւական հեռացան թուրքերէն, կանգ առին, քակեցին Կարօն կապերը:

Ու է վերք չէր ստացած: Միայն կապերուն տեղեւ կապուտցած էին, բայց կարող էր իր ընկերներուն հետ շարունակել իր ճամբան:

Երբ մօտեցան Հայերու գտնուած վայրին, թուրքերը վրէժ լուծելու համար բուռն հրացանաձդութիւն մը սկսած էին և անխնայ կը ոմբակոծէին հայերուն դիրքերը:

Իրենց կուրծքին տակ վրէժը կ'ուռենար: Ինչո՞ւ բազմաթիւ չէին, լաւ դաս մը տալու համար այդ մարդոց: Իրենց անկարութիւնը կը կատղեցնէր զիրենք:

Լուր ու մօւնչ շարունակեցին ճամբանին, ժամ առաջ հասնելու համար իրենց տառապակօծ ընկերներուն մօտ: Բայց յանկարծ կանգ առին, սարսափահար և մոլոգին:

Եղերական գիշերուան մչջ, ուր թնդանօթի որսաը կը լսուէր և զնդակները կը վժժային, հսկայ հրդեհի մը

ահռելի բոցերը կը լափլիզէին հայերու վրաննօթը, մինչդեռ կին և երախայ սաւսափահար կը վազվզէին հոսհօն:

Հրդեհը կը տարածուէր վրանէ վրան, այրելով ամէն ինչ, խեղճ պաշարուածները կը ճչային, օգնութիւն կ'աղաղակէին, մինչդեռ բուռ մը երիտառարդներ գերմարդկացին ձիգեր կ'ընէին շղթայելու համար կրակին կառաղութիւնը:

Ի՞նչ ընել: Սրբիար և միւսները կը դիտէին քարացած: Սրիւնը իրենց երակներուն մէջ կը սառէր:

— Անոնց օգնութեան թուչինք, աղաղակեց Սրբիար:

Եւ մինչդեռ գետինը կը զողար ումակոծութեան ձայնէն, մինչդեռ ուումբերը և զնդակները օգը պատուելով կ'երթային իշնալ մեծ խարոյկին վրայ, մեր բարեկամները արագաքայլ սկսան իջնել ըլուրին վրայ:

Բայց քանի կը մօտենային, այնքան յուսահատութիւնը կը պաշարէր զիրենք:

Յանկարծ երիտասարդ մը վազելով եկաւ:

— Անձնատուր պիտի ըլլանք, որովհետեւ այլևս չենք կրնար դիմադրել, թերեւ թուրքերը խնայեն մեզի:

— Երբէ՛ք, երբէ՛ք պոռացին մեր բարեկամները:

— Երբէ՛ք, դիւրին է ըսելը, ուրիշ ճար չմնաց:

Եւ ան ճերմակ զրօշակ մը ձեռքը վազելով մեկնեցաւ դէպի թուրքերը, չնորհ խնդրելու համար:

Ինդերը չէին գիտեր թէ ինչ ճակատագիր կը ըսպուէր իրենց:

Ի՞նչպէս կարելի է հաւատալ թուրքին:

Հինգ երիտասարդները տիսուր և ընկճուած էին:

— Ի՞նչ պիտի ընենք, հարցուց Պետրոս:

— Քանի որ անսնք անձնատուր կ'ըլլան, մենք պիտի հեռանանք հօսկէ: Մէկ բան միայն կը մնայ ընել

մեղի : Անխնայ շարունակել մեր կորիւը և վրէժի մեր դորձը :

— Իրաւունք ունիս , բոխ բոլորը միաբերան :
— Այս՝ այս աղեխարշ տեսարանը աւելի և աւելի վրէժով պիտի լեցնէ մեր հոգին :

— Մինչ ի մահ միասին եւ վրէժի համար , յայտարարեց Արփիար :

— Թուրքերուն սարսափը պէտք է ըլլանք և պահանջնք թափուած արիւնին փրկանքը ,

Վերջին ակնարկ Նը նետեցին հրդեհուած վայրին վրայ , որ կը բոցավառէր դիշերուան մէջ և հեռացան անշնուկ :

Զէին կրնար խօսիլ , իրենց լեզուն բռնուած էր , այնքան յուղուած եւ ընկճուած էին :



Յաջորդ օրը դաշտին մէջ կը գտնուէին :

Մեր խումբը արագօրէն կը յառաջանար , յանկարծ անակնկալ կերպով կը յարձակէր թրքական զօրասիւնի մը վրայ , կը հարուածէր մահ և աւեր սփռելով և կ'աներեւութանար :

Նոյն իրիկուն հանդիպեցան թուրք զօրասիւնի մը :
Սկսան անոր հետեւիլ :

Մութը տարածուիլ սկսած էր , երբ թուրքերը բանակեցան պուրակի մը մէջ :

Անշուշտ զիշերը հնո՞ւ պիտի անցնէին :

— Երթանք և անոնց լաւ անկողին մը պատրաստենք , բասաւ Արփիար :

Բոլորը հասկցան անօր միաքը :

Լաւ խաղ մը պիտի խաղար թուրքերուն գլխուն :

Անմիջապէս կողմնակի ճամբէ մը ուացան դէպի անտառակիը :

Արփիարի հրամանով բոլորը մագլցեցան ծառերուն վրայ , ծածկուեցան թանձրախիտ ճիւղերուն մէջ և զիւշերուան խաւարին մէջ անտեսանելի , սպասեցին թուրքերուն:

Շուտով անոնք ալ հասան :

Երկար ճամբորդութենէ մը յոզնած , բանակեցան հոն , քանի մը պահանկներ դրին և փոթթուելով իրնց վերարկուներցւն մէջ պառկեցան այն ծառերուն տակ . սրուն վրայ դիրք բռնած էին հայ նրիտասարդները :

Ժամէ մը աւելի սպասեցին անոնք : Տիուր գիշեր մըն էր : Բարակ անձրև մը և ցուրտ քամի մը կասդէր երիտասարդները :

Ատեն ատեն որոտում մը և փայլակը կը լուսաւուրէր երկնակամարը :

Թուրքերը կը խոկային , երբ յանկարծ ուուիչի հարուած մը լուսեցաւ և ծափերու համազարկ մը սկսաւ , ահուելի հրացանաձգութիւն մը , որուն գնդակներէն ինկան տասնէ աւնդի թուրքեր : Միւսները անակնկալուէն արթնցան , նետուեցան իրենց զէնքերուն վրայ :

Սարսափած , խելախեղ , չգիտնալով թէ ո՞ւրկէ կուգայ թշնամին , երկինքէն թափուած գնտակներուն զոհ , ըստ բաղդի կրակել սկսան , իրար սպաննեցին , մինչեւ որ հայ երիտասարդները . վրէժով և հերոսութիւն է խանդտվառուած ջարդեցին , ջարդեցին անխնայօրէն , սղելով լուծել վրէժով հրդեհուած հայ բանակատեղիին :

Ամբողջ այդ յիսնեակէն ոչ մէկ զինուոր ազտանցաւ :

Թշնամիին հանգստավայրը փոխուած է զահավայրի մը : Արփիար և ընկերները , առին ինչ որ անհրաժեշտ էր

իրենց, զէնք, ռազմանիւթ, բայց մանաւանդ պարէն։
Իրենց պատուած հագուստները փոխանակեցին նորե-
րով, ընարեցին էն առոյգ ձիերը և պահեստի մէյմէկ հրացան։

—Թուրք դիակներով ճամբայ մը պիտի շինենք,
ըստ այն ատեն Արքիար, նման այն դիակներուն ճամ-
բուն, զոր կը գծեն մեր տարագիր եղբայրները, և ամէն
անգամ որ Թուրքերը հանդիպին այս դիակներուն, պիտի
ըսեն թէ հայկական վրէժինդրութիւնը անցեր է այս-
տեղէն։

Իոլորը յուղուածէին և բոլորը մտիկ կ'ընէին ի-
րենց պետին՝ Արքիարի խօսքերը, որ իրենց սրտին կը
խօսէր։

Յետոյ անոնք շարունակեցիս իրենց ճամբան։
Խուղարկելով շրջակայքը անոնք օր մը հաստն լըք-
ուած ագարակի մը առջև։

Իրենցմէ մէկը գնաց, ագարակէն քիչ մը պարէն
բերելու համար։ Դունէն ներս պիտի մտնէր, բայց յան-
կարծ տեսարան մը կանգնեցուց վինքը։ Խումբ մը
թուրք վինուորներ հաւաքուած էին սենեակի մը մէջ և
կը խմէին, կ'ուտէին կատաղօրէն։

Ետ վերադարձաւ և իրողութիւնը հաղորդեց ըն-
կերներուն։

Սպասեցին գիշերուան, մութին մէջ աւելի ազատ
կարենալ գործելու համար։

Երբ խաւարը բաւական պատեց, տնոնք գաղատագողի
մօեցան ագարակին։ Թուրքերը թէեւ գինով էին, բայց
կօրսնցուցած չէին իրենց գիտակցութիւնը։ Յանկարծ
խուժումը տեղի ունեցաւ։

Պատուհաններէն և դուռներէն Հայերը սկսան կրա-
կել, յետոյ ներս մասն և ահաելի կոիւ մը սկսաւ սե-

զաններուն և աթոռներուն միջեւ, հետապնդում՝ սեն-
եակէ սենեակ։

Բայց մեծ ձիգերէ և կատաղի գիրկընդիսառն կոփէ
մը յետոյ, տասնի չափ թուրքեր կրցան փախչիլ, դուրս
ելան գտնուած շէնքէն և գերաններով ու քարերով շի-
նեցին պատճէ մը ագարակին ուրիշ մէկ մասին մէջ։

Գիշերը կ'առաջանար։
Կոփէր գաղրած էր Հայերը ապաստանած էին ագա-
րակին մէջ, մինչդեռ Թուրքերը դիրք բռնած էին պատ-
ճէշին ետեւը։

Ատեն ատեն համազարկեր կը լսուէին, բայց ոչ մէկը
դուրս չէր գտր իր դիրքէն։ Յանկարծ հեռուէն լսուե-
ցաւ աղմուկ մը։ Թուրքական զօրասիւն մըն էր որ կոփ-
էին աղմուկը լսելով օգնութեան կուղար թուրքերուն։

Անձկութիւն մը պատեց Արքիարը։ Ինչդէ՞ կրնային
հարիւրապատիկ գերազանց այդ սժին դէմ դնել։

Ուրիշ ճար չիկար, բայց եթէ միջոց մը գտնել փախ-
չելու։ Անմիջապէս յարդի կապոցներ բերին, որոնք
լեցուեցան ախտոներուն, սենեակներուն մէջ։

Հինգ վայրկեան յետոյ հրդեհը սկսած էր, թանձր
ծուխ մը և բոցերը պատած էին ամբողջ ագարակը։

Թուրքերը տեսնելով որ հրդեհը իրենց ալ կը սպա-
նար, դուրս նետուեցան շէնքէն։

Այն ատեն Արքիար և ընկերները ցատկեցին ձիե-
րուն վրայ և խոյացան սրարշաւ։

Թուրքերը կատղած, ուղղեցին հրացանները և
կրակեցին։

Զիերը կ'արշաւէին լսութեան մէջ։ Գնդակները
սուլելով անցան։ Բայց անոնցմէ մէկը, զարնուեցաւ
հայերէն մէկուն, որ երերաց իր ձիուն վրայ, յետոյ
սահելով վար ինկաւ, աչքերը դէպի երկինք, դէմքը

լուսաւորուած հրդեհէն, մինչդեռ իր ձին կը շարունակէր վագել:

Հայերը չէին տեսած այս տրամը:

Անոնք իրնց փախուստին մէջ ուշադրութիւն չէին դարձուած: Երբ բաւական հեռացան կրակին վայրէն, կանգ առին:

Այն ատեն միայն ուշադրութիւն, օրին որ մէկը պակաս էր:

— Ուր է Յակոբը, բայն շփոթած:

Անմիջապէս ետ դարձան, գաւան Յակոբի դիակը միայն, դէմքը ժպառն, պահոծ իր թարմութիւնը, հըպարտ տակաւին՝ իր կատարած գործին համար:

Սրցունքը կը խեղդէր զիրենք:

Հեռաւոր հորիզոններէ հաւաքուած, իրարու բոլորին օտար այս երիտասարդները զիրար կը սիրէին եղբայրներու նման, միացած իրնց հոգիովը և սրտովը:

Դիմահակ և ճնշուած, անոնք տիսուր գործի մը ձեռնարկեցին: Անմիջապէս ձևու մը վրայ դրին Յակոբի տակաւին տաք դիակը և այդ ընկճուած թափորը ճամբայ ինկաւ դէպի վայր մը, ուր կարելի ըլլար վերջին հանգստարան մը գտնել Յակոբի:

Տաւրոսեան լեռնաշղթայի այդ հեռաւոր մէկ սնկիւնին մէջ չորս հայորդիները փաս մը փորեցին: Դրին Յակոբը իր զէնքովը և փամփշատկալներովը միասին փոսին մէջ և սկսան հողը նետել անոր վրայ: Գիշերը կը լուսաւորուէր հեռուն այրող ազարակին լոյսովը:

Սրփիար հեկեկալով արտառանց Հայր Մեր մը, մինչդեռ իր ընկերները զլիսահակ և ծնրադիր կը հեկեկալին հերոսին գերեզմանին վրայ:

Ինչքան երիտասարդ կեանքեր խլեր էր այդ պակաբազմը և դեռ ի՞նչ կեանքեր զոհ պիտի երթայնանոր:

Երբ ՀՀայր մերը լրացաւ, բոլորը միասին սկսան երգել մահուան և յեղափոխութեան երդ մը:

Այն անցորդները, որոնք առիթը պիտի ունենան այցելելու այդ վայրերը, պիտի գտնեն հոն, բլուրին վրայ, անշուք գերեզման մը, որուն վրայ փայտէ խաչ մը և քանի մը վայրի ծաղիկներ միայն կան:

Այդ գերեզմանը իր մէջ կը պահէ համեստ հերոսի մը և նահատակներ մը ճարմինը, որ ապրեցաւ վրէժի համար և ինկաւ վրէժի ճամբուն վրայ, 20 տարեկան համակին մէջ:

ՕԳՆՈՒԹԵԱՆ ԱՂԱԼԱԿ ՄԸ

Լերան օրիորդը օգնութիւն կը հայցէ.— Սար-
սակի գետնափորը.— Սատանայական նորը.—
Հանդիպում.

Թաղելէ յետոյ իրենց խեղճ ընկերը, անոնք մեկնեցան ընկճուած և վիրաւոր:

Այդ ամբողջ աւերակ երկրին մէջ շատ աւելի ծանր և դժնդակ էր Յակոբի կորսուածը, Բայց պէտք եր հաշտուիլ իրողութեան հետ, համակերպիլ և շարունակել կորիւը,

Յակոբի սպանման յաջորդ օրն էր: Սրփիար և ընկերները ճամբու մը քավ նասած կը հանգչէին, ելք տեսան ձիաւոր մը, որ սրարշաւ կուգար: Անմիջապէս պահուըտեցան ճառի մը ետեւ:

— Կեցի՞ր, հրամայեց Արփիար, երբ ձիաւորը մօտեցած էր իրենց :

Ձիաւորը կանգ առաւ :

Ծերուկ մըն էր :

Արփիար անմիջապէս մօտեցաւ ձիաւորին, մինչդեռ իր ընկերները հրացաննին ուղղած էին անոր վրայ, թշնամական արտք մը գործելու պարագային կրակելու համար: Ի՞նչ մեծ եղաւ Արփիարի զարմանքը, երբ ճանչեցաւ ծերունիին մէջ այն հայ մարդը՝ որ կը սպասաւորէր լերան օրիորդին:

— Փա՛ռք քեզ Սստուած, սրբան կրջանիկ եմ, որ ձեզի հանդիպեցայ. գոչեց ծերունին, իր կարգին ճանչնալով Արփիարը: Ես ալ ձեզի կը վնտուի և նամակ մը ունիմ ձեզի յանձնելիք:

— Ծուտ տուր, ըստ Արփիար յօւզուած :

Ծերունին զլիարկին մէջէն հանեց փոքրիկ թղթի կտոր մը, որուն վրայ հապճեպով քանի մը տող գըրուած էր:

«Միելի Արփիարս, ծանրակշիռ կացութեան մը մէջ կը գտնուիմ: Իմ լեռներուս մէջ ապաստանած են քանի մը հայ փախստականներ, որոնք կը հետապընդուին թուրք զինուորներուն կողմէ: Պաշարուած ենք, օդնութեան հասի՞ր»:

Անշուշտ ընթերցողները յիշեցին թէ այս այն օրիորդն է, որ փեկած էր Արփիարի կեանքը, երբ ան վիրաւոր ինկած էր և փոխադարձաբար սէր խոստեցած էին:

— Դանի՞ օրէ ի վեր բաժնուած ես օրիորդէն, հարցուց Արփիար անձկանօք:

— Երեք օրէ ի վեր:

— Տէր Սստուած, պիտի կրնա՞նք ժամանակին հասնիլ:

Անմիջապէս մեկնումի հրամանը առւաւ :

Արփիար և ընկերները սրարշաւ ոլացան օգնութեան փութալու համար լերան օրիորդին:

Իրենց և անոր միջեւ գտնուած տարածութիւնը բաւական մեծ էր:

Հակառակ իրենց փափաքին, կարելի եղածին չափ շուտ հասնելու, երբորդ օրը միայն տեսան լեռները, որովհետեւ շատ վագելէն իրենց ձիերը ճաթեր էին, ստիպուեր էին թուրք գիւղի մը վրայ յարձակիլ, ձիեր խլել և նորէն ճամբանին շարունակել:

— Ի՞նչ եղաւ արդիօք սրտահատորս, պաշտելի նշանածն կը հարցնէր անձկանօք Արփիար: Ինչ վիճակի մէջ պիտի գանեմ: Ո՞ղջ, սպաննուած թէ գերի թուրք մէջ պիտի գանեմ: Այս վերջին մտածումը մանաւանդ, քերու ձեռքը: Այս վերջին մտածումը մանաւանդ, սարսու կը պատճառէր իրեն: Իր նշանածը թուրքեարսուն մատնուած: Ո՞հ, անկարելի էր ատիկա: Կրքերուն մատնուած: Ո՞հ, անկարելի էր ատիկա:

Զէ որ զայն ունէր միայն աշխարհի վրայ, չէ՞ որ արդքան դժբաղդութիւններէ, հայրենիքին աւերումէն և աղջին բնաջնջումէն յետոյ, անոր յիշատակը կ'ողեւորէր զինքը, թոյլ չէր տար իրեն յուսահատիլ:

Հասաւ վերջապէս: Անհամբէր էր Արփիար, ժամ առաջ գրկելու իր նշանածը:

Իրենք մնացին հեռուն և ծերունին զրկեցին ընդուռած, տեսնելու համար թէ ինչ է կացութիւնը:

Թէ յետոյ ծերունին վերադարձաւ և ըսաւ:

— Ամբողջ լրջակայքը թուրքերով լեցուն է:

— Կը յուսաս որ փախստականները և օրիորդը վերի ինկած ըլլան արդէն:

— Ո՞չ, պատասխանեց ծերունին։ Հրացաններու ձայներ լսեցի, ինչ որ նշան է թէ կռիւը կը շարունակուի։

— Ի՞նչպէս կմանք պաշարման շղթան կտրել, հարցուց Արփիար դառնալով՝ իր ընկերներուն։

Բոլորը կը մտածէին, երբ ծերունին խօսք առաւ։

— Ապահով ճամբայ մը կայ, որուն միայն ես ծանօթ եմ։ Եթէ անոր հետեւինք, անվանդ և առանց տեսնուելու կը հասնինք հոն, ուր կը գանուին մերինները։

— Աւետնի, շուտ ցոյց տուր մեզի այդ ճամբան։ Պէտք էր ձիերը ձգել։

Կապեցին զանոնք ծառերուն, խոտ տուին և հետեւցան ծերունիին։

Առջեւէն կը քալէր ան, միւսները կարգով կը հետեւէն անոր, հրացանները պատրաստ բռնած։

Ճամբու մը վրայէն չէին քալեր, այլ անձրեւներէն փորուած փոքր ակոսէ մը, թանձր մացառներու մէջէն։ որոնք բնական կամար մը կը շինէին իրենց զլիսուն վերեւ։

Հասան վերջապէս խոռոչի մը առջեւ։

Իրենց հագուստները պատռած և ձեռքերնին արիւնած էր, բայց չէին զգար, այնքան մեծ էր իրենց յուղումը։

Ծերունին ճիւղեր կոտլեց, քննեց և նշան մը ըրաւ։ Գտած էր ճամբան։

Բոլորը մտան նեղ ծակէն ներս, որ կ'երկարէր ճամբով մը, գետնին տակ։

Խնաւ տեղ մը կը գանուէին։

Կը զգային ստքերնուն տակ քարայրներու յատուկ դանազան անամիկներու սողալը և կը սարսույին։

Քաշեցին առանց բան մը ըսելու, թէեւ կը դողային սարսափէն և ցուրտէն։

Երկար նեղ գետնափոր ճամբայ մըն էր, ուրկէ կ'առաջանային երկուքի ծռած, առանց տեսնելու, որովհետեւ սարսափելի խաւար մը կը տիրեր։

Պատերէն ջուրի կաթիլներ կը տեղային այնքան խոնաւ էր։

Հակառակ մութին, հակսուակ իրենց քաջութեան, այդ մարդիկը երբեմն երբեմն սարսափի բոպէներ կ'ունենային։

Տեղ աեղ գետնափորը այնքան կը նեղնար, որ կը ստիպէին երեսի վրայ ուառկիլ և ոտքերով, ձեռքերով առաջ սողալ ցեփին մէջէն։

Այդ առաջացումը երեք ժամ տեւեց, հասան վեր Այդ առաջացումը երեք ժամ տեւեց, հասան վեր ջապէս տեղ մը, ուր կը վերջանար ճամբան և կը բացուէր հոր մը։

— Հսս է, ըստ ծերունին։

Բոլորը գոնունակութեան հառաչ մը արձակեցին, գլուխնին վեր վերցնելով տեսան կապոյտ երկինքը։ Թարմ օդը կը համեր մինչեւ իրենց։

— Ի՞նչպէս դուրս պիտի ելլենք։

Պատերուն մազլցելով Եւ օգտուելով պատերուն անհարթութենէն, ծերունին հակառակ իր տարիքին, դիւրաչարժ կերպով բարձրացաւ հորն ի վեր։

— Հետեւինք, ըստ Արփիար, որուն սիրաը ուրախութենէն կ'ուռենար։

Մէկիկ մէկիկ դուրս ելան հորէն։ Երբ առաջին մարդը երեւցաւ հորին բերանը, ոչ ոք կար լըջակաւքը։

Բոլորը ցեխաթաթաւ էին և սեփ սեւ եղած տիղմին ալատնառով։

Չորս կողմերնին նայեցան :

Քիչ հեռուն կ'երեւար լերան Օրիորդին՝ նուարդի
— այսպէս էր անոր անունը — փոքրիկ տունը :

Նուարդ դուրս վազեց ատրճանակ մը հեռքը և
պոռաց :

— Կեցէ՞ք, ո՞վ էք դուք :

Այնքան աղտոտած էին, որ չկրցաւ ճանչնալ ոչ
իր ապաստորը և ոչ ալ իր բարեկամը՝ Արփիարը :

— Մի՛ կրակեր, մենք ենք, պոռաց Արփիար,
Նուարդ՝ ձախը ճանչնալով ընդառաջեց անոնց :

Բոլորը միասին դացին անակը, ուր փոխուցան ու
հանգստացան :

Երկու սիրահարները այն ատեն իրար փարեցան :
Նուարդ պատմեց ամբողջ իրողութիւնը :

— Պաշարուած ենք, ըստու : Մէկ քանի հայ երի-
ասարդներ հոս ապաստանած էին, Թուրքերը հետա-
պընդելով զանոնք մինչեւ հոս հասան : Կը վախնամ որ
օրէ օր յարձակումի կը ոկսին և կը հասնին մինչեւ հոս,
տուր համար օգնութիւն ուզեցի քեզմէ :

Արփիար ապահովուց զայն : Թշնամին մեր դիակ-
ներուն միայն աէր կրնայ ըլլալ, քանի ողջ եմ, ոչ ոք
կրնայ քու մազիդ մէկ թելին դաշիլ :

— Ա՛հ, չնորհակալ եմ, չնորհակալ, իմ քաջ Ար-
փիարս . կը կրկնէր Նուարդ :

Այն միջոցին երբ Նուարդ կը խօսէր . Արփիարի և
ընկերներուն հետ, հինգ փախստական Հայերը ժայռերու
ետին ապաստանած անդադար կը կրակէին, յարձակող-
ները ետ մղելու համար :

Արփիար զնաց դիրքերը տեսնելու համար թէ ի՞նչ
վիճակի մէջ է պաշտպանութիւնը :

Կարդ մը կարգադրութիւններ ըրաւ :

Թուրքերը սկսած էին առաջանալ և հայերուն գը-
նուած վայրը շրջապատել :

Իրիկուան գէմ մեծ ոգեւորութիւն մը կը տիրէր
Թուրքերուն մէջ :

Հաւանաբար նոյն իրիկունն իսկ ընդհանուր յար-
ձակման պիտի դիմէին, միանդամ ընդ միշտ քանդելու-
համար Արծիւներու այդ ըոյնը, ուր կը կարծէին թէ
ամրացած են հարիւրաւոր հայ ըմբոստներ :

Մութը նոր սկսած էր ատրածուիլ, երբ յարձակման
փողը հնչեց և հարիւրաւոր Թուրքեր առաջ խորացան :

յալքեց և քանի մը զո՞ւ տալով ետ քաշուեցան :
Սպաները՝ զինուորները կ'ոգեւորէին, առաջ նետ-
ուելու :

Երկրորդ յարձակում մը կրկնուեցաւ աւելի մեծ
ոյժերով :

Թուրքերը կատաղի մոլուցքով մը կը մագլցէին
լեռն ի վեր, առանց ուշագրութիւն ընելու զոհերուն :

Հալերը սկսած նահանջել և ապաստանեցան անա-
կին մէջ, որ շինուած էր յերան կողին վրայ, և կը-
թընած էր զրեթէ անմատչելի շուներու :

Անհաւասար կոփւ մը սկսած էր :
Հայերը առանց մէկ վայրկեան շունչ առնելու ան-

ընդհատ կը կրակէին :

Յանկարծ ուռմբ մը եկաւ պայթիլ տան վրայ :
Երեք երիտասարդներ, փախստականներէն, կտոր

կտոր եղան, և միաց մսակոյտ մը միայն այդ առօդ
կեանքերէն :

Թուրքերը յաջօրդեցին իրաբու անընդհատ :

Դարելի չէր այլեւս մնալ :
 Յանկարծ ծերունին վազեց Արփիարի քով :
 — Պէտք է մեկնիլ, վայրկեսնէ վայրկեան թուրքերը կրնոն մեզի ձեռք անցնել :
 — Մեկնիլ, բայց ո՞ւրկէ : Մեր կոնակը կը գըտնուն անմատչելի ժայռերը, իսկ մեր չորս կողմը թուրքերը պաշտած են :
 — Ես դիտեմ փախուստի անվտանգ միջոց մը :
 — Շուտ, բոէ՛, որովհետեւ որքան աւելի մնանք հոս, այնքան մեր կացութիւնը աւելի ծանրակշիռ պիտի ըլլայ :
 — Մեր եկած ճամբով եթէ վերադառնանք, կը բնանք ազատիլ :
 Գաղտփարը գործնական թուեցաւ Արփիարի, որ անմիջապէս հրաման տուաւ ընկերներուն պատրաստ գտնուիլ :
 — Մեկնինք. ըստ ան, ոչ մէկ գործ ունինք այլեւս հոս :
 Սակայն եթէ թուրքերը իմանային թէ Հայերը կը փախչին, անմիջապէս պիտի տարձակէին և տեղնուատեղը սպաննէին զանոնք :
 Քանի մը հարիւր փամփուշտ բերել տուաւ Արփիար, պատրոյդ մը դրաւ և մեկնեցան, կրակ տալով անօր :

Փամփուշտները սկսան պայմիլ, մինչդեռ Հայերը կ'իջնէին սատանայտկան հօրէն վար :

Առաւան գէմ դաշտին մէջ էին :

Հիւսւն, կ'իրեւային թուրքերը, օրոնք չէին կրցած ձեռք ձգել Հայերը և հիմա ետ կը դանային :

Հրացանի ոչ մէկ հարուած կը լսուէր : Ընդհակառակը հանդարտութիւն կը տիրէր ամէն կողմ :

Իրենց թիւը բարձրացած էր եօթի, Արփիար իր երեք ընկերներով, Լերան Օրիորդը՝ Նուարդ և երկու փախտականներ, որոնք ազատած էին ոռւմբէն :

Գտան իրենց ձիերը :

Ներունին և նուարդ նոտեցան անոնցմէ մէկուն վրայ, մինչդեռ միւս երիտասարդներն ալ երկ-երկու կը նստէին միւս ձիերուն վրայ :

Միփասին հրացաններ ունէին :

Սնոնցմէ մէկը առւին երիտասարդ աղջկան, որ կուրծքին վրայ անցուցած էր երկու փամփուշտակալ և քովին կախած էր դաշոյն մը : Իր սեւ և գեղեցիկ մաքրը ամփոփած էր խոշոր գլխարկի մը տակ :

Աժազոն մըն էր, գեղեցիկ և վեհ :

— Պատրաստ եմ ձեղի հետեւելու, հո՞ն, ուր որ պիտի երթաք : Դուք պիտի տեսնէք թէ հայու աղջիկն զիտէ կոռւիլ, կոռւիլ առիւծի պէս . առանց ընկըրալ կերու : Քանի որ թուրքը խախի չդներ կնոջ և երեխային միջեւ, հայ կիներն ալ թշնամի պիտի ըլլան թուրքերուն այնքան, որքան փափուկ է անոր վրէժինդրութիւնը այնքան, պատրաստ կ' իր սիրտը :

Բոլորը ծափահարեցին խանդավառորէն :

Նուարդ հետզնետէ աւելի կ'ողեւորուէր :

— Կ'երդնում իմ հայուեկի պատուիս վրայ . իմ սպաննուած ծնողներուս վրայ, երբէք չթուլանալ, երսպէս չտկարանալ : Այլեւս կին մը չեմ, զինուոր մը ձեզի համար և ատելութիւնով՝ անոր բարբարս թըշնիքին համար և ատելութիւնով՝ անոր բարբարս թըշնամիին գէմ : Ընկերնե՛ր, գուք չպիտի ամէնաք իմ աջակցութենէս :

Այս խօսքերուն վրայ խումբը ճամբայ ելաւ :

ԱՄԱԶՈՆԸ

ԹՇՆԱՄԻ ՍՈւՐՅԱՆԴԱԿԸ.— ՆՈՒԱՐԴ ԿԸ ԿԸՐՈՒԻ. — ՏԱՐԱԳՐԵԱԼՅԵՐՈՒ ԿԱՐԱԼԱԲԸ. — ՆՈՒԱՐԴ ՎԻՐԱԼՈՒ

Առանց միջադէպի խումբը կը թափառէր աննըպատակ :

Երկերը գրեթէ ամայացած ըլլալով, շատ քիչ անդամ հանդիպումներ կ'ունենային :

Երբեմն երբեմն անակնկալօրէն կը յարձակէին գիւղի և հովի նման կ'անհետանային, ոչ մէկ հետք չձգելով իրենցմէ :

ՆՈՒԱՐԴ միւսներուն նման մէկդի թողած կանացի ամէն փափկութիւն, կը կտուէր նոյնքան կատաղօրէն, կը մասնացէր ամէնէն յանդուզն արշաւանքներուն, հրաշքներ կը դործէր, արժանանալով բոլորին յարգանքին :

Այդ յարգանքը հիացումի փոխուեցաւ, երբ ան իր մէկ քաջագործութիւնովը ոչ միայն փրկեց իր ընկերներուն կեանքը, այլ և հարիւր տարագրեալներու օգնութեան հասաւ :

Դիշեր մը բոլորը քնած էին քարայրի մը մէջ : Միայն նուարդ կեցած էր ժայռի մը վրայ, իր վաղեմի սովորութիւնը և կը մտածէր: Յանկարծ հեռուէն ճիռուածայն մը լսուեցաւ :

Նուարդ անմիջապէս առաւ հրացանը, գաղտագողի իջաւ վար ժայռերէն և դիրք բռնեց ծառի մը ետեւը: Զիաւոր մը քառամբակ կը խոյանար գիշերուան լսութեան մէջ :

Յանկարծ լսուեցաւ Նուարդի որոտալից ձայնը .

— Կեցի՞ր:

Զիաւորը լսեց և սակայն առանց կանգ առնելու շարունակեց իր ձամբան, յուսալով որ օգտուելով դիշերուան միւսութենէն, պիտի կարենայ խոյս տալ :

— Կեցի՞ր, պուաց երկրորդ անգամ:

Պատասխանը չստացուեցաւ: Միայն լսուեցան հրացանի երկու հարրուած և ճիչ մը :

Զիաւորը զարնուած էր: Երբ Նուարդ այծեամի նման ոստոստելով քարերուն վրայէն հասաւ ինկած ձիաւորին քով, անիկա մահամերձ տարածուած էր գետնին վրայ և մէկ վայրկեան յետոյ փչեց իր շունչը :

Հրացանի պայմիւնէն երիտասարդները արթնցեր էին: Տեսնելով որ Նուարդը չկայ և կարծելով որ յարձակումի մը ենթարկուած են, անմիջապէս առին հրացանները և գուրս նետուեցան :

Մէկ երկու վայրկեան ետքը հասան Նուարդի քով: Ան զրաղած էր խուզարկելով մեռեալին հագուստները :

Մութին պատճառով այդ աշխատանքը շատ զբանաւար էր:

Վերջապէս գլխարկին մէջէն գաան թուղթի մը կտօր:

Թուրքերէն լեզուով զըսւած նամակ մըն էր :

Փորձեցին կարդալ, բայց չկրցան :

Ստիպուած էին առաւօտեան սպասել, որովհետեւ ոչ մէկ ձրագ չունէին :

Վերադարձան իրենց քարայրը :

Խիստ հետաքրքրուած էին անոր պարունակութեամբը:

Քանի որ թուրքը այդքան արտգ կերպով կ'երթար անշուշա անոր տարած այդ նամակը մասնաւոր նշանակութիւն մը ունենալու էր:

Այլ եւս չքնացան, որովհետեւ արշալոյսը ծաղկու վրայ էր,

Վերջապէս լոյսը բացուեցաւ: Երբ կարելի եղաւ կարդալ, Արփիար բացաւ նամակը:

Թուրքերէն լեզուով գրուած էր: Բարեբախտաբար մէջերնին թուրքերէն գիտողներ կային և կրցան կարգալ:

Ահա թէ ի՞նչ զրուած էր հօն:

«Ուրեռորդ վաշի հրամանատար՝ Տեսլի պէջին,

«Անմիջապէս ձեր ոյժերը հաւաքեցէք և ճամբայ դէպ դէպ ի մեր կողմը:

«Լեռներու վրայ հայ հշիլեաներ կան, որոնց տեղը մեզի յայսնի է:

«Այս հշիլեաներուն հետ գործերնիօ վերջացնելէ յետոյ մօտ ատենէն այս կողմերէն անցնող հայ աքսորականներու կարաւան մը պիտի կողոպատենք:

«Յօյս ունիմ որ մեծ հարստութիւն պիտի կրնանք ձեռք ձգել:

«Հետազոտիչ տասնեակի հրամանատար
«Չերքէզ եռասութ»

Իրարու երես նայեցան,

Ակնարկուած հշիլեաները իրենք էին:

Ուրեմն մասնուած ըլլալնուն պէտք է անմիջապէս մեկնէին. թուրքերու ձեռքը չիշնալու համար, որովհետեւ գտնուած տեղերնին այնքան ալ ապահով և պաշտպանուած չէին:

Անմիջապէս ճամբայ ելան:

— Բայց միայն մեր տպահովութեան մասին մտածել պէտք չէ, բաւ Արփիար: Զէրքէզ եռասութի նամակէն կը հասկցուի թէ մօտերո տարագրեալներու կարաւան մը կայ: Պէտք է անմիջապէս օգնութեան հառնի անոնց և մեր ձեռքէն եկածը բնել, փրկելու համար զանոնք:

— Իրաւունք ունիս, բաւ Նուարդ, Ճիւառը այս կողմէն կուգար, հետեւաբար թէ թուրք զինուորներու տասնեակը և թէ տարագրեալներու կարաւանը այդ կողմն է:

Անրնդատ Ճիւարեցին դէպ ի ամ կողմը, ուր կը յուսային գտնել զանոնք:

Արդարեւ մէկ երկու ժամ յետոյ հեռուն տեսնուեցաւ մարդկային խղճալի հօտ մը, որ կեցած էր գետակի մը եղերքը:

Մարդկի չէին անոնք, այլ ուրուականներ: Նիշար և վէրքերով ծածկուած, կիսամերկ վիճակի մէջ հարիւրաւոր կիներ և երախսներ էին:

Մէկ քանի տասնեակ, ծերունիներ միայն կային անոնց մէջը:

Կարելի չէ երեւակայել աւելի ոարսափելի պատկեր մը քան սյդ թափառական ժողովուրդին վիճակը:

Անոնք այժմ թափուած են գետնին վրայ, շատերը կորսնցուցած իրենց գիտակցութիւնը:

Հառաչներ, հեծծիւններ և լալու ձայն՝ միացու իրարու, կը կազմեն տխուր երաժշառութիւն մը:

Կը տքան բոլորը և ի՞նչպէս չտքային. երբ օրերով քիլօմէթրներ կտրեր են առանց մոււնդի, առանց չուրի և առանց հանդիսան:

Հայաստանի այդ տառյգ, հայունիներէն մնացեր են միայն կմախքներ:

Անոնց հոգին ալ վիրաւոր է :

Զկայ նախատինք որ կրած չըլլան :

Ոչ միայն ամէն տեսակ նախատինքի ենթարկուած
էր իրենց մարմինը, այլեւ նահատակուած էր իրենց
հոգին :

Ըմբռատնեռու խումբը կանգնած էր Գուրդ Գուրաղը
անուն բլուրին վրայ և կը դիտէր այս տեսարանը :

Անոնք բոլորը յուզուած էին, բայց մանսւանդ նը-
ւարդը, որ իրրեւ հայ կին կը թափանցէր իր քոլրեռուն
հրդին խորը, կտոր կտոր կ'ըլլար իր սիրտը խելագա-
րելու աստիճան և կը կատղէր մտածելով որ այդ տե-
սածը մէկ փոքր ու չնչին մասն էր այն մեռ եղեռնին,
որ կը կատարուէր հայ երկրի ամքողջ տարածութեան
վրայ :

— Ա՛հ, թուաւ իր կուրծքէն:

Սյդ «ահ»ը սթափեցուց բոլորը այն յուզումէն,
որուն մէջ խորառուզուած էին :

— Ի՞նչ պիտի ընենք, հարցուց Կոպեռնիկ :

Արդարեւ ի՞նչ պէտք էր ընել :

Տարագրեալներու կարաւանէն քիչ հեռու խումբ մը
զինուորներ՝ քսանի չտփ, նստած էին և կը բաժնէին
այն ոսկիներն ու զարդնդէնները, վերջին մնացորդները
տասնեակ մը կօղոսպրուտէ վերջ, որոնք խլուած էին :

Անյագ աչքերով անոնք կը հետեւէին բաժանման,
առանց ուշադրութիւն դարձնելու իրենց շուրջ պատա-
հածին :

— Հինգը քսանի դէմ, ըսաւ Արփիար, մեծ բան
մը չէ, մէկ հայ վրէժինդիր կտրիծ ոչ թէ հինգի, այլ
տասնեակներու դէմ կրնայ ելլել, որովհետեւ անոր հո-
գին զօրացած է ուրիշ տասնեակներու հոգիովը :

— Առաջ նետուինք, այս բոլորը տեսնելէ յետոյ

մեռնինք կամ մեոցնենք, պոռաց Պետրոս, ինքզինքը
կորսնցուցած :

— Կեցէ՛ Հայուսուան, ձայն մը լսուեցաւ և ձիա-
ւորները մրրիկի նման առաջ խոյացան :

Ժանտարմիները անակնկալի եկած նետուեցան իրենց
հրացաններուն վրայ :

Հումազարկ մը լսուեցաւ :

Հայելը կրակեր էին և հայկական եօթը գնդակները
գետին փաხը էին եօթը թուրքեր, որոնք մահուան գա-
լարումներու մէջ կը պոռացին :

— Եամա՞ն, ֆէտայինե՛րը եկան :

Մական մնացեալ 13 թուրքերը դիւրաւ անձնա-
տուր եղաղներ չէին, անոնք ալ առաջ նետուեցան դէւր ի
Հայերը առանց ժամանակ ունենալու սուբինները անցնել
հրացաններուն ծոյրը և գիրկընդիսառն կոիւ մը տեղի
ունեցաւ :

Այլեւս հրացանները չէին որ կը գործէին, այլ դա-
շոյնները, որոնք կը փայլէին օդին մէջ, կ'իջնէին սու-
լումով մը, որուն կը յաջորդէր ճիշ մը :

Հրացանի բաւներ կը բաղիսէին իրարու և կ'իջնէին
գանկերու վրայ :

Յանկարծ թուրք մը, որ վիրաւորուած գետին ին-
կած էր, առաւ հրացանը, ուղղեց դէպի Արփիարի
սիրտը և գերազոյն ճիկով մը փորձեց կրակել :

Բայց միեւնոյն ժամանակ հրացանի բուն մը իջաւ
անոր գանկին վրայ և թուրքը երերակալով պառկեցաւ
գետին, իսկ գնդակը գնաց կորսուիլ օդէն մէջ :

Նուարդի հրացանը փրկած էր Արփիարը :

Մական թուրքերու թուական առաւելութիւնը կը
ճնշէր Հայերուն վրայ, որոնք վերջի վերջոյ պիտի ըռ-
ափակուէին տեղի տալ, եթէ անակնկալ բան մը չպա-
տահէր :

Այդ կախւի ամբողջ ընթացքին տարագրեալ կիներու
հօտը սարսափէն մեռած աչքերով կը զիտէր
կորիւը:

Սնբանացեր էին, չէին գիտեր թէ ի՞նչ կ'անցնի,
իրենց գիտակցութիւնը անկարող էր ըմբռնել:

Բայց յանկարծ ձայն մը լսուեցաւ.

— Ոտքի ելե՛ք, ո՞վ մեռեալներ...

Ծերունի մը, ալեհեր, կորաքամակ բայց խրօխա,
ծառացեր էր կիսամեռեներու մէջ և կը ննչեցնէր ահա-
զանգը, հրահրելու անոնց հոգիին մէջ մարող կայծը:

— Ոտքի՛... մեռելնե՛ր...

Այդ կիսաքաղած և կիսամեռ ժողովուրդը մէկ վայր-
կանի մէջ ելեկտրականացած էր և բերնէ բնրան շշուկ
մը, շունչ մը կ'երթար:

— Մենք մեռելներ չենք...

Եւ յանկարծ այդ ուրուտականները ստքի կանգնեցան
իրը թէ զսպանակէ մղուած և խուժեցին, խոլ վազքով
մը դէպի թուրքերը:

Հայ կարիճները և թուրքերը այսեւս չէին կոռւեր,
արիւնը սառած էր իրենց երակներուն մէջ ի տես այդ
ուրուտականներու:

Թուրք վինուորները ձգեցին իրենց հրացանները և
սկսան փախչել, բայց այդ անդէն ու հիւծած ամբոխը,
թեւեր առած կարծես, հասաւ անոնց և ողջ ողջ, ե-
զանգներով ու ակռաներով բղիկ բղիկ ըրաւ բոլոր
թուրքերը:

Բայց անոնք իրենց սարսափէն սթափած վերջին
անգամ մըն ալ կրակեցին, պատճառելով տասնեակ մը
զոհեր:

Գնդակ մըն ալ դպաւ նուարդի, որ վիրաւորուած
ինկաւ գետին, շրթները սպիտակած և գունաթափ:

Սրեան բարակ հետք մը կը տեսնուէր իր վիզին
վրայ:

Տեսնելով իր նշանածին վիրաւորուիք, Արփիար
միչ մը արձակելով ոլացաւ անոր քսվը, և ինքունքը
կորսնցուցած, չգիտնալով թէ ո՞ւր է վերքը. ծանր է
թէ թեթեւ, առաւ զայն իր բազուկներուն մէջ, նսե-
ցուց գետնին վրայ և սկսաւ քննել:

Ահաելի մղձաւանջը անցած էր, թուրքերը ջնջուած
էին, բայց հերոս աղջիկը արածուած էր հնոն:

Սրիւնը կը վազէր վերքէն:
Բոլորը հաւաքուած էին անոր շուրջը և անձկանօք
ինամք կը շուալլէին:

Ցաւը շատ ուժեղ էր և այդ պատճառով երիտա-
սարդ աղջիկը կորսնցուցած էր իր վիտակցութիւնը:

Սակայն բացաւ աչքերը և նայեցաւ չօրս կողմը:

Յուզում մը պատեց զրնքը, երբ տեսաւ այդ ժո-
ղովուրդը, որ հաւաքուած իր շուրջը կը հետեւէր իր
ցաւին, իրեն հնա կը տառապէր և իրեն հետ կը զգար
իր վերքին պատճառած ցաւը:

Կապեցին ամսուր կերպով վերքը:
Երիւնը դադրեցաւ հսուելէ:

Պատգարակ մը շինեցին ճիւղերէ:

Սակայն ո՞ւր պիտի տանէին զայն:

Այս հարցը սկսաւ չարչարել Արփիարի միտքը:
Զէին կրնար մնալ սարգագրեալներուն հետ, որով-

հետեւ անոնց ճակատագրին հետ կապուիլ, անկարելի
էր, մանաւանդ որ մասնաւոր խնամք անհրաժեշտ էր
Նուարդին:

Երբ ուղեցին պատգարակին մէջ դնել նուարդը,
անիկա հակառակեցաւ և փորձեց քալել, բայց երբ
ստքը դետին դրաւ, այնքան անոելի ցաւ մը զգաց, որ
քիչ մնաց նուաղէր:

Զօրս երիտասարդներ վերցուցին ոլատգարակը և
ճամբայ երան :

Արքիմարի մտածումն էր քաշուիլ աչքէ հեռու վայր մը :

Արգէն ձմեռը մօտեցած ըլլալոն, ցուբակը և անձ-
րենիքը սկսած էին:

Պէտք էր որ քիչ մը հանդսատանային մինչեւ որ
Նու արդ ապաքինէր :

Հազար դժուարութիւններէ և հազար ճիգերէ յիշտոյ հասան վերջապէս լքուած շնորհի մը առցեւ:

Ատիկա հաւանաբար զինուորներու կայսու մըն էր, որ լքուած էր, որովհետեւ բոլոր շրջակայ գիւղերը տարագրուած ըլլալուն, այլեւս հարկ չէր մնացած զինուոր պահելու հոդ :

Վարդիքն իրենց թանկագին ըեռը անմիջապէս ձեռանարկեցին պատրաստելու հարկ եղածը, վիրաւորը դարձանելու համար:

Ղեղաներուն մէջ մէկ քանի արմուան ընթացքին ամ-
ցուցած իրենց կեանքին և արկածներուն ընթացքին
բաւական փորձառութիւն ձեռք ձգած էին վէրքիր
դարմանելու համար :

Բարելաղդաբար գնդակը դուրս ելած էր մարմիչն ,
այնպէս որ բարդութիւններ առաջ էին կնքառ ու :

Արդարեւ հասան վերջապէս կատարեալ ապաքիւնումը : Նուարդ այսեւս կրնառ քակէ :

Օրերը կը սահէին գրեթէ անզգալի , մասնաւորաբար Արփիարի և Նուարդի համար , որոնք իրարու մօտ , երջանիկ էին իրենց միացումով :

Զմերը բուական ասածացած էր, գեկտեմբեր ամսուան վերջերը, գիշեր մը բոլորը միասին նաւագուած էին և կը խօսին զանազան նիւթերու շուրջ :

Արփիար և Նուտրդ նստած էին քովէ քովէ:
Միւս երիտասարդները մատնաւոր զուարթութիւն
մը ունէին և իրարու գաղտազողի նայելով կը ժպտէին:
Կարծես թէ անոնք խօսք մէկ ըրած անակնկալ մը
պատրաստած էին Նուարդի ու Արփիարի:

Միջոց մը բոլորը լուսն էին :

Յանկարծ Պետրոս խօսք առաւ.

— Կաղանդը կը մօտենայ, թէեւ տիսոր և սպաւոր
կաղանդ մընէ, բայց մենք կ'ուզենք այդ օրը տանել:
Սակայն տանին մասնաւոր փառ մը տալու համար, ան-
հրաժեշտ պեսանք մենք, որ այն օրը ամուսնացնենք
ձեզի, մեր սիրելի խմբապետը՝ Արքիար և մեր խոմբին
ծագիկը՝ Շուալուտ:

Բոլոր միասին ծափանարեցին, մինչդեռ օքպրակ
և Նուարէ կը կարմրէին յուզուած :

«Ամին պատրաստութիւն տեսած ենք զբիթէ :

«Հարսանեկան խմջոյքին համար թուրք գիւղերը՝
առած կմք ոչխար մը, հաց և կարգ մը ուրիշ ուտեկիք-
ներ։ Գլուվ պասկի արարողութեան, հոս մօար կայ
քրիստոնեայ Սուրբիացիներու գիւղ մը, գիշեր մը, պատ-
կագրութեան սախորդ գիշերը, պիտի երթանք առե-
ւանգել գայն։

«Հոռայժմ մինչեւ լաւագնին օրեր կան, այդ պահ
կուսակցութեան ք» :

Երփիար և Նուարդ կը շարունակէին ժպարի :
Երենց ընկերներուն այդ վարմունքը անհուն իսկա-
ղաղուտանքով մը կը լեցնէր իրենց սիրալ :

Վերջապէս եկաւ տարոյն վերջին օրերը՝
Խումբէն չորս հսկի մելնեցաւ դէպի գիւղ, քահա-
նան բերելաւ համար :

Նուարդ զբաղած է ճաշի պատրաստութիւններ տեսնելով։

Արփիար և միւսները քարերով կը պատրաստեն պղտիկ խորան մը, եկեղեցական արարողութիւններուն համար։

Մինչ այդ, անոնք, որոնք քահանան առեւանգելու դաշտ էին, մօտեցած էին գիւղին։

Չուարթ էին բոլորը գիշերուան տօնախամբութեան համար և կը կատակէին։

— Արփիար և Նուարդ կ'ամուսնանան, բայց մենք չենք կրնար ուեւէ ամսւանական նուէր տալ անոնց, ըստ յանկարծ կոպեռնիկ։

— Իրաւունք ունիս, բայց այս լեռներուն մէջ ի՞նչ կրնանք գտնել, պատասխանեց երիտասարդներէն մէկը։

— Ճիշդ է, սակայն եթէ ուզենք, կրնանք բան մը ընել, պատասխանեց Պետրոս, որ նման պարագաներու մէջ միշտ պատրաստախոս էր և կը գտնէր միոյներ,

— Ի՞նչ միջոց մտածեր ես։

— Ոչ մէկ միջոց չեմ մտածած, բայց իմ բազզիս քրայ վստահ եմ։ Ամէն անդամ որ փափաքած եմ բան մը, զայն գլուխ հանած եմ։ Այս անդամ ալ կրնում ըսել որ ամէն ինչ ուղածիս պէս պիտի ըլլայ։

Գիւղին մօտ հասած էին,

Ինչպէս յայանի է, մեր երիտասարդները հալուած ըլլալով թուրք զինուորներու պէս, ինքնինքնին իրք կրնային ներկայացնել։

Ներս մտան գիւղէն։

Իրարու հետ կը լսուէին միայն թուրքերէն։

Գիւղը պարպուած էր։

Երիտասարդներու մէկ մասը զինուոր դաշտ էր, իսկ կրները դաշտ մեխան համած էին։

Քահանան, որ միեւնոյն ատեն գիւղապետ էր, դիմաւորեց զանոնք։

— Բարագ, ըստ Պետրոս, թուրքերէն լեզուով, քեզի հետ քիչ մը խօսելիք ունինք։

Մարդը միամտորէն սկսաւ ետեւանուն երթալ։

Երբ հասան գիւղին ծայրը, յանկարծ յարձակեցան վրան, կապեցին և ձիու մը վրայ նետելով, սկսան փախչիւ։

— Մի՛ վախնար, տէ՛ր հայր, ը սաւ Պետրոս քիչ յետոյ։ Կեանքիդ վտանգ չսպառնար, մենք Հայեր ենք, մեր նապատակը քեզի զէշութիւն ընել չեւ։

Եւ պատմեց թէ ինչո՞ւ համար զինքը առեւանց գած էին։

Թէեւ կառկածեցաւ քահանան, բայց տեռնելով երիտասարդներուն զուարթ, միեւնոյն ժամանակ առնական զէմքը, ասպահովուեւաւ և ուեւէ դիմադրութիւն չըրաւ, թէեւ եթէ գիմադրէր ալ անուգուտ էր։

Երբ մօտեցան այն վայրին, ուր կը գանուէին իրենց միւս ընկերները, Պետրոս կանգնեցաց խումբը և ըստ տղոցմէն մէկուն։

— Դուն տէր հայրը կ'առաջնորդես վեր, մենք ալ մէկ երկու ժամէն կուգանք և ներկայ կ'ըլլանք հարսնիքին։

Քահանան և իրեն ընկերակիցը մեկնեցան։

— Է՞ս, ըստ այն ատեն Պետրոս, որոշենք թէ ի՞նչպէս պիտի ճարենք նուէր մը Արփիարին ու Նըրին մտածել։

Անկարելին կը ինդիրեա։

— Ո՞չ, պատասխանեց Պետրոս, մէկ քանի վայր կեան մտածելէ յետոյ, մեր այսօրուան այս կացութեան պատճառը թուրքերն են, անոնց պատճառով յաճախ

օրական մէկ անգամ կը ճաշենք, ստիպուած ենք բաց օդին պառկիլ, մեր հարսնիքը քարայրին մէջ պարտաւորուած ենք ընել:

«Ուրեմն քանի որ մեր այս բոլոր գժրազդութիւններուն պատճառը անոնք են, պէտք է որ մեր այսօրուան խնջոյքին պէտքերը անոնք հողան: Այսպէս չէ:

— Իրաւունք ունիս, պատասխանեցին ընկերները ծիծաղելով:

— Այո՛, բայց ի՞նչ ընենք:

— Ասկէ մէկ քիլոմէտր հեռու կայ թրքական պահականոց մը:

— Է՛...

— Ուրկէ գիտես:

— Անցեալ օր երբ ուտելիք գտնելու համար կը թափառէին, մինչեւ այդ տեղերը դացի և տեսայ զանոնք:

— Յետոյ...

— Յետոյ երթանք և աեսնենք թէ բարի կ'ըլլա՞ն մեղի ուրէ բան տալու:

— Ենթադրենք թէ չտուին:

— Կ'առնենք:

— Կ'առնենք, կրկնեցին բոլորը միասին:

— Այս առնեն պարզեմ ծրագիրս:

«Թուրք զիսուորի պէս հագուած ենք: Առանց այլնեացի պիտի երթանք և ինքզինքնիս պիտի ներ՝ կայացնենք իրեն թուրքիք:

— Այո՛:

— Ներս պիտի մտնենք, խոհանոց պիտի երթանք և ըսենք թէ կուղանք բաշային կողմէ:

— Ատիկա շատ վտանգաւոր է: Եթէ կասկածին այն ատեն կրնան մեղի ձերբակալել և սպաննել:

— Ոչ մէկ կտսկած պիտի ունենան: Անցեալները մեր սպաննած թուրք ձիաւորին նամակը կայ քովս, անիկա պիտի ցուցնեմ, փաստելու համար թէ փաշային կողմէն կուգամ: Զէ՞ որ այդ նամակը գրուած է փաշային կողմէ:

Ճամբայ ելան:

Զիերը խթանեցին և որարշաւ մեկնեցան: Հասան գետակի մը մօտ, որուն միւս կողմը կը տեսնուէր պահականոցը:

Անցան գետակէն:

Միւս ափին վրայ կեցած էր թուրք պահակ մը:

— Ո՞վ է, պոռաց ան, հրացանը ուղղելով:

— Թուրք զինուորներ:

— Անցէ՛ք:

Քիչ մըն ալ յառաջացան:

Պահականոցին առջեւ կանգ առին:

Պիտոս որոշեց որ միայն մէկ հոգի երթայ և խօսի, մինչդեռ միւսները ձիերուն վրայ կաղմ ու պատրաստ պիտի մնային, հակառակ պարագային իրենց ինքնութիւնը եթէ հասկցուէր, պիտի զիմազրէին և կեանքեր նին սուղ պիտի ծախէին:

Ներս մտաւ:

Պահականոցին մէջ աասնեակ մը զինուորներ միայն կային:

Բայց անիկա մասնաւոր կարեւորութիւն մը ուներ անօր համար, որ պարենաւորման կազմոն մըն էր:

Առանց այլեւայլի Պիտոս ուղղակի զնաց դէպ ի տասնապետը, զինուորական բարեւ մը տուաւ և ըսաւ.

— Փաշան կը սպասէ պարէնի, անմիջապէս պիտի բեացնենք մեր ձիերուն վրայ և պիտի մեկնինք:

— Ինչէն գիտնանք որ փաշային քովէն կուգաք:

— Ես փաշային քարտուղարն եմ։ Ահա անոր ուղղուած նամակ մը։

Տասնամբետը աչք մը պտտցուց թուղթին վրայ, թէեւ կարդալ գրել չէր գիտեր։

— Լա՛ւ, ըսաւ, իր չգիտնալը յայտնի չընելու համար։ Սուլեց, մէկ քանի զինուորներ եկան անմիջապէս։

— Պատրաստեցէք պէտք եղածը, հրամայեց։

Պետրոս դուրս ելաւ զինուորներուն հետ։

Մթերանոցին մէջ զատեց մէկ թիթեղ անոյշ, մէկ քանի տուփ միս, իւղ, ձէթ և կարդ մը ուրիշ ուտելիքներ։

Երբ ամէն ինչ պատրաստ եղաւ, բեռցուցին ձիեւուն վրայ և ճամբայ ելան։

Երբ անցան գետակը, ձիերուն արշտուը արագացուցին։

Երբ աչքէ հեռացան, Պետրոս բարձրաձայն սկսաւ ինդալ։

— Ահա նուէր մը, որ անշուշտ պիտի ուրախացնէ նորապսակ ամոլը և մեր միւս ընկերները։

— Իսկապէս լաւ նուէր, պատասխանեցին միւս ները։ Հասած էին իրենց քարայրին ստորոտը։

Բոլորը հաւաքուած էին հոն։

Սուրբիացի քահանան, որ նախապէս սարւափած էր, արդէն մտերմացած էր բոլոր միւսներուն հետ և տնցած ճաշի սեղանին շուրջ, սկսած էր անյազօրէն ուտել։

Պետրոս պաշտօնական ձեւով մը մօտեցաւ Արքիարի ու նուարդի և հանդիսաւոր կերպով մը ըսաւ։

— Ահա մեր նուէրները թագուհին և թագաւորին, նուէր մը մեր բոլորին կողմէ։

Բոլորը միասին պոռացին։

— Հուրրա։

Վար առին բեռները ձիերէն, բացին և դրին սեղանին վրայ։

Յետոյ նստեցան և սկսան ճաշել։

Ճաշէն յետոյ քահանան կատարեց արաբերէն լեզուով պատկաղրութիւնը։

Ուրախութիւնը շարունակեց մինչեւ ուշ ատեն։

Առաւոտուն երկու երիտասաղներու ընկերակցութեամր քահանան մեկնեցաւ դէպի իր գիւղը։

Արքիարի և Նուարդի համար կը սկսէր նոր կեանքմը։

Անոնք թէեւ ամսւսնացած էին, բայց չէին կրնար ընտանեկան բոյն մը կազմել։

Ընդհակառակը, ստիպուած էին լեռնէ լեռ թափապէլ, որպէս հետեւ գամովլեան սուրի նման կախուած էր իրենց գլխուն սպանման կամ տարագրութեան սպանալիքը։

Օրերը կը յաջորդէին իրարու։

Անգործութիւնը հետզհետէ կը նեղէր մերինները, որոնք միշտ ծարաւի էին նոր արկածներու և նոր վըրէժիններութիւններու։

Իրիկուն մը նստած էին քարայրին մէջ, խարոյկին շուրջը և կը խօսակցէին։

Ընկերներ, խօսք առաւ Արքիար, այսպէս անզործ և ձեռքերնիս ծալլած նստելէն ուեւէ օգուտ չկայ։ Անհրաժեշտ է որ մենք ծրադիր մը շինոնք մեղի համար և ըստ այնմ գործենք։

«Ես մտածում մը ունեցայ, քանի որ այս շրջանին մէջ գրեթէ ոչինչ մնաց ընելիք, փորձ մը ընենք Կովկաս անցնելու։

«Ճիշդ է որ երկար է ճամբան և վառնգալից, բայց մեր կամքը ամէն բանի կրնայ յաղթանակել։

«Եթէ մենք անցնինք Խարբերդ, բաւական դիւրացած կ'ըլլայ գործերնիս։

«Կը մնայ Տէրսիմը անցնիլ , կրզրում հասնելու համար , որուն մօտեցած են Ռուսերը , կ'ըսուիք :

«Անգամ մը որ հասանք մինչեւ ոռուսական գիծերը , արդէն կը նշանակէ թէ փրկուած ենք :

«Տէրսիմի մէջէն անցնելու համար մեծ դժուարութեան մը չենք հանդիպեր :

«Այդ շրջանի Քիւրտերը թշնամի են Թուրքերուն և եթէ քիչ մը դրամ տանք անոնց , մեզի չեն դաշիր և կ'անցնեն ոռուսական գիծերը :

«Երբ համնինք Կովկաս , կը միանանք կամաւորական շարքերուն և այն ատեն աւելի լայն գործունէութեան ասպարէզ մը կունենանք :

«Բոլոր խմբապետները անցած են խումբերու գլուխ : Վանի ապատամբութիւնը յաջողութիւնով պատկուած է և կրզրումը գրաւուելու մօտ :

«Այս բոլոր մեզի թեւեր պիտի տան , ժամ առաջ համանձու անոնց մօտ :

Լուց :

Բոլորը կը մտածէին այն առաջարկին մտախն , որ կ'ընէր Արփիար :

Դժուար և տաժանագին էր այդ ձեռնարկը , բայց այդ պատճառով իսկ հրապուրիչ :

Զէ՞ որ իրենք բոլորը տուն աեղ չունէին . այլ հաւածական , կը թափառէին լեռնէ լու , ի՞նչէ պիտի վախնացին , ի՞նչ կը կորսնցնէին :

Այս մտածումները անցան բոլորին մտքէն :

Պետրոս խօսք առաւ ընկերներուն կողմէ :

— Մենք բոլորս ալ համամիտ ենք քեղի , ըստ ան : Նոյն իսկ կը կարծենք որ որքան շուտ շարժինք , այնքան լաւ է , այնքան օգտակար մեզի համար :

Պատրաստութիւններու սկսան նոյն իրիկունն իսկ :

Արդէն մեծ բան մը չունէին իրենց հետ , Զիերը , հրացանները , ատրճանակները և դաշոյնները :

Ահա այն բոլոր իրերը , զար ունէին :

Կէս գիշերը անցած էր , երբ անոնք փաթթուեցան իրենց վերարկուներուն մէջ և պառկեցան :

Հազիւ քառորդ մը անցած էր :

Յանկարծ դուրսը բազմաթիւ ոտնածայներ լսուեցան :

Բոլորը միասին զսպանակէ մզուածի պէս վերցատկեցին և հրացանները առին :

— Սը՝ սդ , ոչ մէկ ձայն , ըստ Արփիար , ուշադրութիւն ըրէք :

Ցեսոյ կամաց կամաց մօտեցաւ քարայրին ելքին և դուրս նայեցաւ :

Միւսներն ալ լորկ և անշառէ կը հետեւէին անոր , հրացանները պատրաստ , առաջին նշանին կրակելու համար :

Բայց զարմանք մը նկարուեցաւ իրենց դէմքին վրայ :

Տասի չափ ստուերներ կը շարժէին գիշերուան մէջ :

Անոնք զգուշութիւնով կ'իջնէին լեռնէն վար :

Ովքե՞ր էին անոնք :

Թուրքե՞ր թէ Հայեր :

Եթէ թուրքեր էին , իրենց հագուստները բոլորովին տարրեր էին :

Անոնք աւելի շատ Զէյթունցի հայ լեռնականներու հագուստներուն կը նմանէին :

Անհրաժեշտ էր իմանալ թէ ի՞նչ լեզուով կը խօսին : Արփիար դուրս սողաց քարայրէն և ժայռերուն մէջէն անցնելով գնաց զիրք բռնել ձամբուն վրայ , ուրիէ պիտի անցնէին գիշերաշրջիկները :

Մէկ երկու վայրկեան սպասեց :
Վերջապէս երեւան ելան անոնք և խօսակցելով
անցան :

Արփիար ուրախութեան ճիչ մը արձակեց :
Ասոնք թուրքեր չէին :
Կը խօսէին Զէլթունի գաւառաբարբառով :
Արփիարի արձակած զարմանքի աղաղակը լսած էին
անոնք և կանդ տպին :
— Մի՛ վախնաք, Հայեր ենք, պոռաց Արփիար
ժայռին ետեւէն դուրս ելլելով և մօտեցաւ անոնց :

Անմիջապէս միւս ընկերներն ալ եկան :
— Ո՞ւրկէ կուգաք, հարցուց Արփիար :

— Մի՛ հարցնե՛ր, օրերով ճամբայ կտրեր ենք :

Զէլթունէն կուգանք :

— Զէ՛լթունէն :

— Այո՛ :

— Ի՞նչ վիճակի մէջ է Զէլթունը :

— Զէլթուն ոչ եւս է :

— Ի՞նչպէս :

— Զէլթունը տարագրուեցաւ, միտյն մենք բարձրացանք լեռ և կրցանք աղատիլ կոտորածէն :

— Ուրեմն Զէլթունն ալ չգիտցաւ օգտուիլ պատմութեան դասէն :

— Է՛ն, թո՛ղ, մանրամասնութիւնները երբ իմանաք, ձեր սիրտը հաղարտութիւնով, միեւնոյն ժամանակ խոր թախիծով պիտի լցուի :

— Անշուշտ յոգնած ըլլալու էք հիմա : Եկէ՛ք մեր քարայրը, յոգնութիւն առէ՛ք և յետոյ կը պատմէ՛ք բոլոր մանրամասնութիւնները :

Սկան դէպի քարայրը յառաջանցլու :
Ներս մտան և նստեցան գետնին վրայ :

ԶԷՅԹՈՒՆԻ ԻԵՔՆԱՊԱՇՏՈԱՆՈՒԹԻՒՆԸ

Պաշտումը .— Հայ երիտասարդի մը ներսութիւնը .— Թնդանօթ կը սինեն .— Բանակցութիւններ .— Անձնատութիւն :

Երբ բաւական հանգստացան, Զէլթունցիներէն մէկը նրեմիա, որ անոնց պետք ըլլալ կը թուէր, սկսաւ պատմել Զէլթունի հերոսական ինքնապաշտպանութիւնը և անձնատութիւնը :

— Ամենուդ ծանօթ է տարագրութեան հրամանը : «Նոյն հրամանը փակցուեցաւ նաև Զէլթունի եկեղեցիներուն, զպրոցին և կառավարական շէնքին վրաւ : «Ամենուն դէմքին վրայ այդ հրամանին ընթերցումը ժիծաղ մը միայն առաջացուց :

«Զէլթունը անցեալին մէջ տասնեակ մը պատերազմական մզած է կտհէմ փալայի հաղարաւոր զինուորներուն գիմագրած է, հիմա ի՞նչպէս կրնար իր լուները թողոււ, իր կամքովը :

«Երբ հրամանին լուրը տարածուեցաւ ամբողջ քաղաքին մէջ, անմիջապէս բոլոր իշխանները, կուսակցութիւններուն ներկայացուցիչները հաւաքուեցան և խորհուրդ ըրին :

«Աչ մէկ տարակարծութիւն կար ինքնապաշտպանութեան դիմելու մասին, Զէլթունը կրնար ամիսներով գիմանու, բաւականաչափ ուազմամթերք ունէր, պարէնի կողմէ կը նեղուէր միայն, իր դիրքը հրաշալի էր :

«Ծինուած երեք լեռներու մէջտեղը, պաշտպանուած էր ամէն յարձակումի դէմ այդ կողմերէն, Կը մնար միայն մէկ կողմը, զոր շատ դիւրաւ կարելի էր ամրացնել: Ինքնապաշտպանութեան որոշումէն անմիշապէս յետոյ լուր դրկուեցաւ բոլոր թաղերու կտրիճներուն, անմիջապէս հաւաքուիլ վանքը: Հազարէ աւելի երիտասարդներ հաւաքուեցաւ ամէն կողմէ: Մինչ այդ, կառավարական շնչքը գտնուող մէկ քանի տասնեակ ժանտարմաները գայմաքտմին հետ միասին կծիկը դրին:

«Ամրող Զէյթունը Հայերու ձեռքն էր:

«Անմիջապէս վանքին զլուխր շարձրացաւ հայկական դրօշակ մը, վրան խաչով: Յետոյ սկսաւ տենդոտ աշխատութիւն մը: Բոլոր անպաշտպան կէտերուն վրայ խրամներ շնչնցինք: Տեղ տեղ պատնէչներ բարձրացուցինք և ամբողջ Զէյթունը անառիկ դիրքի մը վերտեղինք:

«Երկու օր յետոյ պաշարումը սկսաւ, Բազմահազար զինուորներ եկան դիրք բռնել Զէյթունի շուրջը: Ահազին թիւով թուրք գիւղացիներ եկած էին օգնել զինուորներուն: Սննոք իրենց հետ բերած էին ձիեր, էշեր, ջորիներ, որպէսզի Զէյթունը կողոպտելէ յետոյ իրենց գիւղերը տանին այդ աւարները:

«Թուրքերը իրենց հետ բերած էին 4 թնդանօթներ:

«Հինգերորդ օրը Կափէի նշանը արուեցաւ: Անընդհատ, առանց բոլով մը դադար տալու, թնդանօթները կը ոմբակոծէին: Բարեբաղդաբար նշանառութիւննին լաւ չէր և մեծ կորուստ չէին տար Հայերուն: Հայկական ուժերու հրամանատարները հաստատուած էին վանքին մէջ, ուրկէ կը վարէին ինքնս պաշտպանութիւնը:

«Ինքնապաշտպանութեան մարմնին մտահոգութիւնն էր այսպէս վորել գործերը, որ կարելի եղածին չափ

ինալողութիւն ըլլար: Պաշարժան տասներորդ օրը բոլոր հրամանատարները հաւաքուած էին վանքին մեծ դահլիճը: Կարեւոր ժողով մը կար: Այդ օրը որոշեր էին մէկը զրկել Մարաշ, օգնութիւն աւզելու համար:

«Զորս երիտասարդներ յանձն առեր էին անմիջապէս մեկնիլ, բայց այդ չօրսը մէկ յանձնել ստոյդ մահուան մը, աւելորդ էր: Որոշուեցաւ որ մէկը միայն մեկնէր:

— «Այս իրիկուն, ըսաւ իշխաններէն մէկը, խօսքը ուղղելով մեկնելու պատրաստուող երիտասարդին՝ Օննիկին, օգտուելով մթութենէն՝ կ'անցնիս թրքական գիծը: Երբ համնիս Մարաշ, կը պատմես բոլորը այնտեղի Հայերուն և օգնութիւն կ'ուզես: Աստուած պահէքեղի և առաջնորդ ըլլայ:

— «Ամէն, պատասխանեցին բոլորը:

«Դուրսը ոմբակոծումը և հրացանաձգութիւնը կը շարունակէր դժօսիային կերպով: Երիտասարդը խօստովանեցաւ, հաղորդուեցաւ: Դիշերը զեղեցիկ էր, աստղեր կային, բայց բաւական խիտ էր մութը: Այդ մթութեան մէջ մէկ քանի հոգիներ կը յառաջանալին դէպի հայկական խրամները: Մեկնելու պատրաստուող երիտասարդն էր, իր երեք ընկերներսիւ:

— «Զէնքերդ քննէ, ըսաւ անոնց մէկը:

— «Զափազանց մութ է և դիւրաւ պիտի կրնաս յաջողիւ:

«Հասան վերջապէս հոն, ուր կը վերջանային հայկական դիրքերը:

— Երթաս բարով, երթաս բարով, ըսին ընկերները, Աստուած հետդ ըլլայ:

— Անաք բարով, պատասխանեց Օննիկ:

«Համբուրուեցան: Յետոյ Օննիկ հրաժեշտի նշան մը ընելով աներեւութացաւ խոր մթութեան մէջ:

«Ճամբան շատ վտանգաւոր էր, որովհետեւ ամէն կողմ դրսւած էին թրքական զինուորներ, օրոնք պըղտիկ աղմուկէ մը կինային կասկածիլ և ձերքակալել զինքը: Այսքան մութ էր, որ տասը քայլ անդին աչք աչքի չէր տեսնուէր: Հետզհետէ Զէյթունը կը կորսուէր, իսկ թրքական զիծերը կը մօտենային: Միջոց մը թուշութիւն եկաւ վրան: Վհատեցաւ և մռածեց ետ դառնալ, բայց վատասիրտ ըլլալու մտածումը զինքը ետ կեցուց անշուշտ այդ գաղափարէն:

«Ան ուշադրութիւնով կը քալէր, երբ աղմուկ մը լսեց: Գիշերապան խումբ մը ըլլալու էր: Անմիջապէս փոսի մը մէջ ցատկեց և պահութեցաւ: Արդարեւ թուրք զինուորներու խումբ մըն էր որ կ'անցնէր: Զինուորներուն ոտնածախները հետզհետէ հեռացան: Օննիկ սոտքի ելաւ և սկսաւ առաջ երթալ:

«Ամպերը հետզհետէ կը ծածկէին երկինքը և մութը աւելի կը թանձրանար: Խոկ Օննիկ աւելի և աւելի կը մօտենար թրքական բանակին, որ թաղուած էր քունի մէջ: Ճամբան աւելի և աւելի վատանգաւոր կը դառնար, ատեն ատեն թուրք պահակներ կը տեսնուէին, բայց մութին պատճառով կրնար խուսափիլ անոնցմէ:

Յանկարծ սեւ ստուեր մը ելաւ դիմացը: Թուրք զինուոր մըն էր որ խօսքը ուղղեց Օննիկի:

«—Հասան, դո՞ւն ես:

«Առանց պաղարիւնութիւնը կորսնցնելու Օննիկ պատասխանեց:

«—Ես եմ:

«— Ծխտխոտ ունի՞ս:

«— Ունիմ:

«— Քիչ մը տուր ինձի:

«— Ա՛ռ, պատասխանեց Օննիկ:

«Զինուորը մօտեցաւ, բայց յանկարծ երերաց և

ինկաւ զետին: Օննիկ դաշտինի հարուածով մը անդիի աշխարհ դրկած էր զինուորը: Առանց պաղարիւնութիւնը կորսնցնելու Օննիկ շարունակեց իր ճամբան: Թրքական բանակատեղին մէջ տեղ տեղ միայն լոյսեր կը շողային, ինչ որ նշան էր թէ նստած մարդիկ կային: Օննիկ կը ջանար խոյս տալ պահակներէն և լոյսի ճառագայթներէն: Սակայն մութին մէջ չէր կրնար որո՞ւել իր ճամբան, որով, յանկարծ կանդ առաւ:

«Պաշարուած էր: Ինկած էր թուրքերու բանակատեղին մէջտեղը և կացութիւնը վտանգաւոր էր: Ետ չէր կրնար դառնալ և ոչ ալ առաջ երթալ: Կը մնար մէկ միջոց: Բանակին կառքերուն տակէն սողալով գուրս ելլել այդ շրջանակէն: Բանակէն քիչ անդին կարծառախիտ անտառակ մը, եթէ կարենար ինքզինքը մինչեւ հոն նետել, փրկուած կարելի էր համարել: Որոշումը գործադրեց, կումաց կամաց սկսաւ յառաջանալ կառքերուն մէջէն: Զափէն աւելի յուզուած էր, մահուան և կեանքի բռայէ մըն էր: Եթէ թուրքերը հասկնային իր ներկայութիւնը, կտոր կտոր կ'ընէին զինքը:

«Ժամեմերը կը սահէին:

«Վերջապէս հասաւ կառքերուն եղերքը: Բացասաւան մը կը բացուէր իր առջեւը, խոկ անկէ անդին անտառը: Ոտքի ելաւ: Սկսաւ վազել: Քանի կը մօտենար անտառին, այնքան կ'արագացնէր քայլերը: Թուրք բանակը իր ետեւը մնացած էր այլեւս և հետզհետէ կ'ամնետանար մութին մէջ: Հասաւ վերջապէս անտառը և կորսուեցաւ խիտ տերեւններուն մէջ: Փրկուած էր: Կրտքեց անցաւ անտառը և շարունակեց իր ճամբան: Անտառին վերջանալէն յետոյ տեսնուեցաւ նորէն բացասաւան մը: Այլեւս վտանգի շրջանէն հեռացած կը կարծէր:

Բացաստանին ճիշտ մէջտեբը կար մեծ ծառ մը : Օննիկ դէպի հոն ուղղուեցաւ, բայց յանկարծ ծառերու ճիւղերէն մարդիկ դուրս ելան և վազեցին դէպի Օննիկը :

— «Ո՞վ ես, պոռացին անոնք թուրքերէն լեզուով : Արիւնը սատեցաւ Օննիկի երակներուն մէջ : Խումբ մը թուրքեր, անձրեւին պատճառով ապատաներ էին ծառին տակ և տեսնելով Օննիկը, յարձակեր էին անոր վրայ : Ահաւոր աղտղակ մը թնդացուց օգը : Հրացանները կ'որոտային :

«Թուրքերը կատաղօրէն յարձակեցան Օննիկին վրայ, որ ինքինչը կորսնցուցած, աւկաստանած էր ծառի մը ետեւը և անընդհատ կը կրակէր յարձակողներուն վրայ, որնց մէկ քանիները ինկան գեախն : Թուրքերը աւելի կատղեցան, որ, մէկ հոդի կրնայ այդքանի դէմ դնել և դաշոյնները քաշած առաջ խոյացան : Օննիկ ալ իր դաշոյնը քաշած էր և աչքերը արիւնով լեցուն, հագուստաները պատռած, մազերը ցցուած կը կռուէր կատաղօրէն :

— «Եա՛ Ալլահ, կը պոռալին թուրքերը, իրնց անյաջողութենէն մոլեգնած :

— «Զարկէ՛ք, ողջ ողջ բռնեցէք, կը պոռային :

«Կորիւն աղմուկէն թուրք բանակը արթնցած էր և ձիաւոր ու հետեւակ բոլորը կը վազէին տեսնելու համար թէ ի՞նչ կը պատահի : Յանկարծ դնդակ մը զարկաւ անոր աջ թեւին և դաշոյնը ինկաւ ձեռքէն : Ուրիշ դնդակ մը ծակեց անոր վիզը և հերոս երիտասարդը մէկ վայրկեան յետոյ փէնց շունչը, մինչդեռ թուրքերը դաշոյններով ծակ կ'ընէին մարմինը այդ հայուն : որ տասնեակ մը թուրքերու մահուան պատճառ եղեր էր :

«Այս մանրամասնութիւնները լսեցինք յետոյ թուրք գերիէ մը : Օննիկի սպանման լաջորդ առաւօտուն, մէկ

քանի զինուորներ, ամէնէն առաջաւոր դիրքերուն վրայ կը դանուէին : Յանկարծ մէկը վաղերով մօտեցաւ մեղի :

— «Կը տեսնէ՞ք, հոն սա ծառին վրայ երեւցածը :

— «Ի՞նչ կայ :

— «Ծառին վրայ բան մը կը շարժի... կախուած մարդ մըն է :

— «Այո՛, ստոյգ է, ըսինք բոլորս :

— «Ճէր Աստուած, պոռաց յանկած մէկը, Օննիկն է մեր պատգամաւորը :

«Լուր տարածուեցաւ դիրքէ դիրք, Կատաղութիւնը և յաւզումը ընդհանուր էր :

— «Վրէ՛ժ կը պոռային Զէյթունցիները, վրէ՛ժ պէտք է լուծել :

«Ոչ մէկ մարդկային ոյժ չէր կրնար կանգնեցնել այդ քաջարի լեռնականները, Բոլորը միասին դուրս խօսւեցին դիրքերէն, Կուրօրէն կը վազէին դէպի ի ծառը, ազատելու իրնց ընկերոջ՝ անձրուրաց Օննիկին դիմակը :

«Լեռ ու ծոր ծածկուեցաւ ծուխով : Կոփիւն աղմուկը ահոելի էր. կիներն իսկ խանուած էին լարձակողներուն, գաւաղաններով, երկաթէ ցողերով զինուած : Թուրքերը չկրցան դիմադրել և շուառով փախուստի դիմուցին : Ահազին թիւով թուրքեր ջարդուեցան : Վերջապէս հասան այն ծառին մօտ, ուր դիմակը կախուած էր, վար առին ծառէն և վերադարձան դէպի ի իրենց դիրքերը :

«Թուրքերը այդ ահոելի նախճիրէն սարսափած, ոչ խոկ փորձ ըրին արգիկելու զանոնք, որ տանին դիմակը :

«Նոյն իրիկունն իսկ կատարդուեցաւ թաղումը : Ահազին բազմութիւն մը եկեր էր զերջին յարգանք մը մատուցանելու հերոսին ածիններուն, ներկայ էին բլոր իշխանները, թաղապետները, Գիշերը խաղաղ և

գեղեցիկ էր, երբ թաղման կարգը կատարող քահանան սկսաւ «Հայր մեր որ յերկինս ես...» հեծկլտուք մը ծայր տոււաւ ամբողջ ներկաներուն մէջ: Կուլային բոլորը այր, կին, ծեր, տղայ: Այդ մարդիկը, որ չէին գիտեր թէ վաղը ողջ պիտի մնային թէ ոչ, այդ մարդիկը, որոնք մահը արհամարհեր էին և կ'արհամարհէին, չէին կրնար զսպել իրենց արցունքները այդ երիտասարդին, զրեթէ պատանիին դիակին առջեւ և իրենց աչքին առջեւ կը պատկերանար անոր անձնութացութիւնը:

«Քարոզիչը, որ խօսեցաւ դամբանական մը, գերազանցեց ինքըլինքը:

— «Մահ իմացեալ անմահութիւն է»: Այսպէս ըստ ան, պատկերացուց այդ համեստ երիտասարդին կեանքը և հերսոսական վախճանը իր հայրենիքին և իր ժողովուրդին համար: Բոլոր ներկաները մէյ մէկ ափ հոդ նետեցի: այդ գերեզմանին վրայ, որ կոչուած էր ուխտատեղի մը դառնալու: Օննիկի եղերական մահէն յետոյ այեւս աւելորդ էր մտածնլ նորէն մէկը զրկելու մասին: Ատիկա պիտի նշանակէր պարտալ տեղը մահուան գիրկը զրկել ուրիշներ:

«Թուրքերը հետզհետէ աւելի կը խստացնէին պաշարումը, թնդանօթները դադար չէին առներ և շարունակ կը սմբակոնէին զիրքերը: Զէյթունը իր ուժերուն ձգուած պարտաւորուած էր իր գոլութիւն մասին մըտածել: Եւ ահա հալուն հարամիտ սպին նորէն գործեց, Առտու մը քաղաքին բոլոր արհեստաւորները, զինագործները, դարբինները վանք կանչուեցան: Խնդնապաշտապանութեան մարմնը բացատրեց անոնց ինդիրը:

— «Անհրաժեշտ է թնդանօթ մը շինել թուրքերուն պատասխանելու համար:

«Բոլոր այդ արհեստաւորները իրարու երես նայե-

ցան: Դժուար գործ էր առաջարկուածը, բայց պարագաներու ստիպման տակ պարտաւոր էին զլուխ հանել:

«Մէկ քանի ամէնէն ճարտար վարպետներուն յանձնեցին այդ գործը: Հինգերսրդ օրը թնդանօթը պատրաստ էր: Թէեւ նախնական ձեւով, բայց բաւական լաւ զէնք մը եղած էր: Քահանայ մը օրնեց թնդանօթը որ երբ առաջին անգամ որսաց, թուրքերու մէջ սարսափ և զարմանք առաջ եկաւ: Անոր ուումբերուն տարափին տուկ կ'իյնային բաղմաթիւ թուրքեր, որոնք կարծելով որ Հայերը թնդանօթ չունին, թնդանօթին դէմ պաշտպանուելու համար զիրքեր շինած չէին:

«Կոիիւը շարուածկուեցաւ տակաւին օրերով, բայց կացութիւնը հետզհետէ յուսահատական դարձաւ: Թուրքերը կը մտածէին այնպէս ընել որ Զէյթունցիները անձնատուր ըլլան անօթութիւնէն ստիպուած, ատոր համար ալ շատ չէին աճապարեր:

«Յանկարծ առաւօտ մը սպիտակ գրօշակ պարզած մէկը մօտեցաւ հայկական դիրքերուն: բանագնաց մըն էր անիկա: Հրացանի կրակը դադրեցուցին Զէյթունցիները և երկու հոգի դացին, կապեցին բանագնացին աչքերը և բերին հայկական դիրքերուն մէջ:

— «Ի՞նչ կուզես, հարցուց զիրքին խմբապետը:

— Իշխաններու ժողովին տարէք զիս, ըսելիք ունիմ:

— Մեզի ըսէ, մենք կը հաղորդենք անոնց:

— Ոչ, շատ կարեւոր է, պէտք է անձամբ տեսնեմ, յայտարարեց մարդը:

«Ստիպուեցան վանք տանիլ, ուր իշխանները հաւաքուած էին և կը խորհէին թէ ի՞նչ պէտք է ընել: Երբ այդ կապկապուած մարդը մտցուցին ժողովարահէն ներս, իշխաններէն մէկը հարցուց:

«— Ո՞վ է ասիկա

«— Թուրքերուն կողմէ եկած եմ կ'ըսէ: Կարեւոր ըսկիքներ ունի եղեր:

«— Սա նամակը յանձնեցին ինձի թուրքերը, ձեզի տալու համար:

«Ժողովին քարտուղարը բացաւ նամակը և կարդաց հետեւեալ գրութիւնը:

«Զէյթունցինե՛ր, ալսքան օրէ ի վեր ձեր զիմացրութիւնը ինձի հիացում պատճառեց: Օսմանեան փառապանծ փատիշահին շնորհովր, եթէ կոփուր դադրեցնէք, ձեզի չպիտի դպինք: Տեղափոխութեան հրամանը չպիտի դործադրուի, ձեր կեանքը, ինչքը, պատիւը անմնաս պիտի մնայ, պայմանով որ զէնքերը յանձնէք: Բայց եթէ 48 ժամուան մէջ անմիջապէս զէնքերը վար չդնէք, Աստուծոյ հրամանով քար քարի վրայ չպիտի մնայ Զէյթունի մէջ, ամբողջ քաղաքը պիտի աւերեմ և ձձկեր երախայէն մինչեւ զառամած ծերունին չպիտի կրնայ աղատիլ իմ անեղ բարկութենէս: Եթէ կը սիրէք ձեր ընտանիքներուն կեանքը, հպատակեցէք կառավարութեան և փրկուած պիտի ըլլաք:

Հրամանաւար՝ Թէվզիիդ.

Ասր լուսւթեան մը մէջ կարդացուեցաւ այս նամակը, երբ յանկարծ քարտուղարը դառնալով ժողովականներուն, ոսաւ:

— Յաւելուածական մաս մըն ալ կայ, մտիկ ըրէք:

«Անմիջապէս զէնքերը յանձնեցէք և հպատակեցէք օսմ. բարեխնամ կառավարութեան, թէ ձե՛ր և թէ ուրիշ վայրերու հայութեան կեանքը փրկելու համար: Մենք կ'երաշխաւորենք որ ոչ մէկուն քիթը պիտի արիւնի:»

«Այդ յաւելուածին տակը ստորագրած էին Հալէպի

գերման հիւպատոսը և հայ ծանօթ անձնաւորութիւններ որոնց դատապարտութեան վճիռը պիտի տայ պատմութիւնը:

«— Երբէ՛ք, գոչեցին մէկ քանիները, երբէ՛ք չենք կրնար զէնքերը յանձնել:

«— Ձեզի հետ համամիտ պիտի ըլլայի, ըօաւ մէկը, եթէ բաւականաչափ զէնք և պարէն ունենայինք, ըստ ծերունի մը, բայց դժբաղդարար այդ երկուքն ալ ըստ պառելու մօտ են զրկթէ: Քանի մը օրէն ոչ փամփուշտ, ալ ուտելիք պիտի մնայ և այն ատեն մեզի սպասող ճակատագիրը աւելի ահանելի պիտի ըլլայ...»

«Կանգ առաւ ծերունին, մոտը և ճնշուած, մինչգեռ մէկ քանի հոգիներ կը մրմնջէին.

«— Ճիշդ է...

«Այոր և երկար լուսւթիւն մը տիրեց որահին մէջ, որուն դրան առջեւը կը սպասէր բանագնացը, նամակին պատասխանը ստանալու համար: Վերջապէս ներկաներէն մէկը խզեց լուսւթիւնը.

«— Կանչենք րոլոր կոռուողները և անոնց կարծիքը հարցնենք:

«— Այո՛, այո՛. թող անոնք որոշեն թէ ի՞նչ պէտք է ընկել:

«Բիչ վերջը բոլոր զանգակները սկսան հնչել: Դիրքերուն վրայ մնացին միայն անոնք, որոնց ներկայութիւնը անհրաժեշտ էր. մինչդեռ միւները հաւաքուցան վանքին մեծ հրապարակը: Ժողովականներէն մէկը ելաւ և պարզեց կացութիւնը:

«— Ապարդիւն է շարունակել կոփուր, երբ փամփուշտ չկայ, երբ ուտելիք չկայ: Յանձնենք զէնքերը: Գերման հիւպատոսը կ'ապահովցնէ որ բան մը չպիտի պատահի, հայ երեւելիներ ալ ստորագրած են:

«Ոչ ոք պատասխան առւաւ, ոչ մէկը կրնար հաշութիւն անձնատուր ըլլալու գաղափարին հետ, Սակայն լուելեայն կը հասկցուէր թէ չկար ուրիշ միջոց, Անոնք հաւած կ'ընծայէին գերման հիւզատոսին խօսքին, իրեւ քաղաքակրթուած եւրոպացիի: Զէին յիշեր թէ այդ պառնիկ եւրոպան քանի քանի անդամներ խափեր էր հայ ժողովուրդը:»

«Որոշուեցաւ վերջապէս որ անձնատուր ըլլայ Զէյթունը: «Զէյթունը անձնատուր... արծիւներու բոյնը քանդուած»:

— Երբէ՛ք... յայտարարեցին այն մէկ քանի երիտասարդները միայն, որոնք ներկայ են հոս:

«Նոյն օրն իսկ, անսնք որ անձնատուութեան կողմակի չէին, առին իրենց զէնքերը, առին փամփուշտներ և մեկնեցան, մինչդեռ բանագնացը կը տանէր անձնատուութեան լուրը: Մենք այդ հեռացողներուն մէջնէինք: Նոյն իրիկունն իսկ թուրքերը մտեր էին Զէյթուն: Մնացեալը յայտնի է ձեզի...»

Պատմող երիտասարդը չկրցաւ շարունակել իր խօսքը, արցունքները՝ բարկութեան արցունքները կը խեղդէին զինքը և կանդ առաւ:

Բոլորին զէմքը մոայլած էր: Բանակներու սարսափ ազդող Զէյթունը ոչ եւս էր: Կարելի՞ էր երեւակայել առկէ մնծ հարուած մը հայութեան համար, կարելի՞ էր հաշտուիլ այդ մտքին հետ:

— Այո՛, շարունակեց պատմողը, Թուրքերը նոյն իրիկունն իսկ մտեր են Զէյթուն, հաւաքեր են զէնքերը և տուեր տարագրութեան հրամանը: Խարուեր էին Զէյթունցիները, բայց ճար չկար: Տարագրութեան ճամբան և աքսորը եղաւ վերջակէտը այս հերոսամարտին և ողբերգութեան:

Հոեց:

Արշալոյ-ը ծագելու վրայ էր: Մթնշաղին մէջ գաղտագողի մէկ քանի արցունքներ կ'երեւային բոլորին դէմքին վրայ: Ատելութիւնը և վրէժը կ'եռար բոլորին սրաին մէջ:

— Տէ՛ր Աստուած, բաւական չէ՞ այսքան հերսութիւն, մարտիրոսութիւն և տառապանք: Ի՞նչ մեղք է գործեր այս ժողովուրդը ամէն վայրկեան Գողգոթան բարձրանալու և խաչուելու համար: Զպիտի գայ վերջապէս յարութեան օրը:

Այսպէս կը մտածէին բոլորը, մինչդեռ արեւուն առաջին ճառագայթները թափանցելով քարայրէն ներս կը սթափեցէին այս ընկճուած երիտասարդները իրենց անհուն վիշտէն:

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Ճգնածամային րոպէներ.— Հալածական. —

Փոսին մէջ.— Օգնութեան կը հասնին

Մէկ քանի օր բացարձակապէս անհրաժեշտ էր, որպէսզի կազդուրուէին Զէյթունի փախստական լեռնորդիները:

Այդ մէկ քանի օրը սակայն պարապ չանցուցին: Քննցին այն ծրագիրը, զոր պատրաստեր էին Արփիար և իր ընկերները խորհեցան զայն գործադրելու մասին:

Առանց ժամանակ կօրսնցնելու պիտի անցնէին Խար-

բերդ, ուրկէ բարձրանալով Տէրսիմ պիտի երթային միանալ ուղղակի Խուսերուն և հայ կամաւարներուն, որոնք գրաւելէ յետոյ Վանը, կը սպառնային արդէն կը զրումին: Խումբը բաւական ստուարացեր էր, մօաւորապէս քսան հոգի: Բայց այդքան բազմութիւնով ճամբորդել վտանգաւոր ըլլալուն, որոշեցին բաժնուիլ եղեք խումբի: Առաջին խումբը պիտի մեկնէր առաւօտուն Զէրթունցի հրամանատարին զեկավարութեան տակ, երկրորդ խումբը հրամանատարութեամբ Պետրոսի. պիտի մեկնէր մէկ քանի ժամ յետոյ, իսկ Սրբիար ու Նուարդ է՞ն վերջը պիտի մեկնէին Կոպեռնիկի և Կարօի ընկերակցութեամբ:

Երեք խումբերը պիտի միանային իրարու մէկ օրուան ճամբայ հեռու տեղ մը, ուր թրքսկան զինուորներու կայաններէն բաւական հեռու կը գտնուէր.

Մեկնեցան խումբերը իրենց որոշեալ ժամուն: Երեկոյեան ճամբայ եւաւ Սրբիարի խումբը: Ամբողջ գիշերը և յաջորդ օրը գացին և երեկոյեան դէմ հասան անտառ մը, որ կը տարածուէր բաւական հեռուները:

Կոպեռնիկ, որ Կիլիկեցի էր, լաւ կը ճանչնար այդ շրջանները:

— Մէկ քանի ժամին, այս անտառին լնոցած տեղը պիտի հանդիպինք մինէ առաջ մեկնած ընկերներուն, Պանլը Կէջիտ կոչուտծ տեղը, ըսաւ ան:

Լուսինը կը բարձրանար հորիզոնին վրայ և կը լուսաւորէր շրջակայքը, խորհրդաւոր երեւոյթ մը տալով անտառին:

— Առ ի՞նչ է ըսաւ յանկարծ նուարդ:

— Գայլեր, կը փախչին:

Արդարեւ ծառերուն մէջտեղէն երկու գայլերու շաւքը սահեցաւ և կորսուեցաւ:

— Ահա երբորդ մըն ալ . չորրորդ մըն ալ:
— Ո՞չ, գայլեր չեն անոնք, եղջիրուներ են,
— Ի՞նչ տարօրինակ է, փոխանակ եղջերուները
փախչելու գայլերէն զանոնք կը հալածեն:

— Վատանգ մը կայ հոս:
Արագացնենք ձիերու ընթացքը:

Զիերը խթանեցին և քառամբակ սկսան, արշաւել:

— Գէշ նշան ըսաւ յանկարծ Կոպեռնիկ, քանի որ
զազանները իրենց որչերէն կ'ելին և կը փախչին, ա-
տիկա նշան է թէ մէկէն վախ ունին:

— Որո՞նք կրնան ըլլալ ատոնք:

— Զինուորներ:

— Թօւրք զինուորներ:

— Հաւանաբար:

— Եթէ այդպէս է, փախչինք, Անշուշտ մեր վրայ
պիտի յարձակին:

— Գայլերուն ետեւէն անտառ մտնենք:

— Անկարելի է: Թէեւ կ'ազատինք առժամապէս
բայց նորէն կը հասնին մեր ետեւէն:

— Վայ անպիտան... Ակայն գայլերը միշտ բա-

նակներու եաեւէ կ'երթան և երբեք առջեւէն:

— Այո՛ և անոնք որ բանակին կողքերը կը դըտ-

նուին, եաեւ կ'անցնին, իսկ անոնք որ դիմացը կը
գտնուին. կը փախչին:

— Կը տեսնես... կարծես երկրորդ լուսին մը կը
ծագի...

— Տէր Աստուած, ի՞նչ է տափկա:

— Սըսա, Թօւրքերն են, կամաց խօսէ:

— Եթէ անտառը անցնինք, ազատուած կ'ըլլանք:

— Ո՞չ անտառէն յետոյ զաշտ մը կայ, իսկ նորէն
անտառ մը, Անդամ մը այդ անտառը հասնինք, ամէն
բան վերջացած կ'ըլլայ:

Մարակեցին ձիերը և-լուռ սրարշաւ սկսան կարել անտառը : Ծառերը հետզհետէ կը ճօսրանային :

— Երդում ըրէ Արփիար, ըսաւ նուարդ, երբէք զիս ողջ չպիտի ձգես թուրքերուն ձեռքը :

— Կ'երդնում, որքան ատեն որ ողջ եմ, ոչ ոք կընայ քու մազիդ մէկ թելին դպչիլ :

Շուտով հասան դաշտին մէջ : Իրենց ընկերներ պիտի սպասէին միւս անտառին մէջ : Դաշտին կէսը հաղիւ հասեր էին, երբ Արփիար պոռաց .

— Նայեցէք... կը տեսնէք :

— Այո՛, կը տեսնեմ, պատասխանեց կոպեռ, մացաներ, ձիւղեր :

— Որոնք կը շարժին սակայն : Թուրքերն են, կը հալածեն մեզի :

Մրագօրէն կը մօտենալին անտառին : Սակայն թուրքերն ալ հետզհետէ հող կը շահէին և լուսնի լուսին տակ անսոնց ստուերները կը հասնէին մինչեւ մեր փախրստականները :

Ցանկարծ լսուեցաւ աղաղակ մը .

— Ալլա՛հ, ալլա՛հ:

Թուրքերը կ'ոռնային և կ'ոգեւորէին իրենց ձիերը .

— Զիս սահեցաւ, պոռաց յանկարծ ձիաւորներէն մէկը :

— Վնաս չունի, լիսաս չունի, յառա՛ջ միշտ, պոռաց Արփիար, կը մտածէր ստկայն, թէ եթէ յոզնած ձիերը աւելի առաջ չերթային, թուրքերը պիտի հասնէին և բոլորը գերի պիտի բռնուէին :

— Զիս սայթաքեցաւ, լսուեցաւ երկրորդ անգամ :

— Փոյթ չէ, յառաջ, պատասխանեց Արփիար :

Վերջապէս հասան անտառ և մտան ծառերուն մէջ : Սակայն արդէն թուրքերը հաղիւ հարիւր քայլ հեռու է՛ն իրենցմէ :

Արփիար վճռական որոշում մը տուաւ :

Դարձաւ միւս ընկնրներուն և ըսաւ .

— Դուք և նուարդը փախէք : Մենք Կոպեռնիկի հետ հոս պիտի մնանք :

Անսնք մեկնեցան, իսկ իրենք դիրք բռնեցին ծառի մը ետեւը և ծածկուեցան խիտ մացառներուն տակ :

Թուրքերու ձիերուն ոտնաձայնը կը մօտենար և կ'արձագանդէր անտառին մէջ :

— Եկան շնչաց Արփիար, երեք հոգի են և ուղակի մեր վրայ կուգան :

Հաղիւ տասը քայլի բացուածք մը մնացեր էր իրենց և անսոնց միջեւ, յանկարծ հրացանի երեք հարուած լսուեցաւ և երեք թուրքեր ինկան ձիերէն :

— Շուտ, փախէնք պոռաց Արփիար :

Նետուեցան ձիերուն վրայ և առաջ ոլացան :

Միւս թուրքերը հասնելով իրենց ընկերներուն դիակներուն մօտ, կանգ առին սարստիած : 20 հոգիի չափ հաւաքուեցան հոն և նորէն սկսան հետապնդումի, բայց այս անգամ խմբովին :

Հրացանի գնդակ մը սուլելով անցաւ : Երկրորդ մը, երրորդ մը յաջորդեցին անսոնց, որոնք գրեթէ քսուելով կ'անցնէին :

Հաղիւ քիչ մը առաջ գացած էին, յանկարծ կոպեռնիկի ձին սահեցաւ և ճաթելով ինկաւ :

Արփիար ալ կեցուց իր ձին, վար ցատկեց և կոպեռնիկի հետ մտան անտառին խօրը :

Բայց թուրքերը տեսան այս շարժումը և իրենք և ձիերէն իջնելով սկսան հալածել փախստականները :

Իսկական հալածանք մը սկսաւ Ծառերուն ձիւղերը, մացառները կը ճանկրտէին երիտասարդներուն երեսները : Արփին լուայ եղած էին անսնք : Կը վաղէին, կը սողային, կը ցատկէին և արիւն քրտինքը մտած էին :

Յանկարծ կոպեռնիկ ճիշ մը արձակեց :

— Ի՞նչ պատահեցաւ, հարցուց Արփիար:

— Փոսի մը մէջ ինկայ, այլեւս ուժասագառ եմ,

չեմ կրնար ճամբաս շարունակել, դուն փախիր :

Սակայն Արփիար ալ ցատկեց փոսին մէջ և ձեռ-

քովը փակելով ընկերոջ բերանը, ցած ճամսով, զրեթէ փոփալով ըստ :

— Լուռ, թերեւս չտժանեն մեզի և անցնին երթան, Շունչերնին բռնած սպասեցին :

Տագնապալից բոսէներ կ'անցնէին : Մահը իրենց գլխուն վերեւ կը սաւառնէր, բայց միեւնոյն աշտեն աշատութիւնը իրենց մօս էր :

Յանկարծ թուրք մը ինկաւ փոսին մէջ, բայց ճիշ մը հանելու ժամանակ չունեցած Արփիար մէկ հարուածով սպաննեց դայն :

Մէկ քանի անձկալից բոսէներ անցան: Թուրքերը կայծքարով լոյս կ'ընէին և կը խուզարկէին շրջակայքը. Հայերը գտնելու համար :

Հետզհետէ կը մօտենային փոսին, զինուորներէն մէկը կայծքարով զարկաւ և փոսին մէջ տեսաւ երկու Հայերը, որոնք կը պատրաստուէին իրենց կեանքը սուղի ծախել :

— Հոս եկէք, կեալուրները հոս...

Զկրցաւ նախադասութիւնը աւարտել, հրացանի պայթում մը լսուիցաւ և սպաննուած թուրքը ինկաւ փոսին մէջ :

Ոտնաձայներ լսուեցաւ, միւս թուրքերը լսելով հրացանին ձայնը կը վազէին այդ կողմք :

Այս բոլորը տեղի աւնեցած էր մէկ քանի երկվայր կեանի մէջ: Արփիար և Կոպեռնիկ իրենց վերջին վայր կեանը հասած կը կարէին երբ մէկնիմէկ համազարկ

մը լսուեցաւ: Համազարկներուն յաջորդեց աղաղակ մը .

— Յառաջ :

— Ալլա՛հ, ֆէտայիները... լսուեցաւ թուրքերուն կողմէ, որոնք ձգելով Արփիարն ու Կոպեռնիկը, ետ զարձան նոր թշնամիներուն դիմագրարւելու :

Առաջին հրացանաձգութեան յաջորդեցին ուրիշներ :

Աղաղակներ, հանդիմներ, ցաւի ճիշեր կը լսուէին :

Արփիար և ընկերը կծկուած փոսին մէջ, վայրկեան մը չհասկցան թէ ինչ կը պատահի :

— Մերիննե՛րը, մերիննե՛րը, պոռաց Արփիար :

Մէկ վայրկեան յետոյ մեր երկու երիտասարդները փոսին եղերքն էին և անընդհատ կը կրակէին թուրքերուն վրայ :

Այս անակնկալ յարձակումն սարսափած թուրքերը խառն ի խուռած փախուստ տուին, բայց իրենցմէ մէկ քանին միայն կրցաւ տղատուիլ, մինչդեռ շատ մը դիակներ ինկած ճամբուն վրայ :

Յաղթանակը շահուած էր առանց կորուստիք :

Քիչ յետոյ այդ նախճիրը վերջ գտած էր և անտառը իր նախկին լռութիւնը ստացած, մինչդեռ լռումնը կը բարձրանար ծառերուն գագաթները լուսաւորելով և ցուլացնելով իր լոյսը պատերազմի դաշտին վրայ :

Քիչ յետոյ Արփիար և Կոպեռնիկ ալ միացան միւսներուն: Բոլորը հոն էին, նուարդն ալ հոն էր:

Ահա՛ թէ ինչ պատահած էր:

Երբ նուարդ և միւս ընկերները բաժնուելով Արփիարէն սրարշաւ հեռացեր էին, քիչ անդին անտառին մէջը հանդիպեր էին իրենց ընկերներուն: Առանց ժամանակ կորսնցնելու բացատրելէ յետոյ պատահածը, բալօրը միասին վազեր էին օգնելու երկու երիտասարդ-

ներուն , որոնք այդ բոպէին մահու կենաց կոփւ մը կը
մղէին :

Մնացեալը յայտնի է : Ոչ ոք պակսած էր իրենցմէ ,
միայն Նուարդ թեթեւ սկրգուք մը ստացած էր թեւէն :

Գիշեր մը Տաւրոսի լեռներուն մէջ խումբ մը սուաջ
կ'երթար : Մնոնք բոլորը զինուած էին թրքական հրա-
ցաններով և հեծեալ : Խնչպէս որ ընթերցողը կրցաւ
հասկնալ , մեր Հայերն էին , որոնք արդէն ձեռնարկած
էին Կովկաս հասնելու իրենց ծրագիրը գլուխ հանել :

Կ'ընտրէին ընդհանրապէս սովորական ճամբաներէն
հեռու վալրեր , որպէս զի հանդիպումներ չունենան
թուրք զիւղերու կամ զինուորներու ջոկատներուն :

Վերջապէս բլուրներու շարքը ձգելով , բաց դաշտին
մէջ ելան : Լուսնին արծաթափայլ ճառագայթները կը
լուսաւու էր լըջակայք :

Ջմեռ էր , ամբողջ համայնապատկերը ծածկուած
ձիւնով և ձիերը գֆուարութիւնով առաջ կ'երթային :

Երբ հասան դաշտին մէջ , բոլորը միասին վար ի-
ջան , որովհետեւ հետզհետէ ցուրտը կը խստանար եւ կը
վախնային պաղ առնելէ . Զիւրեէն մէկուն վրայ բեռցուած
էր պաշար և տիկ մը օղի :

Կանգ առին և իրենցմէ մէկը գնաց օղիին տիկը բե-
րաւ և մէյմէկ քիչ տուաւ ամէնուն , որպէսզի տաք-
նան : Բոլորը յազնած երեւոյթ մը ունէին . Արդարեւ կը
ձիավարէին երկու օրէ ի վեր :

Վերջին յարձակումէն յետոյ , զոր թուրքերը ըրեր
էին և որուն իրը արդիւնք բոլոր թուրքերը ջարդուեր
էին , այդ կոփւէն յետոյ առանց դաշտար առնելու շարու-
նակեր էին ճամբանին , ժամ առաջ Բարերդ համելու
համայր Ճամբան հանդիպեր էին ուրագրեսլներու . Կա-
րաւաններուն :

Անպատմելի տառապանքը յաճախ ընդվկեցուցեր էր
զիրենք , յարձակեր էին , բայց իրենց ամրողջ գործը
քանի մը թուրք սպաննելէն անդին չէր անցած :

Ուր կրնային տանիլ այդքան հայերը : Կ'աղատէին
զանոնք , բայց չէին կրնար մինչև վերջը անոնց պաշտ-
պանութեան հոգը իրենց վրայ առնել . Եւ թուրք ժան-
տարմաները սպաննելէ յետոյ կը շարունակէին իրենց
ճամբան , բաղդին ձգելով զանոնք :

Քիչ վերջը հասան կիբճի մը առջեւ :

Ահեղատեսիլ երեւոյթ մը ունէր :

Երկու կողմք տղառաթներ , անմատչելի ժայռեր
որոնք վալրի գաղաններու , զանազան կենդանիներու
որջեր էին : Հոս ու հմն ժայռի կտորներ գիշերուտն մը-
թութեան մէջ մարդկային կերպարան քններ ունէին :

Գիշեր ատեն անկէ անցնի վտանգաւոր էր , որով-
հետեւ երկու հոգին , պահուըտած ժայռերուն ետին ,
կրնային բնաջինջ ընել ամբողջ գումարտակ մը :

Մտան քարայրներէն մէկուն մէջ : Ցուրտը սոսկալի
էր , անմիջապէս ֆափի ձիւղեր կտրեցին և խոշոր խա-
րոյի մը պատրաստելով , վառեցին :

Ծնորհիւ անոր քիչ յետոյ բաւական տաքցած էին
եւ իրենց հագրւասները չորցած : Մէմէկ կտոր բան
կերան և իրենց վերարկուներուն մէջ փաթթուելով
պառկեցան :

ԿԱԼԱՆԱԽՈՐ

Պետքան կը ձերբակալուի ախոռին մէջ.—
Դիմադրութիւնը.— Ընկերները կը հասնին:

Կէս գիշերին Պետրոս արթնցաւ քունէն, կը մսէր:
Ոտքի ելաւ, քանի մը շարժումներ ըրաւ տաքնալու
համար և դուրս գնաց քարայրէն:

— Սնդամ մը երթամ շրջակայքը դիտել, ըստ մըտ-
քով, թէեւ կարենամ ունէ բան մը զտնել և մնկ հցաւ:

Հետք առաւ միայն ատրճանակը, իսկ հրացանը ձը-
գեց ընկերներուն մօտը, որոնք կը շարունակէին քնա-
նալ:

Բաւական հեռացաւ քարայրէն, բայց յանկարծ
զգաց որ անկարող է ճամբան շարունակել:

Կորսուուծ և խրած էր ձիւներուն մէջը և առանց
ուրիշի մը օգնութեան փրկութիւն չկար իրեն համար:

Երբեք մահուան մօտենալը այդքան սարսուռ չէր
պատճառած իրեն: Գանուեր էր բազմաթիւ կոիւներու
մէջ, զրիթէ անվաս ազատեր էր, բայց հիմա, հոդ,
ձիւներուն մէջտեղը անարդ մահ մը կը սպասէր իրեն:

Իր զիակը ագռաներու և գայլերու կեր պիտի ըլ-
լար, մինչդեռ ինք երիտասարդ էր տակաւին և ճամբայ
կար իր առջեւը զոր պէաք էր արդիւնաւոր դարձնել:

Մէկէն իմէկ գաղափարները իրափ խառնուեցան,
թմրութիւն մը պատեց զինքը, բայց նոյն միջոցին ահ-
ուելի մղձաւանջ մը սկսաւ ճնշել:

Երազին մէջ կը կարծէր որ ահաւոր ճիւաղներ
կուրծքին վրայ նստեր էին, ձեռքերն ու ոտքերը կը
կապէն: Աղաղակներ ու քրքիջներ կը լսէր, յետոյ կար-
ծեց որ սատանաներու խումբ մը պար կը դառնար իր
շուրջը: Ոմանք, ձեռքերէն, ոմանք ոտքերէն, ոմանք
մազերէն բռնեցին և կատաղի վաղքով մը զինքը կը
ասնէին անդունզը:

Ուսելի ճիչ մը արձակեց և նուաղեցաւ: Երբ վեր-
ջապէս աչքերը բացաւ, զարմացած չորս կողմը նայե-
ցաւ: Ուր կը գտնուէր: Հետպէտէ աչքերը մութին
վարժուեցան, թիին զարկաւ ալբրետու հոտը և հասկցաւ
որ ախոռի մը մէջ կը գտնուի:

Ահա՛ թէ ի՞նչ պատահած էր:
Երբ ձիւնին մէջ հետզհետէ սառելու թմրութիւնը
զինքը կը պատէր, թուրք պահակախումբ մը հանդի-
զած էր անոր: Անմիջապէս կապեր էին զինքը և փո-
պած իրենց բանակատեղին: Թմրութեան մէջ իր վրայ
հազըրեր իրենց բանակատեղին: Թմրութեան մէջ իր վրայ
ճնշող մղձաւանջը ուրիշ բան չէր բայց կթէ իրականու-
թիւն մը և այդ իրականութեան վերջակէտը կը դրուէր
ահա հոգ:

Ուրիշն զերի ինկած էր: Մէկ մահէն, սառելու
մինչդեռ աղատած էր, ուրիշ մահով մը, աւելի անուելի
մահով մը, թշնամիներուն կողմէ չարաչար մահով մը
սպաննուելու համար:

Կոնակի վրայ պառկած էր, ձեռքերը և ոտքերը
կապուած, զուգագիպութիւնով մը թուրքերը զինքը
կապելով մօսցեր էին զէնքը առնել:

— Կ սցսւթիւնս քէշ է մտածեյ Պետրոս:
Բայց դուռը բացաւեցաւ և երկու զինուօրներու
ընկերակցութիւնով սպայ մը ներս մտաւ: Պետրոսի
սարսափը աւելցաւ, որովհետեւ այն սպան, որ հիմա

հոգ կը գտնուէք, իր ծառայած ամէլէ թապուրիին ըստան էք:

— Դուն ես Պետրոս, հարցուց սպան, կէս հեղնական, կէս բարկացոտ շշտով մը:

Պետրոս պատասխան չտուաւ, մինչդեռ սպան հրաման տուաւ որ լապտերը աւելի մօտ բերաւի:

— Հա՛, դուն ես եղեք: Հայ չէթէ, ֆէտայի դարձեր ես, ապրի՞ս: Քեզի կը սորվեցնեմ բանակէն փախչիւ և հայ չէթէներուն միանալ:

Պետրոս կը շարունակէր լուել և արհամարհական ակնարկ մը նետեց դէպի ոսպան:

— Վաղը առառու, արշալոյսին այս խայընը ծառէն պիտի կախէք, հասկցա՞ք, հարցուց սպան զինուորներուն դառնալով:

Զինուորները զլիսով նշան ըրին թէ հասկցած են:

Սակայն Պետրոսին լուսթիւնը կը կառողեցնէր սպան, որ նորէն դանալով դէպի Պետրոսը ըսաւ:

— Ի՞նչ գործ ունէիր հոն, ընկերներդ ուր էին, եթէ ըսես, այն ատեն քու կեանքդ կը չնորհեմ:

Պետրոսի գսինը նետեց, մոնչիւն մը արձակեց և պոռաց.

— Սպաննէ՛ զիս, բայց չես կրնար իմ բերնէս խօսք առնել:

Սպան կատաղօրէն քաշեց դաշսնը, բռնեց Պետրոսի գլուխը և դաշօյնը մօտեցուց վիզին զայն կտրելու համար, բայց յանկարծ կեցաւ, դաշօյնը տեղը դրաւ և ըսաւ.

— Ո՛չ, կախազանը լաւագոյն է անոր համար, վաղը առառու կը տեսնուինք:

Դուրս ելան ախոռէն շառաշմամբ գոցելով դուռը և բանատարկեալը մնաց մութին մէջ: Սակայն լուսնի

շոյս ըլլալուն, ախոռին տանիքէն քիչ մը լոյս կը թափանցէք: Պետրոսի աչքերն ալ մօւթին վարժուելով կրցաւ տեսնել թէ ախոռը պարապ էք.

Դուրսէն ձայներ կը լսուէին, ինչ որ ցոյց կուտար թէ բաւական թիւով թուրք զինուորներ կային և պաթէ բաւական թիւով թուրք զինուորներ կային:

Պետրոսը ինչպէս որ քանիցս տեսանք ասկէ առաջ, զիւրաւ յուսահատող չէր, բնդհակառակը ամեննեղ պարագաներուն մէջ չնորհիւ իր հնարամտութեանը կը գտնէր ելք մը նեղ կացութենէն ազատելու: Իր առաջին մասաւումը եղաւ ճար մը գտնէլ, ազատելու համար կապանքներէն, ատկէ յետոյ գիւրին էր մուացեալը, Բաւական մտածեց: Զուանը այնքան ամուր կիրապօվ կապուած էր, որ միօին մէջ կը մտնէր կ'արինուտէր: Որքան ճիկ ըրաւ, որքան գալարուեցաւ չկրցաւ իր ձեռքերէն մէկը գոնէ ազատել որպէսզի կարենալ քակել իր կապանքները:

Արիւն քրտինք մտած էր: Սկսաւ գետնին վրայ քաշկրտւիլ և դէպի պատը սողալ, հօն տեսած էր գամ մը: Ահազին աշխատանքէ մը յետոյ կրցաւ վերջալէս հառնիլ գամին մօտ:

Աեր վերցուց երկու ոտքերը չուանը զրաւ գամին վրայ և սկսաւ զայն քսքսել, մաշեցնելու համար:

Ստիպուած էր չափազանց կամաց գործել, որպէսզի գուրսէն չիմանալին և արգելք չըլլային իրեն: Վերջապէս մօտաւորապէս մէկ ժամուան տքնաջան աչքաւանքէ մը յետոյ երկու ոտքերը աղատ էին:

Ոտքի ելաւ: Ուրախութիւնը տնուահման էր, թէեւ տակաւին մահը հեռացած չէր: Միայն թէ քիչ առաջ ոչխարի նման կրնային մօրթել զինքը, այժմ ձեռքերը աղատ էին, կրնար ինքնապաշտպանութիւն մը ընել,

մանաւոնդ որ զէնքն ալ քովի էր։ Ատքերէն յետոյ ձեռքի չուաններն ալ կարեց և ամբողջովին ազատուած էր։ Իը մնար սակայն փախուստի խնդիրը։ Դրան առջեւ խրճիթներու մէջ ցրուած էին զինուորները, որոնք առջին նշանին պիտի հասնէին, զինքը կտոր կտոր ընելու համար։

Դրան առջեւ պահակները կը խօսակցէին։

— Ա՛յ, սա պատերազմը, կ'ըսէր անոնցմէ մէկը։ Մեզի առին մեր գիւղերէն և լեռներու գաղտաթը, ձիւրուն մէջ կը սպասցնեն անօթի ծարաւ։ Կենդանինեւ կեանքը մենէ ուղէկ է։

— Սուս, չիմանան խօսքերդ, հրացանի կը բռնեն քեզի։

Քանի մը վայրեւան լուսթիւն տիրեց։ Պետրոս տուելով կաշաել զանոնք և փախչիլ, բոյց շուտով մէջ դժոնութենէն աւելի ուժեկ էր ատելութեան զգաւցումը զէպի հայը։

Ախոռը երկուքի բաժնուած էր թեթեւ փայտարմով մը։ Այդ մասին մէջ կը գտնու էին զինուորներու ձիերը։

— Թերեւս այս կողմէ գրան առջեւ պահակներ չի կտն։ Ծակեմ պատը և ձիու մը վրայ նստելով փախչիմ մատածեց ան։

Փայտորմը քանդելը դժուար չէր, որովհետեւ փըստած փայտերէ շինուած էր։ Անժի՞ապէս զործի սկսաւ կրցաւ փայտերէն մէկը հանել աեղէն, յետոյ զգուշութիւնով ներս մտաւ, յառաջացաւ մինչեւ դուռը և դուրս ելաւ, ի զուր էր փախուստի ամէն փորձ։ Դրան առջեւ մէկ քանի զինուորներ կը հսկէին սազմանիւթիւն

մնաւուկներուն վրայ։ Ճարահատ եւ դարձաւ իր գտնուած ախոռը։ Շօշափեց պատերը, նայեցաւ տանիքին, տեսնելու համար թէ կրնայ տանիքէն փախչիլ։

Խարիսափելով ասդին անդին կ'երթար, երբ զարնուեցաւ բանի մը . . . շարժական սանդուխ մըն էր, ունութիւն մէջ ցրուած էին զինուորները։ Առանց երկար սարակ մտածելու։ Պետրոս վեր ելաւ, նստեցաւ յարդանոցին մէջ և սանդուխը վեր քաշեց։

— Ապահով եմ այլեւս, զնէ առժամապէս, մը տածեց ան։ Ամրոցի մը մէջ կը գտնուիմ, ուրկէ կրնամ եաւ մզիլ ահեն յարձակում։ Մէկ բան միայն վտանգ է բնծի համար, եթէ կրակ տան այն տակն ըանս բուրդ է . . . Ամէն պարագայի տակ տափկա նախընտրելի է, որովհետեւ ողջ չեմ ինար ձեռքերնին։ Մատածեց անիքը քննել անգամ մը։ Ատքի ելաւ և խոչոր փայտէ գաւաղանով մը, զոր գտած էր և զոր պիտի գործադէր վեր ելլուներուն զլուխները ջախջախելու համար, սկսաւ յարգերը մէկ կողմը ընել, ծակ մը բանալու և գործ նայելու համար։ Հով մը ելած ըլլալով պահակ գործու յարգերուն ձայնը։ Պետրոս զլուխը թուրքերը չւսեցին յարգերուն ձայնը։ Ահա կը տեսնէին։

Այդ կողմէն ալ յոյս չկայ փախչելու։ Վերադարձաց յարգանոց և քննեց ատրճանակը և զինաբանը։

— Լաւ տասըկրականոց ատրճանակ մը ունէր և 83 փամփուշտ, Ատկէ զատ հետն էր այն հաստ գաւաղանը որ կը ար մեծ օղուատ ունենալ։ Երթալով կը լուսար,

Չորս կողմէն զինուորներ սկսան գալ և հաւաքուիլ
այն ախոսին դիմաց, ուր կը դանուէր Պետրոս:

Յանկարծ տասնապետ մը դուրս ելաւ խրճիթէ մը
և յամբ քայլերով եկաւ զինուորներուն քով, քանի մը
հրամաններ տուաւ պահակներուն և ե՛ւաւ կեցաւ ախու-
սին դշան առջեւ:

— Ե՞ս, զիշերը լաւ հսկեցի՞ք:

— Այո՛, բայց արդէն յոդնած ենք և քնանալ
կ'ուզենք:

— Լա՛ւ, հիմա կը փոխեմ և ուրիշ պահակներ կը
դրկեմ: Բանտարկեալը ներսն է:

— Անչուշտ, սատէած ըլլալու է, որովհետեւ ձայն
ձոյն չհաներ կեալուրը:

— Դացէ՞ք նայեցէք և տեսէ՞ք թէ ի՞նչ վիճակի
մէջ է:

— Անմիջապէս, ըսին քանի մը զինուորներ և ուղ-
ղուեցան դէսի ախոռ:

Պետրոս պահութեցաւ անմիջապէս, երբ լսեց զրան
ձոնչելը և զինուորներուն ներս մանելը:

Սիրտը ուժգին կը բարախէր: Մէկ ձեռքով սեղմած
էր ատրճանակը, իսկ միւսով լախար: Հազիւ լոյսը ներս
թափանցած ըլլալուն, զինուորները չկրցան տեսնել
Պետրոսը:

— Ո՞ւր մտեր է, ըստու անոնցմէ մէկը:

— Կոյս մը վառէ, Հասա՞ն, պոռաց մէկը, որ ան-
կիւն մը դացած կը փնտռակէր Պետրոսը:

— Ե՞ս կեալուր, ո՞ւր ես:

Պետրոս պատասխան չէր տար:

Մէկը վազելով դնաց և լապտեր մը բերաւ:

Յանկարծ բոլորը մէկ դարձացական աղաղակ մը

արձակեցին:

— Զկա՛յ... փախեր է:

Լուր զրկեցին տասնապետին, որ աճապարանքով
ներու մաւաւ:

— Տասնապետ...

— Ի՞նչ կայ, հարցուց այս վերջինը:

— Զկայ մորդը:

— Ի՞նչ...

— Զկայ, աներեւոյթ եզեր է...

— Անկարելի է, ո՞ւրկէ փախած պիտի ըլլալ: Գի-
շերը մինչեւ առաւօտ չհսկեցիք:

— Այո՛, վայրկեան մը իսկ չքնացանք:

— Ո՞ւր գացած կրնայ ըլլալ ուրիմնի:
Բոլորը լուցին շուարած:

— Փախած չկրնար ըլլալ, որովհետեւ զինուորնե-
րէն շատերը արթուն էին և անպատճառ կը տեսնային
եթէ փախչէր:

— Անչուշտ...

— Ամէն կողմէ լաւ մը նայեցէք, բայց աղմուկ մի
հանէք, որպէսզի սպան չարթննայ, թէ չէ ամբողջ կա-
տաղութիւնը կը թափէ մեր վրայ:

Զինուորները շարունակեցին պրապել, տակնուվրաց
ըրին աղբը, բայց չգտան:

Յանկարծ տասնապետը հարցուց.

— Յարդանոցին մէջ նայեցա՞ք:

— Ո՛չ...

— Ինչո՞ւ չի նայեցաք, անմիջապէս թող մէկը
հոն ալ նայի:

— Բայց ի՞նչպէս կրնար ելլել, քանի որ կաղ-
ուած էր:

— Կրնայ կապերը քակած ըլլալ...

Զինուորները կ'երթային կուգային:

— Ուր է սանդուխը :
 — Սանդուղ մը բերէք :
 — Զկայ սանդուղ :
 — Դիւղէն հատ մը բերէք :
 — Ախոռին մէջ կար, ի՞նչ ելաւ :
 — Տանիքը ելէք և անկէ իջէք յարդանոց :
 — Անկարեց է, տանիքին վրայ չելուիր, և Փի :
 — Անպիտանը սանդուղը վեր քաշեր է :
 — Ե՞տ, Հայու լակոտ, սանդուղը վար իջեցուր, պոռաց զինուոր մը ,
 — Վերջի վերջոյ մեր ձեռքը սփոթի իյնաս, պարագ տեղը մի՛ յոզնեցներ մեղի :

Պետրոս չեր պատասխանէր ըայց կեցած էր, նման այն զազանին, որ կը սպասէ պահո ըտած, որսին վրայ յարձակելու համար : Լախտը պատրաստ րոնած էր առաջին վեր ելլոզին գլխուն իջեցնելու համար : Զեր գործածեր ատրճանակր, փամփուշաները խնայելու և է՞ն վերջին վայրկեանին զանոնք օգտագործելու համար :

Ախոռը լիցուած էր թուրք զինուորներով, որոնք անլուր հայնոցութիւններ կը թափէին Հայուն զլխուն :

Վերջապէս բերին սանդուղը, Զինուորներէն մէկը սկսու վեր բարձրանալ,

— Ուշադրութիւն ըրէ՛, Հասան, քեզի վար չնետէ՛ :
 — Եթէ մոտին ծալրովն իսկ դպչէ ինձի, դիտէ թէ ի՞նչ փորձանք կուդայ զլխուն :

Բաւական մօտեցած էր զինուորը, մէկ կողմէն ալ կը մոլտար քթին տակէն :

— Կը տեսնես թէ ի՞նչ կը նշանակէ թուրքերուն հետ խաղի ելլել, բզեկ բգիկ պիտի ընեմ քեզի, մի՛ փորձեր փախէլ, որովհետեւ տեղ չկայ, ո՞ւրիէ կորհենաս կծկիլ...

Քայց խօսքը չկրցաւ աւարտել . Պետրոս լախաք փակցուց զինուորն զլխուն, որ առանց նիչ մը իսկ արձակելու ինկաւ գետին մեռած :

— Ա՛ն, անպիտաննե՛ր, ոճրագործնե՛ր, սկսաւ պուսալ անիկա : Դուք կը կարծէք որ դիւրաւ կրնաք զինաքեմ ձէննէլ, դուք չեք կրնար զիս ձեռք անցնել : Եկէ՛ք, եկէ՛ք, որպէսզի ձեր ալ բերնին չափը տամ :

— Կրակ տաննք ախսուին, պոռաց մէկը :

— Յոլորդ մէկաեղ վեր ելէք, հրամայեց ծեր դաշկախ մը : Գլուխնիդ յարդով ձածկեցէք և այնպէս յարձակեցէք :

Է՛ն տուած ինք վեր ելաւ, իրեն հետեւեցան երկուուրիններ ալ, բայց դիտապատ ինկան Պետրոսի լախաք հարուածներուն տակ : Ան միեւնոյն ժամանակ ամէն տեսակ լոււանքներ կը թափէր թուրքերուն :

Յանկարծ դուռը բացուեցաւ և սպան, անկողնէն նոր երած, փրփրած ներս ինկաւ :

— Տանիքէ՛ն, տանիքէ՛ն, պոռաց ան : Վար առէք տանիքը, «զջ ողջ բանեցէք զինքը :

— Ա՛ն, որիկա, պոռաց Պետրոս : Զիս կախել կը հրահայես հա՛, եկուր հոս, որպէսզի դասդ տամ : Եթէ քաջ եռ, սանդու խին վեր ելիր, զինուորներով շրջապատուած դիւրին է հրահաններ տալ :

Խօսքը հազիւ ոււաշտած պայթիւն մը լուսեցաւ : Պետրոսն էր, որ իր ատրճանակովը կը կրտկէր սպանին վրայ :

Դժբաղդարար գնդակը վրիսկեցաւ :

Նորէն կրակեց և մէկ քանի զինուորներ ինկան, միւռանները ածապատքով հեռացան ախսուին և հաւաքուեցան դրան առջեւ :

— Կրակի տուէ՛ք ախոռը, հրամայեց սպան, բար-կութենէն կաս կարմիր:

Անմիջապէս մէկ քանի զինուորներ դացին քովի ախոռը, ձիերը դուրս հանելու և կրակի տալու համար: Յարդի դէղեր բերին և ոկան դիղել ախոռին շրջակայ-քը: Սակայն այն վայրկեանին, որ կրակ պիտի տային, դուրսը գոռում գոչում մը ոկուաւ:

— Զա՞րկ, մի՛ խնայեր...

— Օգնութիւն, օգնութիւն...

Պետրոս ականջները սրեց: Աղմուկը կը շատնար, լսուեցաւ հրացանաձկութեան և վիրաւորներու աղա-ղակները:

— Ի՞նչ կայ ըուաւ Պետրոս և գլուխը դուրս հա-նեց տանիքին:

Ուրախոիթեան ճիչ մը լսուեցաւ:

— Ընկերներս են:

Ուռելի խառնուրդ մը տեղի կ'ունենար: Թուրքերը յաղթուէին: Կ'իյնային Հայերու հարուածներուն տակ: Քսանը յիսունին դէմ էին, բայց թուրքերը անաւ կընկայը եկած ըլլալով չէին կրնար ինքզինքնին պաշտուակնել:

Շատերը զէնք չունէին, ուրիշներ զէնքերնին նե-տելով փախչի կը փորձէին, որովհետեւ սարսափը ա-նոնց կորովը անդամալուծած էր:

— Կրցողը թող ազատի լսուեցաւ յանկտրծ:

Բոլոր թուրքերը փախուստի դիմեցին, ոմտնք ձիերով, ոմանիթ հետիուն, բայց ոչ մէկը կրցաւ փախ-չիլ, որովհետեւ ձիաւոր հայերը յարձակեցան անոնց վրայ և բոլորը սպաննեցին: Սպան ձիու մը վրայ նետուած կը փախչէր: Արքիար սրարչաւ ոկուաւ զայն հե-տապնդել:

Բաց դաշտին մէջ յանկարծ կանգ առաւ սպան, ետ դարձաւ և ուզեց սուրսվ հարուած մը տալ Արքիարի զիմուն, բայց ատրճանակի գնչակով մը Արքիար գետին տապալեց զայն: Մինչ այդ Պետրոս ախոռին տանիքին վրայէն վար իշած և իր ընկերներուն հետ միասին կը կռուէր թուրքերուն հետ: Վերջացաւ կոփւը Հայերու յաղթանակով: Ոչ մէկ թուրք ազատեր էր: Սպիտակ ձիւնը կարմրած էր անոնց արիւնով:

Քիչ վերջը բոլոր Հայերը հաւաքուեցան: Ոչ մէկ վիրաւոր կամ մեռեալ կար, բայց մէկ քանի փոքր սը-դու քներէ: Հաշուեցին որ սպաննուածներուն թիւը ճիշդ 46 էր, բացի սպայէն և Պետրոսի սպաննածներէն: Ա-հագին աւար մըն ալ ձեռք անցուցած էին: Հրացաններ փամփուշտ, ատրճանակ, սուխն և զանազան ուտե-լիքներ: Առին պէտք եղածը և ճամբայ ելան: Ճանա-պարհին վրայ Արքիար պատմեց թէ ի՞նչպէս դտած էին Պետրոսի հետքը.

— Արշալոյաց ծագած չէր, երբ նշմարեցինք քու բացակայութիւնդ: Անմիջապէս մէկ երկու հոգի զրկե-պինք, որպէսոզի քու հետքերուդ հետեւի: Քիչ յետոյ վերադարձան, ըսելով թէ մժութեան պատճառով ոչինչ կը տեսնուի: Ստիպուեցանք սպասել մինչեւ առտօնա: Հազիւ արշալոյաց ծագած էր, ամբողջ խումբով ճամբայ ելանք: Դիշերը ձիւնած չըլլալով, կրցանք որոշակի տեսնել քու ոտքիդ հետքերը ձիւնին մէջ, հետեւեցանք անսնք: Յանկարծ տեսանք որ ոտքի հետքերը շատցած են: Հասկցանք: Անշուշտ թրքական պահակախութիւնի մը հանդիպելով անոնց ձեռքը ինկած էիր: Արագացուցինք ձիերու ընթացքը և հասանք ճիշդ այս թրքական կա-յանէն քիչ անդին: Ոտքին հետքերը դէպի հոն կ'եր-թալին և կարծես մենք ալ բնազդօրէն կը զգայինք թէ

անոնց ձեռքը ինկած ես : Մնմիջապէս կազմեցինք մեր ծրագիրը : Երկու խումբի բաժնուեցանք, երկու կողմէ յարձակելու և Թուրքերը անակնկալի բերելու համար : Երբ ամէն մէկ խումբ բռնեց իրեն համար որոշուած դիրքը սրարշաւ առաջ նետուեցանք : Թուրքերը հազիւ նշմարեր էին մեր գալը . երբ փայլակի նման խուժեցինք անոնց վրայ և սկսանք անխնայ կոտորել : Մնացածը քեզի յայտնի է :

Պետրոս չնորհակալութիւն յայտնեց իրեն եղած այդ անակնկալ օգնութեան համար և շարունակեցին ճամրանին դէպի Խարբերդ :

Ճամրուն վրայ տեսան հարիւրաւոր լուսած դիւղերը : Մեծ մասը հայկական էին, որոնց բնակչութիւնը բռնի տարագրուած էր դէպի Միջադետք :

Օրերը կը յաջորդէին իրարու : Վերջապէս երեկոյեան մը դէմ հեռուն, փոշիին մէջ ծրարուած տեսնուեցաւ Խարբերդը, նախկին հայկական ալդ քաղաքը . ուրուն մէջ ալժմ արդէն համրանքով Հայեր միայն մնացեր էին :

Յուզում մը պատեց երիտասարդները, յիշելով ամբողջ անցեալը այդ քաղաքին, որ խաւարին մէջ փալող փարոս մրն էր, իբրեւ մէկը մաքի կեղրոններէն գաւառի հայկական կեանքին մէջ :

Քաղաքին ամրող հսյկական մասը գրեթէ աւերուած էր, դպրոց, եկեղեցի կամ փլուած էին և կամ թէ վերածուած էին թրքական հաստատութիւններու :

Երբ քաղաքին բաւական մօտեցան, որոշեցին կանգ առնել և մտածել թէ ինչպէս կրնային մօնել քաղաքը և կամ բանակցութիւններու սկսիլ հոն գտնուազ հաղուագիւտ Հայերու հետ :

Խմբովին չէին կրնար մանել, որովհետեւ կասկած

կ'առաջացնէր ատիկտ: Ի վերջոյ որոշեցին որ իրենցմէ մէկը միայն քաղաք երթայ, իբրեւ թուրք գիւղացի և հոն հարցնէ վինտոէ թէ Հայեր կա՞ն, ի՞նչ վիճակի մէջ, սրքան յօյս կարելի է դնել անոնց վրայ :

— Ո՞վ պիտի երթայ, հարցուց աղոցմէն մէկը :

— Նորէն ա մէնէն յարմարը Պետրոսն է, յայտարարեց Սրբիար, իբրեւ լաւ թրքագէտ :

Պետրոս համաձայնեցաւ երթալ: Արդէն մեծ գժուարութիւն մը չէր զդար ատոր համար: Նոյն օրն իսկ դէպի քաղաք վերադարձող կարաւանի մը խառնուելավ աննշմարելիօրէն քաղաք մտաւ և գնաց ունարան մը, տեղեկութիւն քաղելու համար,

Իսկ միւս ընկերները կրցածնուն չափ հեռացան քաղաքէն և գացին տեղաւորութիւն այնպիսի տեղ մը, ուր ուշագրութիւն չէին գրաւեր :

Մէկ քանի օրեր անցաւ սպասումի մէջ: Պետրոս չէր վերադանար, իսկ իր ընկերները մտահոգութիւն կը սկսէին, մանաւանդ որ իրենց պաշարն ալ հատնելու վրայ էր:

Հինգերոդ օրը միայն վերադարձաւ Պետրոս :

ՄԱՀԱՓՈՐՁ ՄԸ ԵՆՎԵՇԻ ԴԵՄ

ՄԵԿ հայ՝ մէկ ոսկի. — Էնվէրի գալուստը. —
Կոփի. — Էնվէր խոյս կուտայ.

Երբ Պետրոս վերադարձաւ, մանրամասնուշն պատշեց իր գործունէութեան արդիւնքը:

— Քաղաքին մէջ մէկ քանի տասնեակ արհեստաւոր Հայեր միայն մնացած են, անոնք ալ իսլամացած։ Առոնցմէ զատ, կան երկու երեք հարիւրի չափ կիներ և որրեր։

«Երբ քաղաք գացի, երկար վինտատուքներէ վերջ գտայ քիւրտ մը. աէրոփոմցի, որուն միակ գործն է Հայեր փախցնել Տէրսիմ, ուր չի կրնար հասնիլ թուրք կառավարական իշխանութիւնը։ Քիւրտերը փախցնելով այդ Հայերը, մէկ նալատակ միայն ունին, դրամ վաստկիլ։

«Արդարեւ Կովկասի Հայերը ընկերութիւն մը կազմեր են և «մէկ հայ՝ մէկ ոսկի» անունով հանգանակութիւն կը կատարեն։ Քիւրտերը հայ մը աղատելու և զանիկա Տէրսիմէն կովկասի Հայերուն ձեռքը յանձնելու համար կը սաանան մէկ ոսկի հնչուն դրտմ։

«Արդ, այս քիւրտը յանձն կ'առնէ մեզի անցնել Տէրսիմէն, պայմանով որ մեր բոլոր զէնքերը, ինչպէս նաև քովկերնիս գտնուած դրամը պիտի յանձնենք անոր, իսկ յետոյ, երբ մեզի տանի մինչեւ սուսական

բանակը, պիտի առնէ մէկ հնչուն ոսկի դրամ իւրաքանչիւրիս համարու»

Բոլորը համամիտ գտնուեցան և արդէն ուրիշ ճարմը չկար։

Որշուեցաւ որ երեք օր յետոյ քիւրտը պիտի գար, ամէն պատրաստութիւն տեսած և պիտի մեկնէին։

Այդ երեք օրուան ընթացքին կատարուեցաւ գեղք մը, որ մինչեւ հիմա անծանօթ մնացած է, բայց որ մեծ հետեւանքներ պիտի ունենար, եթէ տարրեր արգիւնքի մը հոսած ըլլար։

Առաւոտ մը մեր փախստականները դարանի մաած էին ճամբուն եղերքը և կը կը սպասէին օրսի մը։

Յանկարծ հեռուէն լսուեցաւ քառամբակ արշաւող ձիու մը սանաձայնը։ Շուտ մը բոլորը պահուըտեցան մէ, մէկ քարի ետեւ և սպասեցին։ Հինգ վայրկեան յետոյ հեռուէն տեսնուեցաւ ձիաւորը, որ թուրք զինուոր մըն էր։ Արփիար հրամայեց իր ընկերներուն չկրակել, իսկ ինք հրաշտի նշանառութիւնով մը կրակեց և սպասեց զինուորին ձին, որ ինկաւ։

Անմիջապէս օգոգի դէպի ի զինուորը վաղեցին և գերի բռնեցին զայն։

— Ուր կ'երթայիր այսպէս աճապարանքով, հարցուց Արփիար։

Զինուորը տեսնելով այդ զինուած կեավուրները, սարսափահար եղած էր, հասկցած էր, որ մօտեցած էր իր վախճանը և կը դողար։

— Գործի մը համար քաղաք կ'երթայի։

— Ի՞նչ գործի։

Զինուորը չպատասխանեց, բայց նայն միջացին Արփիարի մէկ նշանով տասը հրացաններաւ փողերը ուղղուեցան դէպի ի զինուորը։ Եարժում մը ըքաւ ան, ուղելով յայտնել թէ պիտի խօսի.

— Մէկ ժամ յետոյ էնվէր փաշան պիտի անցնի հսուկէ, Խարբերդ երթալու համար, ուր կարեւոր գործեր ունի:

Զարմացումը նկարուեցաւ բոլորին դէմքին վրայ:
— Իրեն հետ քանի՞ հոգի պիտի զանուի:
— Իր ամբողջ շքախումբը, ալսինքն չորս ոպայ և

18 գինուոր:

— Զի՞ով թէ օթօմօպիօվ պիտի անց՞ի անիկա:
— Զի՞ով պիտի անցնի, ինձի պարտու կանութիւն արուած է երթալ լուր տալ վալիին, որպէս զի պէտք եղած պատրաստութիւնները տեսնէ:

— Կապեցէք այս մարդը, բայց չըլլայ որ իր մէկ մազին թելին դպիք, հրամայեց Արփիար:

Յետոյ անմիջապէս քովը կանչեց խումբին գլխաւորները ու ըսաւ.

— Մեկնելէ տռաջ այս անիծեալ երկրէն, պիտի կրնանք մեծագոյն վրէժ մըն ալ լուծել, անակնկալ կերպով եթէ գերի բռնենք էնվէր փաշան, իս կարծիքով առիկա զժուար չէ: Եթէ էնվէրի շքախումբը բաղկացած է 20–30 հոգիէ, նոյն քան մըն ալ մենք ենք, էնվէր փաշա մը գերի բռնելու և կամ սպանելու պարագան բաւական պիտի զովացնէ մեր սրտերը:

Որոշեցին այս գիրքերը զոր պիտի բռնէին: Քաղաքէն բաւական հեռու ըլլալուն, կռուին աղմուկը մինչեւ հօն չէր երթար:

Չորս հոգիի մասնաւորաբար պաշտօն յանձնուեցաւ որպէս զի ուշադրութիւն ընեն որ ո և է զինուոր կամ սպայ չկրնայ փախչիլ և քաղաք երթալ, ու կոփէին մասին աեղեկութիւններ տալ:

Միւմներն ալ զանազան գիրքեր բռնեցին և սպասեցին.

Մէկ երկու ժամ յետոյ հեռուէն տեսնուեցաւ փոշի ամպ մը.

Վերջապէս ձիաւորներու խումբը սկսաւ մօտենալ: Ամէնէն աաջեւէն կ'երթալին չորս ձիաւոր զինաւորներ, հրացանները պատրաստ բռնած, անոնցմէտասը քայլ ետին սպաներու խումբ մը:

Հայերէն ոչ ոք կը ճանչնար էնվէրը, բայց գտտելով այն յարգանքէն, որ ցոյց կուտային սպաներէն միոյն հանդէպ, հասկցան թէ որն է էնվէրը:

Արփիար հրամայեր էր չսպաննել էնվէրը: Ան կուզէր գերի բռնել զայն:

Ցանկարծ ոուլիչի մը ձոյն լսուեցաւ և քսան հրացաններ միասին սկսան որոտալ:

Շփոթութիւն մը ինկաւ թուրքերուն միջեւ, բայց անմիջապէս օգտուելով հողին անհարթութիւններէն մէյ մէկ գիրք բռնեցին և սկսան պատասխանել:

Միայն էնվէր, որ որքան անգութ, նոյնքան վախկոտ էր, դատեց կացութիւնը և բմբանեց թէ այդ պայտ մաններուն մէջ լաղթութեւնը վերջ ի գերջոյ պիտի պատկանի թշնամիւն: Առանց բոպէ մը իսկ կօրսնցնելու չմասնեց ինքնապաշտպանութեան մասին, մտրակեց ձին և ուղացաւ:

Որոք ձեռքէ կը փախչէր: Մէկ քանի հոգիներ փորձեցին խոյանալ անոր ետեւէն, բայց թուրքերը կռահելով ստիկա, սկսան կրակել, պաշտպանելու համար իրենց պետին փախուստը:

Կռիւը շարունակուեցաւ կէս ժամի չափ եւս, մինչեւ հեռուն, փոշիի ամպերուն մէջ կ'աներեւութանար էնվէր, զոհ այնքան աժան ազատած ըլլալուն ստոյդ մահէ մը:

Կռուի գաշտին վրայ ոչ մէկ ողջ թուրք մնացած

էր, բայց Հայերն ալ ունեցեր էին երեք սպաննուած :

Այսպէս անգամ մըն ալ էնվէր խոյս կուտար Հայուն զրէժխնդրութենէն :

Երբ էնվէր հասաւ քաղաք, գնաց ուղղակի զին-նուռաքան հրամանատարին մօտ, յայտնեց իր ինքնու-թիւնը և ջոկատ մը զինուորի գլուխ անցած վերադար-ձաւ կոխի վայրը, ուր թուրքերու դիակները միայն գտաւ :

Հայերը արդէն հեռացած էին և քաշուած իրենց որչերը :

ԴԵՊԻ ՏԵՐՍԻՄ

Տաժանելի անցք մը, — Զիւներու մէջ կոր-սուած. — Փրկութիւն

Հախապէս որոշուած օրը քիւրտ առաջնորդը եկաւ Հայերուն մօտ ընկերակցութեամբ քիւրտ ջորեպաններու : Հայերը պատրաստ էին մեկնելու համար :

Քիւրտը ամէնէն առաջ առաւ զէնքերը և իր ըն-կերներուն օգնութիւնով ծրաբեց զանոնք ու բեռցուց ջարիներուն վրայ :

Հայերը թէնէ դժուարութիւնով բաժնուեցան իրեւց սիրելի զէնքերէն, բայց ստիպուած էին, որովհետեւ չար չկար :

Անոնք միայն ոա վատահութիւնը ունէին թէ Տէր-սկացի քիւրտը երբ կը խօստանայ ո և է բան, իր կեան-քին գնովը զայն գլուխ կը հանէ : Որքան ատեն որ քիւրտը ողջ էր, Հայերը ապահով կրնային ըլլալ թէ իրենց ո և է վատանդ չէր սպառնար :

Երբ բոլոր պատրաստութիւնները աեսնուեցան, քիւրտը ջորիներէն մէկուն վրայէն վար առաւ կապոց-ներ, որոնց մէջէն հանեց քիւրտի բազմաթիւ հագուստ-ներ : Քիչ յետոյ բոլորովին քիւրտերու նման ծպտուած այդ կրթասարդները ճամբայ կ'իյնային դէպի Տէրսիմ, որոնց ետեւը կը սպասէր իրենց փրկութեան և թերեւս փառքի և զրէժի նոր օրեր :

Տաժանելի էր ճամբորդութիւնը ձիւներուն մէջէն, որոնք կը համնէին փախստականներուն մինչեւ ծուն-կերը : Ատկէ զատ կուրացնող ձիւնախառն փոթորի կը արգելք կ'ըլլար անոնց շնւտ առաջ երթալ և ժամ ա-ռաջ համնիլ իրենց նպատակակէտին :

Իրիկուան մօտ անցան թրքական պահականոցի մը առջեւէն :

Առաջնորդ քիւրտը անմիջապէս մօտեցաւ պահա-կին, քանի մը խօսք ըրաւ անոր և ձեռքը նուէր մը դնելով, անցաւ Հայերու հետ միտսին : Մէկ երկու-ժամուան ճամբորդութիւնէ մը յետոյ հասան վերջապէս քրդական գիւղ մը :

Որովհետեւ քիւրտը բաւական շատ շահ մը ունե-ցած էր Հայերէն, քսան ձի, հրացաններ, հագուստներ ևն ., մասնաւոր համակրական վերաբերում մը ցոյց կուտար անոնց հանդէպ : Ատոր համար ալ հիւրընկա-լեց զիւղապետին տունը, ուր զիւղական լաւ ձաւ մը անոնց ոյժ սոււաւ աւելի երկար ճամբորդոկթեան մը համար :

Առաւտառուն չառ կանուխ բոլոր խումբը հաւաք-
ուած էր և ճամբայ ելաւ դէպի Տէրսիմի խորերը :

Այս տաժանելի ճամբօրդութիւնը օրեր տեւեց :
Երբեմն պատահեցաւ որ քիչ մնացեր կորուէին
ձիւներուն մէջ : Ենթարկուեցան գայլի յարձակումներու-
բայց կըցան անվտանգ անցնիլ այդ բոլորէն :

ՎԵՐՁԱԲԱՆ

Վերջապէս հասան Տէրսիմի գլխաւոր իւղերէն
մէկը, ուր կը կենար աշիրէթին պետը :

Քիւրտ առաջնօրդը միւսներէն բաժնուելով գնաց
աշիրէթապետին քով և յալանեց թէ նոր Հայեր եկած
են, որոնք կուզեն անցնիլ ոռուսներուն կողմը :

Մինչ այդ, մեծ եղաւ հայ փախստականներուն
զարմանքը, երբ տեսան այդ գիւղին մէջ բազմա-
թիւ հայ երիտասարդներ, որոնք Խարբերդէն ու Հրծա-
կաներէն փախած և տպաստանած էին Տէրսիմ:

— Քիւրտերը մեզի հետ շատ լաւ կը վարուին,
յայտարարեց մէկը : Այս կողմնը թուրքերը մեծ Պօյժ
մը չունին, բացի անուանական իշխանութենէ : Ամբողջ
Տէրսիմի մէջ հազիւ քանի մը տասնեակ ժանտարմա-
ներ կան, որոնք իրենց կաշիին մասին կը վախնան և
ու է բանի չեն մտածեր :

— Ի՞նչ զերպով ոռուսական բանակ կ'անցնիք,
հարցուց, նոր հասած երիտասարդներէն մէկը :

— Կովկասի Հայերուն կողմէ երբեմն պատուի-
րակներ կուզան հոս, անոնք մէկ ոսկիի փոխարէն մէկ
հայ կ'ազատեն : Քիւրտերը զանոնք կ'առաջնորդեն
մինչեւ ոռուսական գիծերը և դրամը ստանալէ յետոյ կը
վերադառնան իրենց աեղերը : Այդպէսով մեզմէ առաջ
մօամւորապէս 500 երիտասարդներ արդէն մեկնեցան
և մենք ալ կը սպասենք մեր կարգին, երթալու համար :

Երկու շաբաթի չափ հայ երիտասարդները մնացին այդ քիւրտերուն մէջ, որոնք իրենց հանդէպ ունեցան բարեացակամ վերաբերում մը:

Քիւրտերը անոնց զանազան աշխատանքներ ընել կուտային ի փոխարէն իրենց կերած հացին, բայց միշտ մարդասիրաբար կը վարուէին անոնց հետ:

Վերջապէս եկաւ հայ ներկայացուցիչը:

Անիկա իրեն հետ բերած էր յիսուն ոսկի, աղաւելու համար յիսուն Հայեր:

Յաջորդ օրն իսկ ամէն ինչ պատրաստ էր:

Հայերու կարաւանը ճռմբայ ելաւ դէպի ոռւսական գիծերը:

Այդ ամբողջ ուշականին ընթացքին նուարդ ծպատած վիճակի մէջ էր, որովհետեւ իր կին ըլլալը եթէ յայտնի ըլլար, կրնար փորձանք մը գալ իր գըլիուն:

Դէպի ոռւստկան գիծերու ձամբորդութիւննին ալ բաւական գժուար եղաւ:

Յոդնած ու պարտառած հասան կիրճի մը առջեւ, ուր կը վերջանար քիւրտերու տիրապետութիւնը:

Այդտեղ Հայերու կողմէ մէկը ճերմակ զրօշակ պարզած գնաց դէպի ոռւսական խրամները, յայտնեց իրողութիւնը և յիսուն հայերը անվանդ հասան հոն:

Որքան մեծ եղաւ իրենց ուրախութիւնը և յուղումը երբ հանդիպեցտն հայ կամաւորներու, որոնք առաջաւոր զիրքերու վրայ պահակ կը սպասէին:

Փրկուած էին այլ եւս և իրենց առջեւ կը պարզուէր գործունէութեան նոր ուղի մը:

Այսպէսով վերջացաւ Արփիարի հերոսական գործունէութեան առաջին շրջանը:

Անիկա Պուլկարիայէն մինչեւ կովկաս իր մէջը մարդնաւորեց ցեղին վրէժի հոդին և իրաւամբ արժանի էր հերոս կոչուելու:


Փառքի պատկ մը անոր ճակատը կը զարդարէր և արժանաւորապէս, որովհետեւ կրցաւ ծառայել իր ազգին և իր հայրենիքին:

Փառք Հայառատանի հերոս զաւակներուն:

Գ Ե Բ Զ Ա Ց Ա Կ



ՎՐԻՊԱԿ. — Գր իս յարգելի հեղինակը Ըսլահիելի մասին պատմած ժամանակ Զարդարեան անունով գերակատար մը դրած էր, բայց զրաշարին երեւակայութիւնը կարծելով թէ ամէնուս ծանօթ զրավաճառ Պ. վահան Զտրդարեանն է, ուղելով անակնկալ մը ընել իր բարեկամին, սրագրած էր հեղինակը և ծանօթացած էր անծանօթ Զարդարեանը իբրեւ զրավաճառ Զարդարեանը: Ուստի կը խնդրուի ըստ այսմ սւղղել:







ԳԻՆ 75 ԴՐԵ.

ՀՀ Ազգային գրադարան



NL0357604

54456